


22232

444 ✓
613

Wittgenstein

Georg Trakl



Ար Տիգ Յ օց

ՅԱՎՀ. ԱԼԵՎԻՆԵԱՆ

ԳՐԱԿԱՆ ԴԵՄքԵՐ

Տպաւորութիւններ և նշանաբներ

1/5

Եղիսա Ցէմիրձիովածկան, Գր. Զօհրաստ, Առաքչն
Պարթեւեան, Յովհ. Թումանեան, Հ. Ղեւանդ Ալիշան,
Միասք Մեծարենց, Դանիէլ Վարուժան, Աւետիս Ա-
հարտնեան, Արգիստը Արգիստեան, Պետրոս Դուրեան,
Խրիմեան Հայրիկ, Գարեգին Եղիկ. Սրուանձտեանց,
Խորէն Նարսէլ, Աւելիսս Պէրսէրեան, Աւետիք Իսու-
հակեան, Վահան Թէքէւեան, Գամսա Քաթիովա, Արտա-
շէս Յարութիւնեան, Մկրտիչ Պէջիկթաշլեան, Սիպիլ,
Աղեքս. Փանոսիւնեան, Գրիգոր Օսկան, Աւարէն Արքեր-
եան, Համաստեղ, Տիկին Արշակունի Թէպիկիկ, Վահան
Մալէզեան, Աղեքս. Ծառուրեան:

(Իրենց Լուսանկարներով)

BIBLIOTHECA ARMENA
GARO H. KAZAZIAN
Chicago, Ill., U.S.A.

2232
119

ՆԵԽ ԵՕԲԲ

1925

ՇՆՈՐՉԱԿԱԼԻՔ

Շնորչակալութեամբ կ'արձանագրեամ թէ Տեսքը
ի. Աւտոկան, վ. Գալինովկան, Ա. Յ. Էլեկեան,
վ. Կարապետեան, Ե. Կիւմիշկեանեան, Մ. Մէս-
ճեան, վ. Մուրաստանեան, Ա. Մուրօեան, Թ. Յով-
սէվեան, Ա. Շիրազեան, Գ. Պոլոսեան, Թ. Սիմոնեան
և բարեկամուհի մը (Նիւ Շըրպիէն) իրենց նիսթական
աջակցութեամբ կարելի ըրբին հրատարակութիւնը գը-
րական երկերուո՛ որոնց առաջինը ահա լոյս կ'ընծայեմ
այսօր:

ՅԱՎՀ. ԱԽԱԳԵԱՆ

28-607



613-2002

ԱՐԴԱՐԱՑՈՒՄ

Այսօր, զբական տուածին կտորս օրաթերթի* մը
սիւնակներուն մէջ լոյս տեսնելին ձիչդ քսան տարի
վերջ, ահա ևս ալ կ'ընեմ իմ մուտքա հայ մատենագրու-
թեան սեմչն ներս։ Մարզերու խոժոս նայուածքը չի
վրգովեր զիս։ Քննագատի յաւակնութեամբ չէ որ կը
ներկայանամ։ Թէիւ, իրրեւ այդ ալ՝ նորչն պիտի չի
վարանէի հրապարակ զարս։ Վասն զի, ինձի համար,
զբական-գեղարուեստական քննագատութեան պայմա-
նը զարաւոր կամ արգի վարդապետութիւններու ծա-
նօթութիւնը չէ։ Էտականը զեղեցկին հանդէպ խանդա-
գառուելու ընդունակ խառնուածքն է։ Ու իմս այդպէս
եղած է մանկութենէս։ Ու եթէ այդպէս ըրլար, այսօր
փոխանակ գիրք մը տալու աղջին, կտրենայի թերեւ

*Նորավէպ մըն՝ էր այդ առաջին զրութիւնս՝ զոր
Արամ Անտոնեան հիւրընկալեց «Արեւելք»ի մէջ։ Խորա-
գիրը՝ «Վարապրուրկայ Համբան»՝ փոխելով «Խոստմեա-
դրուժ Նշանած»ի եւ ստորագրութեանս ալ սկզբնատա-
ռերը միայն դնելով։ Այն ատեն առ խոյ մեծ զոհունա-
կութիւն առ թե ինձ ու տարիներ անցնելէ վերջ էր որ
անշրայարձայ թէ պէտք էր այդ փոփոխութեան, այլ
մանաւանդ ստորագրութեանս կրթատման պատճառներն
իմանալու փորձ ըրած ըլլայի։ Այսօր շատ ուշ է ա՛լ,
երբ մանաւանդ ոչ այդ երախայրիքս ունիմ ի ձեռին եւ
ոչ ալ՝ առաջադրութիւն՝ օր մը զայն հասորի մը մէջ
ամփոփելու ու այսպէս երկնոյ առաջին խրտումս ան-
մահացնելու։ Թէիւ, այժմ խոյ, պատանեկան յու-
զումով ու խանդավառութեամբ կը վերյիշեմ զայն։
Ե՞նչ անսահման ձգուութիւն՝ առաջին երկունիքի մէջ։



քսակ մը տալ . . . պայմանու որ անսացած ըլլայի բարեկամներէս միտին, որ, ասաւը տարի առաջ, Ամերիկա ուաք զնելէս զբեթէ անմիջապէս վիրջ, խորհուրդ կուտար ինձ— ու զբամ ալ կը տրամապրէր— չունչո իմիններուու հետ միասին Գալիֆօրնիա առնելու և զօրծնական— իմա՛ նիւթական— ասպարէզն բնդգրկելու։ Ես կանակս գարձուցի նիւթին ու մնացի նոյն երազողը ինչ որ էի արեւելքի մեր կլիմային տակ։ Այդ երազները դրդիու եղան որ ես շարունակեմ զբական զործունէութիւնս այս ավելիուն վրայ ալ, և իմ տպաւորութիւններուու շափով նշմարներ տամ հայ «Գրական Դէմքերու» չուրջ, որտոնց առաջին շարքը լոյս տեսաւ Հայրենիքի մէջ ու յետոյ շարունակուեցաւ. «Ակզ»ի, «Փիւնիկ»ի, «Եւաւասարդ»ի եւ «Կոչնակ»ի մէջ։

Նշմարներէս շատերուն մէջ, ինչպէս կը տեսնէք, ժաքէ աւելի սիրո է զբուած : Առաւելապէս հայ զրոզներէ ունեցած իմ վերացումներու են որ թուղթին յանձնուած են։ Ու ես, ասով, իմ անձիս զոհացում սոււած եմ նախ։ Եթէ ընթերցովներն ալ՝ մահաւանդ խորթացնելու կարող այս ծանր ու ճնշող մթնոլորտին մէջ՝ անոնցմով տարուած, քիչ մը աւելի զուրգութանք տածած են մեր զբականութեսն հանդէպ, լա՛ւ։ Ատիկա ալ ուրիշ զոհուանակութեան պատճառ մը կ'ըլլայ։ Քիչ զրոզներ կրնան նուածած ըլլալ անձնասիրութիւնը։ Ու չեմ ալ զիտեր, թէ ատով մնեծ բան մը շահած կ'ըլլա՞ն, քանի որ զրիչը խթանուզ մնեծ զրդիու մը վանած կ'ըլլան իրենց եսին հրապարակէն։

Գիրցաք թէ տպաւորութիւններ են որ զրի առնըուած են։ Զէք ակնկալեր ուրեմն որ արուեստապիտական զէմքերու երկերը չափի, կշիռի, կանոնի, օրէնքի ենթարկուած ըլլային։ Խոր վերլուծումներով չեմ կը ռնար պարծիլ։ Կրնամ պարծիլ, սակայն, անով որ, սպաւորութիւններու, հոգին թուղթին յանձնուելու պահուն, խեղաթիւրուած չեն։ Հարապատութիւնը անոնց ասաբինութիւնը կը մնայ։

Իմ համոզումս է թէ զբական սուեզծագործով սեւերէն է քննադատութիւնը, եւ իրեւ այդ, կ'արժէ որ քննադատն ալ, բանաստեղծին, վիստադրին, նկարչին, արձանագործին, երաժշտին հանդոյն, իր երկը արտադրէ ներջնչումով։ Բոլոր արքիսրներու մզիչ ուժը խանդավառութիւնն է։ Անով կը խրառայ հանձարը։ Սիրտէ սիրո, հոգին հոգի ձզուող կամուրջն է այն։ Անով տաղորուած են բոլոր կրօններն ու բոլոր զործերն արուեստի։

Ես ինծի ներած եմ չի յամենալ տեսանելիին, չօչովիլիին վրայ, ու տարուիլ անտեսանելիով, անջօշավելիով որ ընդհանրապէս կը ծածկէ ինքզինք հասարակ ընթերցանութեան զէմ։ Ու նորէն ասոր վերադրելի է տպաւորութիւններուու մէջ կծու զատամներէ տւելի զնահատանքներուու ծանրակշուութիւնը։ Ու նորէն, ատիկա է, կարծած եմ ես, որ կրնայ զրդութեան, շարժումի մէջ զնել ժողովուրպներու միաքը։

Ու յետոյ, էապէս բարեմիտ է քննադատութիւնը։ Ու ես հաճոյքով է որ վեր տուած եմ մեր զէմքերուն զբական գեղեցկութիւնները ու եթէ, զէմքերէնումանց պարապային՝ սլացք չեմ տուած, պատճառը բարեմտութեան պակասի վերադրել ճիշդ չէ։ Սատով է, որ տպաւորութիւններ սերտիւ կապուած են վայրկեանին կամ ժամուն տրամադրութիւններուն, բայց երկ մը՝ երբ ուժեղ է, անպայման կը պարտազրէ իր զեղեցկութիւնը ու ներջնչումը անպայմիօրէն, նորէն կը զրաւէ իր տեղը։

Հիներու հանդէպ զուրգութանքը աւանդամութիւնէ տարբեր, զօրաւոր աղջակի մը վերադրելի է։ այն երփներանդ ու ճիշդ լիզուն՝ զոր անոնք զործածած են, չէ՞ր կրնար անտարբեր թուղուլ ամէն զեղեցկութեան հանդէպ թրթուացող հոգիս։ Ու նորէն ասոր վերադրելի է ա՛յնքան յամախ ոճին վրայ զրուած ներբուզալի չեցար։ Ու ատիկա տուանց համոզումի չէ։ Հանրութեան

ճաշակը աղնուացնելու ձամբան ասոր մէջէն կ'անցնի:
Աւ ճաշակը որտի զործ է առաւելապէս: Աւ «քննազառը
քննազառ ընողը սիրոն է» կ'ըսէ Մէքու Մ'խլըր: Ա՛հ,
այդ սիրոր, զեզեցկութիւններու հետամուռ այդ
սիրոր՝ որ աշխարհէ աշխարհ թափառական, սվկաս-
նէն ասպին ալ զես իր հանգիստը չէ զտեր . . . :

Ո՞վ իմ սիրոս:

ՅԱԳ. Ա. Ա. ԳԵՂԱՐ

1925. նիւ նօրի

ԵՂԻԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

Բովանդակ հայ գրականութեան մէջ եղական դէմք
ժըն էր Եղիս Տէմիրճիպաշեան որ Աստուածաշունչէն
կը տարուէր և Թիկ Վէտայէն կը ներշնչուէր, որ Աս-
տուածէ կ'ակնածէր ու Ստանէն կը հրձուէր, որ Հրեշ-
տակներու առջեւ զող կ'ելնէր ու զեւերու ներկայու-
թեան կը կայտուէր, որ Յորդանանու նուիրականու-



ԵՂԻԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

Թիւնը կը յարդէր ու Գանգէսի որբանթիւնը կը բանաս-
տեղծացնէր, որ յարխունականութեան վրայ կը խոկար
ու հանգիստը կ'որոնէր Նիրգանայի ծացին մէջ:

Գրական փիլիսոփայութեան ներրողն հիւսող այս

իմաստանէրը՝ կ'արփաթեւէր յաւէտ իտէական ոլորտներու մէջ եւ կարի անկեղծ էջերով կը պարզէր իր խոկերը՝ որ բոսէին համեմատ կը յայտնուէին բուռն կամ տկար, ներգաշնակ եւ կամ նոյն իտկ հակասական։ Առերևոյթու տարիքոնակ թուող այս գիծէն արտակարդ (էպորմըլ) միաքի մը զոյտութիւնը շեշտել, ճիշդ պիտի չըլլար։ Սմենէն կարգաւոր, ամենէն բնականոն միաքն իտկ ունի իր հակասական խորհուրդները, իր տարակոյներն ու հաւատքները, իր յուսարձեկութիւններն ու խանդակառութիւնները, միայն թէ զանոնք նոյնութեամբ զրի առնելու յանդզնութիւնն է որ կը պակսի իրեն։ Աւ ասիկա անոր համար՝ որ մարդոց, իմա՞ գրողներէն շտաբը օգտապաշտութեան մէջ կը փնտան իրենց եսին ու զրչին չահը։ Տէմիրճիպաշեանի համար Արուեստն էր կարեւորը, Գեղեցիկը՝ որուն անխուսափելիօրէն կրնային կապուած չըլլալ Օդտակարն ու Բարին։

Բանաստեղծին մէջ արամարանութիւնը չէ տիրող գիծը։ Հաւասարակշութիւնը հետապնդելի է երբ գրութեան մը հաստատումին կը միտի գրողը։ Բանաստեղծ է Տէմիրճիպաշեան։ Այլ խոսքով՝ զդացումներու, խանդակառութեան, երեւակայութեան մարզն է այն՝ որ յաւզուերու առակ, հակասութիւններու մէջ կ'իյնայ յանդէտ եւ ներքնապէս կը հրձուի, երբ քննապատներ՝ վասնպ մը ազգաբարած ըլլալու փութկոտութեամբ՝ իրար կ'անցնին ու հաւար կը բարձրացնեն։

Հայ զրողներու մէջ գժուար թէ կարելի ըլլայ զըստնել մէկը՝ որ ա՛յնքան ինքնատիպ եղած ըլլայ, այնքան օրիթինալ, որքան՝ Տէմիրճիպաշեան։ Սովորական նիւթերու, սովորական ձեւերու, սովորական բացատրութիւններու վարժուած հին կամ իրեն ժամանակակից զրողներու աշքին արտակեզրոն գէմք մըն էր Տէմիրճիպաշեան՝ որ Աւետարանի պատգամը լայն գիծերու մէջ զործնականացներու համար, Զատկի առաւոտով բորիկի մը կերպարանքը կ'առնէր ու իրենք իրենց

մէջ ամփոփուած հարսւստներու խզձէն ծանր քար մը, Աւագ Աւրբաթի խաչ մը կը կափէր։

Տէմիրճիպաշեան հազիւ կարեւորութիւն կ'ընծայէր ժամանակի, միջնավայրի ու պատշաճութեան ըմբոնումներուն՝ սրոնք առ հասարակ կը կառավարեն առօրեայ նիւթերով զրազող գրիչները։ Ինք քմահաճոյքներու մարդն էր յաւէտ եւ տաւելերատէս անոնք էին որ կը վարէին զինքը։

Գրական ամեն սեսերն ալ վորձած է Տէմիրճիպաշեան։ Գրած է արձակ եւ ստանաւոր քերթուածներ, վէպիկներ, ձառախօսութիւններ, զամբանականներ, օրագրական էջեր, քննազատականներ, նամակներ եւն, եւն։ Ասոնց ամենուն մէջ, սակայն, հաւասար առաջնորդ տուած չէ։ Իր վէպիկները արժէքէ զուրկ են։ անոնց մէջ նկատողութեան արժանի տիպեր, վերլուծութիւններ, պատկերացումներ չի կան։ Իր քննազատականները զուրկ են լրջութենէ, խոհականութենէ, եղակացութիւններու յանդելու։ համար անհրաժեշտ եղող աշխատութեան ու պրապումի զրոցմէ։ Իր ձառախօսութիւններու մէջ երբեմն թուիչ կնունէ մտածումը, եւ սակայն անոնք յաճախ այնքան ծանրաբեռնուած են արտակարգ հօմիլիանեներով, որ պատահական թուիչն իտկ՝ հարկազրեալ՝ կը բանտարկուի անձուկ առհմաններու մէջ։ Զինքը աւելի կը զոննք իր օրագրական էջերուն, իր նամակներուն, եւ որոշ չափով ալ իր զամբանականներուն մէջ, զոր կարգալ անհրաժեշտ է, Տէմիրճիպաշեանը վերլուծել ջանալէ առաջ։ Իսկ Տէմիրճիպաշեանի խեկական տաղանդին հանդիսատես ըլլալու ու անոր զրչին զերպանց հմայքը վայլելու համար պէտք է զիմել իր չափածոյ, այլ մանաւանդ արձակ քերթուածներուն՝ որոնց հաւասարը դժուար է զանել մեր զպրութեան մէջ։

Տէմիրճիպաշեան եղած է արտակարգօրէն յուետես զրող մը։ Անհարկի վախ մը պղտիկուց բոնակարած էր զինքը եւ վերջէն, Շորէնհատուրէն ու Լիդոէէն բրած

բնիթերցումները իր մէջ ծնցացին խմասասիրական կատածը՝ սրան չի կրցաւ զիմանալ իր գաղվազվան կազմուածքը : Եւ ինք, որ իր նախորդներէն ու ժամանակակիցներէն տարբեր ուղղութեամբ մը բնիմանալու համար ձամրայ երած էր, առեն եղաւ, որ անիծեց բանասեղծութեան իր շարթներուն մատուցած օշարակը ու նպավճներու ամենէն գատնի կարգաց այն խմասասիրութեան հասցէին որ, իր իսկ համուցամովը, զահն էր հանդիսացեր իր «Հոգւոյ թոփչներուն եւ առ Աստուած սրացումներուն» եւ անուշահասաւթեանց ու ներգանակութեանց մէջ վթթած իր կեանքը դառնացած եւ առելի կացուցած էր : Այս գիտակցութիւնն իսկ, յաւահանութեան չի մզկց զինքը ու Տէմիլճիպաշեան եղաւ միշտ զգուհ կեանքն : Երերուն, գեղեւկոս, դանդաշու դնացք մը եղաւ իրենք՝ սրան սաներուն տակ զետինը իր շարժէր եւ սրան գանկին մէջ զգացումները զոյն ու ձեւ իր փոխէին յարաժամ :

Վասփորէն հեռու, Վասփորին համար հասաշեց . ու լացը՝ զոր յացաւ, ա՛յնքան հագերուի էր, ա՛յնքան սրաաճմիկ որ զինք չի ձանցողներն իսկ մազթեցին որ կարօսը խնայէ իրեն ու Եղիսան նորէն ողջունէ այդ անուշ կապսյալը : Մազթանքներն իրականացան, բայց Տէմիլճիպաշեան, որ Վասփորի ողը չնչելով կեանքին պիտի գառնար, կոնակը կուտայ անոր, ու թեւերը բացած կը փորձէ նետուի զիրկը Պատասցի վարդապետած անկութեան, որ զինք կը ձայնէ : —

Եւ որ կոչէ զիս ի խորոց

Նիրվանան է, հանգի՞ստ հոգւոց :

Եթրգանա՞ն, յաւիտենական կախարդն է այն, վը- հուեր որ խաւար անդունդներու մէջն ահսիլքի մը պէս կը բացուի, ու առինքնով, անհանուն զօրութեամբ մը կը թովէ, իր հմայէ, կը զերէ յունեսն միաքը : Գերեվարուած այդ միտքը անձնասպանութեան սահմանները կը տարուի մինչեւ, ու Եղիսա երկիցս ծավամոյն ըլ- լարու իր փարձարկութիւններէն վերջը կ'երկնէ, կ'ա-

զազակէ, կ'որոտայ վափաք մը՝ որ անօրինակ է բա- վանդակ հայ զբականութեան մէջ : Ո՞վ էր լսեր որ մարդ, երբ եւ իցէ, վափաքն ունեցած ըլլար «բեկրեկ վեռեկող հուը խարազանին վայրակնածայրէն», եր- կինքի թուխ ամպերու զովէն որացով շանթերէն կախ- ուելու ողին մէջ եւ ուժգին թափակ մը զահապիժելու մինչեւ յատակներն անդունդին, հոն իրեն հետ միա- սին քաշել տանելու «խարազանն հուը է եւ զայն բանով ձեռք» ու այդ անդունդներուն խորը թազուած մնալու տանց յուշի ու միշտակի :

Լիդոէն ծափող, Ծիշընին համակրող եւ Պօլէ- ռով հրճուող այս ըմբասա միտքը՝ որ պէտք էր զիտ- նար ժայռի մը նման կուրծք տալ իր շուրջ կուտուող ալիքներուն, յոզզողք ու երեր կեցուածքը կ'առնէ ման- կան մը՝ որ երբ հայրը սրգողի իրեն, մօրը զիրկը կը վազէ եւ հակազարձարար : Երբեմն, կը կարծէ թէ մարգիկն են որ չեն հաւնիր իրեն ու կը հարածեն զինքը մինչեւ բարձունքները Գոզդոթայի : Ու այն տտեն, հաւատքէ թափուր նկատուած եղիսան կը պլասւի Աս- տուծոյ, ու կ'ազաչէ, կը պազատի որ Ամենակարողը թոյլ տայ իրեն հետեւիլ չըր ալ որ ըլլայ : Մարդերու հանդէպ սնուցուած հիմնաւոր արհամարհանքի մը ար- դիւնքը չէ սակայն տաիկա ու Տէմիլճիպաշեան բուն դասոնութեամբ մ'է որ կ'ազազակէ : —

Ամեն մեռել զիս իրեն հետ կը քաղէ :

Իբր ողջ կուլա՞մ . իբրեւ մեռել կ'արդիւտիմ,

Երկնաւորին ես ի'նչ արդեօֆ կը պարտիմ

Որ այս անլուր տանչանաց զիս կը մատեն :

Զուը ջանք պիտի ըլլար շնարար ու առողջ պատ- զամ սրոնել յոռեանեսի մը էջերուն մէջ : Տէմիլճիպաշ- եան՝ երբ և իցէ՝ այդպիսի մատհողութիւն մը ունեցած չէ արգէն : Անիկա իր ամրոցի մատածութիւնները կեղ- րոնցուցած է իր իսկ անձին, իր իսկ հսին շուրջ, ծը- նունդ տարով արաւակարգօրէն անձնակեղրոն դրակա-

հութեան մը՝ որ սակայն նուագ վարակիչ չէ :

Գեղընտիր արձակագիր մըն է Տէմիրճիպաշեան, որ նրացած ճաշտին ունի բառերու խնամու ընտրութեան և քաջ զիսէ ներդաշնակութեան, հնչականութեան օրէնքը գործնականացնելու եղանակը : Անիկա ոչ միայն ամբարած ունի ձևս ու ընտրեալ բառամթերք մը, այլ և ի հարկին կը բառասուեցէ : Ոչի երաժշտականութիւնը շեշտագ այլազան երանզներու անհրաժեշտութիւնը առն կուտայ իրեն այնպիսի բառերու որոնք բառարանի էջերէն եւ կամ իր իսկ դանկի խորերէն ինքնարերար կուգան, կը հասին թուզթին վրայ : Նուազաւը ոճի վարպետն է Տէմիրճիպաշեան որուն արձակ քերթուածները ինքնին դլուխ դործոցներ են թէ՛ խնամեալ ձեւի, եւ թէ միանդամայն խորքի, իմաստի, բովանդակութեան :

Տէմիրճիպաշեան ներկայանալի է ոչ միայն որպէս կարսդ զրագէտ մը, այլ և մաքրակենցազ գէմք մը՝ որ իր բազում զրամարտերու մէջն իսկ, մասցած է չափաւորութեան ու վեհանձնութեան սահմաններուն մէջ : Անիկա, առանց մասնաւոր հով առալու ինքզինքին, գիտէր չատ վերէն նայիլ նախանձուաններու ու չարպետներու ճղճիմութիւններուն վրայ եւ ազերսիլ — «Տէ՛ր, թող զոցա զի ոչ զիսեն զինչ զործեն» :

Տէմիրճիպաշեանի մշտկած ելեւչնոց զրականութեան մէջ բան մը կայ, զժուարասահմանելի, անսանուն ինչ մը՝ որով կը թովուի մարզ եւ կ'զգայ թէ սովորական ասզանդ մը, հասարակ զէմք մը չէր անիկա : Տարակոյս չիկայ թէ Եղիսայի զրականութիւնը՝ հակասակ իր ծայրայեզօրէն անձնական հանդամանքին ու մոռյլօրէն յուսատ թախծութեան, երկար տահն պիտի զիմանայ ժամանակի անսպոք հարստածներուն : Ա՛յլքան ինքնարուզիս, ա՛յլքան հազորզական, ա՛յլքան նուազաւը զրականութիւն մը չի կրնար մեռնիլ ցարչափ Օգտակար զերազասոզ մարգերու կարգին կը զանուին նաեւ Գեղեցիկը որոնով ու անով հրձուող հողիներ :

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՅ

Անտարակոյս տեսած էք իր պատկերը, հոգ չընողի, վայթ չընողի այն կեցուածքը՝ զոր կը չեշտեն մանաւանդ տարատին զրականներուն խորը մխրճուած իր ձեռքերն ու զէմքին վրայ պատւաքող այն անանուն ինչը՝ որ անտարերերութենէն կը ծնի ու սանկ քիչ մը հեղնանքի սահմաններուն կը մօտենայ :



ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՅ

Պատկերին մէջ յատկանշական ուզիկ կեցուածքով մը զէմզ ենող Զօհրապը նոյն Զօհրապն է նաեւ հայ զրականութեան մէջ, ուր աւելի քան քառորդ դար մը

գրիչ է շարժել այն, կարւած անհնալով հրապարակաղական, նորավիզական, դրագտական ու բանաստեղծական քառեակ մարզերը:

Իր ընդգրկած լուրու ասպարէզներուն մէջն ալ անիկա ի յայտ կուզայ իրբեւ մէկը՝ որ կանոններէն աւելի զարտազութիւններուն սիրահար է: Հին ըմբոնուժներուն, հին կարզերուն, հին մարզերուն հանդէս իր կոնակն ունի, այն լուրթիւնն ըսել կ'ուզեմ, որ կը փութացնէ մահը լուրու անանկութիւններուն: Թրքահայ զբականութեան վերածնունդը կերտող համաստեղութիւնը այսպէս մահացուց զբական ոչնչութիւնները: Փայքարը կրնար խօսեցնել առաջ իրենց վրայ ու ապրեցնել զիրենք: անապրերութիւնը մոռացութեան արտառ զանոնք ու մեսցուց:

Կեանքին անողոք ու անակլիսալի ընթացքն էր ասիկա: այն կեանքին՝ զար նկարագրած է Զօհրապ այնպէս, ինչպէս որ է: իր գծած պատկերները զգայացունց ընելու ամենաթեթև ձիգն իսկ կը բացակայի իր գրչն ու ասիկա առաջին ցցուն յատկանիչն է զբական իր ըժրունումին: Իրաւ է որ ընթերցողին զգացումները նուազ թունդ կ'ընեն ասով, բայց կ'զգաս թէ իրական աշխարհի մը մէջն է որ կ'ապրիս, ծանօթ քեզի ու քուիներու:

Ոմանք, մեր մէջ, հայ Մօվիսանը կոչած էն զինքը: Ասիկա կրնայ ձիգ եղած ըլլալ նկարագրերու իր կորուկ, և պատկերացնելու իր յատակ ու լուսաւոր ձևերուն մէջ: բայց Զօհրապ չի ձգնիք ու թերեւ չի ու կրնար ստեղծել այն սարսուոր՝ զար կ'ունենաս, երբ կը կարգաս, օրինակ, Մօվիսանի կօշմարը, Միս Հառնիէտը, Մօսիէօ Փառանը, Գիմը, Զուանի մը կտորը, Վախիկոտը, ևալլին, ևւալլին:

Իր նորավէտերուն մէջ անպայմորէն բարոյական մը զնելու զարափարին վրայ երբ և իցէ միտք յօզնեցուց չէ Զօհրապ: ու ասիկա ամենէն գայթակղալից արատը նկատուած է մէր կարզ մը մարդարոն զրոյն-

բէն՝ որոնք «Հրէշ-պիտակներու սերունդ» անունով որակեցին Զօհրապն ու իր համեւորդները:

Զօհրապի լմբոնած անբարոյականութիւնը մարմնական զեղծումներու մէջ չի կայանար սոսկ: Ընկերական կարգերու ամէն կեղծիքներուն զէմ անտարբեր հանգիսացող բարոյախօսները նոյնքան անբարոյիկ են որքան այն՝ որ կնոջ մը մերկ ուսին եւ կամ հոլոնի բումբերուն մէջ կը զանէ հաճոյքը:

Ասիկա, գյրազգալրար, չի կրցան հասկնալ թրքահայ զբողներէն չատերը՝ որոնք առաւելապէս ուղեցին կապուած մնալ հին ըմբոնումներուն, ու ամէն զնովզէմ երթալ Փօքութլուի նման զրութիւններուն:

Զօհրապի նորավիզական զրչին աշխարհը սահմանափակ է վերին աստիճանի: Անիկա մէկ նիւթ միայն կը ձանչնայ զրեթէ: — կինը. մշանջենապէս իր թարմութեանը, զեզեցկութեանը մէջ մնու զիացող այն կինը՝ որ պիտի չուզէր երբէք ապրիլ ա՛յնքան երկար՝ որ ձերմինային, թափէին իր մազերը, թուլնային իր միսերը, կթոսէին ծունկերը, ու աչքերը՝ լոյսը զիահեին յոդնած՝ փակուէին տակաւ խաւարին մէջ:

Զօհրապին ըմբոնած կինը ազուոր պէտք է մնայ միշա՝ ժպտելու համար ասոր անոր երեսին: Տեսուկ մը պուզբիկ՝ որուն հետ զգուշաւոր պէտք է ըլլալ, որպէս զի ըլլայ թէ կոսրի իր մէկ անգամն, ու այսպէս եղծուի իր չքնազ կազմուածքը: Ու ասիկա անոր համար որ, այլօրինակ գյրազգ պատահարէ մը յետոյ, անիկա բանի չի զար այլ եւս, ու պէտք է որ ժամանակ առաջ, իր իսկ կամքովը, երթայ զրաւել զերեզմանատան մէջ այն պատառ մը հողը՝ զոր աշխարհ իրմէ չի խելու չորհքը կ'ընէ զեն:

Ասոնք աւելի քան բաւական են ապացուցանելու թէ ընդհանուր կանոններու և ընկալեալ սովորութիւններու պահպանմանը հոգածու չէ եղած բնաւ Զօհրապ, այլ խօսքով՝ ձգտումնաւոր գրականութիւն մը մշակած



Ա լնքը,ու ես այնպէս կը հաւատամ թէ տսիկա եղած ի դրական իր յաջողութեան ամենամեծ աղբակներէն մէկը։ Օրէնքներու, կանոններու, սովորութիւններու պատեանը միշտ ալ նեղ է անոնց՝ որոնք տաղանդի մը ճառագայթին ունին իրենց մէջ, ու իրսիսո ողին՝ ձեւներէցնութեան։ Ասոնք զժուարանցանելի ժայռերուն մէջն իսկ արահետներ կը զծեն իրենք իրենց, ուրիէ կ'անցնին իրենք ու իրենց հետեւրդները, մինչեւ որ աւելի ուժեղ հանճար մը նոր խոտորսում մը ընէ, եւ աւելի յատկանշական վերելք մը՝ դէպի զբական բարձունքներ։

«Գրականութիւնը կ'սպաննէ քերականութիւնը» յայտարարեց հայ գրական մեծագոյն գէմքերէն Տէմիր-ճիպաշեան, ինչ որ եկան ապացուցանելու Զօհրապի ու իր նմանները՝ որոնք կը հաւատային թէ զբական մարդիկ կը հպատակին եւ ոչ թէ կը տիրեն լիզուին։ զոր ակադեմականներէն եւ իրենց զծած կանոններէն աւելի ժողովուրդն է որ կը կերտէ։ Ու եթէ կը շեշտեմ առ պարագան, պատճառը այն է որ, առանց այդ համոզումը կազմող զբական վարսոցի սերունդին, մէնք այսօր չպիտի ունենայինք րիւրեղի պէս մաքուր այն զեղեցիկ լիզուն երփներանոց՝ զոր աշխարհարար կը կոչենք։ Զօհրապի ու իր նմանները եթէ երբէք փոյթ տարած ըլլային արժանապատուութիւններ չվիրաւորելու, այլոց համոզումներուն գէմ չերթալու, նոր ու անկախ ուղիններէ չընթանալու, եթէ մկլսած հնապարաններէ գուրս, ժողովուրդին ծոցին մէջ ուռանալու, ստումներ ըրած չըլլային, այսօր ամրողապէս մաքրուած, պատած պիտի չըլլար թրքահայ լեզուն։

Ամէն ինչ հակոտնեայ այն մարդուն մէջ զբական զարգացումն ալ եղած է հակոտնեայ։ Ուրիշներ բանասեղծութիւննով կ'սկսին առհասարակ, ու նորավէպով, վէպով, ուսումնասիրութիւննով կը վերջացնին։ Զօհրապ ուսումնասիրութիւննով, վէպով, նորավէպով սկսու ու բանաստեղծութիւննով վերջացուց։ Եւ արդար

ըստրու համար պէտք է լսել որ ա՛յնքան ալ յաջող չե վերջացուց շխատկը։ Քառասունէն վերջ իր մշակել ջանացած սեւր իրեն չի յարմարած վերարկուի մը կերպարանքն առաւ իր վրայ ։ Իրողութիւն մը՝ որ չուրջը գտնուազներն ալ բաւականաշափ անկեղծ չեզան դիտել տալու համար իրեն՝ որմէ խուսափելով, եւ իր անսպիւտ ապագանդը իր արդէն իսկ սկսած նորավիպական սեւին յատկացնելով, ամենէն առաջ իր համբան էր որ տուաել եւ ողիտի շահէր անսարակոյն։

Դիտելի է սակայն որ, բանաստեղծութիւնն մէջ եւս նոյն նիւթն է նորէն իր զրչին տակ-.. կինը՝ որմէ չի կրնար բաժնութիլ իր զբականութիւնը, իմա՞ իր սիրառը։ Սակայն Զօհրապ չունի հարկ եղած վագիտիւնը. թերութիւն մըն է այս՝ զոր կարելի է թերեւս պարտիկել վէպին մէջ, բայց երբէք բանաստեղծութիւնն մէջ։ Իր պատկերները—բանաստեղծութիւնն հայեցական— կոչտ են մեծ մասմբ։ Զօհրապ անման վարպետն է նորավիպական արուեստին։ Այս մասին ունեցած իր բացառիկ կարողութիւնը խնդրոյ առարկայ չի կրնար ըլլալ բնաւ։ Եւ սակայն, բանաստեղծութիւնն մէջ անկելա չէ վարուժան մը՝ որ իր գեղարուեստագէտի զրիչով հրաշակերաններ Պրկնէր հեթանոսկան չքնարակ զբականութիւնն։

Զօհրապին բանաստեղծօրէն կերտած կինը էդ մընէ, որ հերարձակ, կուրծքը զուրս, վարթամ մարմինով մը կը բարձի օֆոցին վրայ, ու թոյլ կուտայ որ իր զիծերուն թաւալումովը մոլորի այդ պատկերին դէմ այսահար արուն։

Դէթ չշարչ մը, նրկմնի քօլք մը ըլլար այդ ցցուն մերկութիւնը ծածկելու, եւ նկարչի մը խոկումնաւոր վերուլացքը հաղցնելու անոր։ Զգացումը չէ որ կը պակսի Զօհրապին, այլ բանաստեղծին վրձինը՝ որ հարկ եղած երփներանդը պիտի տար իրերուն ու երեւոյթներուն։

Յամաս , անիսոնջ աշխատաղ մը եղած չէ Զօհրապ ,
և ո՞չ ալ ունեցած է իր շատ սիրած օսար մէկ հեղինակը : Աւ այդ է պատճառը որ , մասնաւոր գրագէտի
մը ցցուն ազգեցութիւնը չենք գտներ իր վրայ : Իր մշտականութիւնն ալ՝ իր ունեցած ընթերցումներուն պէս բան մըն է — ահսուկ մը ցատկը առ վայրի եան մը հսս կանգ կ'առնէ , վայրի եան մը՝ հսն : Իր ամենէն երկարացունչ երկն է Անիետացած Սերունի Մը վէպը՝ որ կարճ զործ մըն է ինքնին , բայց այդ հանդամանքը արդեյք մը եղած չէ որ անիկա մէհ համրաւի մը ափրանայ : Զօհրապը առաւելապէս Զօհրապ ընող և հայ զրականութեան մէջ անոր բացառիկ տեղ մը յատկացնող իր երկերն են Խղճմանքի Զայներ , Կեանիքը Խնչպէս Որ է և կուռ Յաւեր խորապը ով հատուրներու մէջ հաւաքած իր սիրուն և իրապէս յաջող նորավէպերն ու Մասիսի էջերան մէջ ցրուած իր Ծանօթ Գէմֆերը՝ որոնք կարճ բայց ազգու վերլուծութեան մը , և կուռ ու յորդ լեզուի մը ամէն կնիքը կը կրեն իրենց վրայ :

ՍՈՒՐԵՆ ՊԱՐԹԵՒԵԱՆ

Մէկ քանի տարի առաջ՝ Եղիսլոսովի այլող արեւին տակ , իր աչքերը վասկեց ընդմիշտ հայ արդակագրութեան ամենէն ձարասար վարպետը՝ Սուրէն Պարթեւեան՝ որուն զրականութիւնը հրարուխի մը ամենի համեմատութիւններն առաւ յաձախ , և փոթորկի մը մոլեզին ու վայրազ ցասումը յայտնարերեց : Կիրքով և արաւակարգ զգայասիրութեամբ թրծուած



ՍՈՒՐԵՆ ՊԱՐԹԵՒԵԱՆ

այս գէմքը՝ որ արի ու խիզախ կեցուածքներ սւնեցաւ ընկերական կարգ մը արմատացեալ ըմբռնումներու դէմ , որ մարակ ի ձեռին՝ իր երբեմնի եղբայրակիցները խարազանեց , և հայ հողին վրայ կատարուած եղենա-

գործութիւններու զէմ իր ա'յնքան ուժպին բողոքը
որսաց, իր ջիվերուն մէջ շղաց ուժը կամքին, բարո-
յական այն կորովին, որ պիտի կրնար Եվալահներէ,
քծնամներէ, անկումներէ մշտնչենապէս վեր բռնել
զինքը, և թոյլ շխատ որ հակասակորպները յաջողէին
ակույ բանեցնել իր վրայ: Հայուկապ ոձի այս անգու-
գական վարպետը՝ որ օտար միջավայրի մը մէջ, իր
զրչին ու յեզուին տիրական ուժովը պիտի կրնար ֆօր-
չիւն մը ապահովել իրեն, մերինին պէս միջակ հասա-
րակութեան մը մէջ անօթութեան սարսափն ապրեցաւ
և իր տաղանդին ու անունին անարժան վրիպումներ,
ընկրկումներ ունեցաւ: Իր պարթեւական զլուխը՝ որ
Սայօփ նման ցնցող էջեր յզացաւ, և Պուտ մը զուրի
պէս յուղիչ գրուազներ արոտագրեց, առեն եղաւ որ
կրսնցուց իր հաւասարակշութիւնը և ողորմելի,
անասելի խոնարհումներ ունեցաւ: Այն սիրտը՝ որ հայ-
րենիքի վերյիշումներուն մէջ զեգերեցաւ և Հանէն-
տէնի ու Գիշերապահի տրումանուշ սարսուռներն ապրե-
ցաւ, բացաւ, պարզեց ինքինքը այնպիսիներու առջեւ,
որոնք՝ չատ չատ՝ պիտի կարեկցէին իրեն, և ամեն ինչ
որ ընէին՝ պիտի ըլլար սոսկ յանուն գթութեան, մար-
դասիրութեան: Ու եթէ, ա'յնքան նուաստացումներէ
ետքն իսկ, ասկաւին յամառ յարատեւութեամբ մը կը
չարունակէր իր գործունէութիւնը և նորանոր ծրա-
դիրներ կը յզանար, պատճառը այն էր որ կիրքը չատ
զօրեղ էր իր մէջ, և կրնար տեւական սրիմիլը մը
ըլլար իրեն: Նոյն այս մզիչ ուժին չնորհէիւ էր որ աւա-
զելի ընկրկումներէ վերջն իսկ, Պարթեւեան սթափում-
ներ կ'ունենար, և զարմանալիօրէն ճկուն չարժումնե-
րով կը յաջողէր զգացնել, պարտազը իր անհատա-
կանութիւնը, և սոտիւր որ չի մոռնան հաշուի առնել
զինքն ալ:

* * *

Պարթեւեան արուեստագէտ մըն էր ամեն բանէ
սոտաչ: Աղդասէրի, յեղափոխականի, հուետորի, հրա-

պարտակազրի և զրագէտի իր բոլոր միաւումները ար-
ուեստագէտի ցոլարանէն կ'անցնէին: Իր խանդական
խառնուածքն է որ կը յայտնուի իր ամեն կարգի ար-
տագրութեանց մէջ: Հեղասահ զնացք չունի իր լեզուն:
Միշտ բռնւն է ու ամենէի: Ա'չ ներբողի մէջ զիսէ սահ-
ման զնել և ոչ ալ՝ պարսաւի: Միաքը չէ որ տաւն կու-
տայ զրչին, այլ կիրքը՝ որ յորդան կ'առնէ և ամեն
չափ ու սահման կ'անդիտանայ: Ասոր համար է որ
գծգումի, տքնումի յետին նշայրն իսկ չի նշաբուիր
իր ամենէն հասարակ նկատուած կառըին մէջն անդամ:
Իր անուն հանած ձեւապաշտութիւնը, իմա՛ ձեւամո-
լութիւնը, ճնշումի ներքեւ զոյտութեան կոշուած չէ.
Բնքնարուղին է, անդիտակից: Շացուցիչ բառերու հո-
գը չունի ամեննեւին: Հասարակ, յաճախ Պօլայ չուկա-
յէն քաղուած բառեր են որ մուտ կը գործին իր ոճին
մէջ, ու զրագէտին գիւթական արուեստին տակ աւելի՛
հուժկու, աւելի՛ հոյակապ կ'ընեն զայն: Գրելու իր
ինքնայտառակ եղանակին բերումով, հայկազնեան բա-
ռարանը բաւականաչափ մթերք չէր հայթայթեր իրեն
և ինք կ'ասալուէր նորանոր բառեր կերտել, բացա-
րութեան նոր կերպեր, չի սամկացած, չի տափակ-
ցած, չի լսուած ոճեր գարբնել: Ու ի՞նչ կենդանի չունչ
էր որ կուտար իր խօսքերուն, ի՞նչ ուժ էր որ կը բաշ-
խէր անոնց, ի՞նչ սպեսութիւն էր որ կը տարածէր
անոնց՝ և անոնց չնորհնիւ իր ամրովը ունկնդիրներուն
ու ընթերցովներուն վրայ: Եղիսաբահայ զէմքերը, Հո-
սանիքի մէջ, Պարթեւեանի զրչին չնորհնեւ եր-
կինք բարձրացան: Կային ալ որ զժոխփի եօթին յատակը
իջան: Այսօրուան պաշտածը վաղն այրել եթէ ուզէր,
անճրկիլն ի՞նչ է, չէր զիսեր: Ճարտար փաստարանի
մը հանդոյն, զիսէր՝ բայ պարտազային՝ համոզել կամ
տարհամովի: Այս ուժը իր չունեցած պազարիւն
տրամարանութեանը մէջ չէր, այլ լեզուի այն
արուեստին մէջ, զոր կիրարկել և անով խանդակա-
ռուի ու խանդակառի ինք միայն զիսէր: Անոր բոյոր

կոսորներն ալ արտւեստի յատակ երաժշտականութիւն
մ'ունին իրենց մէջ։ Կիրքերու և յոյզերու վոթորիկ-
ներն անդամ՝ իրենց վայրագ մոլոցքին մէջ՝ զոտ խա-
զերու շարայրումը կ'արտարերեն։ Անոնց մէջ ո՛չ մի-
այն կործանարար ուժն է որ ի յայտ կուզայ, այլ և
ահեղ գեղեցկութիւնը։ Իր կրակուրոց բողոքներն ու
կրայրդ բացազանչութիւնները՝ իր ցտառմին ու կա-
տակութեան աղապակներն ըլլալով հանդերձ՝ արտես-
տակէտի իր զիւրավառ խտոնուածքը իր ժամանչեն
միանդամայն։ Իր բառերէն ծորոզ բոսորը սբարդ ար-
տայայտութիւնն է իր անրազպատելի կենսունակու-
թեան, իր տաքարիւնութեան, երբեմնի կարմրաթուչն
պատանիի իր վառվունութեան, իր սբաթ եսեւեփման։
Իր հիացումը, իր խանդապատանքը, ինչպէս նաեւ իր
ցտառմն ու կատակութիւնը արտազրել կուտան իրեն
էջեր, ուր յայտնապէս տապանդի մը կայծը կը չուզայ,
ներչնչամի մը ցուքը կը նշուէ։ Քիչ չեն այն էջեր՝
որոնք որսուումով ու կայծակով զրուած են։ Ելեքտրա-
կան ի՞նչ անսպաս ուժ հարկաւոր է այդ բներեսոյթիները
յառաջ բերելու համար։ Ու Պարթեւեան ուժի անսպաս
ազբիւր մը, պէտքրի մը եղած է։ Հուրով ու բացով
զրուած իր ոճը, կրակէ լեզուն, վսեմին վերնազատո-
ները կը սաւառնի, միանդամայն խապաս զերծ մնալով
իրթնաբանութիւնն, տարտամութիւնն։ Պարթեւեան
գէմք մըն է, որ պապակիխտի պէս կ'ըսէ իր սսելիքնե-
րը, առանց պատ ի պատ զարձուածքներու և վախիր-
խուկ զգուշաւորութեան։ Անիկա մեծ վարպետն է
բանին։ Անոր բանալին ունի ի ձեռին, և չիկայ նիւթ
մը՝ որ անոր զբքին տակ չի վերանայ, չի պահծայ։
Բա՛ւ է որ հեղինակը այդպէ՛ս կամենայ։ Եւ սակայն
ասով համեմատութեան չափերը ունակուի կ'ըլլան և
մարդ կ'ասիպուի արձանապերլ թէ ովէտք է ծայր աս-
տիճանի վերապահութեամբ բնուունուին իր բոլոր զնու-
հատանքներն ու պարսաւանքները՝ որոնց տուն տուած-
են իր խանդապատանքներն ու տուելութիւնները։ Ար-

ուեստագէտի, երակողի իր խառնուածքը, երկու պա-
րագային ալ, զինազցուցեր է զինքը, տարեր է խելքը։
Ատկէ այն անկեզծութիւնը, սրտացութիւնը, աննեն-
դութիւնը՝ որ Պարթեւեանի զրութիւններուն զվասոր
յատկանիցը կը կազմեն, պատերը թունդ կը հանեն եւ
ըստ պարագային արցունքներ կը հոսեցնեն աչքերէ։

Տարակուտ չիկայ որ Պարթեւեան նուազ յաջող է-
ջեր պիտի ունենար այսօր, եթէ իր զրութիւններուն
ուուն տուոսքը պատեւեալէս սիրոն եղած չըլլար։ Ար-
ուեստի զործ մը՝ զեղեցիկ ըլլալու համար՝ պէտք է
որ յուզումի մը ծնունդն եղած ըլլայ։ Ու եթէ, գնա-
հատութիւններու պարագային, չափազանցութիւնները
կը զատապարտենք, միւս կողմէ կ'ընդունինք որ ար-
ուեստի զործի մը կարելի չէ կիրարիկ մաթիմաթիքա-
յի չափերն ու զիտութեան համեմատութիւնները։ Դի-
տելի է որ ծայրայեղութիւններու, կրկնութիւններու,
թուումներու, աստիճանական սաստկութեան, ահեղ
ուժզնութեան մէջ է յաճախ արտեւալը։ Ու Պարթեւեան
այդ մեթոսն ընտրած է իրեն, ու իր ոճին տուած է ծոխ
երանկ մը, զունազեղութիւն մը, ածականներու եւ վե-
րագիրներու յորդորութիւն մը, որոնց նմանը դժուար
է գանել ուրիշ հայ արձակագրի մօս։

Պարթեւեան՝ հակառակ իր արտաքին փարլախու-
րեան՝ մելամազնում մը, յունեսս մը, յուսախար մըն
է էսպէս։ Կեանքի վիճակներէն ունեցած իր զժգոհու-
թեան բերումով է որ աեղ մը կայանք առած, գաղա-
փարի մը փարած չէ։ այլ թիթեսնիկի հանգոյն ծաղկէ
ծաղիկ սաստասած, կուսակցութիւննէ կուսակցութիւն
նետուած է։ Հանրութեան զալարաւմները զրի առած
ատեն, իր խոկ տուայտումները, ցասումները, կատա-
զութիւններն է զրի առեր։ Իր ժամանակի իրապաշտա-
կան զպրոցը մեծ ազգեցութիւն մը ունեցած չէ իր վը-
րայ։ Կամսարականի մը առարկայական նայուածքը կը
պակսի իրեն։ Իր մշակածը ենթակայական գրականու-
թիւնն է, եւի զրկանութիւնը՝ զոր մշակած են զրեթէ

րոլոր . արտւեստագէտները : Պարթեւեան ումանքիք խառնուածք մը ունի : Իր զրականութիւնը հայելին է այդ խառնուածքին : Մշակման եղանակը , ասկայն , որուշ չափազ կը արարերի ումանքիք զպրոցի յասուակ մշակման եղանակէն : Իրը աւելի սէնզօլիզմի կը մօտենայ , առանց ասկայն այդ զպրոցին յասուէ խրմնարանութիւնները սրգեցրելու : Եսը կը զնէ կեզրոն . բայց այդ եսին աննշարելի , նրապոյն երանզները դրի առնելու հետամուտ ըլլար : Եսրօբնակէ այդ արտւեստը , բայց նուրբ չէ : Իր քնարերգութեան մէջ անդամ մեզմէն հնուցող բան մը կայ . անսակ մը զիւցապներգութիւն՝ որ հանգարանութիւն , քնքամթիւն չի ձանչնար զրեթէ : Խաղաղ ծովը չի խօսիր իրեն : Ինք՝ ներչնչուելու համար պէտք է որ հանգիստեն բլլայ կատազած ջուրերու , ամեհի այլիքներու վասթորիկավար կեանքերու : Ու քանի՛ ահեղ անսիրներու ազգեցութեան տակ գտնուի , այնքան աւելի ուժգին թափ մը կ'առնէ իր ոճը՝ ուր առաւելապէս եւ զրեթէ բացարձակապէս կը պարզակուի . Պարթեւեանի արժանիքը : Ոճը արտւեստ մըն է ինքնին : Այն ալ անսակ մը սուեզազպործութիւնն է . եւ վարպետ է այն որ զիւէ սոսկ իր ոճավին խոկ ազգեր ուրիշներուն եւ ինքզինք պարտագրել անսոնց : Այսպէս էր Պարթեւեան : Անիկա անթերի սրիլիսր մըն էր , ոճարան մը . այդու իսկ՝ ձարտար արտւեստագէտ մը :

* * *

Իրեւ վիստագիր՝ առաջնակարգ արժէք մը չի ներկայացներ Պարթեւեան : Իր նորավէտերը խճողուած են աւելորդ նկարագրութիւններով : Ու եթէ հաստրակ ընթերցողը անձանձորոյթ կը կարգաց զանոնք եւ՝ վէտին արտւեստին անսակէտէն՝ չանգրազանար անսոնց ձապագութեան , պատճառը այն է որ Պարթեւեանի ոճը՝ ուր ալ բլլայ՝ կը կարգացնէ ինքզինքը : Պարթեւեան յաջող վիստագիր մը բլլայու համար պէտքէր էր որ օժտուած ըլլար սուր երեւակայութեամբ : Անիկա աւելնոտ մը , կրքոտ մըն է , բայց երեւակայոտ մը չէ : Իր նկարագրէ ,

այլ չի վիստեր , չի պատմեր : Նորավէտը կեանքի հազարումէկ դրուազներէն մին է էտպէս , եւ իբրեւ այդ՝ պէտք է արտւի մեկին , ամփոփ այլ լուսաւոր : Այս է նորավէտի նոր զպրոցին պահանջը : Պարթեւեան կարծես կ'անդիտանայ զայս եւ զոռը կուտայ նկարագրութեանց , պարագայ մը՝ որ ումանքիք զպրոցի յատուկ էր : Ասով Պարթեւեան կը մօտենայ ումանքիսրներուն , բայց երեւակայութեան նուազութեան , այլ մանաւանդ հսկատրական թափծու բացարարութեանց բացակայութեան պատճառով արդիական զրացմ մը կ'անէ իր վրայ ու ետին կը թողու ումանքիք զպրոցը :

Պարթեւեան վավեկանկատ զրով մը եղած չէ ո՛չ միայն իր հրազարակախօսական կտորներուն , այլ եւ իր վէտիկներուն ու պատկերներուն մէջ : Նկարագրութիւններ , բացարարութիւններ ունի , որոնք պարզապէս գայթակղեցուցիչ են , ինչպինքը զիւցող արտւեստագէտի մը զրչին անվայել : Ու զարմանալի է , որ իր կտորներուն զրքի ձեւ , այլ խօսքով մնայուն հանգամանք , առած ատենն իսկ , խելք ըրած չէ մասնաւոր ութքուշի մը ենթարկել զանոնք : Պարթեւեան արտւեստի մասին ունեցած այս սահմարձակ բմբոնումը իր «աղատախուռականը» պիտի վերագրէր թերեւս : Եւ սակայն , պատահուռականը— պիտակը ամեն ինչ չի կրնար ներկի ընել յաչս արուստին՝ որ նուիրական է ինքնին , եւ որուն անմիջական նպատակը՝ ուղղակի օգասապաշտական ըլլալուվ հանգերձ՝ թելագրականօրէն օգասապաշտական է վերջապէս : Անպատակառ նկարագրութեանց ձգութիւնը չէ որ խնզրոյ առարկայ կ'ընենք հոս : Անսոնց սոսուզութիւնը կընայ տարակուսելի ըլլալ , եւ սակայն պատշաճութեանց սահման մը կայ , ուրիէ անդին անցնիլ վավեկաճաշակ ու նրախոն արուեստագէտի զործ չէ : Բայց Պարթեւեանի մօտ նըրախուռական խօսքը ընել կարելի չէ զրեթէ : Եթէ իր ումանքիսրմը Հիւկոյեան եղած ըլլար , պէտք էր որ իր նորավէտերն ալ ծանրարհոնուած ըլլային ո՛չ միայն

ընդարձակ նկարագրութիւններով, այլ և իմաստասիրական նրբին խոհերով։ Մինչ Պարթեւեան համակ ա-
մինչ, կիրք զրեթէ բացարձակապէս զորի իմաստա-
սիրութենէ, ծանր ու լուրջ խորհրդածութենէ, զգօն
վերլուծումէ։ Իր վէպերն իսկ, արձակ քերթուածներ
են յաճախ, ուր քնարերդական չունչը կր ծաւալի։ Աղ-
զայնական երանդր՝ որ արուած է անոնց, զանոնիք աւե-
լի ժողովրդական կր զարձնէ, առանց սուկայն ատավ-
մասնուոր արժանիք մը բնծայերա անոնց։ Աչ Զօհքապի
մը մնչող արամարանութիւնը կայ Պարթեւեանի մօս,
և ոչ որ Շիրանգուգի հանդարա այլ շեշտ զնացքր։
Իր բոց մըն է որ յամենալ չի զիտեր։ Յանկարձական
յուզում մը, իսոնդ մը, որ լրջութիւն, օծութիւն չունի։
Իր վէպերուն ու պատկերներուն մէջ ալ, ուրիմն, նորին
ոճն է որ առանձին արժէք կ'ստանայ և որոշ հմայք մը
կուտայ անոնց։

* * *

Ամենէն իրանդագուս ու մուլեզին անհատն իսկ, իր
կեանքին մէջ կ'ունենայ վայրիկաններ, երբ պազարիւ-
նութեամբ կ'անդրագաւունայ անցեալի իր զործերուն, կը
վերլուծէ զանոնիք ու իր վճիռը կուտայ անոնց մասին
իր արտին մէջ։ Այ Պարթեւեան՝ որ նենդամիտ մը չէր
վերջապէս, երբ կեանքի ալիքին եղիպասս քշուեցաւ,
և իր առանձնութեան, աւելի ճիշտ իր լքամին, մէջ իր
հաշուեկիսր պատրաստեց, արիութիւնն անեցաւ
թուղթին յանձներու իր ինքնազատումները՝ ուր ապա-
շուի մը շեշտը կր զոպայ արգարեւ։ Մինչեւ 1908, ար-
տաստհմանի մէջ մշակուած հայ վրականութեան չուրջ
երտիանի յայսնած յաւառեսութեան զէմ, Պարթեւ-
եան իր զան ազագակը կ'արձանապէս, ու լիշոզու-
թիւնները կր սրացնէ մինչեւ արտաստհմաննեան մամուլ-
ները՝ սրանց թեւերէն «արին փախեր, կուսակցական
անլերջ վէճերու ժանր ու թոյնր վազցնել» տուաւ իր
սերունդը՝ սրուն ձակտին «վրիզած» մակդիրը կր նե-
տէ ան՝ զարմանալի անկեղծաթէնամը մը։

Կրքոտին համար միջին եզր գոյութիւն չունի։ Ու
արգարեւ Պարթեւեանի գրականութիւնը մէկ ծայրա-
յեղութենէ միւս ծայրայեղութեան զիմած է միջա։ Իր
լաւատեսութեանն ու յունեսութեանը, ներբաղին ու
գորովին, սէրին ու ատելութեանը մէջ լուսանցքներ
ձգելու սովորութիւն չունի բնաւ։ Իր գոյշումն ալ՝ յա-
խուռն ու անպատկաս յարձակումներուն պէս՝ ծայրա-
յեղական է։ «Խարազան»ը՝ զոր Պարթեւեան հասպա-
րակ գրաւ Զօպանեանը մրտակրու մաօք, նոյն վայրիկեա-
նին այնքան ցաւ չառթեց Զօպանեանի, կը կարծեմ ևս,
որքան տարիներ յետոյ ասթեց նոյն ինքն Պարթեւեանի՝
որ ուղակի անոր խօսքը ըլներ թէւ, և սուկայն հեռ-
ուէ հեռու կ'ակնարկէ անոր, երբ Վարդուան Զայնըի
մասին խօսած ատեն, մեղայի եկող յանցապարախ մը
պէս, իր երիտասարդի յաւակնուսութիւններուն ու ամ-
բարտաւանութիւններուն խօսավանութիւնը կ'ընէ։
Վաղուան Զայնըի մանիթէսքին մէջ, զրական նա-
խորդ սերունդի հասցէին ուղղեալ ամրաստանութիւն-
ները անուղղակի ակնարկութիւններ էին Զօպանեանի
գրականութեան զէմ։ Ասոր համար է որ անոնց մասին
յայտնուած զզջումին մէջ մէնք կը նշմարենք նուեւ ա-
պաշաւ Խարազանի նկատմամբ։ Տարակոյս չիկայ թէ
կարի յատկանչական է Վարդուան Զայնըի մանիթէսքէն
մինչեւ վերսոյիշեալ ապաշտուը կատարուած բարեցնու-
թիւնը որուն խօսավանութիւնը յաւէտ արգիւնքն է
փայփայուած տղու մը զզացած յուսախարսութեան,
անակնունելիք լքումին։

Կուսակցական տսպարէզը Պարթեւեանի համար
եղաւ կոփուներու, տաելութեան, զորայի ուրացումնե-
րու կրկէս մը՝ ուր մոլորեցաւ, մոլիկնեցաւ անիկա եւ
ակամայ դաւեց զրական եղբայրակցութիւններու զէմ։
Եւ որովհետեւ իր մէջ կուսակցականէն աւելի գրական
մարդն էր որ կ'ապրէր, չի կրցաւ անապարեր մնալ այն
բիւրեղներուն համար զոր կոտրտած էր, իմա՞ այն ոըր-
տերուն հանդէպ զոր խորտակած էր։ Ու հոգիի ի՞նչ


գառնութեամբ է որ նոր-կեսուիքի իր խմբագրական շրջանին անդրադասնալով, կ'աւազէ որ թերթը, իր օրով «գրական-մտաւորական եղայրակցութեան դէմ առարրայուժումի ուժանակ մը եղաւ, մինչեւ որ իր փշած հրաբխալին կրակէն ինքն ալ մարեցաւ, մտհացաւ»։ Կը աեսնէք արդէն որ հրաբուխի մը երկրասահան ուժը յայտնաբերող այս գրագէտը իր մէջ միանգամայն կը կրէր ազու մը բուփ սիրտը։ Անիկա սարսուով կը դիմէր իր աղերեկ մաղերը, ու յայտնապէս կը ճնշուէր երբ կ'զգար թէ ծերութիւնը կը մօսենայ առկու։ Գիտէր որ իր նման մտաւոր նուարեկեալներուն համար անքոյթ նուահանգիստ մը չունի մէր միջավայրը։ Այս գիտակցութիւնը կը առասպեցնէր զինքը։ Ու ինչու՞ս չի առասպիլ, երբ ոչ միայն ճշմարխու, գրական զնահասաւոթիւնը, այլ խօսքի քաջալերանքն իսկ կը պակսի մէր գրականութեան մէջ։ Պարթեւեան, իր բոլոր եղայրակիցներուն պէս, զգացած է այս պարագան, և վշարացած սրտով մ'է որ կը գրէ թէ «ես գոզահար մատներով ժողվեցի սեւ զէցերուն առկէն ինչ որ անիսանօրէն մաքուր եւ անժիսելիօրէն սուրբ գտայ հոն, և ատոնցմով երեք հատոր կազմեցի, Յայքայումը, Հայուիին, ու Արխուիին Մատեալը, առանց հանդիպելու մէկուն որ կէս բերան բաէր ինծի «Ապրի՞ս...»։ Զեմ կարծէր որ ուրիշ գրագէտներէ աւելի ակնկարութիւն ունէր Պարթեւեան։ Ու եթէ իրեն հանդէս ցուցաւ անսարբերութիւնը զրեթէ ամեն չափ ու սահման կ'անցնէր, պատճառը այն էր որ իր աղիները յարափումի եւ զաղափարները անկայաւն էին չարունակ։ Հանրութիւնը կասկածանօք կը նայէր անոր յայտնած մտքերուն վրայ եւ անոր ամէն գրութեան առկ չարժապիթ մը կը տեսնէր։ Արդարակարով զրչի մը համբաւ չի կրցաւ չինել Պարթեւեան, ու հողմազացի իր խառնուածքով պատճառ եղաւ որ իր թունդ համակիրներն իսկ հեռանային իրմէ։ Հոսանքէն քշուով մը եղաւ եւ, իր իսկ բառերով, «ներքին գժնպակ ու ինեղպաւած առաջ-

նապներու մէջ ստիպուեցաւ յաձախ սակարգութեան մանել իր խղճմանքին հետ»։ Զրկումները քաջութեամբ կրող հերոսի մը արի ժեսրը չի ցուցուց։ Նիւթական ծանր հոգերու առկ չափ րանցուց իր հոգաբառութենէն, իր արժանապատութենէն, նկարագրի իր անկախութենէն։ Ասով կարելի է մեկնել իր մէկ նամակն ալ, ուր հոգուէն ու մօտէն գովքը կ'ընէ այն կուսակցութեան, ուրկէ, ոտքերուն վուշին իսկ թօթուերով՝ վախեր, հեռացեր էր մէկ քանի տարի առաջ։

Պարթեւեանի նկարագրին ամենէն տիտուր կողմը եղաւ ասիկա։ Եւ սակայն արդար պիտի չըլլար անխնայ քարկոծել զինքը։ Տարակոյս չի կայ թէ, Պարթեւեան՝ անօթութեան մոլեզին հարուածները կրած պահուն՝ ներքին բուռն ոգորումներ ունեցած, հոգեկան անասելի տաղնապներու ենթարկուած է, մինչեւ որ հարկագրեալ զիջած է զիտակից այլ ակամայ ընկրկումներու։ Ու եթէ մեր հասարակութիւնը զիտար ապրեցնել իր զրիչները, Պարթեւեանի պէս աչքառու գրագէտ մը պիտի կրնար պահել իր անկախութիւնը, ու առաւել եւս արժեցնել իր ապահնով՝ որ կիլիկիան Արհաւարքը ողբերգեց եւ Արարած պահածացուց անզուգական արուեստով մը։

ՅՈՎԼԱՆՆԵՍ ՇՈՒՄԱՆԵԱՆ

Թումանեանի երեւակայութիւնը պղտիկուց է սրբուեր : Լոռիի վարժամ լեսները՝ որ իրենց ծոցին մէջ օրօրած են անոր մանկութիւնը, ծիլ են տուեր իլ տազանդին՝ որ քաջալնական ողիներու, եւ հէքեաթապատում, բարի մամիկներու հոկոզութեանը տակ կատրելագործուած է տակաւ :

A handwritten signature in black ink, appearing to read "ՅՈՎԼԱՆՆԵՍ ՇՈՒՄԱՆԵԱՆ".

Ոսնացող փոխորիկներն ու փայլակնացայտ շահթերը՝ որ ուժգին երկիւզի մը սարսաւոր պիտի տային մեղի, վսեմին գաղափարը ներչնչած են թումանեանին, եւ բանաստեղծը՝ արդ տպաւորութեան ներքեւ՝ դարե-

րու վաշներուն տակ թաղուած բամբ եղանակի մը ըստ զին արձագանգը հնչեցաւ իր քնարի բարերուն վըրայ, ու ժայռերուն տակ ննջող Սրբաւազգեան քաջերն ու Սամայ Ծռերը յարութիւն տոին ու երեցան մարդկոց որպիներուն:

Իրն են լիսն ու ձորը, սարն ու անասուը, ժայռն ու արեւը, եւ ինքը՝ ասոնց ամենունը: Բնութեան արտաքնապէս կոչա այլ կոյս ձեռքը հաղար բարիք է ձօներ իրեն, եւ ինք հալարու է որ մեղկ մթնոլորտի մը մէջ հասակ քաշած ըլլալու բազզը զլացուեր է իրեն, կամ աւելի ճիշլը՝ ինքն է կամովին մերժած զայն ու այսպէս մնացեր է միջավայրին զաւակը, ըլլալով միենայն ատեն անոր հարագատ ներկայացուցիչը: Եւ իրաւ, ատիկ զուրս ալ չի կրնար ապրիլ անիկա: Ազատ ու անսահման բնութեան զիրկը, լեռներու ասոսղ ու թեթեւ օդին վարժուած՝ ծանր կը չնչէ քաղքենի այլապէս անի կեանքին մէջ: Ու ասոր համար է որ աւելի յաջազ եղած իր այն կտարները, ուր վայրի բնութիւնն է դրուեր իր այլապան երեւոյթներովն ու հուժկու, հսկայ էտկներովը:

Պաշտամունք մը սւնի թումանեան: — Հերագլէսինը: Ուժն է որ կը կախարդէ զինքը. ուժը, ըլլայ այն սարերու՝ թէ արքայական ապարանքներու մէջ, անշաւնչ իրերու՝ թէ կենանի էակներու ծոցը, հորերէն խոյս տուող քաջերուն՝ թէ կունակը գեաին չի բերուած ըմբէջներուն մէջ, վաղնջական դիւցազներու՝ թէ ներկայ օրերու արի մարտիկներուն մէջ, կուրծքը հովին ու արեւին բացով հովիւն՝ թէ անոր ժայռի պէս տոկուն եարին մէջ, թշնամիին զանկը ձգմող Ալէքին՝ թէ Ալէքի գլխուն օրհնէնք կարգացող լիսնական նահապեապայիլ, ալիսաս քահանային մէջ, զիւցազնուէի Մեհրին՝ թէ աշք ձակող տակներով զինուած արեւին մէջ: Ուժը, նոյնիսկ քերթուածներու եւ Ալզազուափի զեղարուեասական նկարներու կատարին վրայ, ուր արիքները՝ նկարչի հրամանին անսարին, կոհակ առ

կոհակ կը լիսնանան, կը քարտանան տեղնպանեգ:

Ուժին հանգչպ անեցած իր այս պաշտամունքն է թերեւս, որ մզած է զինք զրի առնելու Անուշի եւ Սատունիցի Դաւիթի պէս կատրներ՝ ուր թումանեան կը յայտնուի որպէս զիւցազներզակ բանատուեղ:

Իր լիզուն յարդ է ասոնց մէջ: սահուն, կայսուզ, ուժեկ: Պատկերները զոր կուտայ, բացարարութիւնները զոր կը զործածէ, բառերը զոր կը զարդնէ, արեւելեան վառ երեւակայութեան մը հարազատ ներկայացուցիչները կը ըլլան: Ինչ որ համ մամիկները՝ մեր նախնիքներէն մասանգած՝ հազորզեցին մեղ բերնէ բերան, ինք չափուած եւ աւելի ներդաշնոր ձեռով մը տուաւ մեղի:

Մեր աշխարհն է ուրեմն իր սպարզածը— Արեւելքը: Բայց ո՛չ այն Արեւելքը՝ ուր սուլթաններ, մեղկ կեանքի մը անձնատուր, հարքմաներու շուրջը՝ կը քըծնին, ուր թագուհիներ կաթով լոզանք կ'ընեն ու նամիշներ խունկ ու կնորսուկ կը ծիսն անոնց ծոցին վըրոյ, ուր հարսերը վարզերավ կը պճնուեին ու աղջիկները մարզրուէ քայլուր կ'անցնեն իրենց վզին, ուր զետերը սոկի կը հոսին և երկինքները՝ րիւրեզ, ուր իննէ սազը կը սպասուոր կը պատցնէ և զարեջուրը կը փրփրի բաժակներուն մէջ: ո՛չ այն Արեւելքը՝ որուն խոր վարդասաններուն խորը, անհամար սոխակներ սիրալքի իրենց վայրեկանները կ'ասպրին չեշտին: Ո՛չ: Թումանեան՝ թերեւո՞ չեշտափասաւոր ու անբջային այս Արեւելքին ալ ծանօթ է, բայց անիկա սիրա չունի այս երեւոյթներէն տարուելու ու անսնցմավ ներծնչուելու: — Քննչաւթեան սիրահար չէ թումանեան. ամեն ինչ տիսանեան պէտք է ըլլայ իր առջեւ, որպէս զի զիւցափ անիկա ու բանասակցէ: Այս է պատճանը որ ինք յաջողապէս կը պատկերացնէ Արեւելքի այն մասը՝ ուր մարզիկ, պայքարէն զինով, ցեղ ցեղի զէմ ու թազաւոր՝ թազաւորի, կրիւ կը մզեն տարին տասներկու ամիս: այսուեց քամիները կ'սոնան չարունակ

ու ժայռեր կ'արհամարհն ամպրոպը : Անոր զիսցա-
զանները ա՛յնքան ուժեղ են որ բնաթեան իրերն խեկ
կը հոգածակեցնեն իրենց ու զայրին ու զանաւելը մէկ-
տեղ կ'արածեցնեն . անոնք իրենց ձկովներովը քարե-
րէն կրակ կը ժայթքեցնեն . անոնց նետերը զերաններ
են , որոնց յառաջ բերած փոշիի ամպերը օրերով կը
խռարեցնեն արեւը . այդ հոկաններու բերանչն երազ
զոլորշն ծուխի պէս վեր կը բարձրանայ ու կը կախ-
ուի վրաններան վերեւ . կրտեին մէջ շիկացուած չամ-
փուրին զարկը յախ մը խածուածքին ազգեցութիւնը
ունի միայն անոնց վրայ . այդ մարզոց ձիերը՝ ամպէն
թիւնեւ՝ կայծակի արագութիւնն անին , և անոնց
թուրի հարստածները՝ մէկդէկու վրայ զետեղուած
քառասուն ջրազացքի բարերէն ու նայնքան մըն ալ
զոմշու կաշիններէն ներս թափանցերավ՝ անոնց ներքեւ
պահուրտած հոկաններու կողերուն կը խրին և երկու-
քի կը բաժնեն դանոնք :

Յառաջ բերաւած այս նմանութիւնները բաւական
են արացուցաններու Արեւելքի չափազանցուած երեւա-
կայութիւնն ու հերոսները պահացներու այն ձգուու-
մը որ մինչև մէր օրերն է երկարեր , ու բիւրեղացեր՝
թումաննեանի զրչին տակ : Զայն կարգարավ մարդ կը
տարաւի իր տպայութեան օրերուն , երբ ձմեռ իրիկուն-
ները՝ թոներին շուրջ նստած՝ կ'առնկղըէր իր մամուն
հէքեաթներուն , կախուած անոր շրթներէն :

Առհմային զբականութիւն բացարութիւնը զոր
ա՛յնքան յաճախ յեղեղած են մէր զբագէտները և
ա՛յնքան քիչ մշակած , յայն չափերով ի յայր կուգայ
թումաննեանի երկերուն մէջ : Անիկա Եւ բազացի հեղի-
նակներէ փոխ չառներ իր պատկերները , զիբքերը չեն
որ զանոնք տաւն կատան իրեն , այդ այն միջավայրը՝
ուր ապրած է ինքը , և այն ժողովուրզը՝ որուն հետ
չփան եկած է :

Եթէ հայ զբագէտը զիստեղէր թէ իր մամուկ օ-
րերուն , ասկէ անկէ լուս զեւերու և հոկաններու , թո-

ղերու և թաղաւորներու հէքեաթներն ու այլ կարգի
տւանդավէտերը՝ օր մը իրենց չափազանցեալ ձեւերէն
մերկացուելով՝ կրնան իրեւ չքնաղ լրասարանութիւն-
ներ ծառայել կորսուելու մօտ պատմական զբուազնե-
րու , հաւանաբար այսօր մէկէն աւելի թումաննեան-
ներ ու մէկ քանի Զարգարեաններ ունեցած ըլլայինք :
Երաւ է որ չառերը զրազած են ազգագրական ու բա-
նասիրական այս կարգի նիւթերով , բայց չատ քիչերը
կըցած են անոնց մէջ պահուած բանահիւսական գե-
զարուեսար արտացորացնել : Սրուանձտեանցն իսկ , հա-
կառակ իր ա՛յնքան չորրհակի ջանքերուն , չի կըցաւ
պէտք եղածին պէս տարուել անոնց մէջ չըջան ընող
այն տաք հոգիէն՝ որով վերջէն թումաննեանն ու Զար-
դարեանը ներշնչուած կը գանենք :

Այս ներշնչման չնորհիւ էր որ թումաննեանի օրով
նոր չեշտ մը առաւ ուռասհայ բանաստեղծութիւնը :
Արգարեւ զիծը Ազայեանցէն կ'երկարէր . բայց անոր
ստհմանները լայնցնող ու զայն չօշափելի պատկերի մը
վերածողը եղաւ թումաննեան՝ որ զիտցաւ երէկի հայ-
րենասիրական պաստ բացազանչութիւններուն ու աղ-
ու որ բայց սնամէջ Փոազներուն տեղապահն ծնցու-
ցած մարտիկներուն զիւցազնական ովիին մարմին հազ-
ցրնել : Ասիկա բնդ հանրապէս հայ և մասնաւրապէտ-
րեւերածայ զբականութեան մէջ պիտի մնայ իրեւ
տմհնացցուն ու զնահատելի արժանիքը Յովհաննէս
թումաննեան բանաստեղծին :

Քնարերգական ջիպը՝ սրով առ հասարակ տոպոր-
ուած կը զանենք քերթողները , համեմատաբար ակար
մնացած է թումաննեանի մէջ . ու ատիկա բնական է
թերեւ , ենթակայականէ աւելի աստրկայական մար-
դին մէջ զրիչ չարժող այս բանաստեղծին համար :

Թակիսիծը՝ որ ա՛յնքան գեղարուեստական էջեր ար-
տազել առաւած է մէր՝ մանաւանդ արեւմտահայ—
բանաստեղծներուն , չատ չէ արգած թումաննեանի վը-
րոյց այնպէս որ իր մէկ քանի բացերգները , պանդուխ-


տի առագերը եւն . զրեթէ զուրկ են այն արտօնաւուշ
թափանցութենքն սրբոն արբապեսութեան առկ վայր-
կեաններով պիտի առցին յամենալ ենթակայական յոյ-
զերու ընդունակ հոգիները :

Հսկաններուն յաճախանքը՝ զոր վայրած է , այսպէս
մերկացուցած են իր զրեթը թափիծն , ու հապցուցած
անոր՝ ուրախութեան մը շեշտը : Հաւանարար իր այս
ուրախ արամագրաւթեան բերմամբ է որ մանակներուն
իսկ հասկնարի րլարու զաղանիքին արբացած է : Այս-
պէս որ իր «Շունն ու կատան» , «Ազուէսը» , և այլ
կարգի առակաւոր կատըները միշտ ալ հետաքրքրու-
թեամբ պիտի կարգացուին դեստաբներու եւ . . . ման-
կամիտ չափահաններու կողմէ :

Թուժանեանի երկերուն մէջ չառ տեղ չի բաներ
խորհրդածութիւնը . «Դէպի Անհունը»ին նման կառը-
ներ քիչ արտադրած է . այսու հանգերձ երբեմն ար-
ւած է այնպիսի ուժեղ մաքեր՝ որոնք կոչուած են ար-
դիական մնալ , ցորչափ կը խաչուի արզարութիւնը ու
ակարը կը ձգմուի հզօրին ներքեւ :

ԱԼԻՇԱՆ՝ ՈՐՊԵՍ ԲԱՆԱՍԵՂԾ

Դէմքեր կան , որոնց լուսանկարն իսկ՝ իր բնական
արտայայտութեանը մէջ՝ կ'առինքնէ քեզ եւ ակնածան-
քով ու պատկառանքով կը լեցնէ սիրադ : Ասոնցէ է Հ-
Կեսոնդ Ալիշան՝ սրբ արեկառ մօրուքը եւ անենդ ,



Հ. Ա. Ալիշան

անուշ հայուածքը անբացարելի թովչութիւն մը ; ան-
նկարագրելի ձգողականութիւն մը ունին իրենց մէջ :
Անխոնջ աշխատանքի , զիսնականի վայել պրապումնե-
րու եւ անսովոր հմտութեան այս հոյտկադ գէմքը՝ որ
իր ութունամեայ հասակին մէջն իսկ զրիչ կը չարժէր

գես, իրեն համար կրցաւ ստեղծել անուն մը՝ որ ամբողջ Հայութեան սրտին մէջ մնաց արձանագրուած՝ սիրոյ եւ հիացման խառն զվացումներով պարարուն:

Օդասպաշտ մ'էր Ալիշան, եւ այլպէս ալ մնաց մինչեւ. վերջը: Հանրութեան օգտակար ըլլալու տեսն էր որ կը մզէր զինքը գրիչ շարժելու, արտագրելու իր հնախօսական, պատմական հաստորները: Արուեստը, գեղացին շունչը որոշ հրազդոյը մը չեն ունեցած իրեն համար: «Արուեստը արուեստին համար» բացարձութիւնը իր աչքին մասնաւոր արժէքով մը չէ ներկայացած: Ալիշան չէր կրնար ըմբոնել արուեստ մը՝ ուրիշ բացակայած ըլլար օգտակարութեան միտումը:

Զգուռմանաւոր բանաստեղծ մ'է, ուրեմն, Ալիշան, եւ որպէս այդ պէտք է մօտենալ իրեն, բանաստեղծական իր երկերը նկատի առնելու պարագային: Մէկ երակ կայ սակայն՝ որ վերին աստիճանի ուժեղ է Ալիշանի մէջ — հայրենասիրական երակը՝ որ իրեն քերթուածներուն մէկ ծայրէն մինչեւ միւսը որոշապէս կը զգացնէ ինքինքը: Ու եթէ փոխանցիկ է Ալիշանի բանաստեղծութիւններուն մէջ տիրող հայրենասիրական այս րորը շունչը՝ պատճառը այն է որ վերին աստիճան անկեղծ, իրապէս զգացուած, եւ անսահմանուն խորսոնկ է այն: Պատմաբանի եւ հնախօսի իր պըրպատմները իր մէջ կերպեցին այն խանդակաս հայրենասիրը՝ որ կը նախական իր վերացումներուն հետ ունեցաւ նաև պատմական իր վերացումները, եւ կրօնքին չափ ու թիրեւս անկէ ալ աւելի ջերմեսանդաթեամբ երդեց հայրենիքը՝ որու կարօնը զգաց կղերականի իր ճպարանին, Ս. Ղազարի մենաստանին խորը: Հայրենիքին սէրը Ալիշանի մէջ՝ զգացում մը ըլլալէ զալրած՝ արձանաւութեան մը համեմատութիւններն ասած էր: Այդ է պատճառը որ անսեղբատղիորէն ուժեղ է անիկա: Վենեափկը իր անհամար զեղեցկութիւններով՝ չէ կը ցած թովի Ալիշանը՝ որ, կարծես հայրենիքն հեռուեղած րլրալուն համար, աւելի եւս ուժգնորէն զգացած,

ըմբանած է անոր յարզը, եւ երգած՝ անոր հմայքը: Հայաստանի նախահայրերու սպիները մողած, ներշնչած են զինքը, եւ Ալիշան անոնց սմբենուն մէջ հսկայական արժէքներ զած, զիցարանական տեսլապատկերներ նշմարած՝ եւ այնպէս ալ նկարաղրած է: Ալիշանի ի գործ զրած շափազանցութիւնները ակնյայտ են: Իր քերթուածները կարգացած ատեն՝ մարդ այնպէս կը զզայ թէ պատմական դէմքերէ աւելի զիցարանական դէմքերու դէմ յանդիման կը գտնուի: Անոնց մէջ գըրւած շունչը ա'յնքան ծաւարուն է, սակայն, որ մարդ՝ մինչեւ որոշ աստիճան մը՝ հաճոյքով եւ առանց ձանձրոյթ զգալու կը կարզայ զամոնք: Գրական բալրը սեռաբուն մէջ բանաստեղծութիւնն է որ ամենէն աւելի կը խօսի սրտին: Ալիշան զիտէր զայս: Գիտէր նաև՝ թէ պղպային զոյսութեան պահպանմանը համար անհրաժեշտ է հայրենասիրութիւնը, այն հայրենասիրութիւններէ վեր որ արձանաբանական ամեն արտայայտութիւններէ վեր կը սաւանի, եւ սրտին ամենէն ուժգին տրովներուն ծնունդ կտւայ: Ալիշան զիտէր՝ որ անհատական աղղային նկարազրի ուժեղացման ամենէն զօրաւոր աղղակն է հայրենասիրութիւնը: Հետեւարար պէտք էր ծաւալի զայս: Եւ զայն ծաւալիու լաւագոյն միջոցը բանաստեղծութիւնն էր: Ու եթէ Ալիշան՝ որպէս բանաստեղծ՝ երբեմն նուազ յաջորդ կը զանենք իր երկերուն մէջ, պատճառը այն է որ բանաստեղծութիւնը՝ չատ մը պարագաներու ներքեւ՝ սոսկ միջոց մը ըրած է անիկա՝ իր զաղափարները տարածելու: Այս կէտին մէջ առանձինն չէ Ալիշան: Նոյնը ըրած են նաև Գամառ-Քաթիլու, Միքայէլ նալլանահանց, նահապետ Ռուսինեան եւ ուրիշներ: Այս ամենուն նուազ զիկարւեստապէտ ըլլալը, սակայն, արգելք մը եղած չէ որ անոնք լաւագոյն աեղը գրաւեն եւ մէծ հիացմամբ յիշւին ու լիչաստակախին:

Այսքանը ըսելէ յետոյ՝ պէտք է ըսել նաև որ Ալիշան ներշնչուազ բանաստեղծ էր: Կաորներ ունի՝ ուր

յայտնապէս կը ցոլաւ ներշնչեալ բանաստեղծի իր արժանիքը: Իրաւ է որ անսնք մեծ թիւ մը չեն կազմեր, բայց այդքանն իսկ ինքնին բաւական է բարձրագոյն տեղ մը տալու իրեն՝ ազգային քերթողներու շարքին մէջ: Իսկ եթէ ներշնչումէն անմիջապէս յետոյ նկատի անհնանք նաև Ալիշանի բեզուն, բառերու ճոխութիւնը, պատշաճ չփորձածութիւնը, այն առեն հայքերթողներու առաջիններէն պէտք է նկատենք զինք: Վասնզի քիչեր կրցած են բառերու այնքան ներզանակութիւն զնել քերթուածներու մէջ, որքան յաջողած է Ալիշան: Եւ հսու է արդէն Ալիշանի բանաստեղծական արաւեստը, որ վերին աստիճանի ինքնայտաւկ բան մը ունի իր մէջ: Վկա՞յ «Յա՞մ Փորսան»ր՝ որ ինքնին զոհար մէկ, թանկապին զահար մը: Զգացումներու ի՞նչ ճսխութիւն, բառկանչական՝ պատշաճ բառերու ի՞նչ յորդում, պատկերներու ի՞նչ պէսովիսութիւն այդ մէկ կառրին մէջ, որ կը հրաժարէ սրանքը եւ քաջերու արիւնը կը հսուցնէ նոյն իսկ... երկշաններու երակներէն ներու:

Ալիշան՝ հակառակ եւրոպական զբական բոլոր զպրոցներուն հետեւած ըլլարուն՝ կառչած մնաց զառական զպրոցին, առանց սակայն իր քերթուածներուն մէջն պակսեցներու ժողովրդական բանաստեղծութեան այն չեշար՝ որ ա'յնքան սիրելի կը զարձնէ իր կառրները: Ալիշանի երիտասարդ օրերուն՝ բօմանթիկ զպրացն էր տիբականը. բայց անիկա՝ այնքան խորապէս ուսումնասիրած էր զառական հեղինակները, ա'յնքան տարուած էր անսնց երկերէն, որ անզգայ մնաց նոր շարժումներուն հանդէպ եւ ընթացաւ այն չին, կոխուուած ուղիէն, ուրիէ քալած էին համաշխարհային զբրականութեան մէծ վարպետները, — յունական եւ հսովմէական աշխարհահաջակ բանաստեղծները: Ասոր համար է որ Ալիշանի քերթուածները զեղարւեստական զբականութեան սիրահար ներկայ երիտասարդութեան հաճոյք չեն առթեր: Անոր կառրները կ'ուսումնա-

սիրաւին, բայց չեն բմբաշխութիւն: Ալիշանի մշտկոծը այն արուեստն է որմէ անսարակայս պիտի հմայուէին մեր նախահայրերը: Ներկայ սերունդը բօմանթիկ դրուկանութենէն է որ հածոյք կ'առնէ: Ահարոնեան՝ իր բօմանթիկ արուեստով՝ շատ տեղի կը յազէ մեկ քան պատկառելին Ալիշան: Ասացինը՝ իր երկերուն մէջ արժական գներու համար՝ նորութիւններ կը յզանայ: Երկրորդը՝ իր արուեստը պահճացներու համար՝ նախորդ վարպետներու ուշի ու շավի կը վերծանէ և քայլ առ քայլ անսնց ընթացքին կը հետեւի ակնածանօք և լուսմիտի: Ասացինին մէջ զգացումն է տիբականը, երկրորդին մէջ զառազութիւնը: Ալիշան հնարայի և, բայց վարպետը՝ որու ներկայաթեան մարդ կը զալայ պարզուպէս, զգացումնն զազր չէ առելի տեսկան և, առելի բարեստը, առելի վերացնով: Նախինի ժամանակներու շանչն է որ կը բերեն մեկ իր քերթուածները՝ որոնք զարերու փորձառութեան կնիքը անին իրենց վրայ: Հրդեհ չի կայ անեց մէջ, բայց ազգեցութիւն մը կայ՝ որդին ընթերցողը չի կրնար ազատել ինքնինը և որուն ներքեւ հետզետէ կերտուած կը զանէ իր նկարագիրը, տուկուն՝ իր հայկան նախահայրը նման: Ալիշանին երկերուն մէջ զեղեցկայթենէն առելի նախիրականութիւնն է տիբակառազը: Ան նուիրականութիւնը յաձափ առելի տպասրիչ է, առելի պակացիչ՝ քան զեղեցկայթինը, որու առթած հածոյքը վայրկենական է շատ անզգած: Տարօրինակայթիւններու մարդը չէր Ալիշան: Իր բարը գործերուն՝ ինչպէս և քերթուածներուն մէջ՝ օրէնքին, կարգագահայթեանը, ընկալեալ ձեւերուն ու կերպերուն էր որ կը կառչէր ամենէն առելի: Անյիշանակ ժամանակներու մէջ կիբարկառած աբուեստի մը հասարակ տեղիք նկառուած ասութիւնները, բացարաւթիւնները զօրաւոր ազգեցութիւն մը կ'ընէին անոր սրանէն առելի մտքին վրայ, ու կը մարզին անոր բանաստեղծական այս հնարայի ձաշակը:

Ալիշանի քերթուածները իրենց վրայ կը կրեն ակա-
դեմական կնիք մը , և այսու նուազ մատչելի կը զառ-
նան թեթեւ , քմապարար զբականութենէն համ առնող-
ներուն : Բանաստեղծ Ալիշանը ըմբանելու համար
պէտք է զինքը վերծանելու մատղութեամբ մեր-
ձենալ իր կտորներուն : Անոր քերթուածներուն
մէջ Հայաստանի իր նախնի փառքն է որ կ'զգենու
կարծեն , և մարդ աեսակ մը հովարտութիւն կը զբայ իր
մէջ՝ Հայ Ազգին պատկանած ըլլալուն համար : Բայց
այդ հովարտութիւնը բանաստեղծը ինք զգացած է նուի :
Հայաստանի փառաւոր ոնցեալը մեծ ներշնչարան մ'է
եղած իրեն , և ինք իր քնարին վրայ երգած է այդ
փառքը՝ առանց զանց ընկելու , ի հարկէ , այն անշուք
վիճակը՝ որու մասնաւած է անիկա՝ բարբարոս ցեղի
մը երկաթեայ զաւագանին ներքեւ : Հայրենասիրական
իր քերթուածներուն մէջ՝ Ալիշան առհասարակ զրած է
այն խանգամավայ յայր՝ բայ որում պիտի վերածաղկի
Հայաստանը և ունենայ իր օրհնարեր զարունակը :
Ալիշանի մէջ չափազանց յատկանշական է յայտնատե-
սութիւնը , և իր քերթուածները՝ հակասակ օտար հո-
գի վրայ զրուած ըլլալուն՝ իրապէս և խորապէս հայ-
կական են : Հայ պատմական զէսքիրն ու զէմքիրը
այնքան զօրաւոր ներկործութիւն մ'ունեցած են իր
վրայ , որ Ալիշան չէ ազած , թերեւս չէ ալ կրցած ազա-
տել ինքինքը անոնց անուան կցուած առասպեշներէն ,
ու այսպէս իր քերթուածներուն մէջ որոքս իրականու-
թիւն քշած է զանոնք .

Ի Հայոց հողէն կազմեցաւ Աղամ ,
Զօլի Հայոց Եւայն ծըծեց Քաղցրահամ ,
Աշքերըն պայծառ , երեսն անման
Հրեշտակաց առջեւն հու հանդիսացաւ :

Ասոր նման փայփայի առասպեշներ շատ կան Ալի-
շանի քերթուածներուն մէջ : Բայց այս երեւոյթը շատ
տեսնելու չէ Ալիշանին , քանի որ ինչպէս ըսինք , անիկա
բանաստեղծութիւնը միջոց մը նկատած է յառէտ՝ աղ-

գասիրական զզացումները ծաւալելու : Ալիշան՝ որպէս
բանաստեղծ՝ Ենթակայական ըլլալէ աւելի տուարկայա-
կան է : Ամէն անդամ որ Ենթակայական ջանացած է
ըլլալ՝ ինկած է , առփակցած է : Իր քերթուածները
համայքով կը կարգացուին մինչեւ այնուեղ՝ ուր տուր-
կայական-նկարագրական են , բայց այն առեն՝ երր կը
սկսին Ենթակայական ըլլալ , չեն կարգացուիլ , ձանձ-
րանալի կը զառնոնն : Անստարակոյս Ալիշան՝ որպէս
քերթուող՝ աւելի պիտի յաջողէր եթէ ա'յնքան երկարա-
պատութ քերթուածներ զրի չասնէր և բարսախօսու-
թիւն ընելով չի ձափաղցնէր նիւթը : Քերթուածներ ու-
նի՝ ուր Աղամէն մինչեւ թաղէսս առաքեալի համառո
պատմականը կ'ընէ : Շունչ պէտք է որ զիմանայ ասոր :
Ալիշան կը ներշնչուի , բայց իր այլ ներշնչումը գրժ-
րազգարար իր քերթուածին ասուցին մէկ քանի
համարներուն մէջ կ'սովանէ ինքինքը , անկէ անդին
եղածը մասնաւոր ձիգի արգիլնք է : Ու յետոյ , որպէս
կզերական , յաճախ կրօնական չեշտ մը կուտայ իր
թունզ հայրենասիրական կտորներուն անդամ : Տեսակ
մը կարկասն՝ որ եթէ Երեմն կը պատշաճի , յաճախ
կը ազեղցնէ քերթուածին ամբողջ զեղեցիկ կառուց-
ուածքը :

Անկախարար , սակայն , այս զիտովութիւններէն՝
պէտք է յարել որ Ալիշան երբեմն ա'յնքան կը տարուի
իր ընդգրկութ նիւթէն՝ որ իր անսահման զուրգուրան-
քին մէջ կը մանրէ , կը մանրացնէ լկուն և խանգամա-
սիրոյ ու բորբ կարօտի արտայալութիւններով կ'ողո-
զէ քերթուածը : Ալիշանի զործածած այս լիզուն՝ որ
ժողովարդին լեզուն է ինքինն , ա'յնքան զեղեցիօրէն
կը ցոլացնէ ապրուած զզացումները՝ որ ընթերցալը կը
վարակուի անոր առաք չունչին , ու կ'ապրեցնէ հեղինակը
իր խոկ սրտին մէջ : Իր ընդգրկած նիւթերուն հանդէս
այնքան խոր է իր զզացու պաշտումը՝ որ անոնց առջեւ
կը մանկանայ յաճախ և պատիկ ապու մը պէս զուր-
գուրանքի իր աղօթքը կը մրտնչէ : Ալիշանի յեղուին

Նքեղութիւնը եւ արտևոսին գեղեցկութիւնը, սակայն,
պէտք է վնասուել ամենէն տւելի իր նկարագրական տո-
ղերուն մէջ, որոնց ամեն մէկը մէկ-մէկ պատկեր են
յաձախ .—

Ահա ելնէր արեւն յամպոց
Վարդ կու բափեր աշխարհի Հայոց,
Յօդքի տեղայր զով ու սիրուն
Զինչ մարգարիտն ի սատափուն .—
Կարմիր կանաչ ծին ծիրանի
Գոսի ածուեր Հայաստանի :

Ալիշան, բացի Հայրենասիրական կառներէ, ունի
նաև կրօնական քերթուածներ՝ որոնց առն տուած են
առ հասարակ սուրբունական յայտնի տառթիւններ :
Այս քերթուածներուն մէջ թէեւ չեն պակսիր ներշըն-
չուած կառներ, եւ սակայն, բնորդանուր տուածը
ժարդ տյնողէս կը տագաւորի թէ Հեղինակը՝ յաձախ՝
սրտէն տւելի պարագաներու պահնչնչին գոհացուած տու-
լու համար է որ արաւագրած է գոհննք, այնողէս որ Եա-
րեկի մը շահնչէն շատ ճեսու կը մնան իր այդ կարգի
կառները : Կը կարգացուին, բացի չեն զերեր, չեն
պատարեր :

Ալիշան ունի նաև քնարերգական կառներ՝ ուր
կան այնպիսիներ զորս կարելի չէ կարգալ առանց մաս-
նաւոր յուզումի : Այս կարգէն է «Ծաղիկն Վայրի» քեր-
թուածը՝ որ տյնորան յիցան է զգացմածը եւ յուզու-
մով .—

Տնսի զծաղիկը վայրի
Կալարազեղ եւ պայծառ .
Տեսի եւ զմարդ ի յերկրի՝
Առոյզագեղ եւ կայտառ .
Նընչեաց խորշակ ի ծաղիկ,
Յամաթեցա ի ծրդին .

Փըչեաց ի մարդ մաս ցըրախի .
Տարածեցա ի հողին :
Դարձայ նող ծաղիկըն վայրի՝
Ու ահա նորոգ ընձիւղէր .
Դարձայ եւ նող մարդն ի յերկրի .
Եւ ոչ էր, ոչ եւս երեւէր :

Դժբախտութիւնը հոն է, սակայն, որ Ալիշան այս-
տեղ չի վերջացներ կտարը . կ'երկարածզէ, կը ճապղէ,
որով եւ կը տափակցնէ ճեազհետէ : Ասիկու սակայն
ոչինչ կը զգակսեցնէ այն սէրէն ու զուրդուրանքէն՝ զոր
ազգը կը տածէ այս բանասակցին հանդէպ : Ժողո-
վուրդը անվերապահօրէն կը սիրէ իր մաքուր, համեստ
ու անշահափնդիր հայրենասէրները, որոնք երգած են
իսկ հայրենիքը՝ իր զանազան փուլերուն մէջ : Ալի-
շան մէկն է այդ մաքուր, չափազանց խոնարհ հայրե-
նասէր բանասակցներէն եւ արժանի՝ ժողովուրդին
սրտին մէջ հիացման եւ խանգաղատանքի այն բարձր
տեղին՝ զոր արդէն իսկ զրաւած է եւ ուր պիտի ապրի
զարերով :

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Հայրենիքն հեռու, առ այն վերադարձ մը, սիլա
մը ընկելու, անոր արեւուն տակ տաքնալու, անոր
ողորդկայ զիշերներուն մէջ կազզուրուելու կարօտը



ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Հոգւոյն՝ մեսաւ զնաց Միսաք Մեծարենց մէծ բանաս-
տեղծը՝ սրուն լանջին ներքեւ թոքախան էր բուներ եւ
սրուն սրտին մէջ անողոք մահն էր զահակալեր այն-
քա՞ն վազաժամ :

Կեդրոնականի՝ գրասեպաններէն իր՝ կանխահաս, ակամայ բաժանումն և թօփ Գարուէն մինչեւ Սամաթիս և անկէ ալ մինչեւ Հալքի գրասավայրերն ունեցած իր թափառումները չկրցան պահիկ մ'իսկ աւելի կտորի գինքը կեանքին՝ որուն վայրագ յոյսը՝ ժպտագին, ազուոր աղջկան մը խարող նայուածքին պէս՝ կառշած իր մնար երիտասարդի, պատանիի իր երազներուն:

Տիեզերական իրերուն, բնութեան երեւոյթներուն հետ այնքան կաթողին եղբայրացող այս քերթողը առեն մը ինքինք եղբայրացած զզաց նաեւ զինք կը ըսղ, զինք հալեցնող, մաշեցնող ախտին, որ զիշեր մըն ալ, աքաղաղներու կանչին հետ՝ առաւ տարաւ զինքը հեռու եղեւիններէն՝ որոնց մօտ յուսացած էր դոնիկ իր կազդայրը:

Միսաք Մեծարենցի ծննդավայրն էր Ակնայ մեր Քինկեան զիւզը՝ որ ժայռերու ծոցը նետուած՝ կը պարզէ իր թեւերը աջ ու ձախի: Վարէն Եփրատը կ'անցնի զոսալով զոսկուալով, և անոր ալիքներուն մէջ զիւզացի կայտառ, անվախ սղափիկներ լուզորդի իրենց վարդետութիւնները կը ծախին: Դէմը, Տարտարոս ժայռին ոտքերուն ներգեւ՝ Աստուածամար Վանքն է որ կը տարածուի հովանաւորելով պարտէզներն ու այդիները՝ որոնք իրմէ քիչ հեռուն՝ կը կանանչին զարնանարեւուն տակի:

Առաւոտուն, մութնուլուսուն, «սարերուն մէջ կը կոծկոծի կոչնակը վանքին», և կարաւաններ՝ «բոժոններուն երգը լալով» կ'անցնին վանքն ու զիւզը մէկըգմէկու կապող խարխուլ կամուրջին վրայէն:

Գիւզացի մը, բահն ուսին, այդիները կը ջրէ և «աղջկէ մը՝ արիչին տակ նստած, չե՛ր կը կանչէ»:

Իրիկուան զէմ, հարսնուկ մը, «հիր սափորն ու-սին» աղբիւրէն իր վերադարձը կ'ընէ, մինչ արեւը կը խայտայ իր մաղերուն վրայ և.

Մեղմով ծածանի
Հաջակն եղալախար
Թեւով քոչունի.
Ու ծիածանի
Թոյըրով պապղայ
Աչքն իր զեղանի:

Ահաւասիկ այս ու այսօրինակ գեղջկական հապարու մէկ անսարաններով լիցուն միջավայրի մը մէջն էր որ Մեծարենց կը բանար իր աչքերը ու ինքինք կը գանէր բնութեան հարազատ, անխարզախ զոգին մէջ, զինքը հալեցնող, մաշեցնող ախտին, որ զիշեր մըն ալ, աքաղաղներու կանչին հետ՝ առաւ տարաւ զինքը հեռու եղեւիններէն՝ որոնց մօտ յուսացած էր դոնիկ իր կազդայրը:

Մեծարենցի բնածին տաղանդը հասունցնորդ, ուսումացնող, մեծցնող ամենազօրեղ ազգակը եղած է այս միջավայրը՝ որ ուժեղ ապաւորութիւն զործած է մանուկի իր սրատեսութեանը վրայ, և զիւզէն մեկնելէն վերջն ալ մշատակէս պարզած է անոր սովոր իր թափշութիւնները, իր զանձերը:

Սոսկ միջապայրին ապկեցութեամբը չէ կարելի մեկնել, սակայն, Մեծարենցի քերթուղարկան բարձր արուեստը՝ որ արարական երգերու քնքայութիւն մը և պարսկական քափուր վարդի բոյր մը ունէր իր վրան:

Ասիկա բացարեւու համար պէտք է վերակոչել այն երգերը, ժողովրդական այն քնքուչ, բանաստեղծական ապղիկները, արեւելքի չողովը, բոյրովն ու թոյրովը օծուն այն անտունինները՝ զոր յօրինելու և պահէլու պահպաններու այնքան ընդունակ է Ակնցի հայուհին և զոր ա՛նքան բաձախ երգած է Միսաքի մայրը իր սրդիի ականջներուն:

Այդ երգերը իրենց սոկի ծառ ու ձեղերով, վարդ տերեւով, անապակ զինիով, առառան չողիկով, լուսընկայ խազընկերով, ջուրերուն եկոզ եղնիկներով, ծով ծով և կամ շահէն աշերով, մարգարտէ հօնզանով, ձէվայիրէ բարձով, չար ու շամաթ չորերով, զմբութ,

ևախութ, անդին քարերով, բարկ արեւով, սովի և արծաթ ձանցներով, կանաչ կարմիր ուռերով, չինարի ծառերով, լուսնիկի կալերով և այլ հաղար ու մէկ կենդանի, վաս բացարարաթիւններով ու պատկերներով մարզեցին այն Մեծարենցը՝ որ պիտի հնչեցնէր մեզի գտի ու թմրուկի, ծափ ու ծիծաղի, ծիրանի լոյսի, թաւէջ մշուշի, զիմքիւթ ու թարշիչի իր այնքան ինքնատիպ, հեղասահ տաղիկները զգայնիկ:

Միսաք՝ արգէն իսկ թթծուած բանաստեղծութեան բարկ կրակով՝ նախ ականջ տուաւ, և յեսոյ, տակաւ առ տակաւ անդրադարձու ժողովրդական տաղերու այլ պատաստիններէն ծորող ազուորութիւններւն:

Յեսոյ նկատի պէսաք է առնել նաև իր ընթերցումները՝ սրոնք նուազ տատարած չեն իր ասպանդին հասունութեամբ: Աստաւածաշունչին ու Նարեկին, հայ միսթիք բանաստեղծութեան այդ չքնազազոյն երկին հանդէս տածուած զուրգուրանքը պաշտամունքի պէս բան մը եղած է Մեծարենցի համար, որ արձակ զրութիւնով մը Նարեկացիի վերացումներուն հետ վայրած իր անձառնելի հաճոյքը ջանաց մեկնել: Միսաքի ընթերցունութեան նիւթ մատակարարած են նաև Հանրի Տէլէնիէի, ժան Մօնէտի, Ալաքս Մօքէսի, Մէթէրլինկի և կարգ մը այլ խորհրդապաշտ զրովներու և պարսիկ նշանաւոր քերթողներու հեղինակութիւնները:

Գեղջկական միջամայրի, ժողովրդական տաղերու և խորհրդապաշտական ընթերցանութեանց ազգեցութիւններէն զատ պէսաք է աշքի տուաջ ունենալ նաև իր պանդիտական այլ մանաւանդ հիւանդապին վիճակը որ սարսուներու ամենէն ուժգինը և նոպաններու սաստկապոյնը ապրիլ տուաւ իրեն:

Միսաք Մեծարենցի զրական զործունէութիւնը կատարուած է ընկամենը շորս տարուան կարճ ժամանակաշրջանին մէջ: Մ. կ. Մեծատուրեան՝ ու մանանդ Շատասպ Միածան սասնունով հրատարակած

իր կտորները անմիջապէս իրենց վրայ հրատիրեցին քննադատներու ուշագրութիւնը: Ասիկա անխուսափելի էր, վասն զի բանաստեղծ Մեծարենց իրապէս նոր շունչ մըն էր որ կը բերէր արեւմտահայ քերթողութեան մէջ: Գաւառը, զաւառական բանաստեղծութիւնն էր որ Պոլիս փոխագրուած էր առանց աղմուկի, առանց փողի ու թմրուկի: Իրմէ առաջ, գաւառական պատկանութեանուրիշ երկու հոյակապ վարպետներ, թ. Զարդարեան և Թղիատինցին, այդ բանը ըրած էին արդէն արձակին մէջ: Բայց ժայռվուրդին չունչովը օծուն յանդարձուր բանաստեղծութիւնը մնացեր էր անմշակ: Այդ բանաստեղծութիւնն էր առ զոր ծաղկեցուց Մեծարենց:

Գաւառացի ազայ էր Միսաք, զեղի զաւակ, եւ այդպէս ալ մնաց մինչեւ վերջը: Իր բոլոր քերթուածներէն գաւառական տղու անկեղծութիւնն է որ կը ծորի: Քաղքենիներու յատուկ չպարներ չե կան անոնց մէջ: Անմանկ հոգի մըն էր ինք, եւ այլ գրոշմը կրցաւ զնել իր երկերուն վրայ: Իրաւ է որ հուժկու, յազմթանզամ, կարչնեղ գիւղացիի մը շարժուձեւերը չեն իրենները: Յովհաննէս թումաննեանի մը զոր շեշտերը չիկան իրեն մէջ: Եւ սակայն իր տաղերու քնքութիւնը, գունազեղութիւնը, փափկութիւնը, չնորհքը, պերճանքը այնքան բնական են, այնքան իրական, որքոն ծաղկիները Բինկեանի մեր զաշակերուն: Անոնց բասուրը այնքան վառ է, որքան չիկնամը զաւառի պատուախընդգիր Հայուհիներուն: Մեծարենցի տաղերուն մէջ տիրող փափկութիւնը չունի այն հիւանդապին աժգունութիւնը՝ զոր յաճախ կարելի է գտնել մեր ուրիշ բանաստեղծներու մօտ: Մեղմիրանուած, մասնաւոր ջանքերով մէջքին օղակը նեղցուած քնքութեան մը ոչ իսկ ըստւերը անոր տաղիկներուն մէջ, սրոնք կենդանի են ու առողջ մանաւանդ:

Խորունկ յուզումներու բանաստեղծն է Մեծարենց՝ որ խաղաղօրէն կ'ապրի մենիկ անտառներու մէջ, աքա-

սիսներու չարքին առակ, գետափին մօս, ուսիներու սուսերին ներքեւ, առաստան արեւին մէջ և անձրեւին ու ձինին զիմաց: Բնութեան անհշան մէկ իրին, անհշարելի մէկ երեւյթին մէջ անդամ անիկա կը զանէ խորհրդաւորաթիւն մը, իմաստ մը՝ որ կը յաւղէ զինք եւ երգել կուտայ իր զրչին: Իր հոգին բագուերու, խանդագամառելու, երգերու համար պէտք չանձը պառառ գոյներու և չփելափայլ տեսարաններու: Այդ էր պատճառը որ մայրաքաղաքի չքեզութիւնները, թասունական մախութիւնները, զրոսավայրերու գաւնազեզութիւնները չէին հրապարեր զինք և անիկա բանաստեղծի իր փափակ զրչին համար բաւականաչափ նըրբին չէր զաներ զանոնք: Կենասաստ արեւին, զովիկ հովուն, վերջարյասի խաղերուն, յասածածան զիշերին, առաստան առաջին բանաստեղծն էր Մեծարենց: Հասարակ խաւի անհատը, թշուառը, համբը, կազը, կայրը, խենթը, պարասասած ձամբարպը, հոգին վրայ զարսաց ողարերը, անսատպ մանակները, որդեկորոյտ մայրը, ձինին մէջ սասապ մարդը եւն, զինք կը լիցրնէն կարեկցական այնպիսի բառն զգացամներով՝ զոր զժաւար է զանել հայ արիչ քերթողներու մօս:

Այսօրինակ համայնանն էր բանաստեղծ մը ոչ միայն զմայրանքի է որ կ'արժանանայ, այլ և մանասնպ խանդապատանքի, զուրկութանքի, սիրու: Եւ Մեծարենց իրապէս սիրուած բանաստեղծ մը եզու: Անար «Ծիծածան»ն ու «Եսր Տաղեր»ը— իր քերթուածներուն հաւաքածները— արժանացան այնպիսի առաք, զըրկարաց բնկունելութեան մը՝ որուն նմանի չատ քիչ անդամ տեսնաւած է հայ զրական աշխարհին մէջ:

Իր երկերը՝ քմածին բաժանմամբ՝ մը՝ կարելի է գասաւրել երեք մասի— երազ, կառկած, երականութիւն:

Իր սկզբնական կասրներուն մէջ երազային կեանքն է որ կը յածի: Բանաստեղծը, այնուկ, կարծես անդիսակ է իր հիւանդապին կացաթեան: Մանուկ մըն է

որ ծագիներ կը հաւաքէ ու թիթեսներու եաեւէն կը սուրայ: Յետոյ կուզայ կատկածը՝ որ թոյնի պէս րան մը կը խասնէ իր երազներուն: Ասոր յաջորդող երականութիւնը ի վերջոյ կը հասցնէ զինք այնպիսի վեճակի մը՝ ուր անիկա ամբողջովին կը մասնայ ինքզինք եւ կ'ըլլայ «կոյս, Զեւ, Երանզ, Թրթոում»:

Մեծարենց՝ հակառակ Քարլայլ և էմբրուլն կարգած բլլալուն, առ հասարակ իր կտորներուն մէջ կարգածութիւն, փիլիսոփայութիւն չէ զրած: Ուշը ինչո՞ւն զրեթէ զրաւած չեն իր զրչը: Հաղիս հրպանցիկ եղանակաւ մը կը փոփոյ:

Խոռվանելիս մէջ կ'ապասեմ ո՞ւր, արդեօք ո՞ւր պիտի յանգի: Կոյս ու ծաղիկ երազներուն դեղճան շատափը մարմուն:

Բնութեան երգիչն է Մեծարենց: ու անիկա ապաւորիչ է անոր համար մանասնպ որ սոսկ լաւանկարչի մը զործիքը չի պացներ իրեն հետ, այլ և նկարչի մը վրձինը՝ որ ընութեան այս ինչ տեսարանը կամ երեւյթը հարազատաւթեամբ ներկայացնելով հանգերծ, անոր մէջ բան մը կը դնէ իր եսէն, իր հոգիէն, իր էութենչն: Այս տեսակէտով չփեզ, հոյակապ էջեր են իր «Տապի նոսպաներ», «Մասախուղ», «Քրտուք», «Հովը», «Կիրակմուտք» քերթուածները՝ որոնք նկարպական կտորներ են ինքնին:

Մեծարենցի մէջ ամենէն յատկանշական երեւյթն այն է որ անիկա խակապէս կ'եղայրանայ բնութեան իրերուն հետ: Իրմէ տառչ, օրինակ, շատերը խօսքուզած են լուսինին, բայց Մեծարենցի «Լուսնակ Քուրիկիս»ը բոլորովին տարրեր է միւսներէն: Այդ զրովներ զիմանութիւն ըրած են սոսկ, կարծես զիտցնելուզիւլ մեզի թէ անոնք անշանչ իրեր են թէեւ, բայց մէնք պահիկ մը չնշաւոր ենթագրելով զանոնք, մէր խօսքերը կ'ուզզենք անոնց: Այդպէս չի խորհիր Մեծարենց, եւ ոչ ալ մեզի այլպէս խորհիլ կուտայ: Ա-

նոր «Լուսնակ Քուրիկիս»ը կարգացած ատեն մարդ Երբեք միտք չի բերել գրադիտական դիմանութիւնը, այլ այնպէս կը հաւատայ թէ իրապէս քոյր մըն է նըստած Մեծարենցի կողքին, որ թեւերն անոր վզին անցուցած՝ մտերմական, և լրայրական իր գաղտասացութիւնները կ'ընէ : Նոյն տպաւորութիւնը կը թողու նաև «Անանուն» քերթուածը, որ վայրի, անծանօթ ծաղիկի մը ուղղուած է :

Բնութեան իրերուն հանդէպ Մեծարենցի տածած այս պաք, մտերմական վերաբերութիւնը ընդլայնեցաւ տակաւ եւ տակեն եղաւ որ ամբողջ մարդկութիւնը ընդգըրկեց : Իր «Բլլայի՛»ներն ու «Տո՛ւր, ինծի, Տէր»ը այնպիսի համայնական, յորդագեղ, անանձնական քերթուածներ են, որ չափագանցած չենք ըլլար երբ ըսենք թէ հայ բանաստեղծութիւնը առաջին անդամն էր որ հանդիսատես կ'ըլլար այսօրինակ երեւոյթի մը : Ա՛յսքան նորութիւն, ա՛յսքան հասունութիւն, այ՛սքան ինքնատպութիւն, այլ մանաւանդ ա՛յսքան ակնախտիղ արուեստ, իրաւ որ անակնունելի բան է :

Եւ սակայն, տառապակոծ մարդկութեան հանդէպ ա՛յսքան սէր, ա՛յսքան գուրզուրանք, ա՛յսքան նուիրում տածող այս անման բանաստեղծը, ծառերու, ծաղիկներու այս տարբուղը՝ որ երգեց թէ ի՞նչպէս բովանդակ տիեզերքին մէջ կը զեղու կեանքը՝ որուն յորդ ճաճանչը ա՛յնքան արբեցութեամբ կ'ըմպեն ծառերն ու խոտերը, արօներն ու դաշտերը, սարեակներն ու ճայերը, թիթեսն ու մեղուն, այս բանաստեղծը որ Վէրլէնեան միստիքականութեամբ մը ինկաւ Աստուածամօր, «աստուածեան գեղեցկութեան արիաւոր հարս»ի փէշերուն առջեւ, ու կաթիլ մը կաթ հայցեց անկէ, մնաց անմուրազ եւ քսաներկու տարեկան մատաղ հասակին մէջ աչքերը փակեց ընդմիշտ, մինչ գագաղին վրայ հսկու մայրը իր մրմուռներուն մէջ հետեւեալ ողբերգը լացաւ հաւանօրէն .—

Իմ խէլէմֆէր սրդի՛կ, խէլէմֆէր, Խէլէմիդ մատներն է քափեր : Խէլէմիդ մատներն է քափեր . Տիվիթիդ բավիկն է նեխեր :

Բայց ինչո՞ւ, բայց ի՞նչպէս նեխի այն զրիշը՝ որ «Ծիածան»ի ու «Նոր Տաղեր»ու պէս վաստավանձ երկեր է արտադրած : Ասոնք թագն ու պակն են Միսաք Մեծարենց քերթուղին՝ որ գիտցաւ ունկնդրել իր սրտի բարախումներուն եւ խանդիւ ու ինդիւ արձագանդ տալ անոնց :

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԻԺԱՆ

Դանիել Վարուժան հանդիսացու բանասանեղծ մը՝
որուն քնարը ներշնչուեցաւ ազգային աւանդութիւն-
ներէն և պապերու, նախահայրերու հաւատալիքնե-
րէն։ Մեր պատմութեան փառքն արձանազրող գարելը
վերակռնուեցան Վարուժանի զրչին տակ, և անոնց
մէջ եռեւեփակ ազին նոր ձեւ, նոր մարմին տոտծ, իր



ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԻԺԱՆ

ազգեցութիւնը ի զործ զբաւ ժամանակակից սերուն-
դին վրայ։ Բերթողը՝ պատմաբանէ մը աւելի կրցաւ
պարզել ցեղին երէկի փառքն ու գեղարուեստական
տրիսուրը։

Մարդիկ խաղաղ, հանգիստ կենցաղի հետամուռ
ըլլարով հանդերձ, կը սիրեն կարդալ ասպետական զա-
րերու յատուկ քաջազործութիւններ, սիրազործու-
թիւններ՝ որոնք կը կատարուին խէտի մը եւ կամ
անշահամենիլ, վսեմ նպատակի մը սիրոյն։ Քաջաց
արխիսէն կաթիլ մը, երկուք, կը դանուի տմեն մարդու
երակներուն մէջ։ Արժան է որ նկարչի մը վրձինը եւ
կամ բանաստեղծի մը զրիչը յաջողի շըջան ընել տալ
անոնց ու եռեւեկման մէջ զնել զանոնք։ Վարուժանի
հայրենացունչ քերթուածները կը յաջողին ընել զայդ
ի հանդէս կոչելով տապետական ոպին։

Վարուժանի մէջ զօրաւոր եղած է կարօտախառը։
Սասլի է որ անիկա շատ կանուխէն բաժնուած է իր
ծննդավայրէն, եւ սակայն, ի մանկութէնէ, իրնէ, որ-
պաւորուելու ընդունակ իր միտքը ա'յնքան յիշատակ-
ներ ունի պահած գիւղէն, հայրենիքէն որ կարօտը կը
լեցնէ սիրալ եւ ինք յաճախ կ'անդրազառնայ իր յու-
շերուն եւ յիշատակներուն։ Հոս անձնական է լարը,
ու մարդիկ հազիւ թէ պիտի հետաքրքրուէին մէկու մը
անձնական պարագաներով։ Եւ սակայն կարօտախառը
խիստ տարափոխիկ է մեր մէջ, եւ հայրազի պահ-
պուխտները, տարազիրները, ակամայ ու կամաւ աք-
սորեալներն ու գաղթականները այնչա'փ շատ են, այն-
չա'փ բազմաթիւ, որ բանաստեղծի ծննդավայրին յու-
շերովն ու յիշատակներով յեցուն քերթուածները հո-
գիէ հոգի խօսող երգեր կը զառնան եւ իրենց անձուկ
սահմաններէն զուրս զարալ լայնատարած հորիզոններ
կ'ընդդրկեն։ Սրտերու լեզուն անձանօթ չէ Վարուժա-
նին. այդ լեզուով է որ կը խօսի ժողովուրդին եւ ըն-
թերցողներ կը սիրեն զինքը ու կը գուրզուրան իր քեր-
թուածներուն վրայ։

Անցեալ զարերու կենցաղը ողեկոշերու ճիգը պա-
տահական երեւոյթ մը չէ Վարուժանի զրչին տակ։
Քերթողը համոզմամբ, հաւատքով ի զործ կը զնէ
զայդ։ Վասն զի մեր օրերու քաղաքակրթութիւնը շպար

մը կը նկատէ ինք եւ այժմուն մարդուն ապրելակերպը՝
արուեստական։ Յունականական այս հակումը սակայն,
զինք յուսահատութեան տաներու չափ ուժեղ չէ։ Բա-
նաստեղծի իր միտքը՝ տեսանողի մը յայտնատեսու-
թիւամբը վայլան ապագայի մը զուշակը կ'ըլլայ։ Այդ-
ովէսով է որ իր քերթուածներէն ոմանց մէջ կ'զգաց-
ուի ասող շունչ մը, թարմութիւն մը, ասուզութիւն
մը՝ որոնք անհրաժեշտօրէն պիտի բացակայէին զուտ
յունականի մը մուալլ էջերէն։ Վարուժան յունական մը
չէր կրնար ըլլալ էտպէս։ Վասն զի քաղքենի զայթակ-
ղեցուցիչ, չուայտ կեանքին զէմ կը զնէր զաւառի նա-
հապետական բարի կենցաղը՝ որմէ կ'ստանար իր խոր
ներչնչումները։ Ինքն է որ կ'ըսէ — «Գաւասացի կնոջ
բարոյական համեստութեանց յատկութիւններուն վը-
րաբար զտած ևմ քերթողի ձաշակս, եւ մաքի պահանջ-
ներս զսացնող տուալութիւններ՝ անոր մէջ»։ Հա-
կալբար թիւանց այս եղանակը կրնար Վարուժանի զրե-
ը զնել սպիզ ձամրան վրայ։ Մեկնակէտին ընարու-
թիւնը զսիկի է։ Յարաւեւութեան չափը կարելի է
սահմանել կատրներու ամրոցնական ընթերցմամբ ու
վերլուծմամբ։

Գիւտերու մարգն է Վարուժան։ Անոր զրչին տակ
Արեւելքը ներկայացուած է իր գունազեղութեամբը,
մէծավայիլչութեամբը, փարթամութեամբը։ Այսուղ
Վարուժանի յեզուն ա'յնքան երանգաւէտ կը գառնայ,
ա'յնքան ներզաշնակ, ա'յնքան պատկերալից, որ ակ-
նախակի երեւոյթ մը կ'առնէ ու թափ կուտայ ընթեր-
ցողին երեւակայութեան։ Հոս Վարուժան կը յայտնուի
կենսաբախ քերթող մը, կենսապաշտ մը, եթէ կ'ուղէք։
«Լքում»ի ու «Տրատնչք»ի թափածառ, մուալլ խորհուրդ-
ները ի բաց թողուած են եւ հեշտօրօր կեանքն է որ
տուն կուտայ զրչին։

Մակերեսային միտք մը չէր Վարուժան։ Անիկա
խորապէս հմուտ էր պատմական այն զրուազներուն՝
որոնցմէ կը քաղէր իր կարգ մը քերթուածներուն նիւ-

թերբ : Լաւ առաւմնասիրած էր հեթանոս գարերու կենցաղը : Տարբեր խնդիր՝ որ ինք մասնաւորապէս այս կէտին մէջ ճարտար նկարագրող մը ըլլալով հանդերձ հողիներուն թափանցող եւ զանոնք վերացնող պատշաճներ չունէր :

Վարուժան կը ներշնչուէր ոչ միայն պատմութենէն ու գառական հեղինակներէն այլ եւ նոյն ինքն ընութենէն : Հացին Երգը լնութենածու երկ մըն է համակ, դուզրիկ, բարախուն, կենդանի : Իր այս կտորներուն մէջ կ'զգացուի վեհութիւն մը՝ որ այլապէս չքեզ երանդ մը կուտայ ամբողջ երկին :

Տառապանքին առջեւ զիմիկոր քերթողը չէ վարուժան, իր համապատմն է թէ տոեղծագործել կարենաւու համար անհրաժեշտ են նեղութիւնն ու լացը : Այս հաւատքով անիկա կը բանաստեղծացնէ նոյն խոկ վիշտը՝ որ փիլիսոփայութիւն մըն է ինքնին : Ու յետոյ, տառապանքին հակազդերու միջոցը կ'որոնէ ինքնանըւիրումի, անձնազոհութեան դաշտագրին մէջ . առկէ թերեւս մարդասիրական այն լարը՝ որ այնքան ուժեղ կը հնչէ իր քերթուածներուն մէջ : Ինքն է որ կը յայտաբրէ . «Համոզուած և թէ ժողովուրդին ինքնքնիս յիշատակ տալէ տառջ, նախ պէտք է ինքնինքնիս զոհ տանք, վահանի՛ բազնին վրայ թէ՛ քնարի . տափիս նոյնն է» :

Եթէ Վարուժան մեր առաջնակարգ քերթողներէն նկատուեցաւ, պատճառը այն էր որ ունէր վառ երեւակայութիւն, պատկերներ յօրինելու կարտզութիւն, բանաստեղծական թուիչք, նիւթեր ընտրելու եւ մշակելու ընդունակութիւն, զգացումի ենթակայութիւն, զեղարուեստական ճաշակ, լուրջ պատրաստութիւն եւ բազմակողմանի հմտութիւն : Անիկա անէք նաև ճոխ բառամթերք, թէւ իր գործածած բառերէն ոմանք բառարանին անկիւնը ձգուած, մոռցուած էին վրեթէ : Այդ բառերը արդիացնելու իր ջանքը պիտի մնայ յատկանցական, թէւ յաջողութիւնն րլլայ կասկածելի :

Պէտք է յարել սակայն որ իր գործածած յեզան ընդհանրապէս եղած է պատշաճ՝ իր ընտրած նիւթին եւ երկնած խորհուրդին : Դունաւորեկ անիկա իջած է հաւարակ տեղիք բացարարութիւններու տավարակը : Ու յետոյ, յայտնի ձիգ ընող բառամուլ մը չէ : Տեղին ու անտեղին իրարմէ գանազանել զիտէ : Բնթերցովին համար, սակայն, ծանր է բանատեղծական կաոր մը բըրունելու համար բառարանին զիմել քանիցու : Հսու է որ քերթուածին անմիջական հազորդականութիւնը կ'ընդհատի եւ սրտէն աւելի միջոցը կ'ըլլայ գործի վրայ : Իր երկարարանութիւններուն համար շաւնչ պէտք է : Ի պաշտօնէ կամ կոչմամբ արուեստագէտներուն եւ արուեստասէրներուն համար կրնայ խոտելի ոչինչ ըլլալ այս արձանագրութեան մէջ : Կեանքը, կենդանութեան շունչը, պիտի արքարացնէր այդ երկարարանութիւնը . բայց ոօմանթիք, կեղծ լարը հիւանդ կ'ընէ կատրները բայց ոօմանթիք, կեղծ լարը հիւանդ կ'ընէ տժզունութիւն մը, ու կայտառ կտորուցուածքին մէջ տժզունութիւն մը, զեղոնութիւն մը կը նետէ :

Ճիռւր բան է շեշտել սայթագումը զոր վարուժան ունեցած է ցեղին աւանդական առաքինութիւններէն կերտած իր մատպատկերին մէջ : Շքեզ նկարագրութիւններու զրուխուգործոց հանդիսացող Արեւելեան բազանիքը ու մարմներգական Լալագէն շատ բան կը խօսին զդայարանիքն, բայց ոչինչ կ'ընեն հազիին, մարդուն բարձրագոյն եսին, որ կոչուած է զսպանակը ըլլալ ենթակային առօրեայ զործանութիւններուն : Գնահատութեան արժանի նօթ մըն է կարեկցիլ ինկած Տալիթայի մը . բայց զայն զիտու բերելու ձիգն է հերոսականը՝ զոր անպայման պիտի արժէր բանաստեղծել : Ափսո՞ս որ այս մատծումը ունեցած չէ Վարուժան : Արուեստին պաշտօնը ուզգակի բարյախօսել չէ իրաւ, եւ սակայն մշտչապատին, խորհրդագուորին մէջն վերացնող ազգակ մը պէտք է մզէ ընթերցազը : Անզէն վերացնող ազգակ մը պէտք է մզէ ընթերցազը : Մարմինն ու իր չնորհարդիութեան անբաժանոթ գէմքերը :

Թիւնը պատշաճ նիւթեր են քերթողի գրչին, բայց զանագ շարժման զնող ու ակնարախ ընող հոգին, թէեւ անոն, և սակայն կենդանի է, այլ խօսքով՝ արժանի նկատութեան ու նկարագրութեան։ Բոունցքին, ջիղին յայտնարելութիւնը դիւթական է ինքնին, բայց ամենին զինապաշտ ապդն իսկ բարոյական ուժի վրայ կը ջանայ հիմնել իր համբուլ։ Աւ քերթողը, ուրիէ ալ առնէ իր ներջնամբ— անձնն թէ միջավայրէն— պիտի զինայ ըրջապատուած տեսնել ինքնինք այն գերագանց զօրութեամբ՝ որ կոչուած է ի վերջոյ յասաջ վարել աշխարհը։ Սայթաքումները բացառելով, կարելի է ըսել թէ Վարուժան անդիմակից չէր իր կոչումին և քննապատը հաճոյքավ կ'արձանագրէ իր բազանիքը որ կ'ամփափուի հետեւեալ առզերուն մէջ։—

«Յազգանքու է ապազային մարդերուն նույիրել այնպիսի հզօր երդ մը՝ որ հայրենիքը ինձի պէս արարած մը ծնած ըլլարուն զոնէ չի զղջայ»։ Ու հաճոյիք է արձանագրել թէ հայրենիքը «չ միայն չի զղջաց Վարուժանի պէս ապանդառը քերթող մը ծնած ըլլարուն, այլ տյոօր սպարանքով կրնայ աշխարհին ներկայացընել անոր քերթուածներէն շատերը՝ որոնք իրենց վրայ իրեն բարձր Արտեսոփ մը յատկանիշները։

ԱԻԵՏԻՍ ԱՀԱՐՈՒՆԵԱՆ

Կատարելապէս բանաստեղծ հոգի մը, որ չուզելով բանտել իր զգացումներուն թոփչքը ստանաւորի սեղմ, կաշկանդիչ օրէնքներուն ներքեւ, ազատ ասպարէդ է տուեր անոնց՝ արձակի լայն դաշտերուն մէջ։



ԱԻԵՏԻՍ ԱՀԱՐՈՒՆԵԱՆ

Արարատը, որմէ քիչ հեռու կը պառկի Ահարոնեանի ծննդավայրը, իր ձիւնապատ գաղաթովն ու այդ գաղաթին վրայ հանդչող թանձր մշուշովը, մշտագոյ մրրիկներու սոնոցն է րերեր մանուկ բանաստեղծի ա-

կանչին, մինչեւ որ անիկաս, իր խելտհասութեան սահմանները սուր կոխելով, ահասծ է որ, մարդկային էակներու մէջ տիրող փոխորիկը աւելի ուժգին է, աւելի սպասական, աւելի ահարկու։ Աւ այսպէս, իր քնարին լորեքը թշուասութեան մրրկին է արածազգերը։ Պղտիկ մարդ մը չէ ասիկա, ասկայն, ինքնին, այլ աշխարհք մը, տիեզերք մը՝ որ իր զայտութեան սկիզբը կ'առնէ այն միու տիեզերքին հետ, որը Մեծ Զեոք մը ձեւակերպեց քառսի արգանգներէն։ Անկէ ասզին ասպիներ են անցեր, զարեր, նիւթական տիեզերքք ծերանուլ է սկսեր, բայց թշուասութիւնը՝ յախանապէս ապրելու սահմանուած ասուածոյ մը նման՝ կ'ապանայ պահել իր զայտութիւնը միշտ կենաւնակ, միշտ երխուասարզ, խըստցներավ ասուապանքին խաւերը, ու թանձրացներավ կարանդար յայտէ, յայտէ զուրկ թշուասուներուն։

Սակայն «թշուաները սուրբեր են» կ'ըսէ Աննելա,
և Ահարոնեան, մշտագովառ զարերու մշջն երկարող
այս ձայնին կարծես ունենալիք, կը մօսենայ այդ սուր-
բերուն, ու իր պաշտօնմանքին երգ երսվը կ'այսուածա-
ցրնէ Կանոնիք: Տասապանքով ծնած ու ասնջանքով ա-
ճած այդ հոգիները անծանօթ, անսրուշ էակներ չեն ի-
րեն համար, անիկան կը ճանչնայ զանոնիք ինչպէս իր
բայց երեն ու եղբայրները:

Տիեզերքին ողէս բնագործակ այս նիւթին ամբողջութիւնը ընդուրեց առաջայն Աչարունեան։ Անժիկա կը սահմանափակէ իր զրիւտ մեր աշխարհին մէջ, և թւրեւ այդ է պատճառը, որ իր երկերէն ծորոց թափիծը անսահման խորութիւն մը տնի։ Ո՞վ կը հազար ուրիշին հրցէր, երբ բան խոկ իր տաճն է կրակի մէջ, և ո՞վ աւելի լաւ կ'զգայ աղէտը, քան նայն ինքն աղէտի ենթական։ և մեր հայրենիքը, զժրազդաբար, հարուստ է աղէտներով։ Տանջանքը մեր ձականապիրն եղած է, որուն ծանր պատահնիքին ներքեւ սարն ու քորն այ հեծեծած էն։

Երեւակայսութիւնը չէ որ, առն առած է Ահաբան-
եանի զրականութեան, այլ մեր զավթականութիւնը,
որ այս օրեւուն պէս, տարիներ տոտաջ, իր կրած տա-
ռապանքին ամրող պատկերը շարիւրով ապաստան
գնուուելու զնաց կովկաս :

Պէտք էր ապրիլ այդ կեանքը, պէտք էր անոնց գէմ զավթականական այն կարասանիք՝ որ զինք չհոսա-
պնազ մահաւան հազարաւոր սարսափներուն մէջէն
անպատճելի զժուաբութիւններավ անցած՝ ներս կը
անպատճելի զժուաբութիւններէն՝ յաղնած, ուժապատ,
ժանէր Կամիկասի սահմաններէն՝ յաղնած, ուժապատ,
նուազկատ։ Անոնցմէ շատերը, կէս ձամբան, հայրեր
սանէին թօպած մահաւան զիբկը, մայլեր, զաւակներ,
սիրելիներ . . . Ռւ. Ահարանեան, յազաւելու ընդունակ,
մինչեւ իր սոկորներու ծուծը զգաց այդ կմախացած է-
մինչեւ իր սոկորներու ծուծը զգաց այդ կմախացած է-

Հայոց ու յացնող զբականութիւնն էր այս բայց
ո՛չ լավիան զբականութիւնը՝ որ Գուրեանականութիւնն
անունով էր յատկանչութիւն, և որ խկազբու Գուրեանի
մահէն վերջ ծնունդ առնելով, ա՛նքան տաերներ զոր-
ծեց հայ երիտասարգութեան ու հայ բանասանեցական
արտասատին մէջ։ Գուրեանի կուրծքին առկ վիշտը,
կամ առելի ճիշդ վէրքը, չօշափելի իբականութիւն մըն-
էր, և առոր համար այ իր ասպերը եղան զգայնիկ ու
վարակիչ, անոր հետեւորդները, սակայն, երեւակայա-
գան ախտեր ստեղծեցին իբենք իբենց, և լացին լաց-
մը՝ որ ինքնարաւովի չէր, որ կոզդ էր, ու այլով ո ծր-
նունդ առնին Գուրեանականութեան, կեանքէ զուրկի-
ւարկան բանասանեցանութիւն՝ որ իբրիւ անջնջելի արաւա-
պիտի մնայ խարանուած թրքահայ զբականութեան
ճակաբին։

Ահաբանեանի Երկերան մէջ մափառած արցունք
ները մեռելուան մը չամար վարձուած ողբերգուկ կի-
ներու բացերէն չէ որ կը բգխին, այլ չարազու մօր մը
զպացած վշտի սաստիւթենէն, որուն ի տես, կը ցուց-

ուի մարզ անսպայման, ու աչքի անտես անկիւնի մը մէջ կը սրբէ իր թշնաւած կոպերը:

Վայրիկենական յաւզումի մը արդիւնքն ալ չէ այդ արտայայտութիւնը, այլ մշանջենապէս վշտի յաճախանքէն աղասասւիլ չի կըցող, և առ յաւէտ ասուապող հոգիի մը ոզբն է այն, որ կը համակէ բոլոր հաւատարիմ ընթերցողներն անխստիր :

Բայց, թուռասներու հանդէպ իր ունեցած այս
անսահման պաշտամունքը չարգիլեր զինքը իր ցաստմը
յայտնելու ընդգէմ թշուառաւթեան և անսր ծնունդ-
տուող ընկերական կարգերու աններգաջնակութեան,
անիբաւութեան, հարստահարսութեան, հաւասարու-
թեան սկզբունքի բացակայութեան, թուլածորթու-
թեան, հեղգութեան, և այլն, եւ այն:

Սասոյդ է որ, Ահարոնինի ցասումը քիչ անպամ—
եթէ երբէք որսոտի մը թափը և կայծակի մը ուժզը-
նութիւնը կ'զգենու: Սիամանթօի շանիթարձակ ազակա-
կը շատ քիչ տեղ ունի Ահարոնինի համեմատարար
մեղմ ճայնարկութիւններուն մէջ: Առաջինը կարծես
կ'որոտայ Սինայի լարձունքներէն, մինչ երկրորդը՝
մեղմ ալինարկի մը մէջ կուտակուած ցասումին ուժզը-
նութեամբը, անհամարձակ կը զարձնէ Յուզաները՝
մերձենալու անմեղ էակներուն:

Զարմանալի հակամիտութիւն մը սւնի Ահարոն-
եան — կարծես թէ կը վախնայ տոանձնացնելու իր են-
թական վշտին հետ, և ընկեր մը կը փնտոէ, որ իր
ներկայացնելիք թշուասին հետ եղբայրանայ, ու որպէ-
հետեւ այդ եղբայրութիւնը զժուարաւ կրնայ ճարել
մարդ էակներուն մէջ, կը զիմէ բնութեան և իր են-
թակային լացակից կ'ընէ քամին, անձրեւը, տմողը,
ժայռը, ծառը, անսառը, աքաղաքը, եւամին:

Ահարոնեան սքիլիսք մըն է, ոճարտն մը : Թրքա-
հայ զրովներու մէջ մասնաւոր երեւոյթ մը չէ ասիկա .
շատեր կան հոն ոճի տէր, բայց ոռւսահայ գրականու-
թեան մէջ մատի վրայ կը համբռուին անսիր :

Զանքով, ձիգով, յայտնի հոգածութիւնով յառաջ
րերուած սեթեւեթեալ ոճը արհամարհելի է, որուն
զրչին ատկ ալ որ գանուի անիկա: Բայց Ահարոնեանի
ոճը այն անսեթեւեթ, կուռ արձակն է, ուր յորդող
թշուառութեան համեմատ կը մակընթանան, կը զե-
զուն, կը հօսին բառերը առանց ձիգի ու արուեստակա-
նութեան: Բացի այդ, այն աստիճան ինքնուրսին, ինք-
նայտուկ է Ահարոնեանի ոճը՝ որ իր երկերուն հե-
տեւող մը գիւրաւ կրնայ ճանչնալ անոր մէկ նոր գրու-
թիւնը, առանց առուգոծ բլարու զես սասրադրու-
թիւնը:

Զուլիցերխայէն զբած իր նամակներուն մէջ գեղջ-
կական կեանքէ առնուած պարզ ու զբառիչ անհամար
պատկերներ կան կենդանի ու յստակ: Այդ երկրի ու իր
հայրենի գիւղերուն նկատմամբ ըրած այլապահ զուդա-
կչիները ո'չ միայն հաճելի ընթերցանութեան նիւթ կը
մատակարարեն, այլ և անթիւ նորութիւններ կ'առու-
ցանեն Եւրոպա չայցելով կամ նայիկակ այցելով, բայց
ուշի ուշով չպիտով, ընթերցավներուն:

ԱՀԱՐՈՒՆԵան մէկն է այն հազուադիւտ գրողներէն

որսնք զարժանալի տապանդ ցայց կուտան իրերը գիտելու և անսնց շուրջ պատշաճ խորհրդածութիւններ ըսնելով երանդաւորելու, զեղեցկացներու, բանաստեղծացնելու զանոնք: Իր «Բառիայում»-ը հարուստ է այս կարգի չփեղ էջերով: Արձաններու մօտ չառերն են կանդներ, հիացեր ու անցեր, բայց Ահարոննան, արուեստագէտին անսնց մէջ ծրաբուծ ամենանրբին զբացումներն իսկ նկատեր ու զրի տոեր է իրեն յատակ բանաստեղծական արձակովը:

Ահարոննան իր պատմուած քներուն մէջն ալ վիպելէ տոելի կը նկարագրէ, կը բանաստեղծէ: Իր ամէն մէկ լացարաւթեան մասնաւոր հրապոյը մը կը հազցընէ: Անիկո իր խորչի երկար բարակ խօսակցութիւններէ, հարց-պատասխաններէ, վասնդի տասնք կը ճապղեն ուը: Վիսելու իր ալու ձեւը զբաղէտ ու զբասէր գասակարգին համար համոյք մըն է, բայց վիպամոլ հասարակութեան տապաւեկ կ'արգէ: Սոսկ վէտ կարգարու սիրոյն ճամբայ ենուզ ընթերցողը չախորժիր ձղձղումներէ, երկար բարակ նկարագրութիւններէ: Ան կ'ուցէ որ պատմութեան թելը չի կարի, ու կարելի եղածին չափ արագ յաջորդեն զէպքերն իրարու, այս պատճառով ալ, անիկո, յամախ, բանաստեղծական այդ չորհալի էջերէն տանց բառ մը իսկ կարգարու, կը զարձնէ թուղթերը ու կ'սկսի անկէ՝ ուր կը շարունակուի կիսաս թուղուած զէպքը: Ասոր համար է, կը կարծեմ ևս, որ դեռ մինչեւ այսօր ալ, ժողովուրդը Ահարոննանէ աւելի թափփին կը կարգայ: Զեմ պնդեր թէ՝ Ահարոննանի տուած տիսկերը ո՛յնքան արժէքառոր չեն, որքան թափփինը, բայց կը զիտեմ որ, Ահարոննանի մէջ ընդ մէջ յառաջ բերած նոյնաման նկարագրութիւնները չափ բան տուժել կուտան իր վէպիկներուն ու «Լոռաթիւն»-ի, և «Մրրիկի Սարր»-ի պէս վէպերուն:

Ահարոննանի թառերգութիւնները, Շիրվանդակէի երկերուն համազօր արժէք ստացած րլլային թերեւու,


եթէ ինքն ալ անոր պէս, բանաստեղծութենէ, աւելի զարծողութիւն զբած ըլլար անսնց մէջ: Կեանքը խօսքէ տուիլի չարժում է, զործ է, ու թատրոնը՝ սրպէս բեմագրուած կեանք մը, պէտք է որ իրական մանրանը-կորին րլլայ անոր:

Հսկաուրական իր մէկ քանի ուժեղ, իմաստալից, և խորունկ ու տաք զզացումներով բարախուն կտորները մեր հաւաքոյթի բեմերուն անմրցելի զարգը պիտի կազմեն միշտ ալ, իսկ իր մշակած զբականութիւնը պիտի մնայ իբրեւ մեր ցեզի այժմէկական պատմութեան ընդարձակ մէկ էջը՝ օծուն արուեստով և բանաստեղծական բարձր ու վարակող չանչով:

—

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

ՄԵԾ գրադէտ մը ըլլարու սահմանուած դէմք մը՝
որ ազգային գործիչի տիրական նախասիրութիւններէն
տարուած՝ սայթաքումներուն մէջ պղափկցաւ եւ ող-
բերգական կեանքի մը անհարկի դառնութիւններուն
մատնուեցաւ։ Հրազդարակագրի իր գրիչը եղաւ խարա-
զան մը, խայթիչ կիճ մը՝ որ կը վիրաւորէ, եւ բուռն



ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

ատելութիւններ կը հրահրէ։ Առաջնակարգ գրադէտի
մը օժիտն հանդիսացաղ իր հեղնանքը յայտնուեցաւ ող-
պէս հատու դէնք մը՝ որ հարուածներ կուտայ աջ ու

ձախ : Իր դայրույթիր կտառապի էր , ցառաւմը՝ մոլեգին : Ընդդիմախօսն ամեն զնով ընկճելու իր ձիգերը անսահն կիրքի մը համեմառութիւնները կ'առնելին եւ իր վարչին զինքը գառիվլարէ գտուիվար :

Բայց Արփիարեանի խորքին մէջ կ'ապրէր մարդ մը՝ որ ազաւ մը անկիզծութիւնն ունէր ու բանասահզծի մը սրարացութիւնը : Նշզրակի իր հարաւաճները վայրինական բնազդի մը արգխնքը կր թուէին իր այն սրաբն առջեւ որ սիրով կ'ապազուէր ու զորովով կր յարդէր : Գուցէ առար էջեր քիչ կարգացած էր , զուցէ հապձնակ կարգացած էր , բայց կեանքը՝ զոր ապրած էր , ձոխ զրագարանէ մը աւելի մարդած էր իր միաքը՝ որ ի ընէ յայտնաւած էր զիսերու առակ եւ վիրուծելու ընդունակի : Ու յետոյ , անիկա քաջ հմատ էր ոչ միայն ժամանակակից այլ եւ հին ազգ . պատմութեան ու մատենագրութեան : Իր յեղան վճիռ աշխարհարար էր , պորկ ու սահսրուն , առանց աւելորդ զարդերու և քրտնաթուր յդկամներու : Հրապարակազրական ահասթեանց մէջ անիկա ցոյց առաւ ուժեղ անհատականութիւն մը՝ որ ընկճի չի զիսեր և ազգեցութեանց չնախարկուիր : Ասով էր որ իր զրիշը՝ ևթէ ունեցաւ հակառակոցներ , միանգամայն ունեցաւ համակիրներ՝ սրանց թիւր անհամեմատ աւելի բարձր էր : Իր վէպերուն մէջ անիկա զրաւ ափառարներ՝ որսնք ամրազչ զասակարգեր կր ներկայացնին : Ծնկերուկան բարոր խառնը ալ ծանօթ էին իրեն ու եթէ «Կարմիր ժամաց» ակ յեղափախական վէտ մըն էր որ առաւ , «Կեսնիքի Պատկերներ» ավ զասակարգացին խորաւթիւններու անրազմալի ահսարաններն էր որ պարզեց :

Արփիարեան թունդ ապգայնական մըն էր , եւ իր այլ շունչին ներքեւ նոր ջիպ , նոր ափեւորութիւնն ըստացաւ հայ զրականութիւնը : Այս զէմքին անմիջական ազգեցութեանը ներքեւ զանուազ բարոր պրոցներու ալ նշանաւոր հանդիսացան : Լեւոն Բաշարիան , Տիգրան Կամուրական , Երաւանդ Արմաքէ շխանդեան , Երուցոյ

Օտեան , Արշակ Զօղանեան եւ արփիչներ , անսնցմէ են որսնք երախտագիտական մէծ կամ պղափի հարկ ուունին մատաւցանելիք զրչի այս երկց եղրօր՝ որ ձանչցաւ իրենց առաջանզը , զուրգուրաց անսնց վրայ , քաջալերեց զիրենք ու հրձուեցաւ երր ազգը իրենց մատաւց տի դիրքը՝ որուն իրատիչ էին :

Արփիար Արփիարեան մէր այն գրագէտներէն է , որսնք վենեափիկի մենասատանի մէջ զաստիարակուելով հանգերծ , խորչեցան մենասիրութիւնէ եւ նետուեցան ժողովուրդին ծոցը , ու անոր ի ազաս զրին իրենց բովանդակ առաջնորդը : Իննուունական թուականներու Շահնազարի «Հայրենիք» ը , որ անլացատրելի հմայք մը ստեղծեց իր շուրջ ամենէն աւելի հարազատ արտայացին էր Արփիար Արփիարեանի : Արփիարն էր այդ թերթի ողին , ու առանց Արփիարի չէր կինար ապրել այն , ինչքան ալ որ Յավհ . Շահնազար ջանար խիզիքի թուիչք տալ իր զրչին : Ասիկա ապացուցուեցաւ թրքական սահմանագրութեան օրերուն , երբ Շահնազարի զար ի զուր փորձեց վերակենդանացնել «Հայրենիք» ն : Անոր իրերմնի զիրքը : Արփիարեան , առանձինն իսկ , պիտի կրնար նախկին հմայքը տալ այդ թերթին , ինչպէս որ ժամանակին կրցած էր տալ արտասահմանի մէջ հրապարակած իր լոյոր թերթերուն :

Հայր Ալիշանի հայրենարորի հոանովը , Վենեափիկի մենասատանէն ներս , մէծ զէր խաղացեր էր Արփիարեանի ընդհանուր ձգտումներուն վրայ , որսնք մինչեւ վերըն ալ մնացին զերազանցօրէն հայրենասիրական : Հայր Ալիշանի հանգոյն , Արփիարեան եւս , զուրգուրաց , առք վերաբերում մը կը ցուցնէր այն բարոր զէտքիրուն ու զէմքիրուն հանգէտ , որսնք հայկական էին ամեն բանէ տուած ու ամեն բանէ վեր : Հայ լեզուն , հայ եկեղեցին , հայ պատմութիւնը , հայ զպրութիւնը , հայ աւանդութիւնները , նիւթեր էին սրոնց . վրայ ամենէն աւելի կը զուրգուրաց Արփիարեան եւ զոր ամեն բանէ աւելի կ'աւէր պահուած տեսնել : Քիչեր տ' յնքան բուռն

ձագկած են օտարամմատ վարդապետութիւնները որքան Արփիարեան:

Մեր մէջ, Հրատարակագրին պաշտօնիք՝ շատ մը ահսականներայ՝ առարիեր եղած է արիշ երկիրներու Հրատարակագիրներու պաշտօնիքն: Յարդ մէր Հրատարակագիրները պէտք էր ահսակ մը ձառախօններ բլային միեւնոյն առեն, օտար երկիրներ ցրտած Հայութեան մէջ զառ պահերու համար աղդին ողին և պարագային համաձայն միփթարութեան խօսք մը, յայսի խոսդրիկ մը բերէին անսոց: Արփիարեան լիապէս զիտակեցան իր այս կոչումին և հաւատարմօրէն ծառացից անոր: Անիկա, Հայկական բազմաթիւ ու կատազի փոթորիկներան մէջ իսկ, չի կորանցաւ իր հաւատքը, ու Հայրենի աւելիներան գուժը հարկագրեալ արւած առենն իսկ ջանաց «սրաերբ Ջլապնդել, Հաւատքը արծարծել, մտքերը ամբացնել» ու այսպէս հաւատառուն պահել Հայրենասիրական կապը:

Արփիարեան մասնուոր գորգուրանք մը, առք վերտրում մը առնցած է կրօնքին, Հայուն կրօնքին հանդէպ: Վասն զի հաւատացած է, և իրաւամք, թէ այդ կրօնքն է որ Հայուն սովորեցած է նիւթի առորնաքարշ աշխարհէն վեր առւանիլ ու ձախրիլ իսէականին բարձր, անսահման սրբաներան մէջ: Արփիարեանի համար զդայնիկ կրօնուոր մը առելի կ'արձէ քան զիտաւն կզեր մը՝ որ ամեն տեղ իր աստուածաբանական հմտութիւնը կը ծախէ: Կրօնքին պաշտօնիք մտքերը լնկձել չէ, այլ սրաերբ զրաւել, ու հայ եկեղեցին իր սրբազն բանասանզծութիւններավն ու ներշնչալ տապերամն է որ կը զերէ հաւատացեարները ու կը պահէ զանոնք իր ծոցին մէջ: Ազգային հերսոններն ու կրօնական գէմքերը, մէր մէջ, յաճախ նոյնացած են մէկզմէկու հետ, ու անսոց առաքինութիւններու ներբողն հիւսող շարականները կը առնին, կը միացնեն հաւատառութերը իրենց զարեր առաջուացայ աղդային կեանքին:

Կրօնասէր ժողովուրդ եղած է Հայը, և այսպէս

ալ կը մնայ: Ո՞րքան ալ որ նոր վարդապետութիւններ, կրօնական նոր վերլուծումներ յեղացընէն Հայուն ներքին, հոգեկան աշխարհը, անսոնք շեն կրօնար զօրել ամբողջապէս քանդելու անոր սրախին մէջ անթեղուած այն յիշատակները՝ որոնք իր անտիական օրերուն ջերմեսանդութեանէն ծնած՝ սրբազործուած: Են Վահմին պակաւումովը: Միտուքականութիւնը եղած է Հայուն հոգեկրան սատնպը, իր նախահայրելը անոր ներշնչամամբը բանասանզծուած: Են և ինք ալ այդ հոգեշունչ ֆերթուածներովը հրձաւած, երջանկացած, կազդուրուած և ի հարկին սփոփուած է գարեկ շարունակ: Մեղեղի մը մէկ կատրը, ասպի մը և կամ շարականի մը անսորչ մէկ եղանակն իսկ հին յիշատակներ կ'արթինցնեն Հայուն սրախին մէջ, և անիկա՝ անդիմաւըրնի ու անըմբաների զրգմանը մը՝ կը զօղուի իր եկեղեցին ու անով իր նախահայր երկրին, իր Հայրենիքին, Հայուն եկեղեցին միջնորդ մըն է ուրեմն Հայաստանին ու իր գտակներաւն միջնւ: Շւ այս է պատճառը որ Արփիարեան այնքան խանդազատանքով խօսած է կրօնական այլ հաստատութեան վըրայ և իր զրիշը զրած է ի սպաս անոր անխախտ պահապանմանը, ձագկելով այն բոլոր շարժումները որոնք կը միաբն քանդելու զայն և կամ գտնազան նորութիւններով խաթարելու անոր աւանդական վեհութիւնն ու ներշնչումը:

Ուրիշներ՝ Արփիարեանի գորգացման տատիճանին հասած ատեննին՝ պիտի ուզէին ցացնել իրենց բանզիտութիւնը, ու զրիշ ի ձեռին պիտի քանդակէին ինչ որ ՃՇՄԱՐՄՏՈՒԹԻՒՆՆ է, զերազոյն ՃՇՄԱՐՄՏՈՒԹԻՒՆՆ իրենց օրերու: Անսոնք՝ տպաղայ սերտանդէն նախազաշրեալ չի համարուելու մտավախութիւնէն տաշուած՝ պիտի զգուշանային ժողովուրդին նախասկրութիւնները զգուելիք, ու ամեն բանէ առաջ նորութեան առաքեալուն պիտի ջանային հանդիսանալ: Այդպէս շըրաւ Արփիարեան: Անիկա խօսեցաւ ու վարդապետեց այն,

ինչ որ կերպագնցապէս պատկար ու շնչարար էր ժողովութզին, մեր ժողովութզին, հայ ժողովութզին։ Վերջերս նորօքինակ հայ մը երա մէր մէջ, միասմ մը՝ հերքերու մէր պատմա թեան կարգ մը զբաւպները եւ ու բանալու մէր ապկային կարգ մը պատմական հերոսները։ Արփիար Արփիարեան՝ քննական պատմա թեան հաւատացող մը բյալարդ հանգերձ մէծ վատին կր տեսնէ այդ չարքման մէջ և կը զրէ։

«Պատմաթիւնն մէջ ձշմարտոթիւնը կը փնտէք .
Հարցուցէք ժողովուրդին սրախն : Ձշմարտոթիւն չէ՞
այն որ ազգի մը հազիբն թուիչ կուտայ , վեր վեր կը
բարձրացնէ զայն : Ինչ որ ազգ մը , անհատ մը կ'աց-
նուացնէ , ան ար ձշմարտոթիւն է» :

Մեր ազգային պատմութիւնը մէծ զեր կատարուծէ մէր ժողովարդին հոգին յեղափոխելու գործին մէջ։ Պատմական անունները անօրինակ թափք մը , հմայք մը ունեցած են Հայ ժողովարդի աշբին , ու անիկո՞ իր ծով աստապանքներուն մէջ անզամ , երբ պատմական ամեն իրաւունք խրառած զաեր է իր ձեռքէն , ցաւութքի մը պէս կապուեր , կտոշեր է իր պատմական Հերոսներուն անունին , և անով պահած , պահպանած է իր ազգային զգացաւմքը : Ի՞նչ փոյթ որբեմն թէ Հայկի նրան հերոս մը երբեք ալ զարտթիւն անեցած չէ . կը բաւէ որ Հայկի զիցակերպ զէմքին վրայ մարմացուած են Հայ ազգին չքնազազոյն առաւելութիւնները : Հայր պէաք անէր Հայկին , անոր նայելու և անով՝ իր նախահարց չքնաղ յատկանիցները իր վրայ մարմացնելու : Ասիկո բակլէ յետոյ , ա՛լ բժրոնելի կ'ըլլայ անշուշտ Արքիարեանի զիրքը և ընթերցողը ձշարտապէս կը չըճառի որ խոժոս պատմաբանի մը նշգրակը չէ գործածած այն , թողով որ ասիկո բննեն քննական պատմութեամբ զրազովները , որոնց երկերը առաւելապէս մատշելի պիտի ըլլան այն զատակարգին՝ որ արդէն իսկ , կ'ենթազրուի թէ , զիտակ է իր սրբազն պարտականութեանց և այնքան ալ պէաք չունի ժայռ

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՆՈՎԻ ԽՈՔԻՆ

Տարակոյն չի կայ թէ Արվիտորեան ամեն յարմարութիւն ունէր զբագէտ մը, մեծ զբագէտ մը ըլլալու : Անիկա արգէն խոկ կրցաւ փայլեցնել իր տաղանդը ոչ միայն վիպագրական ճիշդին մէջ, այլև երգիծական մարզին վրայ, ուր այնքան յաջող, ուրուս-զործոց կը տարներ արագողբեց : Աւ յևոյ պատմական չոր ու ցամաք նիւթերուն խոկ կրցաւ բանաստեղծական երանդ մը հաղցնել ու համելի բնիւթերցանութեան մը զբական կոսրները զարձնել զանոնք : Ազգային ժողովի, Պատրիարքարանի եւ այլ հաստատութեանց անցուգարձերը նկարագրելու բանաստեղծական այնպիսի եղանակ մը գործածեց, զոր զրեթէ ուրիշ ոչ սոր զործածած է մեր մէջ : Հակառակ հրապարակադրական եւ այլ կարգի իր կորովի, ջղուտ յօպաւածներուն, տաղեր անի երթեմն, ուր կ'զգաս թէ բանաստեղծի մերամոզքու հոգի մը կը սաւասնի : Զգայնիկ սրամի մը զրոցմբ կը կրին իր քրօնիկներէն շատերը՝ սրանք յածախի կը թափանին մաներու ու գերեզմաններու շորջ՝ փիլիսոփայրաթեան թեթեւ, ամփոփ շեշտ մը կը գնէ ան երթեմն իր տաղերուն մէջ, ինչ սոր ուրիշ հրապարը մը կուտայ իր արդէն խոկ համով հստագ-զբաթիւններուն :

Եղան վայրկեաններ, ևրբ Արքիմարեան ձաշտեց
Հրապարակագրական կանքի բազմութակ գտնութիւ-
նը և զգաց որ երբեմն արխան դացած է իր սրան, երբ
ինք, իր կոչումին հաստատրիմ, հարկազրեալ գրիչ է
շարժեր այնպիսիններու գէմ, որոնց հանգիպ պարագա-
լիք խանգարատանք մը ունեցած է, որոնք իր սիրելի-
ներն են եղած, որոնք իր յարպանքին ու նույիրման ա-
ռարկան են զարձած երկար ժամանակ, որոնք պատ-
կաւանք ողգած են իրեն, որոնց հետ հինաւուրց բարե-
կամութիւններ էր մշտիած: Այսպէս է սակայն պա-
տասխանատառ թեան հարկը: Գրիչը պէտք է կատա-
րէ իր պարտականութիւնը ու գոչ թուզու հանրաթիւ-
նը: Ի՞նչ վայրի եթէ առաջ հեղինակին սիրան է որ կ'ա-

բիւնի . . . : Այնպէս չե՞ն զերասանները որ կուզան հրձուեցնել, խնդացնել հանդիսականները մինչ յաճախ իրապէս սուզն է պատեր իրենց հոգին : Այս այսպէս ըլլալով հանդերձ, զերասանը իր զերին պիտի դառնայ միշտ ու զրագէտն իր զրչին : Ու ասիկա անոր համար չէր անշուշտ որ ատով կրնային նիւթական տեսլի բարոք կենցաղ մը ապահովել իրենք իրենց : Բնդհակառակը : Հայ զրագէտներէն եւ ոչ մէկը կրցած է չէնքով չնորհքով ապրուստ մը ապահովել : Անիկա մաքէն իւդ անցուցած չէ իր յորեւեանը տօնուած տեսնել եւ կամ, տարիներ յետոյ, դրամական աստա պարզեւներով լեցուած զտենել իր զոգը : «Հայ զրագէտը մաքի ճնշումին, որափ թելագրութեան ծնունդն է, ըլլա՛յ անիկա ուռանալու եւ տեւելու նախասահմաննեալ կազնին, ըլլայ անիկա աստաւն բացուազ, իրիկունը իսամբոզ ապրիմմեռնիմը» : Ու իրօք, հայ զրագէտը զունուրեաք չարժած է իր զրիչը . . . ալբուստ մը ապահովելու մագրութեամբ : Մեր զրազներուն մէջ արուեստը, զործի սէրն է խօսողը : Եւ հոն, ուր իսէալը կ'արփաթեւէ, առհասակ նիւթը խաղաս կը կորսնցնէ իր ուժը : Արփիարեանի ապրելակերպին մօտէն տեղեակ եղողները կը վրկայեն թէ նիւթական անհամար զրկումներ կրած է անիկա . բայց նոյն այլ զրկումները կրող Արփիարեանն է որ հոգեկան արխութեամբ մը կը զրէ — «Արուեստագէտին համար օրուան հացէ զրկումը չէ մէծ զեժրազդութիւնը : Ազքատ մայրը որ զաւակ կը բերէ դուցէ զզալ մը արդանակ չունի եւ ո՛չ ալ ափ մը բրինձ, բայց ան ի՞նչ անհոգ գէմք է, հանդարտ ու զուարթ, երբ կ'ազատի . աղան ծոցն է . միտքը կ'իյնա՞յ թէ յետին աղքատն է : Երկունքի մէջ մայրն է արուեստագէտը՝ բանաստեղծ, երդահան, վիպագիր, նկարիչ, ինչ որ ալ ըլլայ . բայց ոչ երբեմն երբեմն միայն մայր, այլ միշտ, ու սրտովը, մտքովը, հոգիովը ծնող, ամեն զրեջանիկ է, զի կը մոսնայ իրականութիւնը» : Մուսնո՞ւ

իրականութիւնը . . . : Ու Արփիարեանի պէս արի մէկը պէտք էր ըլլար մարդ, եր չուրջի ճղճիմութիւններն անտեսելու եւ բիրտ այլ գծուձ իրականութիւններէն վերսաւառնելով իտէալին գեղեցկութիւնովը խանդավառուելու համար :

ՊԵՏՐՈՍ ԴԱՒՐԵԱՆ

ԹՇՈՒԱԽՈՎԹԻԿԱՆ ԾՈՂԻ ՆԽԱՊԵԱԾ ՀԱՎԻ ՄԸՆ ԿՌ
ՊԵՄԲՈՍ ԳԱՎՐԵԱՆ ԲԱՆԱՍՏԵՂՑԸ՝ որ աղքատութեան մէջ
բացաւ իր աչքերը ու հոն ալ փակեց ընդ միշտ զանոնք,
առանց գէթ պահիկ մը բժաղած բլլարու հաճոյքը կեան-



ՊԵՏՐՈՍ ԴԱՒՐԵԱՆ

քին՝ որուն զրկին մէջ կը յդփանան ա՛յնքան ըգեզէ,
որոէ զուրկ էսկիներ։
Այդ թշուախովթիւնը՝ որ հետզհետէ աւելի յոր-
դեց, երբ պատանի Գաւրեանին կուրծքին ներքեւ թոք-

ախտն իր վուշերը բունեց՝ ունեցաւ հաւանօրէն իր լարերար պղղեցութիւնը, առանց որու Դուրեհան չըլլար թիւրեւս այն քերթողը՝ զոր այնքան խանդակառօրէն ողջունած է Հայ զրականութիւնը:

Աղքատութիւնը, մասնաւոր տարիքի մը մէջ մանաւանդ, շատ ուժեղ կերպով կը ճնշէ ևնթակային ամրողջ կազմուածքին վրայ. տափկա այն տարիքն է՝ երբ պատանին կամ երիտասարդը սիրոյ առաջին սարսուով կը զգայ իր լանջքին տակ: Մինչեւ այդ տաեն իր կրած զրկումներուն կրնայ անդրադարձած չըլլալ անիկա, րայց այն վայրկեանին՝ երբ սէրը կը փթթի, և չրեշտակային էակի մը աղուոր մէկ նայուածքը և կամ անուշ մէկ ժամփար անօրինակ յուզում մը կը ծնցնէ իր երակներէն ներ՝ լուռթեամբ տաքսուած զրկումները անօրինակ ծանրութիւն մը կ'ասոնին ու մարմարի հանդոյն կը չոփին պատանիի սրտին, կոկորդին վրայ:

Այս վիճակին մէջ զանուած է նաև Պետրոս Դուրեհան, որ իր զրութիւններէն մէկուն մէջ խօսքը աղքատութեան սազզելով կ'աղաղակէ. — «Աղքատութիւն, ո՞վ կը զրկէ զեկզ. ևս չեմ կարծեր որ երկնից հեղինակութիւնն ես, այլ գժոխոց մէկ կատակը... ա՞հ, սոսկալի է աղքատ ըլլալ և սիրել»: Դուրեհան իր սրտի ամրողջ մազձը, իր հոգիի ամրողջ զառնութիւնն է թափեր այլ մէջրերումի վերջին մասին մէջ, առանց անդրադարձած ըլլալու թիւրեւս թէ ատով յաւիտենական, անյեղի ճշմարտութիւն մըն է որ կը պատպամէ: Դարեր գարերով տափկա եղած է վիճակ մը՝ որու համար ներքնապէս պայքարած են թշուառները և իրենց ըղղացումները խեղզած իրենց ներսը. հազիւ թէ երբեմն երբեմն խօսքի ու զրչի մարդկի յանդինութիւնն ունեցած են իրենց զայրոյթը արձանագրելու թուղթի էջերուն վրայ ընդգէմ ճակատագրի քմածին կարգագրութեանց: Ասոնք բուրբը սակայն անզօր եղած են իրերու կարգէն յովա մ'իսկ փոխելու, և մարդիկ՝ համակերպելու ընազդէն տարուած՝ ջանացած են մխիթարու-

թեան, սփնդանքի երեսոյթներ զանել այնահեղ. Դուրեհան լինքն ալ այլպէս ըրած է ու այնպէս համապած է ինքզինք թէ «Ճոխն ու անանի պատանքին մէջ կ'ըլլան մի»:

Այս աշեղ երեսոյթին վերարծութիւնը մեզ շատ չեսունները պիտի տանէր սակայն, և թերեւս հասցնէր մեզ հոն ուր անզօր կատապաւթիւնը տկաներ կը կրծըտէ: Պէտք է բաւառոր կողմին վանալ վերատին և մըտէ: Վէտք է բաւառոր կողմին վանալ վերատին քաղաքացին քաղաքացին քաղաքացին վայելած հողեկան հաճոյքին քողը տաւարականներու վայելած հողեկան հաճոյքին քաղաքացին թանձրացեալ գաւանութեանը վրայ: Հոն է մխիթարութիւնը որ աղքատութիւնը կը սրէ հանձարբ: Պրըն՝ ձեռքը մածին՝ երդեց թիւնը կը սրէ հանձարբ: Պրըն՝ ձեռքը մածին՝ երդեց թիւնը կը սրէ հանձարբ: Պրըն՝ ձեռքը մածին՝ երդեց թիւնը կը սրէ հանձարբ: Եւս է պատճառը որ Դուրեհանի երդերը տաքսութիւն մը ունին և կը յուզեն զմեկ:

Բանագատաւած բանաստեղծ մը չէր Դուրեհան. սպիտակ ակնյայտ է իր բարոր քերթուածներէն: Անիկա չէր սիկա ակնյայտ քերթուով Շէլիէ սահմանած այն Անդրացին հշանաստր քերթուով Շէլիէ սահմանած այն թշուառներէն՝ որսնք սիստմածը բանաստեղծութեան մէջ կը պատանքուին և տառապանքին մէջ կը սովորին այն՝ ինչ որ իրենք սովորեցուցած են իրենց երդերովը: Դուրեհան ձիչդ հակատակն էր տար: Ոչ թէ երդն էր որ նիւթ ըրած էր իրեն թշուառութիւնը, այլ թշուառութիւնն էր որ ինքնարերարար տաւն տաւած էր երդին: Այս է պատճառը որ Դուրեհանի երդերը տաքսութիւն մը ունին և կը յուզեն զմեկ:

Դուրեհանէն տատչ, Հայ բանաստեղծութիւնը աշակերտն էր զբական զբականութեան: Հայ զբական մը շակեական՝ անզայման որ՝ կ'ոճաէին մեր զբականութիւնակներ՝ անզայման որորհուրզներով, զասկան, հարուստ իզուով, նը սակայն պատկերները կը մնային նոյն հինցած, տափակցած, պասուցցած բացարաւութիւնները՝ զոր զոց կիտէին ոչ միայն հեղինակները այլ և զոլոցի աշակերտները:

Գրագիտաւութիւնը՝ պիտ մը բրոտէ տեկի, զարձած

Էր օրէնք մը՝ զոր պէտք էր ու սանիլ եւ գործադրել ան-
պայման. անիկա արուեստէ աւելի արհեստի սահմանին
մէջ մտած էր : Յուզումները, զգացումները կրնային
տարրեր բրայ, բայց նմանութիւնները պիտի մնային
նոյնիր : Այս ինչ ծաղիկը այս ինչ բանին նշանակ էր եւ
պէտք էր որ արդպէս ար մնար մշանթենապէս, նոր նոր
ծաղիկներ, նոր կլիմաներու, նոր վայրերու արտադր-
բութիւններ կ'անցնէին աննշտար ու անփառունակ : Ար-
շալոյսը նոյն վարդամատն էր յաւիտենապէս, եւ Դուր-
եան մը, իր մէջ ստեղծադրերու ուժը զգացող քերթող
մը պէտք էր որ «Եղիցի»ի մը յանդգնութեամբը հրա-
պարակ նետուէր, ու այդ հինգած վերաբերուն մէկդի
նետելով նոր յայտնագործութիւններ ընէր : Վարդա-
մատն արշալոյս— չա՛տ տափակ, չա՛տ միօրինակ էր
ատիկա : ահա իր արշալոյսը —

Ծաղի, շաղի ժամէք էին,
Վարդից հրդեհ կար յերկին .
Փոխան աւազոց հուր հիւսէի
Տեղար մարգրիտ ու ոսկի :

Վահագնի ծնունդն էր այս որ իր հետ կը բերէր
վերաիշումը զաղթան շքնազ երգերուն՝ որոնցմէ մեզ
հասած պատասխները կը բաւեն ցուցնելու Հայ քեր-
թողութեան ինքնատիպ հանձարը։ Առ Դուքեան բա-
նաստեղծութեան վճիռ ակէն, բաւթենէն կ'առնէ իր
ներջնչումները։ Գիրքիրէ քաղուած, չեղինակութիւն-
ներէ փոխ առնաւած չեն իր բացարութիւնները, այլ
գիտուած, նշարաբուած և թիւրես ալ տպրուած պատ-
կերներ են որ նոյնաւթեամբ զետեղուած են էջերու վը-
րայ։ Իրմէ ասած ոչ ոք զործածուծ էր զեռ բոյլ մը
նայուածք, փունչ մը ժպիտ, քուրայ մը խօսք, խուրճ
մը վարս, եղեմ մը շունչ, եթեր մը տրոփ, փունչ մը
բաց, դժոխք մ'անէծք, զիշեր մը սուզ, անդունի մ'հա-
ռաչ, ովկեան մը տրտունց, զեղ ու կրակ բազարու-

թիւնները՝ որոնք այնքան վաս կենդանութիւն մը կուտան քերթուածին։ Հայ բանաստեղծական աշխարհին մէջ, գեղարուեստին հայեցակէտէն, Պետրոս Դուրեանի ունեցած ամենակարեւոր ազգեցութիւններէն մէկն է այս խստ յատկանշական նորութիւնն՝ ուր ուրիշներ գիտել տուած են արդէն նախապէս։

Գլխաւորաբար երկու նիւթ ունի Պետրոս Դաւրեան։
—Բայութիւնը եւ կինը։ Ասսնցքէ երկրորդը այնքան զե-
րակշխ է սակայն իր մէջ որ զրեթէ ամբողջութեամբ
կը ծածկէ առաջնր։ Այ երբ որ իրա անսասի մը խո-
րը մէնամարտւ և հանչ կապուատկ երկնքի կայձերը,
առուուան շաղն ու իրիկաւան բալլ վայցերու և վասիին
չետ սրբակցելու համար ձամբաց կ'երնէ այն, ահա կի-
նը, անթե այդ չըեցաւակը, եղեմի իր չունչը կը ծաւալի
չորս դին ու ա՛լ ամէն բան մուցնել կուտայ անոր։ Ե-
րիտասարդի, խանգալավան պատանիի իրական ու թեր-
եւս ալ բնական պատեկերն է այս։ Կեանքը այսովէս է ա-
մէնուրեք։ Զքանզ ; զեզանի կոյսը շատ, գրեթէ ամէն
բան կ'առնէ կը տանի իր ետեւէն ու ցաւալին այն է որ
զինքն հետապնդող, զինքն հայտածող, իրեն համար հո-
գինքն մաշող երխուասարդը կը թագու յաձախ աւերակի
մը եզրը, սաւանձինն, միս մինակ . . . :

Այսպէս եղաւ Պետրոս Դուքինի պարագան եթէ
չն խարիբ մեզ իր քերթուածները :

Ու թերեւո այս է պատճառը որ անիկա բնութեան
կը գիմէ երեմն ու կ'ուզէ անոր թեւերուն մէջ զանել
իր յուսահատ սրտին, մերժուած սիրոյն սփոփանք:

Իր «Համակը» որ ճարտար նկարիչի մը վրձնին ար-
տավորութեանը չափ ճիշտ է ու ապաւորիչ, հարազատ
հայելին է նայն ինքն հեղինակին ներքին ապլումնե-
րուն: Գեղուչիին հանդէպ իր զգացած զբայցնքը այն-
քան խոր է սակայն որ լամին միապազագ հանդարսու-
թիւնը բացատրելու համար աւելի յատկանշական պատ-
կեր մը չէ կրնար զտնել, քան նոյնածք զբայցիին:

որուն ներկայութեանը ամէն ինչ, բնութեան անշունչ
մէկ տեսարանն իսկ, արբշոանքով կը համակուի —

Ինչո՞ւ ապշած ես, լընակ,
Ու չեն խայտար քու ալեակք.
Միքէ հայլոյդ մէջ անձկան
Գեղուիհի՞ մը նայեցա :

Յուսահատին յոզերը ապրով, անոր գողերը ըմ-
պող, անոր սարսուները զգացող էակ մը կամ — այս
պարագային — իր մը միայն կրնայ մտերիմն ըլլալ ի-
րեն. զեզուհիի մը թովչութեան վրայ սոսկ զմայլիլը
բաւական չէ, ու եթէ Դուրեկան մտերմացաւ լճակին,
ատիկա եղաւ այն ատեն միայն՝ երբ լճակը՝ իրեն խօսք
ուզզող յուսահատի սարսուներէն տարուած՝ ապրե-
ցու անոր զովը ու յուպուեցան իր ալեակները :

Մարդու մը էութիւնը ըմբանելու համար պէտք է
նկատի ունենալ այն խօսքերը՝ զորս կ'արտապանէ անի-
կա : Ասիկա ճիզգ է նաև գրող գտասկարդին համար,
մանաւանդ բանաստեղծներունք համար որոնք աւելի կը
զգան քան թէ կը խորհրդածեն, եւ որոնք ամենէն ա-
ւելի անկեղծօրէն ու անվերապահօրէն կը յայտնին ի-
րենց զգացումները : Պետքս Դուրեկան մէկն է այս ան-
կեղծ, անվերապահ հոգիներէն, ու այլ է պատճառը որ
իր էութիւնը վերլուծելու համար անհրաժեշտ կը նկա-
տենք իր խօսքերը աչքի առաջ ունենալ :

Իր քերթուածները սիրով տպուրուած են տոււե-
լալէս . ու ասիկա բնական է անհատի մը, կամ բանա-
ստեղծի մը համար՝ որ այնպէս կը հաւատայ թէ «Աշ-
խարհի մէջ հոգիներու ամենամեծ ախորժը սիրելն է» :
Դուրեկանի ժամանակակից քերթողներու սիրելադոյն
նիւթին էր սէրը՝ զոր ամէն աեղ կը գանէին անոնք : Սէր՝
առուի կարկաչին մէջ. սէր՝ թուշուներու զայլայլին
մէջ, սէր՝ աերեւներու խարշափին մէջ, սէր՝ ջուրի ա-
լիքներուն մէջ, եւն . , եւն :

Նախնական զարերէն տողին գրչի նիւթ եղած է .

սէրը : Վիսպական ու բանաստեղծական հոկայ գրակա-
նութիւն մը կայ մշակուած այդ նիւթին չուրջ . այսօր
իսկ, անիկա կը հմայէ գեռ շատ մը գրիչներ : Ու եթէ,
այսպէս ըլլալով հանգերծ, մասնակի չեշտ մը կը դնենք
այս կէտին վրայ, պատճառը այն է որ մեծ յեղաշբր-
ջումներու ենթարկուած է զայն արտայայտելու գրա-
կան եղանակը : Այսօրուան սիրոյ բանաստեղծները ա-
ւելի մարդկային են, աւելի բնական, քան Դուրեկանն ու
իր ժամանակակիցները : Այսօրուան բանաստեղծները՝
իրենց սիրուհիի ականջներէն վար՝ սէր կը փափսան ոչ
թէ անոր համար որ զայն կ'արտայայտեն տերեւները,
զայլայլը, կարկաչը, կապոյտը, ալիքը եւն . , այլ անոր
համար որ իրենք կ'ասրին զայն իրապէս : Տրամարա-
նութեամբ չէ որ կը ծնի սէրը, ու զայն փախանակելու
համար հարկ չկայ օրինակներ բերելու ընութեան երե-
ւոյթներէն : Սիրոն է որ պէտք է փոխանակէ զայն, ու
սիրալ օրինակներով չի համոզուիր :

Ուրիշ հայեցակէտէ մը, սակայն, բանաստեղծա-
կան այդ գարձուածքները կը զառնան հասկնալի . —
Սիրով, սիրով խայտացող ամէն անհատի այնպէս կը
թուի թէ զինք չըջապատով լուլոր էակներն ու իրեւը
սիրով կը խայտան իրեն հանգոյն : Երջանիկ անհատը
ամէն ոք եւ ամէն իր երջանիկ կը նկատէ իրեն նման .
այդպիսին համար արեւը կը ժպաի, ասագերը կը ժըպ-
աին, երկինք կը ժպաի : Ինքնախարիչութիւն — թերեւս,
բայց երջանկութիւնն ալ վաղանցիկ ինքնախարիչութիւն
մըն է ինքնին :

Այս կերպով կարելի ըլլայ թերեւս մեկնարանել
այն շատ մը կազմապարուած, ընկալեալ, անհամ ու ան-
հրապոյը բացատրութիւնները Դուրեկանի՝ որուն գրչին
տակ շինծու չէր սէրը : Այս թեթեւ թերութեան հակա-
ռակ, անիկա կը ներկայացնէ մեղի այն ասաիձան յատ-
կանշական առաւելութիւններ՝ որոնք ամբողջապէս
մոոցնել կուտան մեղի Դուրեկանի մէջ զանուած այս
թեթեւ գիծը ու կ'առզացուցանեն թէ Դուրեկան իս-

կասպէս անէր իր մէջ ստեղծագործող ուժ մը : Սիրոյ հաստածակողմէն կը դիտէր բնութեան իրերը ու անոնց ամենուն մէջ իր սրտին, իր բաղձանքին ու թերեւս ալ իր խոչալին պատկերի, արձագանդը կը դանէր :

Վարդը գարնայնի
Թէ կրտսին տիպար
Այտերուն չըլլար՝
Ո՞վ յարգէր զանի :
Թէ չը նեանէր
Կապոյտն երերաց
Կուսին աշերաց՝
Երկինք ո՞վ նայէր :
Թէ կրյար չըլլար
Միրուն ու ազնի .
Ուստուածն այն երկնից
Մարդ ո՞ւր իր կարդար :

Կոյսը, կոյսր ամէն տեղ, ու իրերը կը կորսնցնեն իրենց ներքնազոյ հարապայրը, արժէքը, թովչութիւնը ու կը սիրուին անոր համար որ կոյսը կը յիշեցնեն : Վարդը անոր համար կը սիրուի որ օրինակն է կոյսին տյտերուն : Վերի կապոյտը կոյսին աչքերուն նմանելուն համար է որ մարդիկ երկինք կը նային : Անրիծ ու սիրուն կոյսն է որ Աստուծոյ զավակարը տուած է մարզուն : Կը տեսնուի ուրիմն որ բնութեան հրաշտակալի իրերուն ու երեւյթներուն և նոյնիսկ Աստուծոյ արժէքը սոսկ յարաբերական է Դուրեանին համար : Մեծազոյն եւ միակ չափանիշը կոյսն է : Դիւտ մըն է ասիկա ինքնին, որ թէեւ ծայրայել է, և սակայն շատ որոշ կերպով կը բացարիէ այն ուժգնագոյն զգացումը գոր Դուրեան աւնեցած է կոյսին հանդէպ : Կոյսի այտերը յիշեցնելու սիրոյն չէ որ մենք կը փընջենք վարդերը . նոյնին աչքերը մտարերելու համար չէ որ կ'զմայլինք երկինի կապոյտին . կոյսին անմեղունակ

շարժուձեւերուն մէջ չէ որ կը կարտնք զիլառաւած : Այս բալորը մենք կ'ընենք անոր համար որ այդ իրերուն կամ էակներուն մէջ ներքնազոյ արժէք մը, առաջ էակներուն կամ էակներուն մը, մեզ խանդավախոսդ, մեզ երջանկացնող տելութիւն մը, մեզ խանդավախոսդ, մեզ կամ էակներուն մը կը գտնենք : Բանաստեղծը զիտուն մը չէ սատարը մը կը գտնենք : Անիկա կայն եւ ոչ ալ չոր աւ ցամաք վիլիսափայ մը : Անիկա գերզպայնիկ հասի մըն է, առակ ծալլայիզութիւններուն : Առանց այդ խանուածքին՝ արուած պիտի չըլլային գրական եւ կոմ բանաստեղծական զիտունը :

Բանաստեղծութեան մէջ, զիտունին, ցարս տեսարանին խոժոս նայուածքը պէտք է տեղի տայ սրտի յուղ վերուն, այս կերպով է որ կը մեծնուայ մեր աշքին Դուրեան բանաստեղծը՝ որ յաճախ բնութիւնը երգերու : Համար ճամբարյ կ'ենէ ու մինչեւ որ կ'սթափի, կը տեսնէ թէ կինը, կոյսը, սէրն է տարսիսզամ : Արեւուազիկը արեւին պիտի գտանայ միշտ եւ կողմնացոյցին ուրաքը՝ հիւստային բեւեսին : Սիրան իր սիրածը ունի : Զայն հիւստային բեւեսին չիկեցնելու ձիգը, եթէ յաջողի, կընայ կեղծիք մը զրոշը տայ քերթուածին : Դուրեան թերեւո ջանաց բայց չի կրցու այլպիսի զրոշը մը տայ իր տաշ զերուն . ու լու . որ ունայն եզան իր ջանքերը եւ իր քերթուածները մնացին բանաստեղծական կարուածին մէջ :

Հին բանաստեղծները, զրեթէ տառաց բացառութեան, փափաքած են ըլլալ զեփիւս մը՝ խաղալու իրենց սիրուհի մազերուն հետ, տուուակ մը՝ զրկելու անոր պատկերը, ձածանչ մը՝ չոյերու անոր զիմքը եւնին . եւնին : Այս բացարաւթիւնները սիրոյ սասակուելուն է որ կը բալին, ու զանննք զրականութեան մէջ թենէն է որ կը բալին, ու զանննք զրականութեան մէջ վինտելիք աւելիք է վինտելի . մանաւանդ անդիր զպրութեան, ժողովուրդի շրմանքներուն վրայ թառած սրտաբուխ տաղերգութիւններուն մէջ : Անրիծրունելիին, անկարելիին, անհաւանականին առջեւ կանգ չողովուրդը . զզացման աւժգնութիւնը զինք կը մզէ անհասանելիի սահմաններէն ներս, ու անիկա կը

ժայթքէ իր յայտերը այնպէս ինչպէս որ կը ձեւաւորուին անսնք։ Այդպէս են Գողթան բամբխոները, այդպէս են Ակնայ երգերը, այդպէս են Քուշակի տաղերը, այդպէս են Պէշիքթաշեանի քերթուածները, այդպէս են նաև Դուրեանի բանաստեղծութիւնները՝ որոնք սակայն ինքնառապութիւն մը սևին եւ կը կրեն հեղինակին սեփական գրոշմքը։ Դատապարաելի չէ ապդեցութիւնը, մանաւանդ որ անխուսափելի է այն՝ կերպով մը։ չոր ու ցամաք հետեւողականութիւնը, վոխասութիւնը, քովարկուած, բոնազատուած ընդօրինակութիւնն է մեղադրելին։ իսկ Դուրեան շատ հեռու է սոսկ ընդօրինակող մը ըլլարէ։ Ամէն ապդեցութիւն՝ զոր կը կրէ անիկա՝ թուղթին յանձնուելէ առաջ, կ'ենթարկուի ստեղծագործող հանձարի մը ճաճտնչին եւ կը ստանոյ սրացք մը՝ որ մեծ մասսմբ մոոցնել կուտայ իր հնութիւնը։

Եցի՞ւ ք'անոր զերեզմանին քարն լինիմ,
Եւ դու քօշնած գաս շնչել շուրջս, արտասուել...
Քեզ հպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ...
Փարտէզդ իցի՞ւ քէ փր քէի վարդ լացող
Գոյնով ներկել այտերդ, քափել զոգդ իմ ցոյ.
Վերջին շնչիկս ի զիրկի այսիկը ելեւէց։

Դուրեանի մէջ որբութիւն մըն է սէրը, այնքան մարտը, այնքան անրիծ՝ որ չափազանց նրբին երանդ մը կ'ողենու եւ մշտապէս կ'ապրի աննիւթական ոլորտներու մէջ։ Տովանք զոյութիւն չունի հոն ամեննելին։ Յանկայարոյց բացարաւութիւններ, պատկերներ չիկան այնտեղ։ Կոոջ հրապոյրը, անոր հանդէտ տածուած զդիսիչ սէրը, մարմինի բուրումէն չէ որ յասաշացած է։ Սիրուէրին սիրաբ, հոգին եւ ներքին զզացումները ցոլացնող հայուածքն է ամենէն կարեւորը։ Այդ է պատճառը որ բանաստեղծ Դուրեանն իսկ այնքան քիչ կարեւորութիւն կուտայ խօսքին եւ չեցար կը զնէ ա-

սաւելապէս աշերու բացին եւ սրտի տրոփին վրայ։ Հաղիւ երբեմն երբեմն կը յանդզնի խօսքը ընել ծոծրակի վրայ փոռուղ մազերու չոյանքին եւ դաղտաղողի խըւտած համբոլիին։

* * *

Յուսախարութիւնը՝ որուն մատնուած կը գտնենք Դուրեան՝ չի զօրեր մեռոցնել բանաստեղծին սէրը։ Յագիւ գեցում չի գտնելուն, այլ հեռուէն, միշտ հեռուէն սիրած ըլլարը մամար արգեօք հաւատարիմ էր այն քան. ո՛վ զիսէ. սրտին զաղտնիքները ոչ ոք կրնայ մեկնարանել։

Ու ես կը հաւատամ թէ յուսախարութիւնը առաւել եւս սաստկացուց, հրահրեց Դուրեանի սէրը, եւ այդէր պատճառը, որ անիկա վոխանակ ուրիշ դուռ բազնելու, վոխանակ իր սրտին յազեցումը այլ նայուածքներու մէջ վնասելու, եկաւ այն եղրակացութեան թէ «սէրը ծաղիկ մ'է որ միայն երկնքին մէջ կը գտնուի, եւ մենք հոս մի միայն անոր բուրումը կրնանք զզար»։ Խորապէս կսկծապին բան մը կայ այս տողերուն մէջ։

Մկնարարի Սոխակին համար միսալը ամենէն բնական վիճակն էր այլեւս. ու զարմանալի չէ որ օր մըն ալ այտերը գեղնեցան, նայուածքը մարմրուն երեւոյթ մը առաւ, կուրծքը զողացաւ եւ չոր հաղ մը տանջեց կոկորդը։ Աւ ոչինչ ունէր աշխարհին տալիք, տեկի ձիցքը ա'ւ ոչինչ ունէր աշխարհէն առնելիք. պատուզ մըն էր որ երկնքին, ըսենք զերեկմանին, համար կը հըն էր անդիտակից չէ իր այս վիճակին։ Հասուննար։ Ու ինքը անդիտակից մէջ՝ ամենէն անմեռ կ'ըսեն թէ թոքախտաւորներուն մէջ՝ ամենէն անմեռ բանն է յոյսը։ Բայց Դուրեան քաջածանօթ է իր վիճակին։ Իրաւ է որ յոյսը կը գաւանի Սստուծոյ ժպիտը՝ որ գերեզմանի գրանը մէջ անդամ կը չողայ. . . եւ սակայն ինքն է նորէն որ, առանց քաշուելու կը բացականէց. «Մահուան գալուկը իմ ճակտիս վրայ կը ողլոլայ իբրեւ մելամազնու ժպիտ մը. դալիահար ժըն պիտ մը՝ որ զիս երկնքին հետ կը միաւորէ։ Այս, ա'ւ

Հիմա հաստացի թէ կր ծխրիմ եղեր, գիտեմ թէ ա՛յ
ու պիտի ապրիմ :»

Ու իրաւ այ մահաւան սպանով մըն էր այլեւս ինքը,
մարր մանելու վրայ եզրդ ձառագայթ մը, քայլայում
մը՝ որուն գասավճիւր տրուած էր այլեւս և կորովի
ջանքիրն խկ անօր էին կասեցնելու դէպի մահ զահա-
վէժ լնիթացքը այս պատանի բանասեղծին, որ այն-
քան նրբին արուեստով չիւ առծ է իր քերթուածներու
գլուխ գործացը՝ թիքուիին : Դուրեանի արուեստը կա-
տարեալովէս և ամրողջապէս կ'արացացը այս կաս-
րին մէջ : Այսաեղ Դուրեան մեզի կր ներկայանայ ոչ
միայն հարազատ բառանկարիչ մը, այլ և մանուանով
յուզուազ, խանդախառուով հոգի մը՝ որ արեւելքին կը
ծնի ամէն բանէ ասած և իր սուր, վաս երեւակայու-
թեամբ կր ասարուի, կր վերանայ երազներու աշխարհի
գեղեցկութիւններէն . ու թրուէին, հաջաղը զէմքին,
Երազ մըն է ինքնին, զիթանք մը, զեղեցկութիւն մը,
հեշտանք մը՝ որ ասաւերապէս զինք պիտովի երազնե-
րուն մէջ զայտթեան կուզայ ու արեւելքի հուրիներուն
մարմինը կ'զգենու : «Ծովերու, բոյրերու. թազուէին»
է այն . ու թագուէին՝ երազը, իսկայն է արեւելքի
աղջիկներուն : Հուրին է թագուէին, չքնազալոյն կի-
նը՝ որ կաթի մէջ լոդանք կ'ընէ ու վարզակւզավ կ'օծէ
իր մարմինը : Այսօրինակ ախզ մըն է որ կը ներկայացնէ
մեզ Դուրեան : Իրօք, զեղեցի՞կ է թրուէին, ծաղկէ
թաս վնասուող թիթենոնիկի մը վասփիւթի՞ւնն ունի
այն, բոցազէս սիրոյ կողէն վրթած կրա՞կ մըն է —
ո՞վ զիտէ : Ե՞րբ անսաւ զայն Դուրեան, զազապի պէս
յամրնթաց կառքին խորը թազուող թրուէին ե՞րբ
վեր առաւ իր լաջակը ցուցնելու համար մեղրամոմի
հանդոյն իր զէմքը . . . :

Կականը այդ չէ սակայն, այլ ան՝ որ Դուրեան
կրցած է բառեր զանել և նկարչի մը նրբին երանդնե-
րուն պէս երանգ հազցնել իր զազարագողարիկ պատ-
կերներուն : Նշմարուած, այլ ամրողջապէս մէր առա-

զութեան սահմաններուն մէջ չինկած ասարկաներու,
ու մանաւանդ վափուկ էակներու մասին մեր գծած
պատկերները, զրիթէ միշտ, նպաստաւոր կ'ըլլան են-
թակային . ասիկիս բնական է ինքնին, և ապարակոյս չը
կայ որ շատերն ունին անոր վորձասութիւնը, ու գե-
տեն ալ որ յաձափ իրականութիւնը յուրալովին չակա-
ռակն է եղած իրենց երեւակայութեան . բայց մարդ
չի սիրեր յուսահատիւ— անիկիս միշտ ալ ենթակային
բառապուր կոզմի նշմարել կր կարծէ ու այնովէս ալ կ'ե-
րեւակայէ : Դուրեանն ալ այնովէս բառ թերեւս, բայց
անոր բանասեղծական հանձարը այնովիսի արուեստ
մը զբառ թութիւն վրայ հանգչող բառերուն մէջ որ
քերթուածը անմահացաւ :

Դուրեանի այս մէկ քերթուածը ինքնին բառական
է ապացուցաներու թէ զայն արագպարզ բանաստեղծը
իրապէս օժառուած էր հանձարին հուրովը և ունէր իր
մէջ զեղարա եստին ձշմարիս բժրոնումը :

* * *

Երկու զիտուոր պատճառներէ ծնունդ կ'առնէ
ձանձրոյթը : Կամ հաճոյքիներու շարունակական յլլիմա-
ցումէն և կամ ակնկարութեանց անիրականանալի մը-
նալէն : Դուրեանի ձանձրոյթը վերջին պարագային
արգիւնքն էր, ու ասիկիս յախանի է անով որ բանաս-
տեղծը իր մէկ զրութեան մէջ աշխարհը կը յականչէ
որպէս «ցաւերու մայր մը» :

Դուրեան աշխարհը կր նկատէր ոչ թէ լուրջ ձեռա-
կերս մը, այլ կատակերպութիւն մը : Իրեն համար
«Աշխարհ Աստուծոյ ձաղրն է» : Այլ խօսքով «Աշխարհ
կամ Աստուծոյ ձանձրոյթի մէկ հառաջն ըլլալու է»,
(Քառոր բնական առեն) և կամ զժոխոց մէկ անհամ
կատակը» :

Միայն Դուրեան չէ որ ահսակ մը յառեւեսի այս
հայեցքով նայած է աշխարհի վրայ : Զանազան աղ-
զերու զբական մարզոց երկերուն մէջ ալ նայն օրինակ
արտայալութիւններ կր զտնենք . . .

Խ՞նչ է այս աշխարհը, քու դպրոցդ, ո՞վ քշուա-
ռութիւն :

Աշխարհն ինքն է որ զմեզ կը զգուեցնէ աշխարհէն :
ՊՕՍՈՒԻՑ

Այն որ ամենէ աւելի կը ճանչնայ զաշխարհ, ամե-
նէն նուազ կը սիրէ զայն :

ՊԱԼՁԱՐ

Աշխարհ մեծ ովկիանոս մըն է՝ ուր աւելի կատաղի
փոքրիկներու կը հանդիպինք բան քէ հանդարտու-
թեան :
ԷՏԿԱՐ ԱԼԵՆ ՓՕ

Ես զգուած եմ այս աշխարհէն : Արեւն ու լոյար
վշտափիք բաներ կը դառնան ինձի համար : ԷՏԻՍԸՆ

Աշխարհ կատակերգութիւն մըն է խորիողներուն
համար, իսկ ողբերգութիւն մը՝ զգացողներուն հա-
մար :
ՀՕՐԱՍ ՈՒԱԼՓՈՎ

Երանի՛ անոր որ կը մեկնի աշխարհէն եւ իրեն հետ
կը տանի զայն՝ որուն վրայ կը հիանար աշխարհ :

Ա.Ա.ԼԵՐ

Այս աշխարհի բոլոր ձայները ինձ կը բուին գէշ
խաղցրուած յիմար կատակերգութիւն մը :

ՔԱՌՈՒԻՑ

Եւ ամբողջ աշխարհը, յետ այսու, ինձ համար պի-
տի ըլլայ ընդարձակածուալ բանտ մը :
ՊԱՅՑՐԸՆ

Խնդա՛ եւ աշխարհ ֆեզի հետ միասին կը խնդայ,
լա՛ց եւ դուն առանձինդ կրւաս :

ԷԼԱՄ ՀՈՒՖԼՅՐ ՈՒԽԱԲԱՐՍ

Արտայայտուած միտքերու անկեղծութեանը չենք
տարակուսիր մենք . կեանքին տաղտուկը զգալի է ա-
մեն վայրկեան, եւ սակայն, իրազութիւնն այն է որ
մարդիկ այդ տաղտուկն զգալով եւ անոր ընդդէմ ա՛յն-
քան դառնութեամբ արտայայտուելով հանդերձ, վերս-

ախն կեանքին կը կառչին եւ չեն ուզեր բաժնուի անկէ :

* * *

Սնհրաժեշտ է որ զբողներ, զէթ երբեմն երբեմն,
ինքնազատութիւնն ընեն իրենք իրենց արժանիքին :
Հին զբողներու մէջ յաճախ կը տեսնենք մենք այդ մի-
տումը : Դուրեւան ինքն ալ յաճախ կ'անդբաղանար իր
զբածներուն, եւ կ'երեւի թէ անոնց մէջ իր իսկ հոգին
պատկերը զանելով էր որ կ'ըսէր — «Թերեւս բարե-
կամք կամ լնթեցողք զիս միասիփական կամ այլարա-
նական զանեն տողերուս մէջ . արգէն ևս ալ այլարա-
նութիւն մ'նմ, խորհուրդ մ'նմ» : Եւ իրօք այլարանու-
թիւն մը, խորհուրդ մ'էր Դուրեւան, չըմբանուած, չի
հասկցուած, ինքն իր մէջ մխացող, ցաւերն իր մէջ
խեղզող, զժրախան հողի մը՝ զոր խարեց սէրը եւ որուն
հանդէպ այնքան անզութ զտնուեցաւ դժիսմ բազզը :
Ո՛րքան կը խսրունկար իր մէջ կոկիծը երբ կը մտա-
ծէր թէ ատեն մը գայ թերեւս երբ մարտեկ զինքն յի-
շած ատենին ըսեն — «Ահա թշուաս երիտասարդ մը՝
որ աշխարհ եկաւ եւ մխայն իր մեսնիլը զգաց ու մե-
ռաւ :» Մեսնիլ . . . բայց ասիկա շատ գառն է բանաս-
տեղծին համար : Անմահութեան հեռանկարը՝ ուժեղ
խթանի մը պէս՝ յառաջ կը մզէ ենթական նորանոր
նուաճումներ զարծելու վեհազոյն պարտականութիւն-
ներու զաշտին մէջ : Հաւատքը մ'եր լուռն բաղձանքնե-
րու արձագանդն է յաճախ : Դժուարաւ կը հաւատանք
այն բաներուն՝ որոնց իրականացմանը չենք փափա-
քիր : Դուրեւան հաւատացող մըն է անմահութեան :
Ինքն է որ կ'ըսէ «Կը հաւատամ հանդերձեալ ապանի-
ինքն է որ կ'ըսէ կառչին Երջանիկ է» : Սակայն Դուր-
եւանի հաւատքը չունի ջերմեռանդ քրիստոնեայի մը
հաւատքին անասանութիւնը : Տարակոյսը, ինչպէս
բոլոր զիստակից անհատներու, նոյնպէս եւ Դուրեւանի
զինքն էր զրեց այնպէս որ անիկա փոխա-
սրտին մէջ բոյն էր զրեց, այնպէս որ անիկա փոխա-
սրտին առանց այլեւայլի պարզուած հեռանկարին ուղ-
ղելու իր տչքերը եւ անով երջանկանալու, կը ջանայ

այլուր վինտուել իր վշարին սկսափանքը և գեսատի մանուկի մը տրամարանութեամբը կ'ըսէ — «Այն տաեն իրաւունք ունէի ցաւելու, երբ ամէնքը տնմահ ըլլային և ես միայն՝ մահկանացու»։ Համայնական աղէտին, անխուսատիելիին, անսուած ճակատապրին առջեւ զըլուխ ծուելու համակերպութիւնն է ասիկա, տեսակ մը թոյլ վարդապետութիւն՝ որ կրնայ ցամքեցնել զործունքութեան խանդը, հսանքն ի վեր թիավարելու ուժը։

Հաւատաքը, անսասան, անխախտ հաւատաքը անհրաժեշտութիւն մըն է կը կարծեմ ես, վասն զի «աշխարհիս մէջ միայն անհաւատն ապերջանիկ, յուսահատ ու թշուառ է»։ Գերազանց ուժն է հաւատաքը՝ որ տրամարանութենէն աւելի ներշնչումէն կ'առնէ իր սկիզբը։ Հաւատաքը կեանքին ուժն է, կ'ըսէ թուլթօ։ Գրական մարդոցմէ շատ շատերը բուսն տենչն, հետեւարար եւ, հաւատքն ունեցած են անմահութեան։ Վիքթօր Հիւկօ, Թրանսայի վիլխոսիայ քերթողը, սապէս կ'արտայացաւի։ «Բանի կը մերձենամ կեանքի եղբին, ա՛յնքան աւելի որոշ կը լսեմ անմահական համանուազները հեռաւոր աշխարհներուն՝ որ զիս կը կանչեն։ Զարմանալի է այս եւ սակայն այնքան ա՛լ սպարդ՝ միւնայն տեն»։ Պայըըն, Անգլիոյ առաջնակարգ ոօմանթիք քերթողը, իրեն յատուկ բանաստեղծական ճարտար լեզուուղը կավքը կ'ընէ անմահութեան եւ կ'ըսէ «Անմահութիւնը կը ցրուէ բոլոր ցաւերը, բոլոր արցունքները, բոլոր վախերը, եւ խորոնկէն լուսով յաւխենական որոտին նման ականջիս կը ճայնէ սա ճշմարտութիւնը։ Դուն պիտի ապրիս յալիտեան»։

* * *

Դուրեանի մէջ զրական անմահութեան տենչը ուժեղ էր վերին աստիճանի։ «Եթէ ճակախս վրայ վարդ ունենայի, կիները զիս պիտի սիրէին, աւելի լաւ է որ դարտին ունենամ եւ բանաստեղծները սիրեն» կ'ըսէ անիկա։ Այս նախազասութիւնը կը բաւէ ինքնին ցու-

ցընելու թէ յետ մահու ապրելու իր բաղձանքը ասարածէ վերջնական յաղթանակը կնոջական սիրոյն վրայ, որ այնքան երկար ատեն տառապեցուց բանաստեղծը։ Նոյն բանը կ'ապացուցանէ նաեւ իր «Իմ Մահը» քերթուածը՝ որ «Լճակի»ին հետ միասին հայ ժողովուրդին ըլթունքն է ըրեր իրեն թառ։ Բանաստեղծը մարմինին անշարժութեանը, անշնչութեանը մէջ չէ որ կը զանէ իսկական մահը։ Մարմինին պատահքաւրումն ու դադաղին մէջ ամփոփուիլը չէ կեանքին բացակայութիւնը, ցուրտ գերեզմանաքարին տակ պառկած ըլլալու հանդամնքը վաստ մը չէ յաւկատենական նինջի։ Մէկ բան միայն կրնայ յաւեւենասկական նինջի մահութ զատապարտել զինքը։ «Իմ Մահը»ի վերպէս մահուան զատապարտել զինքը։ «Իմ Մահը»ի վերջին համարը լաւ կերպով կը պարզէ իր գաւանանքը։

իսկ աննշան եք մնայ երկի խորշի հողակոյտն իմ եւ յիշատակս ալ քառամի, Ա՛հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ։

Գործը, յիշատակն է որ պիտի ապրեցնէ վինքը։ Ցարդ չի թառամեցաւ Դուրեանի յիշատակը։ Անոր թողուցած գործերը ապրեցուցին զինքը, եւ մենք ամեն իրաւունք ունինք իրոհելու թէ մինչեւ վերջն ալ պիտի ապրի Դուրեան։ Իրաւ է որ բանաստեղծութեան կազմուած ըմբունումները ենթակայ են փոփոմասին խութիւններու։ այսօրուան քերթուածներու մշակման եղանակը՝ կարգ մը կէտերու մէջ ամբողջապէս կը տարբերի իր նախորդներէն։ Ապազայ սերունդներ կը րնան ա՛յնքան իսանդալառօրէն չի տարուիլ Դուրեանի բանաստեղծութիւններէն, եւ սակայն անոնք պիտի մընան միշտ ալ որպէս ինքնատիպ տաղանդի մը, տառապակոծ, թշուառ հոգիի մը նշանակելի, հարազատ արտայայտութիւնները։ Դուրեան տիրացաւ ուրեմն իրեն բաղձացած անմահութեանը։ Կը կարծէ՞ք սակայն որ ասիկա ամբողջապէս դոհացուցած ըլլայ զինքը։ Բը-

նա՞ւ : Այս բոլորը երազելէ , տարիովելէ , ներտազելէ վերջը , երբ պահիկ մը զանոնք ամբողջապէս իրականացած կ'ենթադրէ , ահա իր միտքը կ'սկսի Ակել այլապէս ուշ յունակութիւն մը .—«Մա՞րդն է ապրովը թէ փոտած ոսկորը : Սի՞րտն է զգացովը թէ գերեզմանը» : Ու ասիկա փիլխոփայութիւն մըն է արգէն . ուշ , յունակուական փիլխոփայութիւն մը՝ որմէ զերծ չեն յաւէտ զրչի , զրձնի , խազի , զչերի , կարկինի վարպէտները : Դուն ուրեք զրեթէ բնաւ — կը զոհանանանք սոսկ անունի անմահացումէն : Անոնք կ'ուզեն որ հոգին , զգացող , խորհուղ , շարժող մասնիկը յաւիսենապէս պահէ իր դոյցութիւնը : Ամէն ոք գիտէ որ բնութեան մէջ մահ չիկայ : Այս օրուան զիակին այսինչ մասը վազուան ծաղիկին կամ խոտին մէկ հիւլին կողմէ թերեւս , բայց ոչ ոք կը զոհանայ տառով : Եսին շարունակութիւնն է որ պէտք է տպահովուի : Անզի իրացի ամենանշանաւոր քերթողներէն ձան Քից գիտէր անտարակոյս որ իր քերթուածները կարող են յևս մահու փառք մը , կեանք մ'ապահովել իրեն , և սակայն անմահութեան մասին ունեցած անոր բարձանքը տարրերէր իր բուրգովին : Անիկա կ'աւգէր որ ոէրը շարունակուէր յաւիսենապէս : Ու այդ էր պատճառը որ խանդագին կը ճէքր — «Ես կը բազմամ հաւատալ անմահութեան : Եթէ ինձ ճակատազրուած է սոսկ այս տեղ երջանիկ ըլլալ քեզ հետ , ա՛հ , ո՛րքան կարճ է ամենակերկար կեանքն անզամ : Ես կ'ուզեմ հաւատալ անմահութեան , և կ'ուզեմ քեզ հետ ապրիլ յաւիսեան» : Անսահման են հոգիին բազմանքները : Մարդիկ ի դուր կը ճզնին կաշկանդել , սահմանափակել զանոնք : Սոսկ կարելի ութիւններու իրականացումը զոհացում չիտար սրախն : Եսը անհունին , անկարելին ոլորտներուն մէջը կը դեղերի յաճախ և անկէ կը քաղէ իր վերացումներուն ոընունդը : Դուրեան ինքն ալ գունդան անկէ կը գունդան անկէ :

արտադրելով հայ զրականութեան ամենառուժեղ կը տուրներէն մին , «Տրատնջը»ը : Եւ թրքահայ գրականութեան մէջ հայու թէ կարելի ըլլայ զանել մէկ քանի մատի վրայ համբուելիք կտորներ՝ որոնք , ուժգնութեան ահասկաէ , կարկինան բազվատութեան դրուիլ Դուրեանի Տրտունջքին հետ : Լճակը թախծերզող , ներա նայուածքներուն տակ հարող , կուրֆեանի գաղաղին առջեւ հեծեծող , իր մահը լացող , և Թրքուին այնքան նրբօրէն զծագրող այս քերպուշ բանասանեցը , հիւանդի անկողնին մէջ , իր երակներէն ներս զգաց ուժ մը , որ անսովոր էր և որ կոչուած էր Հայ զպրութեան ընծայելու : Տրտունջքի նման զերազանցապէս ուժեկ կտոր մը :

Տրտունջքը բողոքն է փոթորկոտ , գտունացող հողիի մը՝ որ Աստուծոյն գէմ կը մաքառի , և Անոր հանդիի մը՝ կ'ուզէ յաւերժօրէն ապրիլ , իր երազներու , իր նախասիրութիւններու երկնքին մէջ : Տակաւ մահուան մօուցող , գերեզմանին ուշ փոսը իր աչքերուն տակ փուռած աեսնող , իր սրտին բարախման աստիճանական նուազումն զգացող բանասանեցի մը հրաժեշտն է կան նուազումն զգացող բանասանեցի մը հրաժեշտներէն կը տալրերի մէծապէս . ու տափկա անոր համար՝ որ տազանդ մըն է հեղինակը , ինքնասիր , արժանաւոր տազանդ մը՝ որ սովորական , տափակ բացարարութիւններէն կը խորշի և բաւականաչափ կարող կը զգայ ինքզինքը նոր ուզի մը զծերու ինքն իրեն համար և ընթանալու անկէ :

Յուսահատի մը կեանքին զգուողի մը հասաչը չէ Տրտունջքը : Մարդիկ , իրենց կեանքի ընթացքին , կըրնան ունենալ յուսահատի իրենց վայրկեանները : Դուրեան ինքն ալ ունեցաւ և զրեց —

Զի քու խորքիդ մէջ անձկաւ
Յուսահատ մը նայեցաւ :

Եւ սակայն տափկա բնական վիճակ մը չէր երեն համար , ինքը երկրպաղու մըն էր կեսներէն . ապրելու

տենչէն խանդավառ քերթող մը՝ որ այս կեանքէն յետոյ ուրիշ կեանքի մը մէջ իր գոյութիւնը շարունակել կարենալու եւ զայն ապահովելու համար մաքառիլ կը սկսի տիեզերքի իշխանութիւնը իր ձեռքին մէջ կեդրոնացնող աներեւոյթ, անտես կակին հետ։ Աստուծոյ դէմ քէն ընող, եւ կամ զայն արհամարող, զայն իր ոտքերուն տակ փշող, անոր զոյսութիւնը ուրացող, անհաւատ հողիի մը նողովքը չէ Տրտունչքը։ Այդ իսկ սպատճառաւ աւելորդ է վերջն զղում մը վնասոնի անսպայման, ինչպէս ըրբն ասկէ առաջ ուրիշներ։ Մեր փոյթը չէ թէ և՛ր գրեց Դուրեան իր Զդումը, իրօք Տրտունչքը զրելէն որ մը վէ՞րջ, ինչպէս վակագծի մէջ կը գրուի առ հասարակ, թէ ոչ Տրտունչքէն ամիսներ առաջ, ինչպէս փաստեցին ուրիշներ։ Դուրեանի Տըրտունչքը պէտք չունի զղումի։ Իր ինքնութիւնը խոսցընող մարդու մը բնական իղձն է այն՝ որ տաղանդի մը հզօր չունչովը օծուած ըլլալուն համար արտականոն ձեւ մը առած է։

Ողջո՞յն քեզ, Աստուա՛ծ, դողդոչ էակին։
Շողին, փըրիթին, ալոյն ու վանկին,
Դուն որ նակտիս վարդն ու բոցն աչերուս
Խլեցիր քրքոււմ շրբանց՝ քոլչն հոգւոյս,
Ամպ տուիր աչացս, հեւի տըւիր՝ սըրտիս,
Ըսիր մահուան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կեանի մը պահած ես ետքի,
Կեանի մ'անհուն շողի, բոյրի, աղօթքի։

Աշխարհի խորթ գաւակը եղաւ Դուրեան։ Շովի,
բոյրի, աղօթքի կարօտ այս տղան թոքախախն գիրկը
գտաւ ինքզինքը։ ճակտին վարդը եւ աչքերուն բոցը
խլուեցան իրմէ։ բան մը չի տեսած, բան մը չի վայելած,
մօտեցան աշխարհէն մեկնելու իր վայրկեանները։ Ո՞րչափ բնական է ուրեմն որ անիկա հետամուտ
ըլլայ յետ մահու. «չողի, բոյրի, աղօթքի» կեանքին։

Ո՞հ, կը դողդոչե՞մ, տժզոյն իմ, տժզո՞յն

Փըրփիրի ներսը դժոխքի մ'հանգայնի։
Հառաջ մ'իմ հեծող նոներու մէջ սեւ,
Թափելու մօտ չոր աշխան մէկ տերեւ։
Ո՞հ, կայծ տրւէք ինձ, կ'այծ տրւէք, ապրի՞մ։
Ի՞նչ երազէ վերջ գրկել ցաւտ շիրիմ։
Այս հակատագիրն ի՞նչ սեւ է, Աստուած,
Արդեօք դամբանի մրուրո՞վ է գծուած։
Սիրե՛լ կ'ուզեմ դեռ, ւ'ապրիլ՝ ու ապրիլ.
Երկնիքի աստղե՞ր, հոգւոյս մէջ ընկեք,
Կայծ տրւէք, կեանի ձեր սիրահարին հէք։
Կեա՞նք, կեա՞նք — ահա ինչ որ կը բաղձայ ունենալ բանաստեղծը, ահա որպէս համար այնքան կողկողագին կը պաղատափ քերթողը։ Նախ կեա՞նք, վերջը լացող մ'իր վրան։

Բայց նախ կեա՞նք, զղացով, գիտակցով, խորհուղ եսին մշտական գոյութիւնը։ Ու իր այս խորին բաղձանքը արտայայտուած Տրտունչքը վահմութիւն մըն է ինքնին՝ որ հասարակ մահկանացուներու ուամիկ, գեանէն հաղիւ բարձրացով թոփչէն անհունապէս աւելի վեր կը խոյանայ, կը ճախրէ անհունութեան սահմաններուն մէջ, կը դէք կ'անցնի արեւը, ըրջան կ'ընէ աստղերուն հետ և ընթերցողներուն միտքը եւս, իրեն հետ միասին, կը քաչէ կը տանի գէպի անսահման ուրանները տիեզերքին։ Այս վեմ կասրին մէջ գանուած դրական արուեստը ա'յնքան ինքնատիպ է, ա'յնքան խորունիկ, ա'յնքան հմայիչ որ սահմանուած է մշտապէս ապրելու և իրեն հետ միասին ապրեցնելու իր տաղանդաւոր, պատանի հեղինակը՝ որ արգէն իսկ իր արժանաւոր անդը գտած է Հայ բանաստեղծներու շարքին մէջ։

* * *

Դուրեանի նամակները չունին այն պարզութիւնը՝ զոր առհասարակ կը գանենք մտերմական թղթակցութեանց մէջ։ Անոր այդ կարգի դրութիւններն ալ տե-

սակ մը բանաստեղծութիւններ են, արձակ քերթուած-ներ՝ ուր Դուրեկան ծրարած է իր յոյզերը։ Այդ նամակ-ները կարգացնվը այն ապաւորութիւնը պիտի ունենայ թէ անոնց հեղինակը զբած է զանոնք, հրատարակուած տեսնելու մաքով։ Ասիկա, անտարակոյս, մեծ չափով արուեստականութիւն կը զնէ զբուածքին մէջ։ Բայց չնք կը նար պնդել թէ Դուրեանի նամակներուն մէջ նշմարտող պարզութեան բացակայութիւնը բացարձա-կապէս արգիւնք է այն արուեստականութեանը՝ որ գիտմամբ զրուած է հեղինակին կողմէ։ Թերեւս իրօք այնքան զբաղուած էր Դուրեանի միաքը իր վիճակով որ գրիչը ձեռք առածին պէս, բանաստեղծել կ'ոկէր արդէն։ Այս մեկնարանութիւնը առաւելութիւն մը չի կը նար ընծայել անոր նամակներուն, եւ սակայն, եթէ ճիշդ ըլլայ, կը նայ նովաստել որ խնդրոյ առարկայ չըլ-լայ անոնց անկեղծութիւնը, ու ասիկա ալ պկտիկ ար-ժանիք մը չէ ինքնին։

* * *

Զարժեր Դուրեանի թատերգութիւններուն վրայ խօսիլ։ Անոնք խակ ազու մը թոթովանքները եւ յա-ճախ ալ ճախովանքներն են պարզապէս։ Դուրեան ան-ծանօթ էր թատերգութեան արուեստին։ Վերբուծելու, ուժեղ, յայտնի ախովեր ստեղծելու կարողութիւնը կը պակսէր իրեն։ Խօսք կը զնէր զերակատարներուն բե-րանը եւ հասարակ առջեք զգացումներով լեցուն ու-սուցիկ բառեր արտասանել կուտար անոնց, փոխանակ գործ, շարժում ընել տալու։ Իր թատրերգութիւններէն Սեւ Հողերը կայ միայն որ ցարդ քարշ կուտայ իր զո-յութիւնը մահամերձ վիճակի մը մէջ։ Մնացեալները արդէն խակ զերեզման իջած են վազուց եւ բար է չի խանդարել անոնց հանդիսար։

* * *

Բանաստեղծ Դուրեանին ազգեցութիւնը իր ժամա-նակին մէջ մանաւանդ, եղած էր շատ հզօր եւ տիրա-

կան։ Այս բանաստեղծը կընայ նոյն տիրական ազգե-ցութիւնը չունենալ այսօր մեր, ինչպէս նաեւ գալիք սերունդներուն վրայ, բայց ասիկա բաւական պատճառ մը չէ հնթաղբելու թէ մոռացութեան պիտի տրուի քերթողը։ Մեր հաւատքն է թէ մարդիկ միշտ ալ պի-տի տարուին անոր զերազանց արուեստէն՝ որ պիտի չեղծանի յաւէտ։

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

Հայ եկեղեցական դասուն մէջ չիկայ գէմք մը՝ որ
ա՛յնքան մէծ ժողովրդականութիւն վայլած ըլլայ որ-
քան Խրիմեան։ Իրաւ է որ ոչ Օրմանեանի մը ծովածա-
ւալ հմտութիւնը ունէր այն, եւ ոչ ալ Բագրատունիի
մը սրաթռիչ գլխէն ու վառ երեւակայութիւնը, եւ սա-



ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

կայն ունէր սիրո մը՝ տաք ու դիւրահաղորդ, որ ա-
մենուն համար կը բարախէր ու զայն ամենունը կը
դարձնէր, մինչեւ որ անիկա կ'ըլլար միակ գէմքը՝ տե-
սակ մը սիմպօլ՝ զոր աղզը Հայրիկ անունով կ'օծէր,
կը նուիրադունէր, կ'իտէականացնէր։ Անոր հոեսորու-
թիւնը բեմի մարդու արուեստակեալ, չափուած, ձեւ-
ուած հոեսորութիւնը չէր։ այլ իր վարդապետած բա-

նին ետեւ գործող հաւատագի ուժէն ծնած խանդավա-
ռութիւնը՝ որ լնքնահոս ընթացք մը կուտայ բառերուն
և կ'ընկճէ մաքչն աւելի սիրաբ։ Գիտուն եկեղեցակա-
նի մը քարոզութիւնը չէր իրենը, այլ հաւատացեալ
կղերի մը պատվամը որ պարզ է, իրեն ունկնդրով ժո-
ղովուրդին սրտին նման, և աննենդ՝ խօսդին հոգիին
պէս։ Ու սրտի ու հոգիի նայն պարզութիւնն է որ կը
զաննք նաեւ գրչի իր ասաբարէցին մէջ, ուր թէ՛ գրա-
րար եւ թէ՛ աշխարհարար երկեր ունի արտադրած։

Խրիմեանի գրիշը ներշնչումի երկու գլխաւոր ազ-
րիւներ ունեցած է — Կրօնը և Հայրենիքը։ Այս եր-
կու ազրիւներն ալ երեմն խորհրդածութեան մզած
են զինքը, և երեմն ալ՝ բորբ յուղման։ Անոնց առջև
երեմն խմաստասիրել ջանացած է Խրիմեան և երեմն
ա բանաստեղծել։ Իր մտածութիւնները բարոյախօսու-
թիւններ են յաւէտ, իր խոկ կեանքին կենդանի օրինա-
կովը պայծառացած, որոնց ազգեցութիւնը անեւական
բան մը ունի իր մէջ։ Իր Գրախոփի Ընտանիքը պիտի
ազրի ոչ թէ անոր համար որ գրական արժանիք մը կը
ներկայացնէ, այլ անոր համար որ նահապետական
կենցաղի մը բարութիւնն ու քաղցրութիւնը ձաշակել
կուտայ բնթեցովներուն։ Հայրիկ այդ երկով գրա-
կանութիւն մշակել ջանացած չէ, այլ նկարագիր կեր-
տել եւ ընտանեկան բարքեր բարելաւել։ Ոչ չին զարո-
վիլիսափաններու վերլուծումը կայ անոր մէջ, և ոչ ալ
նոր զարու խմաստասիրովներու մեկնարանութիւնը։
Նահապետի մը պատապատարից ձայնն է իրենը՝ որ ա-
ւանդական բարի կենցաղին հմայքը կը պարզաբանէ և
առ այն վերազարծի մը հրաւէրը կ'ուզգէ։ Իր ժամա-
նակ եւ խորհուրդի իւր ու Սիրաք և Սամուել երկերը
մտածութիւններ են, առանց վիթիրափայտական կնճռու
խորհրդագներու ու զասաւորութեան եւ կամ առանց
գրական չփեղ պաւուածքի։ Անոնք կը կարգացուին
իրեւ անսութիւնները Հայրիկին՝ որուն յորդորները
լու քաղցր է ամենուն։ Մարգարիտ Արքայութեան

Երկնիցի մէջ աւետարանականի մը պարզուկ չեշտը
կայ։ ապրուած կեանքի մը գիտակցութիւնն է որ կ'աղ-
կայ, և մարդ ոչ գրիչ կը փնտոէ այլեւս և ոչ թռիչ,
ոչէ, եւ մարդ ոչ գրիչ կը փնտոէ այլեւս և ոչ թռիչ,
բարոյախօսութիւն մըն է որ բեմին անձուկ շրջանակէն
բարոյախօսութիւն մըն է որ կեմին անձուկ շրջանակէն
աղուր ելիր ու զիրի բայն ասաբարէցն է լնդգրկեր, ա-
ղուր ելիր ու զիրի բայն ասաբարէցն է լնդգրկեր, ա-
ղուր ելիր ու զիրի բայն ասաբարէցն է լնդգրկեր, ա-
ղուր ելիր ու զիրի բայն ասաբարէցն է լնդգրկեր, ա-

Հրաւիրակ Արարատեան և Հրաւիրակ Երկրին Ա-
ւետեաց գրարար Երկերը նկարագրականներ են։ առա-
ւետեաց գրարար Երկերը նկարագրականներ են։ առա-
ւետեաց գրարար Երկերը նկարագրութիւնն է որ
ջինը Արարարտեան աշխարհի նկարագրութիւնն է որ
կ'ընէ, իսկ երբորդը ալ՝ Երեմենի Հրէաստանին Սուրբ
Տեղեացը։ Ասոնց մէջ, տեղ տեղ, Խրիմեանի գրիշը
Թուիչ կ'առնէ իրապէս և աղօս կերպով մը ի յայտ կը
թուիչ կ'առնէ իրապէս ու վերջէն երեւան պիտի գար Պա-
րսկէ այն գրագէտը որ վերջէն երեւան պիտի գար պի-
տիկն եւ Թոոնիկով։

Խաչի ձատին մէջ կրօնքը անտարտկոյու ներշնչա-
րան մը եղած է, և Խրիմեան այնտեղ ի յայտ կուլայ-
իրապէս յուղուող հողի մը՝ որ խաչին և խաչեց-
եալին յաղթանակը կը ձատէ խանդավառ զուտանի մը
հանգոյն։ Նարեկի մը ձաւալուն չունչը շիկայ այնտեղ։
Նարեկացին միստիքական արուեստը կիրարկելու հա-
մար անոր սրաբշաւ երեւակայութիւնն ու ձոխ բառա-
մթերքը պէտք է ունենալ նախ։ Հայրիկ, ոչ երեւակա-
յութեան վերնազաւառները կը ձախրէր և ոչ ալ մաս-
նաւոր փոյթ կ'ընէր իր բառամթերքը ձոխացնելու։
Երենը հզօր երգ մը ըլլալէ աւելի անկեղծ ձիչ մըն էր
և ուղղակի սրտչն ըլլիստ ըլլալու հանդամանքովն էր
որ իր ներգործութիւնը պիտի ընէր։ Անոր յառաջ ըլ-
լած նմանութիւններն իսկ աւետարանականի մը կեան-
քին պարզութիւնը ունէին։ Հայրիկ իր կոչումը արդա-
րացնելու նպատակաւ չէր որ գրի առաւ այդ երկիր, այլ
իր հոգիին աղաղակն էր զոր ուզեց հնչեցնել։ ու այդ
է պատճառը որ Խաչի ձաւը եղաւ կենդանի զործ մը
կարող յուզկելու սրտերը եւ քրիստոնէութեան դրկին

մէջ տաքցնելու, հրդեհելու զանոնք :

Հայ Գոյծն ու Վանգոյծը հեծեծանքներ են, լալա-
զին հառաշանքներ՝ որոնց տուն տուած են հայ ժողո-
վուրդին կրած բազմաթիւ տանջանքները : Այս երկե-
րուն մէջ, Խրիմեան՝ իրբեւ նոր իմն Խորենացի՝ իր
ողբը կ'եղանակի, իր եղերգը կը հիւսէ : Սիրան է
որ արիւն կը հոսի եւ աչքերն են որ արցունք կը թա-
փեն : Երեմիականի մը սրտառուշ չեշտն ունին այդ ող-
բը, որոնց մէջ ապրիլ ուխառող ցեղին հուժկու ձայնն
է որ կը լսուի միանդամայն : Սրտի յորդումին առջեւ,
բառերն ալ կը հոսին իրենք իրենց եւ երկու ողբերն
ալ կ'ըլլան տեսակ մը քերթուածներ՝ ուր արտևսախն
նուազութիւնը կը կորառի յուզումին սաստկութեանը
մէջ : Գրիչը չէ որ կ'երկնէ այս ողբերը, այլ սիրալ՝ որ
բնական զեղումով մը իր ցաւերը կը պոսթկայ եւ
պատուախնդիր ժողովաւրդին անվառունակ վախճանը
կ'աւաղէ : Հոս ալ ինքնարպիսութեան եւ անկեղծութեան
հանդամանքը կը տաքցնէ եւ միանդամայն կ'ապրեցնէ
երկերը : Բանաստեղծ կամ զրապէտ Խրիմեանէն աւելի
Հայրիկ Խրիմեանն է որ կ'ընդնշմարուի ողբի տողերուն
մէջ : Զաւակներ անպայմանօրէն զեղարուեսաական
արժանիքներով չէ որ կ'արծարծեն իրենց հօր յիշա-
տակը : Խրիմեան ճշմարիտ Հայրիկ մը ի յայտ եկաւ
մանաւանդ իր այս ողբերուն մէջ, եւ ներկայ ու ապա-
դայ սերունդները իրենց Հայրիկի այդ յիշատակն է զոր
պիտի ուզեն արծարծել եւ ինկարկել միանդամայն :

Խրիմեան զրապէտի իր տաղանդը վայլեցուց ամե-
նէն աւելի Պապիկն եւ Թոռնիկի մէջ, որ առանձինն
իսկ պիտի բաւէր յաւերժացնելու Հայրիկի յիշատակը :
Գաւառական զրականութեան մէկ նմոյշն էր զոր Պա-
պիկն եւ Թոռնիկով Հայ զրականութեան կ'ընծայէր
Խրիմեան : Այս երկը դարեր զարերով իրեն պիտի քաշէ
Հայերը՝ որոնք, քաղաքի ամենէն փարթամ կեանքին
մէջն իսկ, միշտ պիտի սիրեն վերապարձ մը ընել դէպի
դաւառ, հոն կազդուրուելու եւ անոր հողին բարիքնե-

րով սնանելու համար :

Պանդուխտներու կեանքէն կենդանի գրուազներ
յօրինով Հրանդի զբայնիկ գրիչը կը թուի կարդալ
մարդ, երբ կը թաղուի այն ինքնատիւ ու խորաթա-
փանց ոճին մէջ՝ որով Հայրիկ կ'ողբայ պանդխուու-
թեան ցուովը ձեռքերնին՝ Պոլոյ վաղցներուն մէջ
հիւծող, մաշող գաւառացիները՝ որոնց ճակատէն քըր-
տինքը ձող ձող կը հոսի եւ որոնցմէ շատերը վերջ ի
տինքը կ'երթան հանդչիլ Պալլալի վերեպմանառու-
վերջոյ կ'երթան հանդչիլ Պալլալի վերեպմանառու-
նը, իսկ տարիներ յետոյ, իրենց Հայրենի կտուքը վե-
նը, իսկ տարիներ յետոյ, իրենց Հայրենի կտուքը վե-
նը բագարձողներն ալ կը գտնեն որ պանդխուութեան մէջ
վաստկուած դրամը ինչի պէրէքէթ չունի իրապէս :
վաստկուած դրամը ինչի միանդի իր միւս երկերուն նոյնպէս եւ
Հայրիկի ոճի՝ ինչպէս իր միւս երկերուն նոյնպէս եւ
Պապիկն եւ Թոռնիկի մէջ պարպէտ է եւ անեսթեւեթ . այ-
սու հանդերձ, Խրիմեան այնպիսի ձեւ մը կտուայ իր
գրչին որ մարդ իրապէս դէմ յանդիման կը զանէ ինք-
զինքը առոյզ, կայտառ հայ շինականին՝ որուն չալ-
վարն ու քօլոզը, տրեխն ու խարազանը այնքան ընտա-
նի կը զաննան իրեն եւ ինք կը թուի անոր հետ միա-
նի կը զաննան իրեն եւ ինք կը թուի անոր հետ միա-
նի ըմտել զութանին ու վարուցանին հեշտանքը, եւ
սին ըմտել զութանին ու վարուցանին հալալ, անխարզախ վաստա-
րազարազ բաղձակ այն հալալ, անխարզախ վաստա-
րազարազ կին զոր հողը կը պարզեւէ զինք մշակողին :

Խրիմեան ճարտար նկարագրով մըն է . եւ ընթեր-
ցովը՝ իրեն հետ միասին՝ կ'առնէ կը տանի լնութեան
գիրկը, բաց օպին մէջ, ուր զաշախն երեսը, լուներուն
վրայ, ապրիւրներու գլուխը, զութանի ժամանակ,
վարուցանի կանակին, անոր տուած հազար ու մէկ
վարուցանի հեշտալուր երաժշտութեան մը պէս կը հնչեն
պասերը հեշտալուր երաժշտութեան մը պէս կը հնչեն
ականջիպ ու կը թափանցէն մինչեւ սրտերը :
Մաճին ու մաճկալին հետ կ'եղբայրանաս այլեւս, եւ
հովուերդութեան մը պէս քաղցը կուզան քեզի այն
մէջները՝ որ սարին ու սարակին, սերմին ու սերմացա-
տովերը՝ որ սարին ու սարակին, սերմին ու սերմացա-

տովերը՝ Աւանդական ուժգին հաւատաքն է կարծես որ իր
թափը կը վերդպենու երր Հայրիկի կենդանի գրչին տակ

սերմացանը օրհնել կուտայ իր սերմը : «Օրհնեա՛ Տէր Ս.ստուած զսերմն եւ զսերմանողն , որ առատատաւը ես ի պարզեւս եւ գու տաս սերմն սերմանովաց , թէպէտ առանց սերման կարող ես յերկրէ հայ հանել եւ առանց կերակրոյ զքաղցեալս լցուցանել» : Ու յետոյ շտեմարանն է որ կը յորդի ամեն կերպ արմտիքներով ու ա'լ այնուհետեւ :

Շինականին դուռն է բաց ,
Հաց ու սեղան միշտ պատրաստ :

Հայրիկի այս երկը Հայաստանի վառ պատկերներով կենդանացած է , եւ իր շատ մը էջերուն մէջ Ալիշանի պարզ այլ տաք քնարը կը յիշեցնէ մեղի : Ալիշան՝ Հայաստանէն հեռու՝ իր երեւակայութեամբը կը չնչէր անոր խնկարոյր օղը եւ մարմին կուտար իր պայծառատեսութեանը : Հայրիկ , բուն խսկ հայրենիքի ծոցին մէջ ապրելով , անկէ կը քաղէր իր սրտին հոյզը , եւ անով կը սարսուացնէր իր զըիչը : Ու եթէ երկուքն ալ մեր գուրդուրանքին առարկայ դարձած են , պատճառը այն է որ երկուքն ալ մեր հոգիին մօտիկ նիւթեր վերցուցած եւ չեշուակի մեր սրտին խօսած են : Եթէ Ալիշանի մէջ երեւակայութիւնն է որ թոիչ կ'առնէ , Հայրիկի մէջ ալ բուն խսկ իրականութիւնն է որ ցցեալ գոյներով ի յայտնագայ : Ու յետոյ , երկուքին ալ անհատականութիւնը եւ ամեն տարակոյսէ վեր բուռն հայրենասիրութիւնն է որ կ'ապրեցնէ զիրենք մեր հոգիին մէջ :

Ժողովուրդը ժամանակին խանդավառութեամբ ունկնդրեց Հայրիկի ձայնին , ու այսօր ալ՝ նոյն խանդավառութեամբ ու որդիական ակնածութեամբ կը մօտենայ անոր գրչին՝ որ ամեն բանէ առաջ ջանաց հայրենիքին փառքը պանծացնել : Բեմի վրայ անոր խօսքերէն յորդող հայրենասիրութեան նոյն շունչն է որ կը ծաւալի նաեւ անոր գրչին ու կը հրդեհէ ընթերցողի հոգին : Հայու փառաւոր ապագայի նոյն հաւատքն է որ կ'ողողէ անոր երկերուն շատ մը էջերը եւ կը խրախուսէ սրտերը : Այդ հաւատքով ապրեցաւ Հայրիկ

ու ապրեցուց իր հօտը : Այդ հաւատքով ապրեցաւ ապդը ու կ'ապրեցնէ Հայրիկը՝ որ արդէն խսկ իր արժանաւոր տեղը գրաւած է ոչ միայն մեր եկեղեցական ու քաղաքական , այլ եւ գրական մատենագրական պատմութեան էջերուն մէջ :

ԳԱՐԵԳԻՆ ԵՊՍ. ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ

Գարեգին Եպս. Սրուանճտեանց եղած է խիստ ժողովրդական դէմք մը թէ՛ իբրեւ եկեղեցական եւ թէ՛ մահաւանդ իբրեւ հեղինակ՝ որուն գործերը ձեռքէ ձեռք խլուած, կարգացուած, լափուած են շատերէն:



ԳԱՐԵԳԻՆ ԵՊՍ. ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ

Քիչ շատ դրել կարգաւ զիտցող դրեթէ ամեն հայ համն առեր է «Համով Հոսով»ին եւ անձառելի հրձուանկով մը իր դլուխը ծուեր է «Թորոս Աղբար»ի երկու հատոր ներուն վրայ, ուր դրեթէ ամեն հայ դիւզ ու քաղաք իրենց արժանի յիշատակութիւնն ու նկարազբութիւնն են ունեցեր:

Մատի վրայ համբուող գաւառի մեր դրեթէ բոլոր

գրադէտներուն պէս, Գալրեգին Եպս. Սրուանձտեանց եւս, ինքնօղնութեամբ, ինքնաշխատութեամբ յառաջ եկած դէմք մըն է, որ կըցած է կանուխէն օդապործել զգալու եւ զգացնելու, տպաւորուելու եւ տպաւորելու իր ակնյայտնի ընդունակութիւնները, եւ գառնալ ազդ սրբազն տեղեաց, զանազան աւանդութեանց ու բաղմապիսի յիշատակարանաց գերզդայնիկ նկարիչը:

Գարեգին Եպս. Սրուանձտեանց ծնած է Վան, 1840ին: Բնութիւնը օժտած է այս քաղաքը գեղեցիկ տեսարաններով՝ որոնք ներշնչարանը կ'ըլլան բանաստեղծ հողիներուն: Ու Սրուանձտեանցի հոգին կանուխէն խայտաց, ներշնչուեցաւ անոնցմէ: «Վարագայ ազրերակունք եւ անմահութեանց ծաղկունք, պարզ այերք եւ պապզուն աստեղք, վճիռ ծովուն ծիծփուն, ծիծազող անուշ պատեկերը, ընդարձակ փողոցները եւ ի գնացս ջուրց տնիեալ սաղարթախիտ, հովասիփիւս ծառերը, բերդին հրաշալիքները և հայկական անուան, փառաց եւ չինից վայրերն ու նշմարները», իր մէջ արծարծեցին բանաստեղծական աւելնը՝ որ իր ուժգնութեանը հետ միասին, կրնար լայնութիւն եւ խորք ունենալ նաեւ, եթէ երբէք մեթոտաւոր, սիսթեմաթիք դասախրակութեամբ, դէթ ընթերցանութեամբ մարդուած ըլլար:

Գարեգին Եպիսկոպոսի գրական ընդունակութիւնները մարզող առաջին ազգակը, ուրեմն, եղած է ծնընդալայրի բնական միջավայրը՝ որուն մէկ ուրուանը-կարը կը դէէ անիկա հետեւեալ տողերով: — «Փողոցներուն մէջանզը՝ հասարակաց ընդարձակ ուղին, եւ ճղագարդ ծառոց թեւերն ու տերեւները այս և այն կողմէն իրաբու զրկուած, խառնուած, սքանչելի հովանոց կը կաղմէն անցորդաց, սրոնց մէջէն արեւու ճառագայթները մանր մանր հողմածփիկ աստղերունման կը ծագին գետինին վրայ, անցողին կամ նստողին գլխուն ու երեսաց վրայ ծածանելով, ինչպէս խաղաղ դիշերուան մը մէջ յուսնոյ հով ճաճանչները կը փայ-

լեցնէ զիփիւով՝ ծովուն ափանց մօտ եղող նօր զբերուն ծոցիկ: Նոյն ծառերը, որոց կանաչ եւ դալար վարսեր կ'օծանին օդին ցօղով ու արեւուն ջերմով, իրենց արմատները ի գնացը ջուրց կ'ուռաճանան, ջուրք խոխոջելով, զլդարձով կ'անցնին, լղելով այն ծառոց ոտները, սոողելով իւրաքանչիւրին սահմանեալ այդին, պարաէցն ու բուրաստանը, մատակարարելով առհասարակ տանց ի լուցումն, ի յըմպելիս եւ առամենայն պէտու: ... Արեւը կ'ելլէ իր գահոյքին եւ Վարագայ սարը՝ իրեւե իրեն սեմ ու սանդուխք՝ սոքը կը կոխէ ու կը բալքարանայ երկնից աթոռը:»

Սրուանձտեանց զմայլելի այս տեսարաններուն մէջ էր ահա որ անցուց իր մանկութիւնը եւ անոնցմէ կրած իր տպաւորութիւնները մինչեւ վերջն ալ զզուեց մանուկի մը խանդավառութեամբն ու միամիտ զորովովը:

Ծննդավայրի բնական տեսարաններին զատ Սրուանձտեանցի տաղանդը մարդուեցաւ նաև այն հէքեաթներով ու զանազան վայրերու հետ կազուած տոսապեններով՝ զոր իրմէ մեծերը, պատիկն ու մամիկները կը պատմէին իրեն: Ու եթէ բնական տեսարանները զինքը հետպէտէ տպաւորուող կը վարձնէին, «զիւ»երսու եւ «մեղմէ ալքէններու հէքեաթներն ու ուսապեններն ալ իր երեւակայութիւնը կը սրէին ու զինքը հետաքրքիր կը վարձնէին իր ըրծապատի իրերուն եւ երեւայթներուն: Ու ա՛լ այնուհետեւ ժողովրդական երգերն ու աւանդութիւնները կեսմքով բարախուն կը թուէին իրեն, ու ինք հողեւին կը կատուէր պատմական ամեն յիշատակարանի, նշխարքի հետ: Ծննդավայրին պաշտամունքը զգայնութիւն մը ըլլալէ աւելի կ'ըլլար որոշ ըմբունուութիւն մը իրեն համար եւ ինք խոր համապատմբ էր որ կ'ըսէր: — «Արզարեւ ժողովրդին մը ու ազգի մը կեանքը հոգեկան կապեր ունի իր ծնած հոգին ու արեւին հետ, իր հօրն ու մօք գերեզմանին հետ, զետին ու արտին հետ, աղբիւրին ու

ծաղկին հետ, աստվին ու ամպին հետ, վանքին ու սուրբին հետ, թոշոյն ու անտառին հետ, թմբուկին եւ պարին հետ, գոմին ու դոմէշին հետ, հորթիկին եւ դառնուկին հետ, թոնիրին եւ մուսին հետ» : Այս ըմբռնումը հետզհետէ իրեն համար եղաւ դաւանանք մը՝ զոր միանգամայն վարդապետեց մինչեւ վերջը :

Այսպէս, տակաւ առ տակաւ մարզուող իր տաղանդին եկաւ զարկ մը տալ նաև Խրիմեանի առողջ շունչը՝ զոր ծծեց Սրուանձտեանց, երբ սկսաւ աշակերտիլ Վարդայ Վանքին դպրոցին : Խրիմեան՝ եկեղեցական, կրթական ու դրական իր այս վառարանով՝ ոչ միայն գաւառին խորը բոյն դրած տիկիսութիւնն էր որ կը վանէր, այլ եւ հայրենասիրական հուրն էր զոր կ'արծարծէր : Ու Սրուանձտեանց՝ արդէն իսկ բոնկոլ հոգի՝ հրդեհուեցաւ հայրենասիրական այդ կրակէն եւ իր կարգին հրդեհեց բոլոր իր ունկնդիրներն ու ընթերցողներն անխոսիր :

Հայուն անցեալ վասոքն ու այդ վասոքին հանդիսավայրերն էին այժմ՝ որ կը զբաղեցնէին Սրուանձտեանցի մխոքը, ու ահա պատեհութիւնը կը ներկայանայ ինքնին : Ներսէս պատրիարք՝ հայաբնակ գաւառներու կացութիւնը ստուգելու նողատակաւ՝ ճամբայ կը հանէ Սրուանձտեանց՝ որ երկար ճամբորդութիւններ ընելով մի առ մի կ'ուսումնասիրէ պատմական Հայաստանի վայրերը եւ տեղն զտեղը կը նկարագրէ զանոնք :

Գարեգին Եպս. Սրուանձտեանցի դրական երկերն են Շուշան Շաւարշանայ, Գրոց ու Բրոց, Համով Հռովով, Մանանայ, Հնոց-Նորոց, Թորոս Արքար (երկու հատոր) եւն :

Տարակոյս չիկայ որ Սրուանձտեանց՝ բաւին դեղարուեստական առումով դրագէտ մը ըլլալէ աւելի՝ պարգագիր մը եւ բանահաւաք մըն է, եւ սակայն չոր ու ցամաք եղանակաւ մը չէ որ անիկա իր դրիչը շարժած է այդ ասպարէզներուն մէջ, այլ ընդհակառակը, ամեն դէպքի ու վայրի մէջ կենդանութեան շունչ մը փչէր ու

անոնց յարութիւն առնել առւեր է : Խանդավառութեան ու խորունկ հիացման իր բացագանչութիւնները ի կեանս վերակոչչէր են փոշներու մէջ թազուած պատմական դէմքէրն ու անցքերը, եւ իրենց կարգին ողեւուրեր, երանաւէտեր են ընթերցողները : Անիկա իեզուտուեր է մացարին ու անտառին, լուսնին ու լուսաւուրին, ծառին ու ծաղկին, եւ թունդ հայրենասիրութեան մը չեշառովը խօսիլ առւած է անոնց : Անիկա իր տաք, բարախուն սիրուռ դրած է անոնց մէջ . ահա թէ ինչո՞ւ անոնք ազգագրական չոր ու ցամաք նիւթեր ըլլալով հանդերձ անձանձրոյթ կը կարգացուին եւ իրենց մայուն ազգեցութիւնը կը թողուն նիթակային վրայ :

Պանդխատութիւնը ապրային կեանքը նշառող, քայլ ախտ մը նկատած է Սրուանձտեանց : Անիկա իր քայլ ախտ տեսութիւնը հիմնած էր գիտական ոս իրողութեան վրայ թէ «խոտն իր արմատին վրայ կը զարդանայ եւ կը կանաչի : Հայ եզովը Հայաստանի հողոյն վրայ ինքզինք կը ճանաչէ, ինքինքը վեհ եւ կենակնի կը գանէ» : Պոլսոյ պանդսուխաններու մասին սապէս կը կ'արտայատուի — «Ճառ բարեւ կը խրկէին իրենց ապառագեալ մօրը, կարօա՝ իրենց եղբարց եւ քոյրեւուագեալ մօրը, կարօա՝ իրենց հողբարց եւ գուցեւուուագեալ մօրը, անձուկ՝ իրենց հօրենական տան վրայ ծավոզը ըստն, անձուկ՝ իրենց հորենական տան վրայ ծավոզ արեւուն, համբոյը հողին, ջուրին, քարին, խաչքարեն, ասամբոյը հողին, սպասարկութեանին : Ասոնցէ մինն ալ հացիկ մը գուցելոց գերեզմանին :

կան պէս կը վէլկոտայ, որ առարեկի պէս կը ճխայ, կը թրուռոտայ, որ կաքաւու պէս կը դւզւայ, ա՛խ, կ'ա-սի, ե՛րբ կուզայ իմ խերիկ, եւն»: Ե՞րբ կուզան, ե՞րբ կը վերագտնան բոլոր պանդուխաները, ե՞րբ պան-դըխատոթեան հեռանկարն իսկ կը չքանայ Հայոց աշ-քերէն— այս էր Սրուանձտեանցի միաքը տանջող խոր-հուրդը, և ասոր համար էր որ կընար այնքան վառ գոյներով ցոլացնել կարօտէն հալ ու մաշ հարսնուկին դողուր զգացնումները:

Սրուանձտեանց՝ Պոլսահայ զբական ունին մօտէն
ծանօթ ըլլալով հանդերձ՝ հետեւղական զրող մը չե-
ղաւ։ Անիկա նախ չի մոլորեցաւ ժամանակակից գրող-
ներու յատուկ կեզծ զասականութեան բաւխզներուն
մէջ, և յետոյ՝ պղտիկուց զաւառի հարազատ բարբա-
րին քաղցրութիւնը ճաշակած ըլլալով՝ կրցաւ անդրա-
դարձնել զայն՝ անոր տալով միանդամայն իր ինքնա-
տպութեան գրոշմը։ Եւ իրօք, Սրուանձտեանցի ոճը
արտակարգօրէն ինքնայատուկ բան մը ունի իր վրայ,
քնչքութիւն մը, քաղցրութիւն մը, հմայք մը՝ զոր կա-
րելի չէ բացատրել։ Նոյնահնչեն, նմանաձայն բառե-
րու, հոմանիշ մակիւրներու մողական շարայարութիւն
մը, շարադրութիւն մը ունի, որ կտրին ներդաշնա-
կութիւն, երաժշտականութիւն կուտայ։ Այդ ոճը
պարզ է, այլ քաղցր։ Գաւառական կոյս երգերու հրա-
պոյըն ունի այն։ Թիու թիու կը թռինի, թեւաքափ քափ
կը զարնենի, փուլ փուլ կը փլչինի և ասոնց նման
պատկերաւոր, ուժեղ բացատրութիւններ ունի, որոնք
զբարարի երանդ մը ունին իրենց մէջ, և սակայն էտ-
պէս գաւառական առողջ բանահիւսութեան մը արձա-
գանգն են։ Ու եթէ, մինչեւ այսօր ալ՝ մենք տակաւին
մեր ժողովրդական բանաստեղծութեան գովքը կ'ընենք
ա՛յնքան խանդակառօրէն, պատճառը այն է, որ հայ
նոր բանաստեղծութեան մէջ չենք գտնել այն պատկե-
րաւոր յատկանշական ու տեղին բացարութիւնները՝
որոնք իրենց բառերու պատշաճ դորձածութեամբն ու

«Այստեղից կ'ազայի, եթէ նոյն օրը չհամնիմ, չտես-
նեմ, չհամբաւեմ այդ ջուրն ու հողը, պիտի մեռնիմ
կարօտակէղ՝ աչքու բաց մնալով. . . : Արդէն հնար չէր
կարօտակէղ, կը քալեմ, կը վաղեմ, կը թռիմ, եւ ահա
ձի նստիլ, կը քալեմ, կը վաղեմ, կը թռիմ, եւ ահա
պազ հով մը, քայլ մը եւս, եւ ահա Ծովքն իր ցանկալի
երեսը ցցուց ։ կարկամեցայ ։ . . . Քարերու գլուխը
երեսը ցցուց ։ կարկամեցայ ։ . . . Քարերու գլուխը

այլ աշերս շվերյուցի և րկինք : Երկինքն բարձր վաստք մը դատօծ էի : Աչքս ի ծովն, միշտ ի ծովն, չշտ ի ծովն»:

Նոյնքան պատկերաւոր եւ հարազատ է նաև «Մանանայ»ի յասաջարանին հետեւեալ հասուածը .—

«Մանանայ» կը մատուցանմ հայ բանասիրաց ոչ իրրե Սինա Անապատին երկնատեղաց նուիրական հաց, այլ իրեւ Հայաստանի գաղպին, որ երկրի ծաղկանց հիւթերէն՝ օդին մէջ կը դոյցանայ, ցօղով այդոյն կը չաղախի, արեւուն ջերմիկ ճառագայթներէն կը զանգի, կը հասունայ եւ չաքարախմորի ու մեղրի համով իրեւ Փինտ յակինթի կամ հատ հատ մարդարիտ կ'իյնայ մացաւներու, տերեւաց, գաղի վշոց եւ մատուտակէ ոստաց վրայ ի դոյն արծաթափայլ եւ ի ձեւ նըռան նստի, զոր ժողովին մանկութք եւ հարսունք բլիթ բլիթ յօրինելով պաշար կազմեն ի քաղցր ճաշակ անձնց եւ հիւրոց ի մեծարանս» :

Սրուանձտեանց հայ գրականութեան մէջ ունեցած իր դերը կը բացատրէ հետեւեալ համեստ բառերով .—

«Ես գրականութեան այն շինական մշակն եմ, որ ի վայրիս եւ ի մայրիս կը թարթափի, լեռնային, զաշտային տունկեր, ծաղիկներ եւ բոյսեր կը ժողովէ եւ կողովով կ'ածէ զայն ի վաճառ ի հարաբակս քաղաքին, յորմէ առեալ քաղաքացին, արուեստիւ կը վերատնկէ զայն եւ կը դարմանէ ի պարտէզս եւ ի բուրաստանս ապարանից մեծասանց : Խսկապէս այս է իմ երկն, բանասիրաց եւ գրասիրաց համար պատրաստըռուած նախնական նիւթ» :

Իրօք այս է եղած Գարեգին Եպս . Սրուանձտեանցի դերը հայ դրականութեան մէջ : Եւ ստկայն անձարակ, անձաշակ ծաղկեհաւաք մը չէ եղած ինքը, այլ գիտցած է իր հաւաքած պատուական ծաղիկները դուզել, յարդարել, զանոնք առոյտ, վառ պահել, եւ իրենց խսկան դոյներուն եւ գեղեցկութեանը մէջ փոխանցել ապագայ սերունդներուն : Այսօրուան վիստադիրն ու բա-

նաստեղծը շատ նիւթ կրնան վերցնել անկէ, ու շատ բան սովորիլ անոր արուեստին : Ասիկա անդնահատելի արժանիք մըն է ինքնին :

Սրուանձտեանցի ժամանակակից սերունդը գիտցաւ գնահատել այդ արժէքը, եւ խանդավառութիւնը անոր երկերուն ընթերցմամբը : Անոնք ժամանակի ընթացքին մէջ իրենց արժէքը կորսնցնող երկերէն չեն : Ու ներկայ եւ ապագայ սերունդներն ալ լիովին պիտի կրնան ճաշակել անոնց քաղցրութիւնը, եթէ գիտնան աւանդաշակէլ մնալ ու զգալ բուն իսկ ժողովրդական անդիր պահ մնալ ու զգալ բուն իսկ ժողովրդական անդիր պահ մնալ ու զգալ հաշտանքը՝ որմէ պուտ պատ մէր դպրութենէն ծգրող հեշտանքը՝ որմէ պուտ պատ մէր դպրութենէն ներս կը հոսեցնէ Սրուանձտեանց :

ԽՈՐԵՆ ՆԱՐՊԵՅ

Հայ կղերական դասին ամենէն աչքառու գէմքերէն
մէկը հանդիսացած է Խորէն Արքեպիսկոպոս Նարոէյ՝
որ Վենետիկի դասական շունչը ծծելէ յետոյ, Փարիզի
մէջ համալսարանական ուսում ստացած եւ մէծ հըմ-
տութիւն ձեռք ձղած է գրաբար ու աշխարհաբար հա-
յերէնի, Փրանսերէնի, իտալերէնի եւ յունարէնի մէջ։
Անոր պերճախօսութիւնը իր շրթներէն կախ թռղուցած



ԽՈՐԵՆ ՆԱՐՊԵՅ

է յոդնախուռն բազմութիւններ եւ անոր բանաստեղծի
գրիչը երկներ է քերթուածներ՝ որոնք հայ քերթողներ-
ըու առաջին շարքին մէջ զետեղած են իրենց մարմին
տուող, դոյն ու երանդ հաղցնող հեղինակը։

Նարապէջ բանաստեղծի հուրով թրծուած հոգի մընէր, որ դիտցաւ օկտոուիլ իր ունեցած ներշնչումներէն եւ արտադրել արժէքաւոր տաղեր :

Նարապէջի գլուխն մէջ պարզութիւնն է որ աչքի կը զարնէ ամենէն աւելի : Նարապէջ չէ ձկնած, չէ տքնած իր տաղերուն վրայ : Ներշնչումը այնքան խոր եղած է ու վառ, որ լեզուն ինքնարուելու, ինքնահոս է զարձերեւ բառերը՝ անզգալաբար՝ եկեր գտեր են իրենց տեղը, եւ կազմեր գոհարազարդ հրաշակերաց : Նարապէջ առհասարակ չէ սպասուած իր ներշնչումը, անիկա՝ քիչ բացասութեամբ՝ դադրեցուցեր է զրիչը հոն, ուր տըկարանալ, աղօտանալ ոկսեր է ներշնչումը : Այս է պատճառը որ լեզուին մասնաւոր ճիղ թափելու հարկ տեսած չէ, եւ ասով բարձր պահած է քերթուածին արժէքը : Խոր ներշնչման ենթակայ քերթողին, պատղամներ ունեցող տեսանողին համար, լեզուն՝ յանզգայս կը բանայ իր ճոխ զանձերը եւ դրիչը թորիչ կ'առնէ : Այս տպաւորութիւնը կը կրէ մարդ կարգալով Նարապէջի քերթուածները՝ որոնք պարզութեան դրոշմը կը կրեն, ըլլալով միանդամայն ներշնչումի հոյակալ դլուխ դործոցներ :

Ոօմանթիք բանաստեղծ մըն է Նարապէջ՝ որսւն քընարը ամենէն աւելի յաջողապէս կը թրթուացնէ տխուր լարերը : Իրաւ է որ պասական զպրոցը իր բաւական ուժեղ ներգործութիւնը ունեցած է Նարապէջի վրայ, եւ սակայն ամենէն աւելի ոօմանթիսկմի ենթարկուած է այն : Քնարերգական շունչն է որ կը ծաւալի անոր երկերուն մէջ, եւ կը կենդանացնէ զանոնք : Նարապէջի լեզուն դողտը է, բառերը՝ դաշնակաւոր, զգացումը՝ մելամազմիկ : Բայց անոր ապրումները իրեն սեպհական չեն միայն, ամենուն են, ա'յնքան որ մարդկային են անոնք : Նարապէջի տաղերուն աչքասու մէկ յատկանիչն ալ երաժշտականութիւնն է : Քիչ բանաստեղծներ յաջողած են Նարապէջի չափ երաժշտականութիւն զնել իրենց քերթուածներուն մէջ :

Նարապէջի աղբասիրական տաղերը կը ցուցնեն թէ իրենց հեղինակին մէջ հայրենավառ սիրտ մը բարախած է : Նարապէջի արցունքը ինքնահոս է, տաք է, յորդաբուխ է, անոր հոանդը հոռոմարանութեան արդիւնք չէ : «Հայ Ապրինք»ն ու «Հայ Մեռնինք»ը գրական դուչքը և աղարներ ըլլալով հանդերձ, բորբ հայրենասիրութեան հարներ ըլլալով հանդերձ, բորբ հայրենասիրութեան յուշարձաններ են :

Նարապէջ պերճ նկարագրով մըն է : Բնութեան տեսարանները ամենէն աւելի կը գիւթեն կը հմայեն զինքը, եւ անիկա՝ իր զմայլումին մէջ՝ գրիչը երր ձեռք կ'առնէ, ա'յնքան ձգլուոիւ կը նկարէ, կը նկարագրէ կ'առնէ, գոհար կ'առնուածն գծուած պատկերի մը առոր մարդ իրապէս վրձինով գծուած պատկերի մը առներ կը գտնէ ինքինքը : Այդ կարգի քերթուածներէն է ջեւ կը գտնէ ինքինքը : Այդ կարգի քերթուածներէն է իր «Արշալոյ»ը որ առանձին խակ պիտի բաւէր անմահացնելու քերթողը : —

Ահա շող ի շող
Շուշանաց ի քող,
Զիւր ոսկենըշոյլ
Վարսեր հոյլ ի հոյլ
Ծուփի ի ծուփի ի սփիւր՝
Թողլով ի գեփիւր
Եւ մարգարտայեն
Պարզելով քեւեր
Նազի Արշալոյս
Երկընիքին այն կոյս :

Ահա վառ ի վառ
Ճակատուն գոհար,
Եւ քիրերն ահուշ
Քըթքելով քընէնչ,
Զերկին եւ զերկիր
Գըրկէ սիրալիր,
Շըթներուն իւր վարդ
ի ժլմիտ զըւարք :

Ծաղկանց քոյր ի քոյր
Հեշտից ցոլէ քոյր :

Այս տովերուն մէջ արշալոյսը կը պարզուի մեզի իր բովանդակ վսեմութեանը, հրաշավառութեանը մէջ. կատարելապէս անոր դէմ յանդիման կը գտնենք լիքղինքիս : Ստեղծագործութեան վսեմատեսիլ արտողութիւնն է որ կը կատարուի կարծես, եւ իրօք բանաստեղծ է Նարպէյ, ստեղծող, ստեղծագործող գրիչ մը որուն լեզուն՝ ընդհանրապէս՝ իր ընդգրկած նիւթին համեմատ ձեւ ու երտնդ կ'ստանայ եւ վսեմին սահմաններուն մէջ կը ստասոնի յաձախ, առանց սակայն կորսնցներու իր պարզութիւնը՝ ուր կը ցոլայ իր քերթուածներուն զեղեցկութիւնը : Նարպէյի լեզուն յստակ է, ջինջ, պայծառ, երկդիմութիւն չի ճանչնար. ասով եթէ չի ալ համնիր կատարելութեան սահմանները, չափազանց կը մերձենայ անոնց . առաւելութիւն մը՝ որմէ զուրկ են ոչ միայն՝ նորագոյն գրեթէ բոլոր քերթողները, այլ եւ նոյն խոկ արեւմտահայ վերջին սերունդի անուն հանած բանաստեղծներէն չատերը : Բանաստեղծի մը լեզուն կրնայ պատկերավից ըլլալ, գունագեղ, դիւտերով լեցուն, առանց սակայն թեւակոփած ըլլալու կատարելութեան սահմանները : Լեզուին կատարելութիւնը իր բարդութիւններուն մէջ չէ, եւ նուազ ստեղծագործող է այն միտքը՝ որ լեզուին բարդութիւններով կը ջանայ ջնարակել իր հասարակ տեղիք գիւտերը : Այդ երեւոյթն ալ, ինքնին, ի գործ դրուած ճիգի մը յայտարար նշանն է, եւ հոն, ուր ճիգը կը շատնայ, քերթուածին զեղարուեստական արժէքը կը նուազի : Նարպէյի, ինչպէս նաեւ անոր ժամանակից քերթողներէն չատերուն առաւելութիւնը հոն է որ անձիգ արտադրած են, իրենց լեզուն բարդացընելու մասնաւոր ճիգ ըրած չեն, ու ատով, ամենէն առաջ, իրենց քերթուածն է որ շահած է : Բնականութեան մէջն է վսեմը. ու եթէ Նարպէյի «Արշալոյս»ը

վսեմ է, պատճառը այն է որ անոր նկարագրականները բնական են ու մատչելի՝ ամեն անոնց, որոնք գիտեն հիանալ բնութեան չքեղ աւեսարաններուն առջեւ, եւ վերանալ միանդամայն : Լեզուի մը չափազանցեալ ձեւերուն մէջ վսեմը կը կորսնցնէ իր ներկայութիւնը եւ ծիծաղելիութիւնն է որ կ'զգացնէ իր գոյութիւնը : Ճըշդրաստութեան մէջն է վսեմը, ճշմարիտ քերթողը դրժուարութիւն չունի երեւոյթի մը պատշաճ բացարութիւնը զանելու, հասարակ միտքերն են միայն որ հարկ կը տեսնեն մասնաւոր ինհամատածութեան մը՝ որ կը խաթարէ պատկերին վսեմութիւնը եւ կը վնասէ անոր գեղեցկութեանը : Նարպէյի հոյակապ լեզուն հարկ չի տեսաւ իր մտքին վրայ տպաւորուած պատկերներուն համար պատշաճ բացարութիւններ որոնելու. պատկերը՝ ինքնին իրեն թելագրեց անհրաժեշտ ոճը՝ զոր ի կիր արկաններով կարելի եղաւ նոյնութեամբ ցոլացնել պատկերը՝ իր ամեն ձեւերուն ու գոյներուն մէջ միանդամայն :

Նարպէյ ոչ միայն վարպետ նկարագրող մը ի յայտ կուգայ իր քերթուածներով, այլ եւ մելամազդիկ խորհրդածութիւններու ենթակայ հոգի մը : Իր «Հիւանդին Մրմունջը» խորագրով քերթուածը՝ որ Նարպէյի ապրած վերջին ախուր օրերու հարազատ արձագանդն է, յայտնապէս կը ցուցնէ թէ Նարպէյին անբաժան էին մելամազդիկ խորհուրդներ : Բանաստեղծին համար մելամազդուաթիւնը ունի իր քաղցրութիւնները՝ զոր կ'արժէ ճաշակել : Նիւթէն ու անոր հրապոյրէն վեր բարձրանալ չի կրցովներն են միայն որ անդիտակ կը մնան արտածութեան առթած հաճոյքներուն : Նարպէյ, իր տիտր օրերուն վրայ արտաստելով հանդերձ, աըսուաւ ինքնինքը անոնց այլապէս քաղցր ներշնչումներուն՝ որոնցմով կենդանացան իր այլ կարգի քերթուածները : Բանաստեղծը իր լքումին մէջն իսկ՝ սփոփ մը կը գտնէ, եւ երբ մարդկային էակներէ կը կտրէ իր յոյսը, կը գտոնայ ծաղկին, թոչունին, հովին, ա-

ըեւին՝ որոնք աւելի կարեկիր են քան մարդիկը, եւ կը հասկնան բանաստեղծին սրտէն թոշող հասաչը՝ որ բանաստեղծին սիրաը քանդելով հանդերձ, կը որէ արանաստեղծին սիրաը քանդելով հանդերձ, կ'օծէ նոր տաղանդը եւ կեսնքով ու կենդանութիւնով կ'օծէ անոր գրիչը։ Տաղիկ մը սրտասուչ ըլլալու համար, քերթողը ինք պէտք է ծծած ըլլայ հոն պատկերացուած հասաչին բովանդակ սարսուռը, ու եթէ նարպէյի մրմունջը ա՛յնքան սրտասուչ, ա՛յնքան հոգեզրաւ կը զգացնենք, պատճառը այն է որ հոն զրուած հասաչը զերէ ընթերցողը եւ հիացման ու համակրանքի զգացուած, ապրուած, ծծուած հասաչ մըն է, որ կը զգացուած, ապրուած, ծծուած հասակընջի հեղինակ բացումներ կը ծնցնէ անոր մէջ՝ մրմունջի հեղինակ բանաստեղծին հանդէպ։ Ու ա՛լ վախ չիկայ որ մարդիկ մոռնան զինքը, վասն զի նարպէյի քերթուածները ամեն արժանիք ունին ապրելու եւ միանդամայն մշտնցնապէս ապրեցնելու իրենց մարմին տուող քերթողը։

ՌԵԹԷՌՍ ՊԷՐՊԷՐԵԱՆ

ՌԵԹԷՌՍ Պէրպէրեան մեր մէջ եղած է անոնցմէ, որոնք զրիչ չարժած են ոչ այնքան ինքզինքնին զոհացընելու, որքան հանրութիւնը կրթելու, դաստիարակելու, լուսաւորելու մտքով։ Այս է պատճառը որ Պէր-



ՌԵԹԷՌՍ Պէրպէրեան

Պէրեանի արժէքաւոր զբութիւններուն մէջ լրջութիւն մը, ծանրութիւն մը, օծութիւն մը կայ, որ վսեմին կը մօտենայ ու պատկասանք կ'ապէ քեզի։ Բարոյական կեանքը, նկարագիրը, ամենէն աւելի հմայած են զինքը ու Պէրպէրեան ոչ միայն ապրած է վերացնող մրթնուրափ մը մէջ, այլ եւ իր զբանվ, իր խօսքով ուրիշներն ալ փոխադրած է հոն։ Այս տեսակէտով անհատականութիւն մըն է Պէրպէրեան, եւ իր բոլոր ծանր զրու-

թիւններուն ետեւ մարդ իրապէս կը զգայ այդ անհատականութիւնը ու կը գիտակցի թէ անոնց մէջ խօսողը տէրն է իր յայտնած գաղափարներուն, պարզած մտքերուն, լուսաբանած տեսութիւններուն, ներբողած իտէալներուն, վարդապետած նշանաբաններուն։ Պէտք պէտքանի մեծութիւնը՝ որպէս զրադէս՝ հոն է, որ անիկա՝ ուրիշ ամեն գրողներու հասարակաց յատկութիւններէն տարբեր յատկութիւն մը, ինքնուրունութիւն մը, ինքնատպութիւն մը ունի։ Իրեն համար նըշմարիտը, բարին ու զեղեցիկը լոկ աղուոր Փուազ մը չէ, այլ գիւթական նշանաբան մը՝ առ որ պարտի ձըդտիլ մարդ եւ զոր պարտի իրականացնել իր կեանքի բովանդակի ընթացքն։ Ու Պէտքէրեան մինակ հիացող մը չեղաւ այդ նշանաբանին, այլ եւ երկրպագող մը՝ որ կը ներշնչուի իր պաշտումի առարկայէն եւ օրէ օր կը վերանայ։ Պէտքէրեանի նշմարիտը պարզ էր մանկան մը հոգիին պէս, ու ջինջ՝ անամպ երկինքի մը հանդոյն։ Բարոյական անփոփոխնելի օրինաց շղթային ամենակարեւոր մէկ օդակն էր նշմարիտը զոր պէտք էր ուսուցանել ոչ թէ իրբեւ բարոյագիտութեան հարկ, այլ իրբեւ կենցաղավարութեան պահանջ։ Գիտնալէ առելի ապրիլ պէտք էր։ Դպրոցին մէջ սկսուած դաստիարակութիւնն է ուրեմն զոր Պէտքէրեան կը չարունակէ նաև զրական ու ատենախօսական թմբին վրայ։ «Ճըշմարտութիւնը առաւել է քան երազն ու երզը» կ'ըսէ Շիլէր, ու Պէտքէրեան, Շիլէրի այդ զաւանանքն կարծես արձագանդ տալու համար է որ մոսցած է իր երազները, անտես ըրած է երգերու ծնունդ տալ կրցող իր յոյզերը եւ ուսուցչապետի ծանր վերարկուն հաղցուցեր է իր խորհուրդներուն, եւ ճշմարտութիւնը, անողոք ճշմարտութիւնը պատպամած է միշտ։ «Ճըշմարտին գաղափարը այն առտիճան մարմնացած կը գտնենք Պէտքէրեանի աւանդութեանց մէջ որ անմիջապէս կը յիշենք ձան կաքի սա գաւանանքը թէ»։ «Ճշմարտը ճշմարտի սիրոյն սիրելը մարդկային կատարե-

լութեան գլխաւոր մասն է այս աշխարհի մէջ, ինչպէս նաև սերմնարանը բարոր միւս առաքինութեանց»։ Այս ճշմարտին յարակից բարին եւս անշահախնդիր է ու անվախ, անիկա զիտակցութիւնն ունի աշխարհի թըշուտութիւնները բառնալու կամ առ նուազն դանոնք ամոքելու իր կոչումին։ Առանց բարիին, անողոք ճըշմարտութիւնը, զուցէ վիրաւորէր սրտերը·բարիին բաշասանն է որ ճշմարտին մերկացումներէն վիրաւոր սրտերը պիտի բուժէ, ու զանոնք եւս ատակ պիտի ընէ այնքան զգուշւած ճշմարտութեանն ու արդարութեանը։ Ասոնց կուգընթաց զեղեցիկը՝ առաքինութիւնն է նորէն, առաքինութիւնը՝ որ տեսանելի զարձած է արտաքին չնորհքի մը, հրապոյրի մը ձեւին տակ։ Կրօնաշունչ առոյզ բարոյագիտութեան մը, աւելի ճիշաը բարոյական կենցաղավարութեան մը խարիսխն է այս։ Որքա՞ն իրաւամբ գիտել կուտայ Ճօղէֆ Ճուպէրթ թէ «միշտ զեղեցիկ են դէպի երկինք յառող աշքերը, ինչ ալ որ եղած ըլլան անոնք»։ Գեղեցկութիւնը հածոյատեսիլ ծաղիկ մըն է ինքնին. առաքինութիւնն է որ բայր պիտի տայ մնոր ու այսպէս, նոր կեանքով մը օծէ զայն։ Ու այս օրինակ զեղեցկութիւնը ոչ միայն ակնածոյ է, այլ եւ հոգեպարար, որ ուղղակի սրտին կը թափանցէ։ Իրական զեղեցիկը անբաժան է ճշմարտէն։ — «Ա՛հ, կ'ըսէ Շէյքափիր, զեղեցկութիւնը ի՞նչքան աւելի զեղեցիկ կը թուի այն չքնազ զարդով զոր ճշմարտութիւնը կը չնորհէ անոր»։ Տեսանելի զեղեցկութեան ետեւ ծածկուած անտեսանելի զեղեցկութիւնը, բարութիւնն է որ կը հրճուեցնէ մեզ, եւ մեր մէջ սէր կ'արթնցնէ իրեն հանդէպ։ Բնմի մարզուն համար բարին եւ նշմարիտը բաւական են զուցէ, բայց զըշի, արուեստի մարդուն համար անհարժեշտ է որ բարիին ու նշմարտին կցուած ըլլայ նաեւ զեղեցիկը, զեղեցկութիւնը՝ որ վեջնազոյն, վեհազոյն նշանակէան է արուեստին։ Ճշմարիտ արուեստապէտի հոգին, սակայն կը սարսոայ ոչ միայն ի տես զեղեցիկին, այլ եւ ի

տես ճշմարտին ու բարիխն, եւ գեղեցկին ի տես՝ կ'ըլ-
լայ ի խնդիր ճշմարտին ու բարիխն, եւ հակադարձո-
րար :

Գեղեցկութիւնը ոչ միայն մարմին պէտք է ունե-
նայ, այլ եւ հոգի, եւ ճշմարիսն ու բարիխն են գեղեցկին
հոգին : Այս երեքը կը կազմեն համագրութիւնը մը՝ որ
ներդաշնակ է ու ներջնազ : Այս համագրութիւնը թո-
ված է Պէրպէրեանը եւ անոր մինչեւ ողի ու ծուծը թա-
փանցած : Խ'նչ փոյթ թէ առոր հեղինակը Պէրպէրեանը
ինքը չէ, այլ Վիքթօր Քուզէն Փրանսացի բարսյադէտ
փիլիսոփան՝ (1792-1867) որ հակառակ իր իսնարհ
ծագման, սաացաւ բարձր գասափարակութիւն մը եւ
զարմանալի յաջողութիւններ ձեռք բերաւ փիլիսոփա-
յական աշխարհին մէջ : Վիքթօր Քուզէնի անունը հա-
զիւ թէ լսուած է մեր մէջ, բայց կարելի չէ յիշել Պէր-
պէրեանի անունը, առանց միանդամայն յիշելու «ճշ-
մարիտը, բարիխն ու գեղեցիկը» եւ փոխադարձաբար :
Պէրպէրեանի թողած այս ազգեցութիւնը հեղինակու-
թեան մը չափ ուժեղ է, եւ կատարելապէս մուցնել
կուտայ մել հետեւակութեան խսկութիւնը : Այս նշա-
նաբանի հեղինակին վրայ կը հիանանք, բայց կը յար-
դենք մահաւանդ զրչի, խոսքի, մտքի այն մշակը, այն
բարձր խացականութիւնը՝ որ վարդապետեց զայն, եւ
իր իսկ կեանքին օրինակովը ծաւալից, ու այսպէս, հայ
կեանքին մէջ հիմք զրաւ նոր ընթոնումի մը, բարսյա-
կան թարկարժէք վերածնութեան մը :

Այսքանը ըսերով պարզած եղանք արգէն Պէրպէր-
եանի արժանիքը՝ որ զրականէ աւելի զասափարակչա-
կան է : Ինքն է որ կ'ըսէ թէ «ինձ համար զբաղիսու-
թիւնը քահանայութիւն մ'է : Գրագէան օգատակար ըլ-
լալու պարտականութիւնն ունի : Իր արտեսան պար-
տաւոր է ի սպաս զնել բարւայն եւ արդարին, ճշմար-
տութեան եւ իրաւանց »» Այս ըմբռնումով ձամբայ ել-
նող գրողէ մը չակնկալուիր անշատ չափ իր գընութիւն-
ները օծէ միանդամայն զեղեցկին, իմա՛ զեղարուես-

տին չունչովը : Պէրպէրեանի երկերը բանասանելծու-
թեան մը սարսուուը պիտի չի պատցնեն մեր երակներէն
ներս, երդի մը գողը պիտի չի տան, բայց պիտի կեր-
տեն նկարագիրը, մարդը, այնպէս՝ ինչողէս որ իրա-
ւամը էր նոյն ինքն հեղինակը : Քահանան երբ երկինք
կը գարձնէ մեր ուշագրութիւնը, հոն փայլող ասաղե-
րը տեսոցնել տալու համար չէ, այլ անոնց ևտեւ գործող
տիեզերական ուժին, յաւիտենական Գոյակին, Ամե-
նակալին համար : Քահանային պաշտօնը հածոյացնել
չէ, այլ ապրեցնել : Այս պաշտօնն է զոր ընդգրկած է
Պէրպէրեան եւ զոր ի գլուխ հանած է մեծ յաջողու-
թեամբ : Իր պատանեկութեան օրերուն, ուրիշ գրող-
ներու հանդոյն, ան ալ ունեցած է իր իսանդոտ վայր-
կեանները, բանաստեղծութեան մօտեցող իր թոփչնե-
րը, բայց տակաւ զատողութիւնը ընկճած է իր զզա-
ցումները եւ ինք նետուած է փիլիսոփայութեան, զըլ-
խաւորաբար հելլին իմաստասիրութեան զիրկը, ուր
իր միտքը մարզուած է . եւ ա՛լ անկէ յետոյ
զատական հեղինակներն է զոր կարգացած է : Ինքը կ'ը-
սէ արդէն թէ իր նախասիրած հեղինակները եղած են
չոմերը, Վերգիլը, Բագրատունին, Շէյքսպիրը, Հիւ-
կօն, Ալիշանը եւն . : Դասական այս հեղինակները պի-
տի կրնային թերեւս առաւել եւս զրական զարձնել
Պէրպէրեանը, եթէ անիկա սկիզբէն իսկ իրեն նպատակ
ըրած ըըլլար սրտէն աւելի խզճի ձայնին անսալ : Ինք
համեստութիւնը ունեցած է խոստովանելու այս կէ-
տը . . . «Իմ նպատակս չէ եղած զրական ծաղիկներ
պարաբառել օր մ'անոնցմով պասկ յօրինելու համար
իմ ճակտին, այլ հնազանդիկ խզճիս ձայնին, որ պար-
տականութիւն կը զնէր վրաս ասս մատնանիշ ընել
զեղծումն ու վրէպը, անոր պարզել մի փրկաւէտ զաղա-
փար ու խրախոյս կարգալ յառաջդիմութեան, անդին
մեծարել րեզմնաւոր կամ յուսալից կեանքի մը յիշա-
տակն : » Եւ իրօք, թէեւ Պէրպէրեան նուազ զավինինք
հիւսեց իր ճակտին որպէս զրագէտ, եւ սոկայն ամենէն

վասաւոր լավինեպասկը շահեցաւ իրբեւ դաստիարակ եւ իր սաներուն ջամբեց այնպիսի դաստիարակութիւն մը՝ որուն նովատաւկն է «կարող ընել զմարդկային էակն ուղիղ խորհելու, լաւն ու աղնիւն սիրելու, բարին գործելու»:

Պէրպէրեան՝ իրբեւ քննադատ՝ եղած է անաշառ: Իր դասումները յաճախ եղած են խիստ, բայց իր լեզուն երբէք պատշաճութեանց սահմաններէն զուրս ելած չէ: Իր ըրած բազմապիսի ընթերցումներուն շընորհիւ մեծ հմտութեան տիրացած էր անիկա եւ այլաղան, մանաւանդ լեզուական, խնդիրներու մէջ հեղինակութիւն կը ճանչցուէր ինքը: Յաճախ բանավէճներ ունեցած է ազգային գանաղան վրական գէմքերու հետ, եւ իր յանկարծահաս մահէն քանի մը ժամ առաջ իսկ գրիչ կը շարժէր պատասխաններով Մեսրոպ Նուպարեանին՝ որուն հետ գրչապայքարի բանուած էր լեզուական խնդրոյ մը շուրջ:

Պէրպէրեան ժամանակի պահանջին համաձայն ուղղած է իր ընթացքը մասնաւորաբար լեզուական հարցերու շուրջ: Ինք հմուտ գրաբարագէտ մը եւ խանդակալաւ գրաբարեան մը ըլլալով հանդերձ, տեղի տըուած է տիրող հոսանքին եւ ընդդրկած է աշխարհարարը՝ միանդամայն ճոխացնելով զայն գրաբարին գանձերովը: Ասով, իրաւ է որ մասսամբ հնարայը մնացած է իր ոճը, բայց այդ հնարութիւնը տափակութեան գրոշմը չունի, այլ ընդհակառակը, իր վրայ կը կրէ գասականութեան մը ծանր կնիքը որ լուրջ նիւթերու պատշաճ եւ խնդիշխան գրիչներու յատաւկ է: Պէրպէրեան գասական հեղինակներու յատաւկ, վսկէմին մօաեցող ոճ մ'ունի: Ալացիկ չէ, բայց պակուցիչ է: գեղեցիկ չէ բայց ճիշտ է: շպար չունի, բայց կարտի ու կանոնի պահանջներուն վրայ չափուած ձեւուած է ամբողջապէս: Պէրպէրեանի գրութիւններուն մէջ ոճն ունիւթը զիրար գտեր, զիրար զրկեր, զիրար լլանցուցեր են: Այնպէս որ կարգի ու կանոնի սիրահար Պէրպէր-

ևանը երեւան կուգայ ոչ միայն նիւթերու դասաւորման ու մշակման եղանակին, այլեւ իր լեզուի, ոճի գործածութեան կերպին մէջ: Ու ասիկա պղտիկ արուեստ մը չէ գրողին համար: Նոր գրողներէն շատերը, նոյն իսկ ա՛յնքան փառաբանուածները չի կրցան ի յայտ բերել այսօրինակ արուեստ մը՝ որով իրաւամբ կրնան պարծիկ հիներէն շատերը, մանաւանդ յոյն ու լատին հեղինակներով պարապողները՝ որպիսիներէն մին կը հանդիսանայ Պէրպէրեան: Ոճի այս վսեմութիւնը կը նսեմանայ սակայն երեւան, երբ Պէրպէրեան, բեմի մարդու յատուկ իր ձեւերովը, Հոետորական թօն մը կուտայ անոր ու կը ճուռմէ: Ասիկա այլ ատենի յատկանին էր սակայն, որմէ ազատ չեն կրցած ըլլալ Պէրպէրեանի ժամանակակից գրեթէ բոլոր հեղինակները, բացի թերեւս մի միայն հանճարեկ Տէմիրճիպաշեանէ՝ որուն լեզուն՝ իր յայտնած զաղապիարներուն հանդույն՝ ինքնատիպ է, ըլլալով միանդամայն վերին աստիճանի ճախ, զանազեղ ու պատկերաւոր:

Պէրպէրեան շատ սերախւ կառչած է մեր ազգային հաստատութիւններուն, աւանդութիւններուն. հայ զպրոցն ու հայ եկեղեցին ամենէն աւելի շահագրգուած են զինքը, եւ անիկա անսահման գուրզուրանք տածածէ մասնաւանդ մեր եկեղեցական լեզուին հանդէպ, որուն անեղծ պահուիլը փաստարկած ու ջատագոված է յաճախ: Պէրպէրեան չէր կրնար հանդուրժել որ աշխարհարարը եկեղեցական լեզու գառնար եւ մեր շարականներն ու նուիրական մատեանները աշխարհիկ լեզուաւ երգուէին ու կարդացուէին եկեղեցւոյն մէջ: Վասն զի, այլ պարագային «անոնք իրենց սրբութենէն», իրենց վեհութենէն շատ բան պիտի կորսնցնէին եւ խզումը պիտի զպայինք մեր մէջ այն հոգեկան կապին որով կապուած ենք մեր սրբավայրաց, մեր նախնեաց հոգիներուն հետ»: Պէրպէրեան ոչ միայն բուռն աւանդապահ մէկը, այլ եւ թունդ ընտաննեսէր մը՝ որուն ամբողջ զրայրքը կը զգանք իր «Խոհք եւ Յուշք»ին մէջ:

Պէրսէրեանի գրական լաւագոյն երկն է «Խոհք և Յուշք»՝ ուր խմասասէրի մը խորախորհուրդ մտածութիւններուն հետ միասին շաղուըւած է նաև բանաստեղծի մը յայտնատեսութիւնը։ Ընտանեկան վիշտերու տակ ընկճուած հոգիի մը տրտայտառութիւնն է այս երկը։ Յանկարծ զզացուած ցաւի մը պատթիւժը, բուռն ազագակը չէ անիկա, այլ որտին, հոգիին խորերը թափանցած, ապրուած, ամած, ծաւարած, ամրոջ էւթիւնը ընկպրկած ցաւի մը խորհոււած, մըտածուած, լրջացած արտայտառութիւնը՝ որ մեզմ է, բայց խորաթափանց, որ ծանրութիւն մը, զանգազութիւն մը ունի եւ սակայն այնպէս կ'ազգէ որ կը տեսէ։ Պէրսէրեան չի հեկեկար, բարձրածայն չի բար, անոր արցունքը չիթ առ չիթ, լոիկ կը կաթի, բայց այդ չեթերուն մէջէն կ'զգաս ցաւին մէծութիւնը ու կը զիտակիցի թէ մեկնողին համար Պէրսէրեանի սիրաը ճըշմարտապէս եղած է խորան մը՝ ուր, ամեն բանէ տառջ օծութիւնը կը տիրէ, մսեմութիւնը կը թագաւորէ, պատկառանքը կ'իշխէ։ Այս է պատճառը որ ցաւի այս տողերը անգամ խմասասէրի մը ծանրութիւնը կը կրեն իրենց վրայ։ Բոնազատեալ զզացումներ չի կան այն տեղ։ Սիրան է որ կը պարզուի յամբ բայց յարտաւու։

Ո՞հ, Ասսուած իմ, ամայուքի՛նը յարկին
Ուրկէ մեկնած է զայն լեցնող քաղցր հոգին։
Տանարն է այն, ոյր կործանած է խորան։
Ու ա՛լ դադրած պաշտամանց կարգ սրբազն։
Վառարանն է ուր չի վառիր այլիւս հուր։
Մարմինն է զոր կեանէքը քողեր է քափուր։
Ու հոն համայն յիշատակն է տխրաբոյր։
Ամէն կէտէ արցունէքի շիշ մ'իյնայ լուռ։
Հոն ամեն բան լի էր իրմով, ու հիմայ
Անշունչ իրք ալ քրին հարցմել «ո՞ւր է նա»։
Ծրջանակն է տունն ոյր նրկարն է ինկեր։
Սեւը չորս դին սրտից սուգը գծագրէր։

Ու այս սուգը՝ որ պատած է ամբողջ ընտանեկան յարկը, կը համակէ եւ զմեզ, ու մենք ալ վշտահարին պէս, եթէ ոչ անոր չափ, կ'ապրինք այլ ցաւը։ Տարակոյս չի կայ թէ Պէրսէրեանի անունը առաւելապէս կապուած պիտի ըլլայ աղդային դպրոցական կեանքին հետ։ բայց աղդային գրականութիւնը նուազ գուրդուրանօք պիտի չի յիշէ նաեւ այս մեծապայծառ իմացականութիւնը՝ որ «Խոհք և Յուշք»ի նման քերթողական ծանր չունչով օծուն երկ մը դրաւ հրապարակ։

ԱԻԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Հասարակ խաւերու անհատներուն մէջ բանաս-
տեղծներ կան երբեմն, որոնք, առանց գիր ու գրակա-



ԱԻԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

նութիւն ուսած ըլլալու, կը ցրուեն իրենց զոհար եր-
գերը հոս ու հոն, ժողովուրդներու շրթներուն վրայ:

Գրքի ու զբքի բանաստեղծներ յաճախ գանց կ'ընեն ու-
շաղիր ըլլալ այդ կարգի երգի պատառիկներուն և ի-
րենց ներշնչաբանը կը փնտուն մեծահամբաւ հեղինակ-
ներու երկերուն մէջ։ Ասիկա զատապարտելի երեւյթ
մը չէ թերեւս։ Եւ սակայն օժանակ բանաստեղծ մը
կրնայ ամեն ուրեք ներշնչումի ազրիւրներ գանել իրեն
համար։ Ճշմարիտ քերթողը, ձևոքերը ծոցին, ըրսպա-
սեր որ բազզը կեանքին այլազանութիւններով յոր-
դած քաղաքներուն մէջ, հիասքանչ Արպեաններու զա-
դաթը, և կամ Նիսկալրայի վահմատեսիլ ջրվէժին առ-
ջև նեաէ զինքը։ Բնութեան մէջ կեանքը կը յորդի ա-
մեն ուրեք։ Ժողովուրդը թագուն դանձեր ունի ամփո-
փած իր ծոցին մէջ։ Զանոնք պրապտել, գանել, գնահա-
տել, անոնցմէ ներշնչուիլ և անոնց հանգոյն առհմա-
յին դեղաբուեստական զոհարներ արապղել։ — ահա
ինչ որ կ'անկալուի ազդի մը քերթող անհատներէն։
Այսպէս ըրած է իսահակեան։ և ասոր համար ալ ար-
ժանի նկատուած է զնահատութեան։

Իսահակեանի մասին զրազ անհատներէն սմանք
այնպէս ըսին թէ «աշուղ» կը ջանայ զառնալ անիկա։
Այս արտայայտութիւնը հեղինակի պէս բան մը ունէր
իր մէջ, և սակայն իրապէս հոն է իսահակեանի ար-
ժանիքը, որ Արու Լալա Մահարիէն տարուելէ տոաջ,
գիտցաւ ներշնչուիլ ժողովրդական երգերէն։

Ռուսահայ զբականութեան մէջ, ժողովրդական
բանաստեղծներու նախակարապեաը չէ իսահակեան։
Իրմէ առաջ կար Յովհաննէս Յովհաննէսեանը, և մա-
սամբ ալ Ազեքս։ Ծատուրեանը։ Եւ սակայն անոնցմէ
և ոչ մէկը կրցաւ տիրանալ այդ արուեստի նրու-
թիւններուն այնպէս, ինչպէս տիրացած կը գանեն Ա-
ւետիք իսահակեանը։

Ազէքսանդրափոլի ծնունդն է Աւետիք իսահակեան
և Ազէքսանդրափոլ հարուստ է, կ'ըսեն, ժողովրդա-
կան երգերով։ Անիկա կրնայ բազզատուիլ թերեւս մեր
Ակնայ զաւաոին հետ, որուն ժողովրդական երգերը

ա'յնքան վաս զոյն մը ունին արուեստի։
Գիրազանցապէս ապաւորուող, զզայնիկ հոգի մըն
է իսահակեան՝ որ չուտ կը խանդավասուի, և ամեն
զզայնութեան մարմին կ'ուղէ հազցնել։ այդ զզայնու-
թիւնները կը մնան յաճախ իրենց լուսանկարչական
ձևերն մէջ։ Աւ եթէ կը սիրուին իր երգերը, պատճառը
այն է որ կրցած է ձշգիւ փոխանցել զանոնք թուղթի
էջներուն վրայ, կարձ ու ամփոփ, ճիշդ այնպէս՝ ինչ-
պէս ապաւորուած է ինքը։

Երգերուն մէջն է այս քերթողին տաղանգը, այս-
ինքն իր ապաւորութիւններու հարազատ և անիսար-
ինքն մէջ։ բայց այդ ապաւո-
ղախ արձանազբութիւններուն մէջ։ բայց այդ ապաւո-
ղախ թիւնները միօրինակ են յաճախ, նոյնանման, նոյ-
նատիպ, նմանաձայն։

Ճոխ չէ իսահակեանի բաստրանը։ Անիկա սւնի իր
նախասիրած մէկ քանի բասերը, ասութիւնները՝ զոր
յաճախ կը զանենք իր երգերուն մէջ։ Իսահակեան որոշ
նողատակ է ունեցել թերեւս ամենեւին չի հետահայ ժո-
ղովուրդին և ըլլալ անոր հարազատ ներկայացուցիչը։
Անոր այս նողատակը բարի է անսարակոյս, և սակայն
սիստ է ենթազրել թէ ժողովրդական ողին չէ կարելի
պահել աւելի բազմերանգ ձոխութիւններու ներքեւ։
Սահմաններու, եզրերու մէջ կարելի չէ ամփոփել ժո-
ղովուրդին ողին։ Անիկա ընդանակ է ամէն կ'երպ
զարգացումներու։ Միասք Մհծարենց խիստ ճոխ րա-
պամթերք մը զործածեց, և սակայն ժողովուրդին ո-
ղին ոչ միայն չի մեռու անոր տաղերուն մէջ, այլ,
ընդհակառակը, աւելի կենացյարդ, աւելի տոսղ ցո-
րոց։

Այնչափ իսկամմարէն հարազատ զանուիլ ուղած
է Աւետիք իսահակեան՝ այս ինչ ժողովուրդի ողին,
որ անոր լեզուական սիստներն իսկ սրգելուած և զոր-
ծածած է երբեմն։ Յայնի է որ բանապատուած թեզու
մը չէ իրենը։ Պարզ է, ազքատ է, բայց իրն է, ինքնո-
չոս է, և կը բաւէ արտայատելու իր նոյնքան պարզ

և ամենուն մատչելի գաղափարները։ Ամեն բանաս-
տեղծ չի կրնար Տէմիրճխպաշեանի մը արտակարգօքէն
հզօր թուիչները ունենալ, և հետեւաբար ոչ ուժը կ'ու-
նենայ և ոչ ալ պէտքը կ'զգայ անոր նման ա՛յնքան
բազմածոխ ու բազմերանդ բառեր գարբնելու։ Իսա-
հակեան ժողովրդական բանաստեղծ է, ժողովուրդէն
ծնած, ժողովուրդէն սիրուած։ անոր լեզուն՝ լեզուն է
ժողովուրդին։ և անոր երգերէն շատերը զաց զիտէ
ժողովուրդը։ Հայ բանաստեղծութեան ամբողջ երկու
հատուածներուն մէջ չիկայ ուրիշ մը՝ որուն ժողովր-
դական երգերը ա՛յնքան տարածուած ըլլամն մէր մէջ,
որքան տարածուած են իսահակեանի երգերը։ Ինչպէս
ամենէն աւելի սիրուած ազգային երգերն է Գամառ
Քաթիպան, այնպէս ալ ամենէն աւելի սիրուած ժո-
ղովրդական երգերն է Աւետիք իսահակեան, ու անոր
վայլած այս յարգանքը արդիւնքը չէ զիւրին վասարկ-
ուած, ձրի համբաւի մը։ Իսահակեան ճանչցաւ ժողո-
վուրդին յարգը, անսաց անոր ձայնին, մօտեցաւ անոր,
ինքզինք իսկապէս մէկ մասնիկն զգաց այդ չոկայ զան-
դուածին ու արձագանդ տուաւ անոր արդէն իսկ ար-
տայայտած բաղանքներուն, և ասիկա՝ այնպիսի ե-
ղանակով մը՝ որ օտարուածի չէր անոր բազմազան ու
այլապան խաւերուն։

Մեր ժողովուրդը, արդէն իսկ արեւելքցիի րորդ
զգացումներու խառնուրդ մը, իր ապրած անտանելի
պայմաններուն ներքեւ, միշտ ալ ծրարած է իր հոգին
երգի պատառիկներուն մէջ, ուր տառապանքը գարսվ
չափուած է, և ժողովուրդը՝ վայրկեանով։ Ու յետոյ, հո-
ղի զաւակ է մեր ժողովուրդը, արաի, արտավարի
տէր, խոփի, արօրի սիրահար, հունձքով, հնձուորով
հրձուով։ ահա թէ ինչու բնութիւնն ալ անուս առնր-
ած չէ մէր ժողովրդական երգերուն մէջ։

Իսահակեան զգաց ժողովրդային երգերէն ծորած
քաղցրութիւնը, թարմութիւնը, յատակութիւնը, և
ինք այնչափ զմայլեցաւ անոնց վրայ, որ երջանիկ պի-

տի նկատէր ինքզինքը, եթէ կարենար անոնց նմանցը-
նել իր արտաղրութիւնները՝ նիւթի, ոգիի և լեզուի
երեակ հայեցակէաններէն։ Ու այսօր ինքզինքէն գժոռ-
էլու պատճառ մը չունի իսահակեան, երբ տարիներ
վերջ, յետազարձ ակնարկով մը կը նայի իր արտա-
գրութիւններուն վրայ ու կը զանէ թէ իր նպատակին
հասած է արդէն։

Ժամանակ մը եղաւ սակայն, որ իսահակեան չի
կոհացաւ ինքն իրմէն, ժողովրդական երգիչի անունը
աշուղի պէս բան մը թուեցաւ իրեն ու ինք յայտնի ձիգ
ի զարծ զրաւ թուչերու Պատնասի զագաթը, բազմելու
մեծահամրաւ անմահներու մօտ, և ահա զրեց Արու-
կալա Մահարին։ Ճի՞շդ էր իր խորհածը մ՛վ զիտէ……
Ազագան աւելի սրու թերեւս կարենայ արձակել իր
վճիռը։ Բայց մենք նկատի կ'ունենանք նախ երգեր ու
Վերջերու հեղինակ իսահակեանը՝ Հայ Գոււանը՝ որ
յայտնի է իր լեզուի պարզութեամբը, արտայայտու-
թեանց յատակութեամբը, պատկերներու ճշգութեամ-
բը, խորհուրդներու ոչ-ժանուածապատ հանգամանքո-
վը և այն ամէն բաներու որոնք իսկապէս քնարա-
կան քնքչութիւն մը կը հազցնեն իր ինքնարտողի եր-
գերուն։

Աւետիք իսահակեան շատ լու սահմանած է ինք-
զինքը։ «Ես երգի եմ» կ'ըսէ անիկա ինքն իրեն համար,
«Երկնի թիթեո»՝ որ ոչ ուրիք երկար կանգ կ'առնէ։
Եւ իսահակեան չի յամենար իր նիւթերուն վրայ, չի
մանրամասներ, չի պարզաբաններ զանոնք։ Գաղափար-
ներու հոծութեամբը օծուն իմաստափական և կամ
նոյն կարգի զրտկան այլ կտորներու մէջ կուռ ոճի
յատկանիցը նկատուի այս թերեւս, բայց Իսահակեանի
գրչին առակ մասնաւոր երանդաւորումներէ խուսափողի
մը տպաւորութիւնը կը թողու միայն։

Ես սիրում եմ ծաղի'կ, աղջի'կ,
Մաղկի բուրմունիք, կոյսի սէր։

Այսքան է միայն իր սէրը — ծաղկին բոյրն եւ

կոյսին սէրը : Հասպա ծաղկին թո՞յրը , ձե՞ւք , խորհրդանշանութի՞ւնը , հասպա կոյսին գեղատեսիլ հրամո՞յրը , լոյս երե՞սը , կաթ ականհե՞րը , վարդ այտե՞րը , խօսուն նայուածքը , կարսովի վիզը՝ բարտի հասա՞կը եւըն . Եւն — առանք երկրորդական են թերեւս եւ կամ սասկ լոելեայն բմբանելի Զի մասնանք սակայն որ անվիճելի են նախամիրութիւնները , իսկ քիչ անդամ — եթէ ոչ երբէք — ներելի կրյայ խօսու վերլուծումի ենթարկել բանասահղջներու քմայքները : Եւ նուազ քմայքու բանասահղջ մը չէ խառնակեան : Սևելի կարևուրը կայ սակայն : Զէ՞ որ ծաղկին մէջ բուրումն է զոր կը փնտունք ամենչն աւելի , ու սէրը գերազանց զանձը չէ՞ հոգիին : Ամեն ինչ , իմա՞ ամեն սէր , սեսային բնապներուն մէջ խեղիլ ձգնոց սա զարուն մէջ վերէն հնչուած պատգամի տպաւորութիւնը կը թողու խառնակեանի «Կոյսի սէրը» : Քաղաքակրթուած աշխարհի բազմամարդ քաղաքներու հրատարակներուն վրայ , թատրոնական չնչփերէն ներս , բնկերտկան բարձր զասակարդի խաւերուն մէջ , հսու հոն , ամեն ուրեք երազային բան մըն է այժմ սէրը , վիստական զրքերու մէջ արձանագրուած , բանասահղջներէ ներբուզուած , որուն վրայ քահ քահ կը խնդայ ներկայ մարդկութիւնը սու հասարակ : Ու խառնակեան զաւասէն կուզայ , կոյս բնութեան կոյս ժողովուրդին խաւերէն , ու կ'երգէ սէրը , անշապար , անխոսրդախ , անշահանդիր սէրի՝ որ ինքն իրմավ կը բացատրուի միայն . սէր է անիկա աստանց ածականի , աստանց վերագիրի : Սէրն է անիկա , իրական , կոյս սէրը՝ որուն ակը չի փնտուուիր , չի զանուուիր . գեղատեսիլ հրամոյրին մէջ թագնուածը սեսային բնապն է սոսկ թերեւս . սիրոյ արմատը շատ աւելի խոր է քան այն . սէրը կը ծնի ու սիրու չի վերլուծեր , փոխազարձ սէր կ'ուզէ այն միայն . այսքան : Ու այս ահսակէակն մաքրութիւն մըն է ինքնին խառնակեանին այդ տովը , մաքրութիւն մը՝ որ հառապիտական մէր գարերէն կուզայ ու մէր

ժողովուրդին պարզուել բայց մաքրութ ըմբռնումը կը մարմնաւորէ : Ու կը տեսնենք թէ իրօք երգիչ է խառնակեան՝ որուն տաղերուն մէջ չխւկն , կամաթիւնը , Միւսէն , Կէօթէն , Հայնէն , Շիլէուը , Պայրընը , Շէլլին , Քիցը , Փօն , Հուկիթմընը , կմըրսընը չեն որ կ'երգեն այլ նոյն ինքն խառնակեանը , Հայ ժողովուրդին հարազատ զաւակը , անոր չօտարացած , չի խորթացած բանաստեղծը : Խիստ յատկանշական է նաև զիտել որ խառնակեան ինքզինք ներկայացնող այդ կտորին մէջ խեկ՝ որ վեց տողերէ կը բաղկանայ միայն՝ զուրս կը սուաունի ինք իրմէն եւ կը մօտենայ ժողովուրդին այն խաւերուն՝ որոնք ամենէն աւելի պէտքը ունին սփոփարար ինոսքի , որոնց սիրուը ամենէն աւելի է ցաւած , որոնց հոգին ամենէն աւելի է դառնացած . . .

Ես սիրում եմ մըրմունջ տրտունջ .
Տանջւած սրտի ե՞րգ ու վէ՞րք . . .

Ու հսու է խառնակեանի ուղին : Մէնութեան մէջ , իրենք իրենց համար հնչուելիք լարեր չեն ասոնք : Սիրուը նոյն է ամեն ուրեք : Ամեն տեղ ալ տառապած , տանջուած է այն . ու ատոր համար է որ խառնակեանի երգերն ու վերքերը կ'ըլլան նաեւ մեր ալ երգերն ու վէրքերը , եւ կամ մեր երգերն ու վէրքերը եղած են նաեւ անոր ալ երգերն ու վէրքերը . մեր ժողովուրդին բոլոր անհամներն ալ բազակից են իրարու : Տարիներ տարիներով զմեկ հալածող սուրն ու սովը խտիր գրած չեն մեր այս ու այն զասակարգելուն մէջ : Քարերն իսկ կը լացնէ այս ժողովուրդին տառապանքը : Ու նոյն այս ժողովուրդն է որ Ռուսո-Թրքական պատերազմներու ընթացքին , ինչպէս նաեւ Հայկական կստրածներու բերմամբը , խուժեր է Կովկասեան սահմաններէն ներս եւ իր խոցուած , խոցուուած կուրծքն է պարզեր Աղէքսանդրափոլի երկնակամարին զիմաց : Շատերն են տեսեր այդ վէրքը , լացեր ու հեռացեր : Բայց բանասահղջին տաղանդը , իր հասունու-

թեան համար, հող է գտեր հոն եւ ուռճանալով ստեղծեր է այս օրերուն երդիչը:

* * *

Բնութիւնը բաց գիրք մըն է իրեն համար եւ անիկա ատակ է իր պատկերները, նմանութիւնները, հակադրութիւնները բնութենէն վերցնելու շեշտակի —

Շառաչելով մի վառ աստղիկ
Երկրի կըքքին վայր ընկաւ.
Բայց երկիրը մընաց լրոիկ
Աստղն էլ լրոեց ու հանգաւ:

Իմ վառ սէրըս բոցով-երգով
Սրտէս սուրաց, սիրտդ ընկաւ,
Սիրտդ մնաց մունջ-անվրդով,
Բայց ա'լս ... սէրըս չը հանգաւ...

Ոչ մէկ րանի հետ կարելի է բազգատել սէրը: Կատարուած բոլոր նմանութիւնները մէրձաւորական են միայն, այլ ոչ իրական: Բանաստեղծը կ'զգայ զայդ, ու ատոր համար է որ նմանութիւն մը ստեղծել ջանացած ատեն՝ հակադրութեան կը մղուի յանկարծ: Սէրը սիրով կը հասունայ բուռած է յաճախ: Այնպէս ենթագրուած է թէ կը մեռնի ճարակ չի գտնող սէրը: Իսահակեանի ունեցած փորձառութիւնը ճիշդ հակառակը կ'ապացուցանէ ատոր, եւ իսահակեան առանձինն չէ իր այդ փորձառութեան մէջ: Սրտի ուսումնասիրութեանց, այլ խօսքով զգացումներու ըմբռնման բանալին բանաստեղծներու ձեռքն է առաւելապէս: Այդ ուղղութեամբ արտասանուած չոր ու ցամաք վարդապետութիւնները սիսալ եւ մոլորեցուցիչ են յաճախ: Ճըշմարիս սիրահարը բազգալով կը բազգայ եւ յաճախ ալ հաւատքի մօտեցող մեծ յոյսով մը կ'ակնկալէ որ իր սէրը փոխարինէ դիմացինը: Բայց երկրին վրայ իյնող աստղի մը հանդամանքը չունի անոր սէրը: Երկիրը ան-

տարբեր կ'ըլլայ աստղին եւ աստղը կը մեռնի. սիրտը կրնայ անտարբեր ըլլալ իրեն մատուցուած սիրոյն, բայց սէրը չի մեռնիր. անոր սկզբնական ակը հանդիսացող սիրտը՝ կը սնուցանէ զայն մշտնջենապէս իր մէջ, մինչեւ որ ժամանակը քայլայէ դինքը եւ մահը դադրեցնէ իր բարախումը:

Կը տեսնէք ուրեմն որ իսահակեանի յառաջ բերած հակադրութիւնը կենդանի է վերին աստիճանի ու ողտիկ խորհրդածութիւն մը կը բաւէ ցուցնելու թէ ա'յնքան պարզ ու կարծ տաղիկի մը մէջ ինչ աստիճան ճշգրտութեամբ հերկայացուած է ճշմարիտ սիրոյ ըընթիթը:

* * *

Շքեղ նկարագրականներ ունի Աւետիք իսահակեան, կենդանի, վառ պատկերներ՝ որոնց հմայքը ոչ միայն իրենց ճշգրտութեանը, բնականութեանը մէջ է որ պէտք է վինասուել, այլ եւ բանաստեղծին ապրած միջավայրէն առնուած եւ որպէս այդ, հարազատօրէն ներկայացուած ըլլալու հանդամանքին մէջ: Իր երգերէն մէկով, օրինակի համար, նկարագրութիւնը կ'ընէ Ալագեալ լիուան: Չորս տաղի մէջ տմրողջական պատկեր մը կը գծէ անիկա, եւ արտադրուած այդ նկարը ա'յնքան կենդանի է իրապէս որ զայն կարդացողը վսեմ տեսարանի մը առջեւ կը դանէ ինքզինքը —

Ալագեալը աստղերու մէջ,
Աղամանդէ քագը զլիսին.
Սարերէն վեր, ամպերէն վեր,
Թիկն է տըւել զմրուխտ զահին:

Եւ կամ —

Դուն նըշխուն նուռ զարը վերադ,
Ես եռ քուփին եմ, շուքիդ մէջ.
Դուն ֆնքուշ վա'րդ վառը վերադ,
Ես տերեւն եմ փըշիդ մէջ:

Ա՛յս . վախնամ թէ մի օ'ր էլ զան ,
Քեզի քաղեն ու տանին .
Ես բուփ-տերեւ մընամ . չորնամ ,
Զարնէ գետին ցուրտ քամին ...

Նեղ չէ իսահակեանի աշխարհը : Անիկա իր աշքերը
կը պասցնէ ամէն կողմ : Մարն ու ձորը , ըլուրն ու
դաշտը , ծովն ու ծովակը , տունն ու տնակը , ամենն ալ
առարկայ կ'ըլլան իր ուշաղրտութեան : Իսահակեան չա-
փաղանց ճշգրիտ հարազատութեամբ մը կրցած է
պատկերացնել այն զգացումները՝ զոր գիւղացի աղ-
ջեկը կ'ունենայ զաշտին մէջ աշխատող , յողնող ,
քրտնող իր սէրին նկատմամբ —

Մանկալ ես . բեզպած ես ,
Առը շուռ տո'ւր . շո'ւտ արի .
Ծովի պէս քրողեած ես .
Եզներն արձիկի' . տո'ւն արի :

Կաթի սերը քաշեր եմ ,
Դըրեր եմ հովին' սառի .
Ալ-զողնոցըս փըռեր եմ ,
Արի' թառ լան . թը'ռո . արի :

Տեղ եմ քըցեր շըւաքում ,
Քամին կուզայ , զով կ'անի .
Լուսնի շողին է մեր ծոցում ,
Զափ տո'ւր , չափ ա'ն . շուտ արի' :

Դադրած , բեզպած եա'ր զան ,
Ամպերն ելան , դէհ արի .
Բեզպած զանիդ դուրպան ,
Ծըտից թեւ առ , թե'զ արի ...

Քաղքենի հոտն իսկ չըկայ այս կոտրին մէջ . գիւղն
է ամբողջ . ասոյզ , կայտառ , արեւին տակ թըծուած

զիւղը՝ սրտն կտթիր անխարզախն է , բւռնակին չողը՝
անարգել , չուքին տակ վաստած զենջակը՝ կոյս , հողին
վաստակը հէլալ . Եղներուն ձականն համբուրող եւ ծո-
վի պէս քրանող ժամձկալ կտթիճը՝ հաւատարիմ իր սի-
րուհին : Քաղքենի կեղծ ու պատիր նայուած քններուն
եւ սիրու-խառնութ բուրումներուն մէջ ներշնչում որո-
նով բանասակցներուն համար ի՛նչ կենդանի ներշնչա-
րան կրնայ ըլլալ ընութեան անխարզախն ու կոյս մէկ
անկիւնը՝ որուն անհերքելի աղացոյցը կուտան իսա-
հակեանի ապղերը :

* * *

Բաժանումը , մէկդմէկի հեռու ապղելը , տարինե-
րով զիրար չի տեսնել , չի վայելելը պատճառ եղած չեն
որ սէրը պաղպի , ակնարկներն ուրիշին զառնան , սիրտն
այլուր վիճակն իր հակումներուն զոհացումք : Պարա-
զայական հանդամանք մը չէ ասիկա : Ամբողջ ապղի մը
յատկանին է այն՝ որ պահած է իր ասուզութիւնը եւ
իր սեփական զրոշմը զրած է իր երդերուն վրալ : Իսա-
հակեան , սրպէս զիսով , զնոս բանասակց մը , կրցած
է թափանցել ցեղին այզ յատկանիշին , անիկա խորա-
պէս զգացած է այն չեշտը՝ զոր ցեզը , ամբողջութեամբ
կը զնէ հաւատարմութիւն կոչուած ասութինութեանը
վրայ , եւ ինք՝ սրպէս հարազատ մէկ ձայնը ժողովուր-
դին՝ երգած է զայն իր ապղերուն մէջ , ու արիկա ալ՝
այնպիսի եղանակով մը՝ որ իսահակեան բանասակցիւ-
նը ըլլալով հանդերձ՝ կ'զգա թէ անոր պատկանած ցե-
ղինը , հայւանն է —

Օխրը սարով հեռու՛ւ քեզնէն .
Քու շըւաքով ապրում եմ . եար .
Օխտը սարով բաժան քեզնէն ,
Քու կարօտով էրում եմ . եար :

Այսպէս է ճշմարիս սէրը , եւ այսպէս է հայւան
սէրը : Եօթը սարէն , եւ եօթն անկամ Եօթը լիսներէն
անդին ալ , հայ սիրուհին սէրը կը պահէ իր զայտ-
թիւնը եւ անոր անմար ու անմեռ կարսոր՝ ընդարձա-

կածաւալ միջոցը կտրելով այսի կ'երթայ յաձախ իր սէրին, ու զայն կը գուտէ գիւղացիի համեմատարար իր կոշտ բայց հաւատարիմ բազուկներուն մէջ։ Ու ասիկա՝ տարիներ տարիներով չարունակ, մինչեւ որ սէրը կոտրէ օր մը իր պանդսւխտի ցուղը, ու առջի չըրացրքը սրախն զառնայ իր սիրուհին, իր կարօսավը երտղ, մըրկուող իր կէսին։

* * *

Իսահակեանն ալ ունեցած է երիտասարդի իր չէնցող օրերը, խանդի ու խինդի իր բորբ ժամերը, երբ ձեռքը գինիի գաւաթին կ'երկարի ու կուրծքը՝ վարդին. սէրը կը խայտայ սրախն մէջ, հաճոյքը կը զինովցընէ հոգին ու անիկա տիեզերքին ամենաերջանիկ արարածը կը համարի ինքընքը։ Աշխարհի թագաւորները կը պատամանան, կը զամամանան իր առջեւ, անոնց չքեղ պալատները փլած, վլբիկած խզիկներու կը վերածուին, թշուասութիւնը կ'իշխէ անոնց մէջ, և ինք՝ կարմիր գինիէն արբշիո՝ երանութեան վերնագաւառներուն մէջ կը գեղերի, ու խանդավառ եղանակով մը կ'աղաղակէ։

Հիմիկուց դէմ պիտի պաշտեմ
Վարդն ու աղջիկն ու զինին։

Բոլոր գարերու բանասակագծներն ալ պաշտած են վարդն ու աղջիկը։ Դարերով քերթուզներու ներշնչման աղբիւրն են եղած տասնք։ Սյնդէս կ'երեւի սակայն թէ իսահակեան գոհ չէ մարդուն, մասնաւորապէս բանաստեղծին, սրախն մէջ գէպի վարդն ու աղջիկը զանուած բնական հակումէն, պաշտամունքի մօտեցող յարումէն, զոր առաւել եւս սաստկացնելու, արծարծելու համար ձեռք կ'առնէ գինիին գաւաթը եւ զայն իր շրթներուն կը մերձեցնէ . . . ։ Եպիկուրեան փիլիսոփայութեան մերձեցող շեշտ մը կայ այս գաւանանքին մէջ որ հեռու չէ սագունականէն։ Վայելքը, — որա միակ նիւթը՝ զոր կ'որոճայ Իսահակեանի այդ ժամերու հո-

զին։ Համայնքով խանգավառ անոր սիրաբ ամեն ինչ զեղեցիկ կը զանէ այլեւս։ Անոր չուրջը յորդող անհամար զեղեցկութիւններուն մէջէն ամենէն յատկանշականն է մանաւանդ կինոր՝ որու ծփանուտ մաղերուն մէջ արեւն իր սոկին կը ցանէ, որուն այսերուն վրայ զարունը կը ծաղկի, որուն աշքերուն մէջ ասաղերը կը ժըպտին, որուն շրթներուն վրայ վարդի ճսի բուրմունքները կը ծաւալին ու բանաստեղծը՝ տարփանքէն դիմով՝ ծանկի կուգայ սիրոյ մատոնային առջեւ և իր դդլիչ աղերսը կը մատուցանէ անոր . . .

Դո՛ւ անուշաբր'յը կախարդիչ մարմին,
Դո՛ւ պորփիւր գինի՛ շըքեղ, դիւքական.
Թող քեզմով հարփիմ ու գիրկըդ մեռնի՛մ :

Այս երկվայրկեանին մէկ բան միայն կայ իրական, մնայտն, անմահ, վայելքն է այդ, վարդին, աղջկան, գինիին վայելքը՝ որ կ'զելսէ երիտասարդին, այլ եւ մանաւանդ երիտասարդ բանաստեղծին դիւրավառ հոգին։ Կրքոտ, հրայրքոտ սէրի, խանդավառ արբշունքի այս վայրկեաններուն կը մոոցուի ամեն ինչ եւ բանաստեղծը, իրապաշտական երանդով մը կը շարժէ իր գըրիչը ու թուզթին կը յանձնէ ոս առըլ . . .

Վայելքը անմահ կը մնայ միայն . . .

Պարտպայրական վկացում մըն է այս սակայն, իրական սրպէս արձանազրութիւնը մասնաւոր վայրկեաններու մէջ սրախն ունեցած յոյզերուն եւ անոնց յառաջացուցած խարկանքներուն. բայց վայրկեանները կը յաջորդին իրարու, ներկան կրնայ ընդվղիլ անցեալին դէմ, աղաղան իրուս ակնարկներով կրնայ մերձենալ, գինին կը կորսնցնէ իր թափը, շուրջի իրերը վերստին իրենց խկական գոյններով ի յայտ կուզան, իրականութիւնը կը յայտնուի եւ ահա վայելքը, վայելքի փիլիսոփայութիւնը կը զազրի զաւանանք մը ըլլալէ, եւ կ'ըլլայ հրավառ վայրկեանի մը բորբ յոյզը միայն։ Համապատասխի է որ կոյսին աչքերը երազ դարձնեն երի-

տասարգին կեանքը, հաւասարի է որ անոր ամայացած սրբին վրայ ծաղիններ բռացնեն, հաւասարի է որ անոր հոգին բացավառնեն քաղցրիկ երգերով, և սակայն, ժամանակ մը կուգայ, որ բանականութիւնը կը տիրապետէ զգացումին, զատազութիւնը զերիշխան վերք մը կը զբայէ և կասկածը, անձրաժեշտ զեղաթափի մը հանգոյն, իր ազգեցութիւնը զգայի կ'ընէ: Ասիկա բընական պատմութիւնն է ամեն հասուն կեանքի, և բանասեղը բացառութիւն չի կրնար կազմել: Անկարելի չէ ուրեմն որ անիկա ար անենայ իր կասկածը, իր Միքն՝ որ ահազանդի մը պէս իր հնչէ մարդոց տկանջներուն և շիրմաքարի մը հանգոյն իր ծանրանայ սրաւը վրայ:

Միքն՝ . . . , ու ինչքա՞ն զող, ու ինչքա՞ն սարսաւայս հարցին առթիւ. որ կ'ընզպրկէ մարզերու ամրազ էւթիւնը ու կը թունաւորէ անոնց երանութիւնը՝ որ երեւոյթին ունէր անմահութեան:

Բայց այսովէս է կեանքը: Մարզիկ պիտի պինովնան վայելքին հաշիչովը, ու երր սթափին, կասկածին թոյնը ներարկուած պիտի զանեն իրենց երակներէն ներս և իսահակեան բանաստեղծին հետ աղազակին. —

Միքն՝ պիտի փոշի դառնան
Այդ աչերդ կենսավառ,
Ուր շողում են յոյս ու տեսչեր—
Սիրոյ աստղեր
Ինձ համար:

Օ՛, ի՞նչ. — միքն՝, միքն՝, իոզեա՞լ,
Պիտի անիետ մոռացւիս,
Զինի շերտեր վերադ դիզուին,
Փոշիդ տանի
Ցուրտ քամին:

Կասկածներ կան, որոնց իրականացման զէմ կը ջանայ ըմբռաստանալ հոգին: Սիրով չուզեր հաւատալ իր նախասիրութիւններու կազմալուծութեանը: Անի-

կա միշտ ալ կ'ընդվզի աղուոր երազներու անհետացումին զէմ: Սիրով անդիսակ չէ իր չանքերուն ապարդիւնութեանը, անիկա գիտէ որ իրենց իրենց բնականոն ընթացքին պիտի հետեւին, անիկա տեսած է հազարաւոր վարդ ու չուզաններ՝ որոնք իրենց թարմութեանը մէջն իսկ՝ թօջնած են արեւին բորբ ճառագայթներուն առկ, անիկա տեսած է բիւրաւոր թոչուններ, որոնք իրենց կենսառոցդ ոստումներուն մէջն իսկ, հուազած են յանկարծ ու անոնց վառ մեղեղին դադրած է մշանջենապէս, անիկա տեսած է որ ատանեակ մը բիւրաւոր գեղուէիններ՝ երազը սրտելնուն՝ թառամեր ու գերեզմանին որսն են գարձեր, և սակայն, այս բոլորով հանգերձ, անիկա կը կառչի իր խոլ յոյսերուն, իր անմեռ ըղձանքներուն և չուզեր հաւատալ իրականացմանը այն կասկածին՝ զոր անողոք Միքն՝ կը բերէ իրեն, ու ասիկա մինչեւ այն վայրկեանը՝ երր որ կասկածն իրականանայ վերջապէս, ու ենթական՝ ստիպուած՝ ընէ պարտուոցի իր խոստովանութիւնը. —

Է՛յ, դու ջահի՛լ, հպա՞րտ հասակ.

Անցար ոսկի ամպի պէս.

Հետքդ տարար երգեր ու սէր.

Տարար զարուն իմ սրտիս:

Յար կը սեղմեմ սրտիս հիմա,

Կ'իջնեմ սարերը, լալու.

Ա՛յս կ'ուզես՝ լա՛ց, կ'ուզես՝ խնդա՛.

Անցեալի Ե՛լ յետ չի գալու...

կը անսնուի ուրեմն որ վարդի, աղջկան ու գինիի ըրջանը, իսահակեանի մէջ, անզի տուած է իսժոռ. իրականութեանը զիսակցելու ըրջանին, ու ասոր համար է որ ցարզ հնչուած ուրախ բարը կը պակսի այս վերջին կառըին մէջ:

Երանութիւններու վերազարձին անհաւանականութիւնը չէ միայն որ կը տիրեցնէ իսահակեանի այլապէս ուրախ և թովուոն քնարը, այլ և իրեն սեփական կեանքին հարցը՝ որսն չանդրազանար մարդ՝

հաճոյքի, վայելքի, չրայրքի զերաբրշիու վայրկեաններուն։ էականը կեանքն է անտարակոյս, մարդ իր դոյութիւնը պէտք է ապահովէ նախ, աշխարհի հածոյքները կարենալ վայելքու համար։ Հիւանդկախ դոյութիւն մը չի կրնար վայելք իր շուրջ յորդող երանութիւնները . . . հարց է սակայն, թէ հիւանդկախ անհատի մը համար իրապէս ուեւէ երանութիւն դոյութիւն ունի՞։ Զէ՞ որ յարաբերական բան մըն է ինքնին վայելքը, որուն արժէքն ու գայն ըմբռշխնելու եղանակը կը տարբերին մարդէ մարդ։ Կեանքն է միայն, որուն արժէքը մեծ մասամբ, նոյնն է զրեթէ ամենուն ազքին։ Իսահակեան կ'զգայ կեանքին անհրաժեշտութիւնը, ու եթէ արեւ աչքերու բացակայութիւնը, անհետացումը կը սղայ, պատճառը այն է որ կը զոտնէ թէ իր խոկ սիրալ առաջնուան նման զօրաւոր չի բարախներ։ Անիկա կը զգայ որ իր խոկ էտութենէն բան մը կայ սպակած, քայքայում մը, փլուզում մ'է տեղի ունեցած իր մէջ՝ որուն կ'անդրագառնայ յանկարծ և ցաւադին եղանակով մը կը ձայնէ . . .

Այս . իմ կեանքըս, անո՞ւշ կեանքրս
նըսո՞ր-կըսո՞ր փշրւեց . . .

Այս իրականութիւնը տիսուր է ինքնին, բայց մասնաւոր, բացասիկ երեւոյթ մը չէ։ Ծնդհանրական բընոյթ կը կրէ այն, եւ անխուսափելիին տիրապետութիւնը կը յայտնէ։ Տարբերութիւնը ժամանակին, ուշ կամ կանուխին մէջն է միայն, եւ ատիկա ալ իրած անբակշիու հարց մը չէ ինքնին։ Կարեւոր է սակայն գիտել այն արդիւնքը՝ զոր կրնայ յասաջացնել այդ գիտակցութիւնը։ Իրազութիւններն ընդունելու կերպին մէջն է խոկական եւ էական տարբերութիւնը։ Քիչերն են որ ստոյիկեան զպրոցին հաւատարիմ աշակերտներն ու ճշմարտու հետեւողները կ'ըլլան միեւնոյն ատեն, բայց իսահակեան հեռու է ստոյիկեան մը ըլլարէ իր երգերուն ու վէրքերուն մէջ։

Բանասաւեղծները՝ որոնց մէջ տիրականը զգացումն

է առաւելապէս՝ չեն կրնար պաղարիւնութեամբ գէմ յանդիման գալ անախորժ իրականութիւններու։ Իսահակեան բանասաւեղծ է եւ շատ բորբ եղանակով մը իսահակեան բանասաւեղծ է ձեւաւորուած։ Ինքը անական աշխարհը անոնցմէ է ձեւաւորուած։ Անկարելի է ունոնցմով է հրճուած ու հպարտացած։ Անկարելի է ուրեմն որ ստոյիկեանի մը սառ ակնոցովը գիտէ իր երազներու վլուզումը, եւ իր երգերը եղանակէ այսպէս, ինչպէս կ'եղանակէր երբ տղայ էր դեռ իրականութիւններուն հանդէպ ու չէր ճաշակած կեանքին դառնութիւնները։

Ինքղինքնին պարագաներուն յարմարցնել կրցող, ու անոնց համաձայն իրենց երանութեան աշխարհին ուղղոյն ու երանդ հազցնող անձնաւորութիւններուն հագոյն համար զարթեցուցիչ կամ սթավիցուցիչ զանգակ մըն է կասկածը՝ որ դառն իրականութիւնը կը մատնէ կանկապատակ կ'ընէ ենթական՝ առանց իրաւ, ու այսպէս պատրաստ կ'ընէ ենթական՝ առանց իրաւ, եւ այսպէս զիմաւորելու ճակատագիրը եւ հլու հպատակութեամբ մը անտրատունջ կրելու զայն։ Այսպէս չեն կրնար ընել զգայնիկ հոգիները՝ որոնք մինչեւ վերջին վայրկեանն ալ գէթ ազօտ յոյս մը կը սնուցանեն իրենց ներսը, ու երբ որ ամեն ինչ իրենց բաղձանքներուն հակառակ կ'ընթանայ, տիրող խաւարը՝ ջաշափելի ըլլալու աստիճան՝ կը թանձրանայ եւ յուսահատութիւնը՝ անտաղ ու անլուսին զիշերուտն մը պէս՝ կը ծանրանայ իրենց սրտերուն վրայ։

Այսպէս է պարագան իսահակեան բանասաւեղծին համար։ Միթէ՞ն, կասկածը՝ որ երկար տաեն կը լըլ-կէր իր միտքը, կ'իրականանայ սպարախտարար, ու անիկա՝ սրտէն ծանրապէս վիրաւոր՝ հրաժեշտ տալու կը պատրաստուի իր բոլոր նախասիրութիւններուն . . .

Ե՛կ, բաւական է . . . ես վաղ եմ համարել . . . «Միայն բարեւ» մրմիջա՞մ, երբամ . . .

Ու ամբողջ աշխարհ տարբեր երեւոյթով մը կը ներկայանայ այլեւս իրեն։ Մարդիկ որ մինչեւ այն ա-

առն բարի էին թերեւս, կը շարանան յանկարծ, ու բա-
վանդակ տիեզերքին մէջ կարելի չըլլար այլեւս զանել
սիրու մը՝ մտերխմ իրեն։ Իր հոգին հասկցաղ, իրեն
վշատկցաղ, իր ցաւերը իրեն պէս զգացաղ, իրեն սր-
տակցաղ, կարեկից հոգի մը չի զանուիր ա՛յ։ Իր հոգին
չըլապատապ աշխարհը խաւար է կատարելապէս, ազու
րոյսի մը յետին ցուրքն անզամ չի նշուիր այսուեղ։ Մեւ
յուետեսութիւնն է որ կը պաշտրէ զինք ու իր րերանը
կը զնէ այնպիսի խօսքեր՝ սրոնք բացառական ու չըեր
հաւատքի մը բոլոր նշանները կը կրեն իրենց վրայ։ Ի-
սահակեանի չեշտր շատ աւելի է այսուեղ, շատ տիրա-
կան։ Պատգամարերէ մը աւելի պատգամատու մըն է
ինք այս անզամ, որ հաստատ զիտակցութիւնը, աւելի
ճիշտ համոզումը անի իր բոստին ամբողջ ու անփո-
րան ստուգութեանը։

Զուր մի՛ որոներ սիրու մը մտերիմ։

Ծնել է հոգին յաերժ մենաւոր։

Այս զաւանանքը հետզետէ աւելի յուետես կը
դարձնէ զինքը, ու խահակեան՝ իրենց սիրական մե-
ռելերը սղրացաղ հոգիներուն հանգոյն՝ կարեկցու-
թիւն հրաւիրագ զաւանագին չեշտավ մը կը հձձէ։

Թող լայ, եեծեծայ սէրբս՝ որբ, անմայր,

Եւ քամին լացը նրա քո՛ղ տանի

Ալեկոծ ծովեր, անապատ մի՛ վայր.

Սակայն մարդու մօ՛տ . . . երբեք չը տանի։

Մարդերու ցաւը մարդերէ պէտք է բժրոննեն։ Միր-
որ՝ ինքն իր մէջ ամփափուած՝ կը տաղնապի զանու-
թիւնէն։ Ասկէ աւելի ծանր է սակայն յուստատութիւ-
նը՝ որ կը չոքի անոր վրայ, երբ մարդ՝ իր ունեցած
վորձառութիւններէն յետոյ՝ կը յանդի այն եղբակա-
ցութեան թէ մարդերէ չեն կրնար բժրոնել մարդերու
ցաւերը, այնպէս որ ցաւերու ենթակայ սիրոր աւելի
սփոփանք կը զանէ հոգին ու ծովին, իսոին ու անապա-
տին մէջ, քան թէ մարդերու՝ սրոնք կը հեղնեն իր
լացը . . . Իրերու այս կացութեանը մէջ խահակեան կը

զադրի պազատաղ, սէր հայցող, զութ խնզրազ մուրիկ
մը րլլարէ եւ ձականապրի հարուստներուն հանդուր-
ժելով կը մրմնջէ։

Ա՛յ, սէրբս ջարդւած ունիների տակ
Մենուում է մենակ։ — քո՛ղ երթայ մենակի։

Ու յետոյ

Մենի՛ր, զընա՛ . . . առանց քեզ էլ կեանքը կայ,
Ուրիշ վարդեր կը շողշողան զարունէքին։
Ուրիշ շրբուուն զուցէ վաղը կամ հիմա
կը համբուրէ քու սիրածին կարոգին . . .

Զէ՛, զաւաուէն եկող, պարզ ու սրտաբաց սիրահա-
րը չէ այլեւս բանատեղծը։ Գիտութեան, գիտակցու-
թեան պատւղը ձաշակած է այն այլեւս, եւ աչերը
բացուած են։ Իր հրայրքը, իր համբոյը, իր գիրկընդ-
խանուումը յաւէա զաշտի իր սէրին պահող կոյսին չըք-
նազ պատկերը կը հալի աշխարհիկ համայնանուէք աղ-
ջիկներու զժնեանսիլ, թանձը ստուերին մէջ, եւ սիրա-
հարը՝ իր սիրածը կը զանէ ուրիշի թեւերուն մէջ։
Խանդավասական ոչինչ անիկա իր մէջ։ Սէրբ իր
անկեզծութենէն, իր հաւատարմութենէն, իր հմայքն
մերկացած՝ անզօր կը զատնայ վերակառուցանելու ե-
րանական աշխարհը՝ որուն գովկքը ըրած էր ատենօք
բանատեղծը։ Տարբեր է այժմ հիմակուան աշխարհը՝
որ իրեն յատուկ ձամբէն կ'ընթանայ։

Առաջաւան պէս կենդանի չէ բարախեր այլեւս սիր-
ուը՝ որ երկինք մըն էր եւ որուն մէջ աստղ ունէր ամեն
արարած։ Այն սիրած՝ որ ծաղիկին՝ բոյլ, կոյսին՝
սէր եւ ամայի, չոր անապատին՝ կեանք տալու կոչումը
ունէր, կը նուազի, կը մեռնի տակաւ։ Բանաստեղծին
համար անտանելի է ասիկա։ Սիրոը կեանքն է իրեն։
Առանց անոր չը կրնար ըլլալ ինքը։ «Թող երթայ մեռ-
նի»ն խօսք մըն է որ կ'արտասանէ մարդ երբեմն իրաւ,
բայց ապրելու տենչը աւելի տիրական է քան ուև յուե-
տեսութիւնը։ Եւ խահակեան ինքն ալ տասոր տպացոյցը

կուտայ երբ կ'ապագակէ որ ամեն ինչ շքանալէ յետոյ
թոյլ տրուի դէմ որտին յաւէտ տրուիլու...

Գիտե՛մ, երկիրը շա՞տ դարեր յետոյ.
Եւ պիտի սառի, նեղք նեղք պատառվի.
Եւ այն սառցի տակ, այն նեղքերի մէջ
Մարդկութիւնը ողջ մեռնի ու քաղի
Ա՛յս, սիրտը գոնէ տիեզերքին մէջ
Յաւէրժ տրոփի՛ք...

Սիրտը... , բայց անիկա պիտի գաղրի տրովիլէ .
անխուսափելի է այս, բայց սիրտը՝ որ իսահակեանինն
է, որ բանաստեղծինն է, պիտի ապրի, պիտի տրովէ,
պիտի բարախէ յաւէտ իր երգերուն, իր քերթուածնե-
րուն մէջ:

* * *

Իրաւ է որ իսահակեան առաւելապէս ոօմանթիք
բանաստեղծ մըն է խառնուածքով, եւ սակայն իր Եր-
գեր ու Վերեբուն մէջ ունի այնպիսի էջեր՝ որոնք ի-
րապաշտի մը կատարեալ զրոշմը կը կրեն իրենց վրայ:
Այս կարգէն են, օրինակ, իր այն տողերը՝ որոնցմով
բանաստեղծը կը ջանայ ցուցնել թէ որքան որ ալ ուրի-
շի գրկին մէջ յագուրդ կուտայ իր սրտին, եւ սակայն
ինքը իրապէս կը սիրէ այն՝ որուն «իմս ես» ըսած է:
Ամենուրեք, սիրուհին հեռու ըլլայ թէ անոր մօտ, մի-
եւնոյն սէրը կ'երգէ այն. սիրտը, ամեն ժամանակ, դէ-
պի այն կը թոփ, եւ ինքը, իր մոլորումներուն մէջն իսկ
անոր պատկերը կը գրկէ իր սրտին վրայ:

Երազը, իսէալական մաքուր սէրը հետապնդած ա-
տեն կոչտ իրականութիւններու դէմ յանդիման կը
գտնէ ինքզինքը, եւ այնպիսի բէալիսթական չունչ մը
կուտայ իր տողերուն, որ մարդ իրապէս կ'զգայ տպա-
շաւին խորութիւնն ու անկեղծութիւնը —

Ա՛յս, երազ սիրոյ սիրտը ծարաւի,
Ծըծեցի սակայն շրբունքը մեղքի.
Հոգիս տենչացող գեղեցկի, լաւի,
Բայց քաքախւեցայ գորշ հահնում կիանքի:

Զը գտայ մի տեղ անմարմին մի կին.
Սիրտըս կորցըրի պազշոտ զըրկի մէջ.
Ինչ որ ունէի — եւ վլսեմ անգին,
Ողջը աղտոտուեց հակին-մահնի մէջ...

Անմարմին կի՞՞ն... բայց նիւթական այս տիեզեր-
քին մէջ, միսի ու սոկորի այս կազմուածքով, աղուոր
երազ մըն է այդ՝ որ կոչուած է յագուրդ տալու մեր
անմարմին խոէալներուն: Այս կաորին մէջ բարոյախոս
մըն է այլեւս իսահակեան: Ու քերթուածը՝ որ պարզ է
ինքնին եւ նուազ արուեստ կը պարունակէ, յիշատակե-
լի է որպէս իրապաշտական կոոր մը որ իր արձագանքը
ունի բոլոր սրտերու մէջ:

* * *

Ճիշդ չէ տրամաբանական շարք մը, մէկզմէկու
յաջորդող խորհրդածութիւններու եւ մտածումներու
շղթայ մը որոնել բանաստեղծին այս ինչ երկին մէջ՝
ուր ամփոփուած են իր զանազան քերթուածները: Բա-
նաստեղծութիւնը այսինչ որոշ մէկ վայրկեանի, այս-
ինչ որոշ մէկ յուղումի անմիջական արդինքն է: Մար-
դուս զգացումները՝ սրտին մէջ՝ տրամաբանական
շարքով մը չէ որ կը յաջորդեն մէկզմէկու: Ամեն զգա-
ցում արդիւնք է որոշ գրգումի մը որ չի գուշակուիր,
չի նախատեսուիր: Սիրտը ծրար մըն է յաճախ մէկզ-
մէկու հակասող, իրարու զէմ գացող զգացումներու: Ճշմարիտ բանաստեղծը հարազատ արայայտին է
սրտին, ահա թէ ինչու կալելի չէ որոշ կապ մը գտնել
արտայայտուած զգացումներուն միջնւ: Իսահակեանի
բանաստեղծութիւնները նկարագրութիւններն են իր
իսկ սրտի յոյցերուն. բանաստեղծը գրի տուած է իր
քերթուածները այսինչ վայրկեանի տուարութեանը
տակ, ու այս է պատճառը որ երեմն արեւը կը խան-
դավառէ զինքը, իսկ երեմն ալ՝ կը տիրեցնէ: Մեր
տրամագրութիւններն են որ երանդ ու արժէք կը հազ-
ցնեն մէր չուրջ յորդող իրերուն ու երեւոյթներուն:
Մեր ապրած վայրկեաններուն համաձայն ապրիլը կամ

Հաճոյք մը կը գառնայ և կամ մեր սրտին վրայ ձնշող
անտանելի բեռ մը՝ որմէ պէտք է ազատուիլ ժամ ա-
ռաջ :

Այս խորհրդածութիւնները մզուեցայ ընել աչքի
առաջ ունենալով խոսհակեանի մէկ կտորը, ուր բա-
նաստեղծը՝ թախծոտ եղանակով մը՝ իր անէծքը կը
կարդայ արեւին ու ամպին, վարդին ու ցողին, հովին
ու ծովին, աստղին ու ծառին հասցէին . . .

Ես չեմ ուզում արեւ ցողայ
Ամպը նազէ երկնելում.
Վարդի ծոցում ցողը շողայ,
Հովը սուլէ այերում :

Ես չեմ ուզում ոսկի աստղունք
Մարմանդ ծովի օրօրանք,
Փարթամ ծառեր, նօնուն ստեր,
Թռչունների գուրգուրանք . . .

Տիեզերքը քո'ղ շունչ դառնայ,
Թո՞ղ ծաւալի լրութիւն.
Ա՛յս, ես ցընդիմ, սիրտը հովնայ,
Անվե'րջ, յաւերժ անդո՞րր քուն . . .

Ու խորհիլ որ գեռ քիչ առաջ, ուրիշ վայրկեանի
մը տպաւրութեանը տակ, բանաստեղծը զգալով այս
գեղեցիկ տիեզերքին վախճանը ու ցաւելով անոր ունե-
նալիք մահուան վրայ, կ'ազերսէր որ գէթ խնայուէր
իր սրտին, ու անիկա մշանջենապէս բարտիսէր տիեզեր-
քին մէջ վայելելով այն միեւնոյն հաճոյքները՝ որոնց-
մէ պիտի չուզէր զրկուիլ բանաստեղծը :

Վիշալ՝ որ անբաժան է խինդէն՝ իր սաստկու-
թեանը մէջ կրնայ մզել ենթական այնալիսի մռայլ խոր-
հրդածութիւններու, որոնց հարազատ նկարագրու-
թիւնը կեանքը յաւիտենապէս ուրանալու սեւ դադա-
փարը կը ներչնչէ : Ասիկա անրնական երեւոյթ մը չէ

սակայն ինքնին : Քիչ շատ գիտակից ո՞ր անհատն է որ
եթէ ոչ յաճախ, գէթ երբեմն հարցուցած ըլլայ ինքն-
իրեն թէ . . .

Ո՞վ է ստեղծում, ո՞վ է քանդում,
Ինչո՞ւ համար, ո՞ւմ համար . . .

Եւ զգացած ըլլայ այն ձնշումը՝ որ կը ծանրանայ հո-
գիին վրայ, այս առեղծուածին առջեւ : Դարեր շարու-
նակ մարդիկ այս մեծ հարցին հանդէպ դտած են ինք-
զինքնին և միշտ ալ՝ չի կրնալով լուծել զայն՝ են-
թարկուած են հոգիի նոյն ծանր ձնշումին : Այս պա-
րագային ներքեւ շատերն են յստեսեսութեամբ հա-
մակուեր, այնպէս որ առեղծուածը բացարձակապէս
իր ժխտական ազգեցութիւնն է զործեր անոնց վրայ,
եւ զանոնք կատարելապէս անբնգունակ զարձուցեր է
օգտակար եւ շինարար զործունէութեան : Գտնուած են
ուրիշներ ալ, որոնք զգալով հանգերձ այս օրինակ մեծ
հարցերու հանդէպ իրենց ունեցած անկարողութիւնն
ու անձարակութիւնը՝ տեսներով հանդէրձ այն մութ
անդունդը՝ որ անով կը փոռակ իրենց առջեւ, քաջու-
թիւնը ունեցած են փարասելու կասկածին կուտակած
ամպերը եւ բաջալերանքի խօսքեր ու զդեխու իրենց սըր-
տին : Ասիկա է փրկարար ձամբան որուն հետեւած է
նաեւ նոյն ինքն խոսհակեան բանաստեղծը իր հետա-
գայ գեղեցիկ տապովը . . .

Սի՞րտ իմ, սպասի՛ր, գուցէ արշալոյս
Ողջունէ երկինն, գուցէ մանուշակ
Նադ տայ բիւրեղներ, գուցէ մի նոր լոյս
Հալածէ մութը, գուցէ յաղթանակ
Տանիս կուի մէջ . . . մի՛ յուսահատիք,
Ապրի՛ր մինչ կայ կեանիք, մինչ նորոգ լոյսի
Կալխարդ ենթիզոն . . . Սիրտ իմ վշտակից
Ինչո՞ւ ես հեծում, մի՞թէ ամենի
Օձն է ննշում քեզ— կասկածը անյոյս,
Չանձրոյթը դաժան . . . մի՞թէ խորտակի եց

Սէրը սրբազան— երկինքը հոգուս . . .
— Տանջըլի՛ր, յուսա՛ . . .

Այս գաւանանք մըն է ինքնին, առողջ վիլխառիա-
յութիւն մը՝ որով հրճուսդ բանաստեղծները կը կեն-
դանացնեն, կը տաքցնեն իրենց տաղերը ու անզգալա-
րար կը մարզեն սերունդներ :

Ու յետոյ, սխալ է ամեն ինչ գաւագրական, ամեն
ինչ կեղծ ու խարերայական տևանել աշխարհի մէջ :
Աղջկան մը բողէական եւ կամ կեղծ սէրը կրնայ խարել
ենթական ու այսպէս խաւարի մատնել անոր բոլոր շըր-
ջապատը. Հաւատարիմ կարծուած ընկեր մը, վերջ ի
վերջոյ, կրնայ լքել զինքը և թշնամանալ իրեն, բայց
կայ եւ կը մնայ զէթ մօրը սէրը՝ որ չի խարեր, չի գա-
ւեր, չի գաւաճաներ : Հոս է բանաստեղծին ձմարիտ
սփոփման աղբիւրը, եւ հոս է որ իսահակեան բանաս-
տեղծն ալ կը գտնէ իր ցաւած սրտին իսկական սփոփը .
— Տարիներու պանդխատութենէն յետոյ, երբ հայրենիք
կը վերապառնայ, ընկերը երեսն անդին կը գարձնէ,
սիրուհին զինք չի տեսնել կը ձեւացնէ, մայրն է միայն
որ զայն ձանչնալով անոր վզին կը վաթթուի —

Դարտը սրտիս հասայ մեր տուն
Տեսայ ծերուկ, խեղն մօրը .
Ասի .— «նաևի՛, նամբորդ մարդ եմ .
Գիշերս ինձ իիւր կ'ընդունե՞ս» .
Ա՛յս, մէրի՛կ ջան . . . վզովս ընկաւ .
Սրբտին զրկեց ու լացեց .
Ա՛յս, բալա՛յ ջան, դարիբ բալա՛յ . Էղ դու՞ն ես . . .»

Պարզ է այս տաղը . արուեստ չիկայ, պատկեր չի
կայ, վրձին չիկայ այնաւեզ : Բոսւածը նորութիւն ալ
չէ . եւ սակայն բուելու եղանակը ա՛յնքան հարազատ է,
որ սիրուհին կամ ընկերին ձեռամբ տառապող բալոր
հոգիներն ալ իրենց զգացումներու նոյնութիւնը կը
դանեն այնտեղ . եւ կ'զգան որ ամեն կարդի յուսախա-
րութիւններու գառն բաժակը ըմպելի յետոյ, կայ եւ

կը մնայ զեռ մայրական սէրը որ ամեն առաքինութիւն
կը ներչնչէ զտակին . բանաստեղծը իր ճամբան գտած է
այլեւ . — այրուել ու լոյս տալ ամբոխին . — Ահա նշա-
նարան մը որու զործագրութեան մէջն է մարդուն ճը-
մարիտ հաճոյքը : Ու բանաստեղծը սոսով սերունդներ
կը մարզէ արդէն :

* * *

Արու Լալա Մահարին* արար բանաստեղծ վիլխ-
սուփայ մը եւ միանդամայն նամակագիր մըն է, ծնած
973ին, Հալէպի մօտ, Մաարաթ իւն նիւման անուն
տեղույն մէջ :

Զորս տարեկան էր անիկա երբ ծագկախոր խլեց
անկէ աշքերուն լոյսը եւ մշտնջենապէս կուրութեան
գտառապարտեց զայն :

Անոր այս գժրազգ կացութիւնը սակայն չարգիլեց
զայն յաւազոյն զաստիարակութիւնը մը ստանալէ Հօրը
հովանուորութեանը ներքեւ, ի պատիս որուն ներբող
մը հիւսուծ է Արու Լալա Մահարին :

Արու Լալա Մահարի իր նախնական զաստիարա-
կութիւնը ստացու Հալէպի մէջ, որմէ յետոյ Փաղտատ
մէկնեցաւ, եւ սակայն այնաւեզ այնքան մինակ զգաց
ինքինքը՝ որ կարօտարազ լրաւով իր հայրենիքը վե-
րագրածու : Յաջնորդ տարին անիկա նորէն այցելեց
սակայն Փաղտատ, նորատակ ունենարով ծանօթանալ
Փաղտացի Ասպարիւ Սէլամին հետ որ քաղաքին մէծա-
զոյն զրադարաններէն մէկուն վիկավարն էր, եւ ամեն
Ուրբաթ, իր չարջը համախմբելով ազատախոհները,
զաստիարութիւններ կ'ընէր անոնց : Արու Լալա անմի-
ջապէս անզամ եղաւ այս միւսթեան՝ որուն պատկանող
անհատներէն ոմանք բանապաշտներ էին (բէշրնէլիսթ)

*Արու Լալա Մահարիի մասին այստեղ տրուած
տեղեկութիւններն ու իր զարծերէն կատարուած քարզ-
մանութիւններն մէծաւ մասամբ առած եմ Նիքրլարնի
“A Literary History of the Arabs” անուն զրբէն :

իսկ ոմանք ալ՝ նիւթապաշտներ (մէթըրիէլիսթ) : Այս
միութիւնը իսիստ զօրաւոր ազգեցութիւն ճգեց բա-
նաստեղծին գաղափարներուն վրայ : Եւ անիկա մնաց
այդտեղ, ունինդիր՝ Ապտիւլ Սէլամին, մինչեւ որ մօ-
րը մահամերձ վիճակը զինք Մահարա կանչեց : Մօրը
հիւանդութեան լուրը առնելուն պէս ընդփոյթ մեկնե-
ցաւ Արու Լալա Մահարին, եւ սակայն հոն հասնելով
դտաւ որ մայրը մեռած էր արդէն : Ապիկա մեծ կոկիծ
պատճառեց իրեն եւ ինք լացաւ մօրը մահը այնպիսի
տաղերով՝ որոնք լեցուն են խորունկ զգացումներով :

Ինք դրած է բանաստեղծութիւններ եւ նամակներ :
Կ'ըսուի թէ ունի նաև իր կողմէ զրի առնուած զուրան
մը :

Արու Լալա Մահարին կը նկատուի արաբական ա-
մենամեծ բանաստեղծներէն եւ ամենէն խորունկ փիլի-
սոփիաներէն մէկը :

Զափազանց անկախ մտածութեանց աէր մէկն էր
անիկա, եւ այս իսկ պատճառաւ, ե՛րբ եւ իցէ, չի զի-
ջաւ արքունիքի բանաստեղծ մը ըլլալու եւ իր տաղան-
դը ծախելու գահակալներու ու թագակիրներու :

Իր բանաստեղծական հատորիկներէն մէկուն յա-
ռաջաբանին մէջ անիկա լաւ կերպով կը պարզէ այս
մասին ունեցած իր անկախ ըմբռնումը, երբ կ'ըսէ . . .
«Ես երբէք զգուած չեմ իշխաններուն ականջները իմ
ներողանքի երգերովս, եւ ոչ ալ վարձատրութիւն ըս-
տանալու յոյսով գոված եմ անոնցմէ մէկը» :

Արքային ու արքունիքին հանդէպ զգացուած ակ-
նածանքի ու գրեթէ պաշտումի այն օրերուն՝ Արու Լալա
Մահարիի դրած այս տողերը չափազանց յատկանչա-
կան են, եւ կը ցուցնեն թէ անիկա քծինքէ ախորժող մը
եղած չէ : Իր անկեղծութիւնն ու անշահախնդրութիւնը
ա'յնքան բացայայտ էին որ մեծ զարկ կուտային բա-
նաստեղծի իր համբաւին :

Կրօնական ըմբռնումներու մասին եւս անտարբեր
դտնուած չէ ինքը, եւ իր չափազանց պատճառական կամ

րուն՝ քննակատական վերլուծումներ կատարած է կը-
րօնական, ինչպէս նաև ընկերական ու քաղաքական
հարցերու նկատմամբ : Այս բոլոր կէտերուն մէջ ալ իր
նպատակը եղած է որոնել հիմնական եւ անխախտ ճը-
մարտութիւններ : Այս տեսակէտով ոչ մաքրակրօն իս-
լամ մըն էր Արու Լալա Մահարին եւ ոչ ալ քրիստոնեայ
մը, այլ բարոյադիտութեան միահեծան իշխանութեա-
նը հաւատացող փիլիսոփիայ մը . ու թերեւս իր այս տե-
սութիւնն էր որ մտածել տուաւ իրեն հեռանալ ամբո-
խէն, քաշուիլ անապատը եւ հոն գործադրել բարոյա-
դիտական բոլոր պահանջները : Ասով հանդէրձ, Արու
Լալա Մահարիի մտածումը բաղձանքի սահմանէն ան-
դին չանցաւ, եւ ինք երբեք չի մեկնեցաւ անապատ :

Կենդանիներու ջերմ պաշտպան մըն է ինքը, և այն
ուժեղ համոզումը ունի թէ կենդանիները պէտք չէ
մորթուին եւ գործածուին կերակուրի համար, ոչ ալ,
ոեւէ պատրուակով, պէտք է փիմացուին անոնք :

Անէացումի վարդապետութեան կատարեալ հաւա-
տացող մըն է Մահարի եւ չափազանց կը հաւնի դիակի-
դումի նկատմամբ սնուցուած հնդկական զաղափարին :

Կրօնական ասումով հերետիկոս մըն է ուրեմն ին-
քը, ու ասիկա առաւելապէս կը չեցուի անով որ ինքն
ալ զուրան մը կը զրէ, եւ երբ որ գիտողութիւն կ'ըլլայ
իրեն թէ իր զուրանը Մուհամմէտի զուրանին չափ աղ-
դեցի չէ, այն տաեն կը պատասխանէ թէ «զուք
գործածեցէք զայն եւ պիտի տեսնէք որ չորս զար յե-
տոյ անիկա ալ միւս զուրանին չափ ազգեցիկ ու նուի-
րական պիտի ըլլայ» : Ասով հանդէրձ չէր ընդունիր թէ
հրետիկոս մըն է ինքը եւ կ'ըսէր թէ մարզոց նախանձն
է որ այդ մակղերը փակցուցած է իր անուան :

Ֆոն Քրէմէր՝ որ ամենէն աւելի ուսումնասիրած է
Արու Լալա Մահարիին կեանքն ու գործը՝ կ'ըսէ թէ
անիկա՝ իր զաղափարականով՝ մէկ քանի դար առաջ
էր իր ժամանակէն :

Կ'ըսուի սակայն թէ ինք անդիտակ էր իր վարդա-

սկառութեանց արժէքին եւ առ հասարակ չէր հետեւիր անոնց, ինչ որ պատճառ տուած է իր մահմետական քննադատներուն ըսելու թէ «անիկա թոյլ կուտար որ իր գաղափարները առաջնորդուէին իր գրիչէն»: Այսինքն աւելի գրիչն էր որ կը վարդապետէր, քան թէ իր կեանքը:

Թօն Քրէմէր այն կարծիքը ունի սակայն թէ ամբողջ ժամանակներու ամենամեծ բարոյագէտներէն մէկն է Արու Լալա Մահարին՝ որուն խորախորհուրդ հանճարը նախատեսեց շատերը այն գաղափարներուն՝ որոնք, այսպէս բառ, ներկայ յուսաւորութեան կ'ընծայուին առ հասարակի:

Բայց երբ ուշի ուշով կարդանք Արու Լալա Մահարի բանաստեղծին, վիլխափային ու նամակադրին Երկերը, պիտի գտնենք որ բնկերական խաթարման մը եւ քաղաքական անիշխանութեան մը յոտեսական միտումներ ի յայտ կը բերեն անոնք:

Արու Լալա Մահարին համար նոյնքան ասուապանք էր մարմինի մէջ բանաստելլը, որքան իր աչքերուն լոյսէ զրկուած ըլլալը: Ասիկա ասպացուցաներու համար կ'արժէ յառաջ բերել իր հետեւեալ տաղը: —

Ինձ այնալիս կուգայ թէ եռապատիկ բանտարկեալ մ'իմ ես
—Մի՛ հարցնէք ինձ այն լուրերը՝ զոր բսելու հարկ չիկայ—
Կուրութեամբս. տանս մէջ արգելափակուելովս
Եւ անով որ այս անարդ մարմինը բնակարանն է
հոգիս:

Եթէ իբապէս ներեսիկս մը չէ, — ինչպէս որ ինքն ալ կը մերժէ բնդունիլ այդ վերագրութիւնը— միաստուածեան մըն է, բայց Աստուծոյ վրայ ունեցած իր հաւատքը զրեթէ անդին չանցնիր սա համոզւմէն թէ ամեն բանի կառավարն է անփոփոխելի ճակատագիրը, որուն գաղանիքներն անթափանց են եւ որուն տիրապետութենէն կարելի չէ խուսափիր:

Իսլամական կրօնքը ուրեմն, ինչ ալ որ ըստուի, իր շատ զօրաւոր ազգեցութիւնը ձգած է Արու Լալա Մահարիի մտքին վրայ, որուն այլապէս ազատ գաղափարները չեն կրցած խուսափիլ ճակատագրականութեան վարդապետութենէն:

Բայց, ինչպէս գիտել առեինք արգէն, չլու, կամայակատար միտք մը չէ Արու Լալա Մահարին, եւ բաւականաչափ յանդուզն է՝ ըմբուտանալու համար այնպիսի վարդապետութեանց դէմ, որոնք էական են կրօնական որոշ զաւանանքներու համար: Մեռեալներու յարութեան զաղափարը աիրազ կրօնքներու երկրորդական վարդապետութիւններէն չէ անտարակոյս: Արու Լալա Մահարի զիտակի է ասոր, եւ սակայն, անիկա համարձակութիւնը կ'ունենայ բացէ ի բաց մերժերու զայն, եւ իր վայրիայտ ոչնչականութիւնը յառաջ քշելու: —

Կը խնդամիք, բայց ի զոր է մեր ծիծաղը,
Պէտք է որ լանիք եւ լանիք դառնապէս
Մենիք՝ որ բիւրեղի պէս կը խորտակուիիք
Եւ ա՛լ չենիք վերաշինուիր:

Արու Լալա Մահարիի կարծիքով, մահն է վերջնապայն նպատակակիցար՝ առ որ կը զիմէ մարդկութիւնը, եւ որպէս այդ, խելացի են անոնք՝ որ իրենց մաղթանքները կը մասուցաննեն կարելի եղածին չափ արագ վերջ մը զրուելու իրենց կեանքին ու այսպէս ազատելու զիրենք անոր անհամար թշուսութիւններէն: Արու Լալա Մահարի կ'ենթագրէ թէ այս կերպով ինքը ժըխտած կ'ըլլայ ուրիշներուն վրայ զործազրել այն տառապանքները զոր իրեն ճակատագրուած է կրել: Գոյութեան կոչուիլը, իր աչքերը կեանքին բանալը զըժրագութիւն մըն է, որուն յանցանքը ենթակայինը չէ սակայն, այլ անոր որ, գիտակցարար կամ անզիտակցարար, ծնունդ տուաւ իրեն: Այս մտածողութիւնը կը դասնացնէ Արու Լալա Մահարին իր հօրը, ինչպէս նա-

և բոլոր ուրիշ հայրերու հանդէպ, ու ինք իրաւունք կուտայ ինքինքին մեծագոյն մեղքը համարելու որդենութիւնը եւ մարդկութեան լաւագոյն ակնկալութիւնը համարելու տիեզերական անհացումը :

Արու Լալա Մահարի չի գոհացաւ սոսկ այս տեսութիւնները վարդապետելով, անիկա իր կեանքովն իսկ ապացուցուց թէ ինքն իրապէս համոզուած է անոնց ճշմարտութեանը : Հետեւարար մերժեց ամուսնանալ եւ բաղձանք յայտնեց որ իր գերեզմանին վրայ գրուի թէ .

Այս մեղքը հայրս գործեց ինձի
Հանդէպ. մինչ ես՝ ոչ ոքի հանդէպ :

Կը տեսնէք արդէն թէ որքա՞ն ծայրայեզ միտք մը եղած է Արու Լալա Մահարին, բայց իր ծայրայեզութիւնները այսքանով չեն վերջանար զեռ :

Արու Լալա Մահարի զաւանանքն է թէ մարդկային միտքի արտապրոյթն է կրօնքը, եւ մարդիկ կը հաւատան ունակութեան եւ վարժութեան ուժովը, եւ երբեք կանգ չեն առներ նկատելու թէ ճշմարի՞տ է այն, թէ ոչ : Այլ խօսքով, տեսակ մը կայս, զոր փակեալ կը պահուի, որպէսզի աշքեր չի կարենան տեսներ զայն, մինչեւ անոր հարսնութեան օրը :

Հստ իրեն, խորամական կրօնքը ոչ տւելի լաւ է եւ ոչ ալ՝ աւելի զէ ուրիշ ուեւէ կարդի զաւանանքէ : Այս մասին հետեւեալ կերպով կ'արտայայտուի այն —

Խոլամները կր գայթին, Քրիստոնեաները կը մոլորին .

Հրեաները նամբէն կը շեղին. կրակապաշտները սխալ նամբայ մը կը շինեն, Մենք մահկանացուներս երկու մեծ դպրոցներ կը կազմենք, Կամ լուսաւորեալ ստահակներ ենք, եւ կամ կրօնական յիմարներ :

Կրօնական խնդիրներու չուրջ երբեմն արտայայտած է շատ առողջ զալապարներ՝ որոնց կարգէն է հետեւեալ մէջբերումը —

Դովաբանէ զԱստուած եւ աղօթէ անոր, Ոչ թէ եօթը, այլ եօթ անասուն անզամ պտտէ Տանրին բոլորտիքը Վերստին անկրօն կը մնաս, Նուիրեալ է այն միայն՝ ոք երբ պատեհաւթիւն Ունի գոհացնելու իր բաղձանքները, Բաւականաչափ քաջ կ'ըլլայ, իրաժարելու անոնց մէ :

Արու Լալա Մահարի երկերը զուրկ են փիլսոնիական գրութենէ . պարագային ներշնչանը համաձայն վարդապետող մըն է ինք տւելի, այնպէս որ մարդ իր վրայ որոշ զալապար մը կազմելու համար, պէտք է որ մի առ մի կարդայ իրեն վերապրուած զրութիւնները, եւ հոն սփոռուած խորհուրդները ի մի հաւաքելով գասաւորէ զանոնք և ջանայ հաշտեցնել իրերամարտ մտածութիւնները :

Արու Լալա Մահարի այնպէս կը կարծէ թէ կեղծաւորութեան պատճառաւ է որ այսինչ կրօնքը գաւանող անհատներ կը պախարակեն այնինչ կրօնքը, ու եթէ ատելութիւնը մարդուն բնական տարբերէն մէկը ըլլար, քով քովի հաշտ պիտի կանգնէին եկեղեցիներն ու մզկիթները :

Վերին ասաիմանի ցած աշխով կը նայի Մահարի մարդկութեան վրայ : Բոլոր մարդիկը չար են, ըստ իր հայեցակէտին, եւ ինք ամեննեւին խափ չի զներ անոր այս կամ այն մասին մէջ : Այս համոզումը իր մէջ զարգացուցած ըլլարուն պատճառաւ է որ անիկա խորհուրդ կուտայ ամեննեւին չի վստահիլ ուեւէ մէկին, որքան ալ աղբականական կապերով կապուած ըլլայ ան իրեն : Սնիկա մեծ յարդանք մատուցանելով հանդերձ, կը նախանձի իր ընկերոջ :

Կը տեսնուի արդէն որ յուետես ու կասկածու Արու Լալա Մահարին աւելի կը ժխտէ քան թէ կը հաստատէ, այլ խօսքով աւելի կը քանդէ քան թէ կը շինէ : Դրական կրօնքի վարդապետութիւնները ուրանալով

հանդերձ, վերջնական անհաւասաւթեան մէջ չինկաւ Մահարի, որովհետեւ անիկա ինքն իր մէջ դասւ բարյական օրէնք մը՝ որուն չէր կրնար չի հպատակիլ:

Այսպէս, անիկա իրեն ասածնորդ բնարեց բանականութիւնը եւ ըստ —

Բանականութիւնը ընտրէ քեզի առաջնորդ եւ ըրէ՝

Այն ինչ բանի որ հաւանութիւն կուտայ անիկա.

Որովհետեւ անիկա է նշմարիտ խորհրդականներուն լաւագոյնը

Հնգամատեանի (Մովսէսի օր. գրք.) յառաջ բերած օրէնքներէն ո'չ մին ընդունէ:

Զիկայ պարզ նշմարտութիւն՝ գոր դու կը փնտուես :

Արու Լալա Մահարի շեշտը կը դնէ առաւելապէս ներկային վրայ : «Ճամանակիս որդին ևմ» կ'ըսէ անիկա իր գրութիւններէն մէկուն մէջ, «այսինքն կ'ապրիմ ներկայիս, մոռնալով անցեալը եւ անփոյթ՝ ապագային» : Գործնական մաքի վարդապետութիւն չէ ասիկա, եւ զարմանալի է որ գործնական կրօնասիրութիւն, գործնական մարդասիրութիւն քարտզով այս փելխառան միեւնոյն ժամանակ կը մերժէ օդուուիլ անցեալի դասերէն եւ հեռատեսէլ ապագան :

Արու Լալա Մահարիի ստանաւորները նոյն դարուն պատկանող ոչ մէկ երեւոյթ զանց կ'ընեն : Անոնք կենդանի կերպով կը նկարագրեն մանաւանդ այն այլասերտմն ու ասպականութիւնը՝ որոնց մէջ յատկանշական տեղը կը գրաւեն բոնակալ իշխաններ, կաշառակեր դատաւորներ, կեղծաւոր աստուածաբաններ, դրամաշորթ աստղահմաներ, թափառաշրջիկ տէրվիչներ, անաստուած կրօնաւորներ եւն . :

Արու Լալա Մահարիի հայեցակէտով անօղուտ պատրանք մըն է բաղձանքը —

«Երանի թէ»ն անօգուտ է ընդդէմ նակատագրին, «Երանի թէ»ն պատրանք մըն է սին :

Աշխարհի վրայ զղջում գոյութիւն չը պիտի ունենար, կ'ըսէ Արու Լալա Մահարի, եթէ երբեք իրերու

սկիզբը այնքան որոշ եղած ըլլար, որքան որ է՝ անոնց վերջաւորութիւնը :

Յոյսը կրնայ կտրուիլ, եւ սակայն զղջումը պիտի մնայ, ցորչափ կը մնայ ժամանակիը :

Յայտնի է որ, հակառակ իր վարդապետութիւններուն, Արու Լալա Մահարի չէր կրցած գուրս դալ ըզդայնուութիւնէ, այնպէս որ, իր մօրը մահուան ատեն կը գրէ —

Ոչ մէկ բարիքի կ'ապասեմ իր մահէն յետոյ, Ոչ ալ կրնամ ընել ոեւէ բան, ինձ կը մնայ միայն Առաւել եւս միխրնուկի քշուառութեան մէջ : Աստուած քող այլեւս բարիք չի տեղացնէ մեր Աշխարհին վրայ, որ ա'լ քուկդ չէ :

Ճակատագրականութեան մասին իր սնուցած ուժեղ հաւատքը յայտնի կ'ըլլայ նաեւ անով որ, անիկա իր խօսքը մօրը ուղղելով կ'ըսէ — «եթէ երբեք գրով վճռուած չըլլային մահուան օրերը, ես ուրախութեամբ պիտի սառնարիւն սպաննուէի քու սիրոյդ :»

Երբեմն խիստ արտակարդ բարդանքներ արտայայտած է Արու Լալա Մահարի : Իր գրութիւններէն մէկուն մէջ կ'ըսէ օրինակ թէ — Քիթս կուտայի, եթէ երբեք աշխարհ այնպէս մաքրուէր մարդերէն, ինչպէս խաղախորդուած կաշին մաքրուած կ'ըլլայ մաղէ :

* * *

Արու Լալա Մահարիի կեանքն ու գործը այսքան համառօտ գրուածքներով կարելի չէ անշուշտ ներկայացնել ամբողջապէս, եւ սակայն այսքանն ալ բաւական է, կը կարծենք, զաղափար մը առուած ըլլալու համար անոր էութեանը մասին՝ որ ներշնչարանն եղած է իսահակեան բանաստեղծի համանուն երկին :

Գաղափարներու փոխանցման պարզ միջնորդ մը եւ կամ սոսկ հասարակ թարգման մը եղած չէ իսահակեան : Իրաւ է որ իր ներշնչան հարազատ աղբիւրը Արու Լալա Մահարիի խորհուրդներն են եղած, եւ սակայն իսահակեան ա'յնքան տարուած է անոնցմով,

ա' յնքան միտք յողնեցուցած ,որոճացած է անսնց վրայ ,
որ իրապէս իր սեփականութիւնը դարձուցեր է զա-
նոնք : Եւ սխալ մը ըրած պիտի չըլլանք , եթէ ըսենք որ
«քան զպապն պապական» գուրս ևկած է :

Իսահակեանի Աբու Լալա Մահարի երկին ամենէն
յատկանշական առաւելութիւնն է այն արուեստը՝ զոր
կիրարկած է հեղինակը իր կամ իր վարպետին խոր-
հուրդները գրի առնելու ժամանակ : Այս երկը , բանաս-
տեղծական հայեցակէտէն , իրապէս մեծ արժէք կը
ներկայացնէ : Իսահակեանի լեզուն չքեզ է այս երկին
մէջ : Տեղին ու պահանջին համաձայն մերթ ուժգին է
իսահակեանի շեշտը եւ մերթ վավիտկ ու գողար , բայց
միշտ ալ՝ տպաւորիչ :

Այս բոլորով հանդերձ նոյն յառեւեսութիւնը , նոյն
քանդող , խորչակահարող , կազմալուծող վիլխասվա-
յութիւնն է ծայրէ ի ծայր : Մարդէն , մարդկութենէն
զժոռհ՝ զէպի ամայութիւններն յառաջացող անապա-
տականի մը աղաղակն է Աբու Լալա Մահարին՝ որ յա-
ճախ իր աղդու շեշտերուն տակ կը թագէ չէնչող քա-
դաքացիներու ամբողջ ակնկարութիւնները :

Աբեւելքի լուսնկայ , խաղաղ գիշերներուն մէջ ,
դաշտերու կամ բլուրներու վրայէն ճամբորդող եւ յա-
ճախ անսնց կարօտը քաջող հոգիներուն համար ի՞նչ
անսահման վայելք է կարդալ իսահակեանի յետազայ
տողերը՝ որոնք , անտարակոյս , չքեզ ու ճոխ բայց եւ
ժիանդամայն հարազատ նկարադրականի մը ճշմարիտ
դրոշմը կը կրեն իրենց վրայ .—

Եւ քարաւանը Աբու Լալայի աղբիւրի նման մեղմ
կարկաչելով
Հեղ լուսնկայի շողերի միջից քայլում էր առաջ ,
հանգիստ ու անդորր :
Եւ լուսինն . ինչպէս ջէնիաթի մատադ փէրիի
կուրծքը՝ պայծառ , լուսափայլ ,
Մերք ամաչելով պահւում էր ամպում եւ մերք
քրթուուն շողում էր չքնար :

Մեխակի բոյրով հովն էր փսփսում հեքեաքներն
հազարումէկ գիշերուայ ,
Արման ու նոնին անուշ քընի մէջ օրօրուում էին
նամբեքի վրայ :

Երազային այս օրինակ հեշտութիւններու մէջէն է
որ կը կատարուին ճամբորդութիւնները այն երկրին
մէջ՝ որուն Աբեւելք անունն է տրուած :

Բայց վարդը չըլլար առանց փուշի : Ու անտարա-
կոյս փուշին ներկայութիւնն է որ առաւելապէս կը շեշ-
տէ վարդին արժէքը : Աբեւելքի երկինքն ալ միշտ լուսն-
կայով օծուած չէ : Անոր ասազերն ալ երեմն կը ծած-
կուին ամպերով : Ու թերեւս ո՛րքան ուժեղ ու հեշտին է
լուսնին փայլը , այն համեմատութեամբ ալ խոր ու
սարսապղեցիկ է թանձրակուտակ ամպերով խոտացեալ
մթութիւնը : Այս իրազութեան վերահասու է նաեւ ի-
սահակեան՝ որ հետեւեալ խիստ յանջող պատկերով կը
նկարազրէ այդ օրինակ գիշերներէն մին .—

Գիշերն ահարկու . ե՛ւ սիւ . ե՛ւ հսկայ մի քոչունի
պէս քեւերը փուեցի . Անծիր քեւերը իշան . ծածկեցին քարաւանն . ու-
ղին եւ դաշտերն անափ :
Եւ հորիզոնից մինչ հորիզոններ մոայլ ամպերով
երկինքը լուսից , Զեին շողշողում լուսին ու աստղեր . խաւարն ասես
քէ՝ խաւարով պատած :
Եւ հողմերն ահեղ նժոյզների պէս՝ սանձարձակ ,
վայրի արշաւում էին . Ցործանիներ տալով եւ հողմն ու փոշին այրւած
դաշտերից խաւարում ամպերին :
Հազար ձայներով եւ մահասարսու շառաչում էին
եւ աղաղակում . Ասես . վիրաւոր գազաններ էին . մոնչում-ունում
հողմերի քերնով :

Յատկանչական են նաև խստակեանի այն առզերը՝ որոնցմավ Արու Լալան կ'ողջունէ արեւը, տիեզերական բարին —

Սալա՛մ քեզ, Արե՛ւ, շիւքը թիւրաքիւր, դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու յաւէտ գրոտ, դու միակ իմ սէր, դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ :

Տիեզերական հազարահանդէս դու միծ խրախնակ, դո՛ւ, բարի Արեւ :

Այս կատրին մէջ կարծես Նարեկացին է որ իր որբատարուղիս աղօթքը կը մատուցանէ Աստուածամօք. ա՛յնքան ճոխ ու շքեզ է հոն խստակեանի լեզուն :

* * *

Արու Լալա Մահարիի մէջ յաւիտենական կծուշտ մը կայ բավանդակ մարդկութեան հանդէպ —

Եմ բիւր վերքերը ու վ կ'նիւր էր ինձ. թէ չ'լինէին ընկեր, բարեկամ, Որոնք համբոյրով սիրոս բացեցին. որոնք համբոյրով խայթեցին նրան : Ի՞նչ է ընկերը — յաւէտ բամբասոդ, միակ խուգարկու հետքիդ, քայլերիդ, Ծանօթ շնիերը չեն հաշում վրադ, ծանօթ մարդիկ են հաշում քո վրայ :

Ի՞նչ է ընկերը — յաւիդ նախանձոդ, նեկու ու շարակամ, մահինդ պղծոդ, Մարդկանց մէջ պէտք է աշալուրջ լինեն. միշտ ոտքի վրայ եւ սուրը ձեռքիդ, Որ քեզ չլիկեն, քեզ չյօշուեն. թէ' բարեկամդ եւ թէ' քննամիդ :

Մարդիկ ի՞նչ են որ... դիմակւած դեւեր, ժամանակ ներ ունին, անախս նիրաններ, Մմբակներ ունին եւ որոնոյ են, եւ նրանց լեզուն բունաւոր սուսեր :

Եւ ո՞վ են մարտիկ. — մի պատառ հացիդ հազար աշխ ձգող, քրտինքդ լափող, Անկումիդ ուրախ, մատնիչ, ուրացող, աղուէսների հօտ, եւ դահի՛ն, դահի՛ն, Թշուառութեան մէջ, աղքասութեան մէջ փոքրոցի՛, քծնո՛ղ, վահառուո՛ղ, բա՛ւ, Հարստութեան մէջ անզո՛ւք, մեծամի՛տ եւ ամբարտաւան եւ վրիժառու :

Ասիկա ինչողէս կը տեսնէք, աւելի քան ծայրայեղ արմատականութիւն է : Խնդիր է ուրեմն թէ ի՞նչ է գարմանը՝ զոր կ'առաջարկէ բանաստեղծը՝ որ իրապէս քերթող մը ըլլաքէ աւելի որպէս վիլխսովայ կը յայտնուի այլեւս : Իր ըմբռնումով՝ Նիշէի Գեր-Մարդը պէտք է թերեւս, նոր մարդկութեան մը, նոր ընկերութեան մը ծնունդ տալու համար : Բայց խստակեան հեռու է այդ Գերմարդը, հետեւարոր եւ այդ նոր մարդկութիւնը, նոր ընկերութիւնը սուզծելէ : Անորինը անձար, մենակ մնացած յուսահատի մը աղաղակն է, ճիշն է, ու ինք այնպէս կ'ենթաղը թէ մենութեան ծոցը, զազաններու մօտ, աւելի անպոր կրնայ ըլլալ ինք —

Գնա՛ անապատ, իմ քարաւանս, վայրի՛ ամայի անապատն այրող, իջեւանիր այն պղնձացած շէկ ժայռերի տակ, զազանների մօտ : Խփեմ վրանս, օձ-կարինների բների վրայ խփեմ վրանը, Այնանդ բիւր անգամ, եւ ապահով է, եւ քաղցր եւ անդորք, քան թէ մարդկանց մօտ :

Որքան որ ալ վիլխսովայ զանալ ուզէ խստակեան, չի կրնար. ինքը բանաստեղծ է : Եւ յոսեւեսի իր սեփական կոմ սոտացական վարդապետնթիւնները

ցրուելէ յետոյ , փոխանակ շճմարիս իմաստառէրի մը
հանդոյն , զանոնք հակասո՛ղ , զանոնք դարձմանող գը-
րութիւն մը մէջտեղ զնելու , բանաստեղծր իր դրիչը
ձեռք կ'առնէ ու կ'ըսէ —

Դու անցորդի պէս քեզ միայն զգա՞ .
Եւ որպէս նամբորդ այս երկրի վրայ .
Ազա՞տ հայեացքով նայիր ամենին .
Եւ անվերջ քայլէ՛ դու անյայտ ուղին :

Սիրտըդ սրբազնի վշտով թաթախի՛ր .
Հեռաւոր ափեր զընա՞ , թափառիր .
Անյագ որոնի՛ր մի վեհ ընկերի ,
Սիրիր թայց սիրուն մի՛ լինիր զերի :

Սիրիր . թայց եւ թո՞դ . եւ նորից գնա .
Ազատ ու մենակլ — աշխարհիս վըրայ .
Հոգիդ մըրբրկիր խորին մըտքերով .
Սիրտըդ թո՞դ այրուի վրսեմ երգերով .

Եւ երազ մի վառ . շրժեղ սուրբ եւ վեհ
Այս հողի-երկրից հոգիդ թըրցնէ ,—
Կարօտով ճրգտիր աստղերին անշէ՛ջ
Եւ մեռի՛ր աստղէ ոլորտների մէջ · · · :

Այստեղ բանաստեղծի իր զերին մէջն է իսահակ-
եան , աստղէ ոլորտներուն մէջ , երազի , անուրջի աշ-
խարհին մէջ , ուր հոգին կը զանէ իր հեշտանքը : Ասի-
կա իր կալուածն է ուր չարժուած զրիչը իր հոգին
հետ միասին կրնայ վերացնել նաեւ ընթերցողներունը :

Աբու Լալա Մահարիի մէկ ծայրէն մինչեւ միւսը
չէ կարելի գտնել էջ մը՝ որ լուսաւոր եղած ըլլայ , եւ
պարզէ ովասիս մը՝ ուր ընթերցողը կանգ կարենայ
առնել : Նոյն յոռետեսութեամբ դիտուած են այն տեղ

կինը , հայրենիքը , համայնքը , օրէնքը , իշխանութիւ-
նը , եւն . եւն . :

Կինը , այլ խօսքով գեղեցիկ սեռը՝ որու մասին ան-
համար հատորներով ներբողներ կան հիւսուած , եւ որ
ներշնչարանն է եղած բազմաթիւ — զրեթէ բոլոր—
բանաստեղծներու , կինը՝ առանց որու աշխարհ գերեզ-
ման մը պիտի ըլլար , ուրիշ բան չէ Աբու Լալա Մահա-
րիի մէջ , այլ միայն խորամանկ խարազ արարած մը ,
արիւնաբրու սարգ մը՝ որու սրտին մէջ կը բացակայի
իսկական սէրը , եւ որ իրեն նուիրուող անհատին հո-
գիէն , զգացումներէն , կեանքէն , երանութենէն՝ աւե-
լլի , անոր հացն է որ կը սիրէ . անոր բայրը զուրգուրան-
քը , գրկախանուամը , համբոյը քծինքներ են մատուց-
ուած ի սէր հացին , ապրուստին : Թոյնավ ողսուած է
անոր համբոյը , եւ անիկա մէկուն զրկին մէջ՝ ուրի-
շն կը ծախուի : Այս զաւանանքով է որ իսահակեան
կը կոչէ —

Խարխուլ մակոյկով յանձնելի ծովուն . քանի թէ
հաւատա կնոջ երդումին :
Ատում եմ սէրը , մահի պէս անզութ , միշտ թեղմ-
նաւորող չարիէլ անսանձ ,
Աղբիւրն անսպառ որ կուտակում է աշխարհի վրայ
տիղմը եղեռնի :
Ատում եմ կնոջ , համբոյը նրա , զարշում եմ շո-
ղում . պիղծ գգւանքներից ,
Փախչում եմ նրա հակին-մահինից եւ անիծում եմ
երկունել նրա :

Վերջը՝ վերջը քառար , լարիւրինդոսը՝ որուն մէջ
պէտք է մոլորի , առւայտի բովանդակ մարդկութիւնը :
Եւ ահա նահապետական բարի , խաղաղ կենցաղը տեղի
կուտայ տակաւ ու մարդիկ այնպէս կ'զգան թէ բաւա-
կանաչափ կաշկանդուած են արդէն եւ պէտք չունին
ընտանեկան նոր չպթաներով ծանրաբեռնուելու , կա-

պելու, արգելափակելու իրենց սաները։ Ոչ ոք կ'անդրագառնայ անսահման, անարգել ազատութեան յառաջբերելիք չարիբներուն, ու կարծես զոհունակութեամբ կը կարգայ։

Բարւոք է զուցէ. թէկուզ եւ իրաւ Զսպել կիրքերը, տիրել կիրքերին։ Սակայն աւելի գեղեցիկ է, լա՛ւ։ Ազա՛տ, սահմարձակ քողինել կրքերին։ Արա, ինչ կ'ուզես. ինչ որ կարող ես. Պարտքըն ու բարին սուտ են ու պատիր. Միրի՛ր այն. ինչ որ կեանէ է տալիս քեզ. Ինչ՝ որ վիշտ ու մահ— հեռացի՛ր, ատի՛ր։

Արու Լալա Մահարիի մէջ չէ անզրադառւած սուկայն, թէ բուն խոկ կիրքերու աղատ, անսանձ թողնուին է որ վիշտ ու մահ կը պատճառէ մարգոց, հետեւարար մարդիկ, ամենէն աւելի պէտք է հեռանան անսանձ, անարգել կիրքեր հետապնդող, ուսուցանող ժարդապետութիւններէ։

Դասակարգային խորականութիւնը, որ հին գարերէն սկսեալ մինչեւ մեր օրերը պահած է իր գոյութիւնը, եւ որ անտարակոյս պիտի պահէ մինչեւ վերջը, թունդ կը հանէ բանաստեղծին ջեղերը։ Կեանքի պայքարը, որ իր այլազան փուլերուն մէջ խիստ բուռն հանդամանք մը կ'առնէ երբեմն, կը յուզէ իսահակեանը՝ որուն բանաստեղծի միտքը չի կրնար հանդուրժել այս կամ այն պատրուակին տակ թափուած մարդկային արիւնին։ Կոուի, մարտի կրիչսներուն մէջ, ուզմարեմերուն վրայ, ամեն ուրեք, մարդկութեան խեղճդասակարգի, ստորին խաւի անհատներն են ամենէն աւելի տուժողը։ Եւ զժրազդութիւնը հոն է որ իրենց այդ թշուառ վիճակին ամենէն քիչ անդրադարձողներն աւ իրենք են։ Մարդուն մէջ, գաղանային բնազդներու սրութեանը աշխատող անձերն են ամենէն աւելի պա-

տասսանատու զինուորապետութեան ոգիին տիրապետութեանը։ Բայց մարդուն խսկական կոչումին դիտակցութիւնը իրենց մէջ զդացողներ՝ բանաստեղծին հետ լիահաղադ՝ պիտի աղաղակեն։

Կեանքի կը ուռում ամենքը դէմ ամենքին՝ Սուր են սըրում ամենքը դէմ ամենքին, Սուրը ձեռքէս՝ կը ուի հանած՝ ընկաւ վար. Ես չեմ կարող մտնել պայքար անարդար— Խլլել բերնից արնոտ հացը աղքատի, Վառ քրտինքը ծըծել տանջած հակատի։

Խաղաղութեան առաքեալի բերնին մէջ կոուի նոր աղաղակը, մարտակոչն է որ կը լսուի։

Անեուն վրէժի եւ ատելութեան Պատգամն եմ վառում ես ձեր սկրտերում։

Ու այսպէս կը հրահրուի կոիւը։ Բաղձալի խաղաղութիւնը վերստին կը կորսուի, կը խեղդուի ատելութեան, կատաղութեան յորդակոհակ ալիքներուն ներքեւ եւ ժանիքները կը սրուին, ու բոռնցքները կը բարձրանան, ու սուրերը կը չողան, թնդանօթները կը դուան եւ արիւնը վերստին կը հսուի։

Առաջարկուած միջոցն ալ ուրեմն անզօր կ'ըլլայ կասեցնելու արիւնչեղութիւնը, ճակատամարտը։ Ընկերային բարենորոգուամներու անունով մզուած ու նոյն խոկ յաղթական կոիւն ալ զժուար թէ խաղաղեցնէ մարդկութիւնը, երբ միշտ ալ զրկեալ գասակարգ մը պիտի մնայ։ Եթէ այսօր հողն հերկողն է իրաւազուրկը, վաղը մեծատունը կրնայ ըլլալ, եւ հեռն ու ոխը նորէն արմատ կը դտնեն մասնաւոր դասակարգի անհատներու սրտերէն ներս։

Բայց իր զօրաւորագոյն թափին մէջն է այլեւս բանաստեղծին դրիչը։ Աշխարհի բոլոր անարդարու-

թիւնները, բոլոր կաշկանդումները, բոլոր զսպողական միջոցները անոր ատելութիւնը, մոլուցքը կը հրաւիրեն իրենց վրայ եւ ահա մի առ մի կը խարազանուին օրէնքներ եւ կարգեր, ու կը ներբաղուի աղատութիւնը:

Ստոյդ է որ հոգիին, մարդուն մէջ ներգոյ աստուածային տարրին իդն է աղատութիւնը, անսահման աղատութիւնը, պայմանաւ սակայն որ մարդը տիրացած ըլլայ միւնոյն ատեն աստուածային բոլոր միւս տարրերուն, եւ իր սեփական երանութեանը չափ նախանձախնդիր եղած ըլլայ նաեւ ուրիշներուն բարօրութեանը: Ասիլա անհասանելի երազ մըն է սակայն, աներականալի բազմանք մը, հետեւարար անհրաժեշտ է որ օրէնքը մնայ իր հեղինակութեանը մէջ, ու մարդիկ՝ ջանան աղահովել անոր բարեոք եւ անաչառ կիրառութիւնը: Տիեզերքն ամբողջ ներզաշնակութիւն մըն է օրէնքներու: Ամեն չարժում օրէնքով կը կառավարուի: Ոչինչ կը գործուի բնութեան մէջ օրէնքի հակառակ: Ուժ մը կայ, գերազոյն, անտեսանելի, թերեւս իսկ անըմբոնելի ու անմեկնելի ուժ մը՝ որուն կը հաղատակին բոլոր գունդերն անխտիր: Այդ գերազոյն, անիմանալի ուժին իշխանութեան եւ մարդկային զանազան կարգի մարմիններու իշխանութեան տարրերութիւնը հոն է սակայն՝ որ ասաջինը անաչառ է, անխտական, արդար, մինչ երկրորդը յաճախ աչառու եւ զեղծարար: Մարդը՝ իր անսահման մոլուցքին մէջ՝ կարենայ թերեւս օր մը քանդել մարդկային բոլոր պատուարները, եւ սակայն անիկա չի կրնար աղատել ինքովինքը բնութեան օրէնքէն, անտեսանելի ուժին իշխանութենէն: Հետեւարար անսահման, անուարփակ աղատութիւնը՝ առ որ կը ձգաի իտէալապաշտ բանաստեղծը՝ անիրականալի է ամեն մասամբ: Մարդը պղտիկ մէկ մասնիկն է տիեզերքին եւ հապատակ՝ անոր օրէնքներուն, ենթակայ՝ անոր իշխանութեանը: Հետեւարար, մարդ իր վիճակին դիտակցի կամ ոչ, գերեվարուած մըն է, եւ այնպէս ալ պիտի մնայ յաւիտեան յաւիտենից: Նիւ-

թական պարտքերու բարձումէն, վերացումէն յետոյ պիտի մնան դեռ բարոյական պարտքերը, հոգիին պատասխանառութիւնները, սրտին հակումները, խրզճին ձայնը՝ որոնց պիտի հնազանդի մարդ կամովին կամ ակամայ, ու ասոնք բոլորը պիտի չլթայեն, պիտի կալանաւորեն դինքը, եթէ երբեք կարելի է չղթայ անուանել զանոնք:

* * *

Քիչ մահկանացուներ կան, որոնք չեն չլանար փառքի ճառագայթներէն: Փաստականութիւնը՝ իր սեփական սահմաններուն մէջ՝ ոչ միայն կործանարար չէ, այլ յաճախ խթան մըն է որ յաջողութեան կը մզէ ենթական: Իր սահմանները առաթուը ընելին վերջն է որ անիկա կը գառնայ անտանելի, եւ կ'ըլլայ կործանարար բուն իսկ փառքը հետապնդող անհատին համար: Իր ընդհանուր գիծերուն մէջ սակայն, բարերար է այն. ու այս համոզումով ճամբայ ենելիք յետոյ, մարդ չի փափաքիր խորտակուած տեսնել մզիչ այդուժը: Բայց իստահակեան՝ որ յաւիտեանական կործանարար շունչ մը ունի իր երկին մէկ ծայրէն մինչեւ միւսը, բնականաբար իր քանդող տապարով պիտի մերձենար նաեւ այս գղեակին, ու զայն տապալելով քրքջար անոր աւերակներուն վրայ:

Եւ ի՞նչ է փառքը. — այսօր ֆեզ մարդիկ կը բարձրացնեն եղիւրներից վեր վաղը նոյն մարդիկ ֆեզ վայր կը նետեն սբրակների տակ նզմելու համար: Ի՞նչ է պատիւը. յարգանքը մարդկանց. — պատում են ուսկուց եւ վախից միայն իսկ երբ սայրեցիր. կօշիկիդ փոշին մեծ մարդ է դառնում եւ ֆեզ հարուածում:

Այս գաւանանքը ջլատիչ է նոյն իսկ հանճարներու համար: Արժանիքներու վրայ կերտուած փառքի տաճարը չի քանդուիր հիմնովին. ներկայ սերունդը կրնայ

աւերել զայն եւ սակայն ապագայ սերունդները աւելի գեղակերտը պիտի շնչեն, ու աւելի ակնածանօք ծնրադրեն անոր պակուցանող խորհուրդին առջեւ։ Դարերու կեանքը պիտի ապրի Շէյքսփիթեան փառքը, վասն զի հանձարն էր որ ծնցուց զայն, և հանձարը անմեռ է։ Շէյքսփիթեան փառքը՝ ճաճանչագեղ ու հրաշափայլ արեւու մը հանդոյն՝ պէտք է շողայ զպրութեան հորիզոնին վրայ, յառաջդիմելու, զարդանալու, արտազելու, տաեղծելու տենչով տոգորելու համար ընդունակները։ Աստուածորդւոյն «ովսաննա» աղաղակող ժողովուրդը, աղաղակեց նաեւ «խաչը հանէ»։ տառվ ոչինչ պակսեցաւ սակայն Մեծ Մարզարէին նշութագեղ փառքէն։ Ամբոխին բմբոնումները, աւելի ճիշգ, անգիտակ ու հետեւզական շարժումները, զժուար թէ մոլորեցըննեն հանձարն իր ուղիէն, բլլայ այն քաղաքական աշխարհին մէջ թէ ընկերական, կրօնական ու զրական կալուածին մէջ։ Այ իտահակեան, իր զրի տառած վարզագետութեան ճշմարտութեանը հաւասացաղ մը բրալով հանդերձ, չեզու հետեւող մը, այլ մնաց փառատենչիկ զգացումներուն զիրկը։ ու լաւ էր որ այդպէս ըրտւ, այլապէս այսօր բացարձակօրէն զագրած պիտի ըլլար նորանոր արտազրութիւններէ ու մենաւորէ մը տարբեր աղգեցութիւն պիտի չի ծաւալէր իր շուրջը։

Բայց անդամ մը որ ճամբար երած է, պէտք է շորունակէ իր ուղին և հասնի արտամարանական վախճանին։ այս բմբոնուցութեամբ է որ իր կարդանք իր հետպայ աղկերը։

Աշխարհի էլ. ասես, մի հեքեար լինի, անսկիզբ, անտերջ, շին, դիւքական Ազգերն են եկել, ազգեր զնացել են չեն ըմբռնել իմաստը նրան բանաստեղծներն են փոքր ինչ հասկացել եւ քովում են հնչիւններն անման։ Ոչ ոք չէ լսել սկիզբը նրան եւ չէ լսելու վախճանը նրան։

Ամէն հնչիւնը դարեր է ապրում, ամէն հնչիւնին վերջ, սկիզբ չիկայ։ Կեանիքը երազ է, աշխարհը՝ հէքեար, ազգեր սերունդներ՝ անցնող կարաւան, Որ հէքեարի մէջ, վառ երազի հետ քայլում է անտես դէպի գերեզման։

Արդի՞ւնքը — իսցել ականջներն ընդդէմ աշխարհի աղմուկին, փակել աչքերը ընդդէմ աշխարհի հրապոյրներուն ու գարման որոնել անապատին մէջ։

Ես կ'ուզէի արեւալաւ
Անապատը ամայի,
Ուր մեն-մենակ ու շշտահար
Թափառէի ու լայի։

Եւ կամ

Երթամ, մըտնեմ անապատը,
Ճեռ քարը չոր սիրեմ, գրկեմ,
Սեւ քարերին գլուխը չոր
Թեքեմ անյոյս, խոր միտք անեմ,
Ու պատանիքս հետըս ման տամ
Գերեզմանս ինչս փորեմ։

Աշխարհի տառապանքը ծծող, դառնութիւնն զգացող ու թշուառութիւնն ըմպող հոգիներ, եթէ իրենց գերեզմանը փորելու համար էր որ պիտի երգէին անապատն ու իր գեղեցկութիւնները ու ճամբար պիտի ելնէին զէպի այն, իրաւ որ անարդարանալի պատճառ մը կարելի էր նկատել զայդ։ Բայց ատիկա հեռաւոր ու ոչ-բազմալի միսիթարութիւն մըն է միայն, և անապատը, որպէս հզոր ներշնչարան մը, թովեց Աբու Լալա Մահարին անոր համար, որ իր անսահման ու անեղբարածութեամբը կը խորհրդանչէր անսահման, անեղբարածութիւնը՝ որուն ա'յնքան տաք կարօտն ունի շըդթայուած, ընկճուած մարդկութիւնը։

0, ի՞նչ ազատ եմ. անսահման ազատ, մի՞քէ կարող է անապատը մեծ պարփակել, զրկել իր ափերի մէջ ազատութիւն։ անեգր, անհուն։

Ու հսո զզուանքը, վհասութիւնը չէ այլեւս որ կը բարբառի, մարգուն հոգեկան բաղանքներն են որ կ'արտայայտեն ինքինքնին. պատանքի, գերեզմանի խօսքը չի կրնար բլրու այլեւս։ Կեանքն է, կենդանութեան վառ իդձր, որ կը յորդի, ու անսահման տարածութիւն մը կը փնտուէ, քանզելու մելամազնուութեան սեւ պատուարները ու ազատ թոփչք կատարելու բաց ուրախն մէջ։ Ու հսո շինարար է այլեւս չունչը։ Իսահակեան բանաստեղծը, կեանքով, խանդով, յոյսով, տենչերով, երազներով յեցուն բանաստեղծն է որ թեւեր առած կը ճախրէ անհունին մէջ։ Հոգին է, հոգիին ճպուուն է որ իր նեղ շրջապատէն զուրս եկած կը ուժնայ գէպի արեւը, կենդանութեան ակն ու աղբիւրը։ Ու բանաստեղծին հետ այս բարձունքին վրայ կեցած՝ երբ մարդ ետ կը նայի, կը տեսնէ որ իրաւ, Արու Լալա Մահարի լեցուն է թէեւ յուհետեսական առզերով, եւ սակայն վհասութիւնը չէ որ կը տանի հոն յազթանակը. ու արար փիլիսոփային հետ հայ քերթողը եւս անապատին անսահմանութիւնը պիտի փնտուէ ոչ թէ գլուխն ափերուն մէջ առնելով լալու համար, այլ գետնաքարը հակումներն մէկդի ձգելով անսահման ազատութեան մէջ ճախրելու համար։ Ու Արու Լալա Մահարիին մէջ այս վերջին երգն է որ ամենէն աւելի կ'արձագանգէ սրտերուն մէջ։ Ու տոիկո պղտիկ, անհշամ յազթանակ մը չէ ինքնին։

ՎԱՀԱՆ ԹԷՔԵԵԱՆ

Արեւմտահայ բանաստեղծներուն մէջ գրեթէ զարտուղութիւն մըն է թէքէեան՝ որ քերթուածի մը արտաքներեւոյթէն աւելի ներքինին կարեւորութիւն կուտայ։ Բանաստեղծութեան մը յարդարանքը, բառերու փողփողուն կերտուածքը, ձեւին հոյակապութիւնը, լեզուին չնորհքը եւ այլ այս կարգի յատկանիշներ, հա-



ՎԱՀԱՆ ԹԷՔԵԵԱՆ

կիւ թէ կը հետաքրքրեն իր միտքը՝ որ առաւելապէս կը գործէ ի խնդիր ճշմարտութեան, ու ցոյցէ, ցուցադրութենէ յաւէտ խորչելով կը փնտուէ իմաստին ուժգին ու տեւական ազդեցութիւնը։ Ասոր համար է որ թէքէեանի արտայայտութիւնը զուն ուրեք չքեղ է։ Անոր լեզուն պարզ է ու ոճը՝ արձակունակ։ Անկյուաքսոն բանաստեղծութեան տարր մը կայ իր քերթուած-

ներուն մէջ, եւ Հայ քերթողութեան ներկայ քիչ մը ըլ-պարուն զպրոցը կարծես ունէ աղղեցութիւն ունեցած չէ իր վրայ:

Թէքէեանի ընտրած նիւթերն ալ չողշողուն ոչինչ ունին իրենց վրայ: Անոնցմէ շատերը հասարականդիք ըստելու շափ սովորական, ծանօթ նիւթեր են: Ասոր համամ՞ր է արդեօք որ Թէքէեան երազներէ աւելի իրականութեանց բանաստեղծն է, ու մտայափշտակութիւններէ աւելի կեանքին բանաստեղծը՝ որուն ջիղերը առողջ մնացած են եւ կարծես չեն սարսած աշխարհասասան ցնցումներէն իսկ:

Սրափ բանաստեղծ մը բլլալէ աւելի գանկի բանաստեղծ մըն է Թէքէեան՝ որ զգալէ աւելի կը խորհրդածէ: Իր մէջ, զգացումին սաստկութիւնը չէ հականը, այլ անոր ճշուութիւնը: Ամենէն յուզումնասիթ պարագաներու մէջ անզամ անիկա կը պահէ իր պարարիւնութիւնը, կը կառայարէ ինքզինքը, զատազութիւնը կը գործածէ եւ ամեններն չիյնար ախտաւոր սանթիմանթալիզմի զիրկը: Անսարակոյս ասիկա իրեն շահը կ'ըլլայ, միւս կողմէն, սակայն, անուրանալի է, որ նոյն այլ պարագան իր քերթուածներէն ոմանց կուտայ վարդապետական, քարոզակոն քօն մը՝ ուրկէ պարտ էր խուսափիլ քերթողը:

Հայ ժամանակակից քերթողներու մէջ քիչեր կան որոնց բանաստեղծութիւններուն կարենանք ա՛յնքան բարոյական արժէք ընծայել, որքան կարելի կ'ըլլայ ընծայել Թէքէեանի քերթուածներուն: Այս բանաստեղծի արտապրութեանց արտեսարը զիւրաս տեսանելի, զիւրաս զգալի, այլ խօսքով պառսա չէ: Զայն ճաշակելու համար երբեմն պէտք կ'ըլլայ մէկէ աւելի անզամներ կարգալ կատրը: Մէկու մը արեւելքցի զիւրարութորք, զգայնիկ խառնուածքը կրնայ մոլորեցուցիչ առաջնորդ մը ըլլալ, երբ կտորը չի յուզեր, ցունց չի հաներ զինք: Թէքէեանի կտորներուն մէջ առողջ բան մը կայ, եւ կարելի չէ մօտենալ անոնց՝ թունդ ելած

ջիղերով: Անոնց առթած յուզումն իսկ աստիճանական ընթացք մը ունի. տակաւ գետի վերածուող առաւի մը ընթացքը՝ որ սահանքներ չունի, որ բարձր ժայռերէ չի գահավիթիր, այլ հեղասահ գնացքով մը կը չարունակէ ընթանալ. անիկա երթալով կը ծաւալի եւ կը խորունկնայ մանաւանդ: Ու ընթերցողին հոգին՝ որ աստիճանական այդ խորացման կ'ընտելանայ, կ'զգայ թէ անսնունդ չի մնաց եւ սոսկ աղանդերներով չի խարեց ինքզինքը:

Թէքէեան կը տեսնէ իրերը, եւ ա՛յնքան լաւ կը տեսնէ զանոնք իրենց զանազան հատուածակովմերէն, որ ա՛լ երագելու հարկը չի զգար, ոչ ալ պէտքը կ'զգայ չքեզ հանդերձանք մը զգեցունելու անոնց: Ասոր համար է, կը կարծեմ ես, որ անիկա ամբողջապէս իր վըրայէն մէկդի նետած է բանաստեղծութեան երբեմնի պայմանազրական լեզուն, կարեւորութիւն չէ ընծայած ցուցակադրուած եւ խնամով պահուած մտանաւոր բառերու եւ ասութիւններու, զասական կամ ոօմանթիք զարձուածքներու, եւ խորհրդապաշտական կամ ապազայապաշտական աւելորդ հովերու: Ստոր է որ ներքին խոր ու ոչ-հասարակ զգացումներ կերեան բերելու հայեցակէտէն՝ խորհրդապաշտակի մը շափ չերմեռանդ է Թէքէեան, եւ սակայն զանոնք արտայայտելու իր պարզունակ ու արձակունակ ձեւին մէջ իրազաշտ մը՝ որ իր արտեսարը ի գործ կը զնէ առանց ձիգի, առանց անդրազարձումի, ու թերեւս իսկ՝ անդիտակցօքէն:

Հայ ժամանակակից ամենահռչակաւոր ու ժողովրդական քերթողներու կարզը գասել զինք՝ ճիշդ պիտի չըլլար թերեւս. եւ սակայն, պէտք է յարել որ իրբեւ խորհուզ քերթող ամենաառաջին տեղը կը բռնէ ինք, եւ զժուար թէ զտնուի ուրիշ մը, որ այլ տեսակէտէն արժանի ըլլայ բազզատութեան եղր կազմելու անոր հետ:

Բացարձակապէս ու շաբաւնակարար լաւատես խորհողը չէ Թէքէեան։ Երեմն մելամազնոտ է։ Եւ սակայն, իր քերթուածներուն մէջ ծաւարդ մոռայլը՝ սիրտը կրծող վշտերէն չէ այնքան, որքան մտածման լըջութենէն՝ որ ծանր ու գժուարին բան մ'ունի իր մէջ։ Թէքէեան չարձանագրեր իր զգացումները այնպէս՝ ինչպէս որ կուզան, այլ իր զատողութեան բովէն անցնելով կ'ընտրէ զանոնք միայն՝ որ մեզագրելի ոչինչ ունին իրենց մէջ։ Ու այսպէս Թէքէեան, զգուշաւոր իրապաշտ մը ըլլալէ վերջ, կամ անոր հետ միաժամանակ՝ կ'ըլլայ նաև բարոյապաշտ մը։ Ու յետոյ, ամենէն շօվէն նիւթերուն անողամ կը մօտենայ ակնածանօք, եւ իր վախերն ու տարտկոյսները կը յայտնէ այնպիսի փափկանկատութեամբ մը՝ որ իր մէջ եթէ ոչ տաքորութեան, գէթ տաք-գրութութեան նշոյն իսկ չի պարփակեր։

Եւ իմ ազգըս—ինձ նիւրէ, ա՛հ, նիւրէ ինձ, յնեղն ազգդ իմ բաւական կեանք ունի՞ դեռ։ — նիւրէ եթէ կ'երկմտիմ— Աղջունիլու ապագան զոր կանչեցինք անձկանօք, եւ զոր այսօր ցոյց չի տար մեզի ոչինչ ու ոչ ոք։ . . .

Ասոր իբրեւ օրինակ կրնան ծառայել նաև հետեւեալ տողերը՝ որոնք ասնուած են Աւրախութիւնս խորագրով քերթուածէն և ալզուած են բան իսկ իր ուրախութեան։

Բայց կ'ապասեմ քեզի դեռ։

Ու դուն երբեմըն կուզաս.

Գալըդ վախով կը դիտեմ,

Կուզաս ցաւի պէս վըրաս։

Դրօշը, աշտարակը, ասուպները, արցունքները, Պարթենոնը, Բարիզը, հինդ զգայարանքները եւն, եւն։ Երադել տարէ աւելի, խորհրդածել, միտք յուղ-

նեցնել կուտան իրեն։ Ամենէն բանաստեղծական տեսաբաններն անդամ կը ճնշեն իր ըգելը։ Ու ինք վսեմութիւն մը, գեղեցկութիւն մը կուտայ այնպիսի իրերու ու դէպքերու որոնք անսովոր ոչինչ ունին իրենց մէջ, եւ որոնք աննշմար անցեր են շատերէն։ Ու Թէքէեանի տարբերութիւնը՝ ուրիշներէն, հոն է որ արտասովոր յոյզերու եւ վեհասեսիլ երեւոյթներու ի խնդիր չպառեր իր կորովը։ Իրեն համար գրեթէ ամեն ինչ ներշնչում մը ունի. բաւ է որ ինք այդ վայրկեանին արամագիր զգայ ինքովնքը այդ ներշնչումը թուղթին յանձնելու։

Եւ սակայն փիլիսոփայ միտք մը չէ Թէքէեան, բառին ոչմասնագիտական առումովն իսկ։ Տարակոյածի կայ թէ գասաւորեալ դրութեան մը ստեղծումը անհրաժեշտ չէ փիլիսոփայ մտքի մը գոյութիւնը չեշտելու համար։ Տէմիրճիպաշեան փիլիսոփայական դպրոց մը չի հիմնեց, եւ սակայն է ու կը մնայ իբրեւ հայ մեծագոյն փիլիսոփայ բանաստեղծը։ Եթէ երկրորդի մը անունն ալ տալ հարկ ըլլար, պիտի չի վարանէինք յեշել՝ ինտրան, առանց սակայն զայն Եղիային հետ բարդասելու յանդկնութիւնը գործելու։ Ու եթէ Թէքէեանի կը զգացուի այդ տիտղոսը, պատճառը այն է որ ինք կը խորհրդածէ, այլ չիմաստասիրեր, չի փիլիսոփայեր։ Իմաստասիրութեան բարձունքները անմերձենալի կը մնան իրեն։ Թուի՞չքն է արդեօք որ կը պակսի։ Թերեւս։ Սակա ըսելէ յետոյ, յարենք նաև թէ, պէտք չէր որ արտագրուած ըլլային, եւ կամ գէթ մնալու սահմանուած գրքի մը էջերէն պէտք էր իսովառ վտարուած ըլլային այն կտորները՝ որոնք ոչ միայն արձակունակ են, այլեւ մանկունակ, այլեւ աղայական, այլեւ տափակ, բառին քիչ մը նեղ առումովը։ Ու արդէն հրաշք պիտի ըլլար, եթէ Թէքէեան կարենար ա՛յնքան հասարակուեղիք ու հանդունակ նիւթերէ գլուխ-գործոցներ արտադրել շարունակ։ Ու ըսենք ալ, որ իր ձախող կտորներէն շատերը կը գտնուին մանաւանդ իր

այն շարքին մէջ, ուր որպէս թէ ազգային լարն է թըրթուցեր աւելի: Հոն է որ բանաստեղծ թէքէեանէ աւելի երեւան կուզայ մանաւանդ քարոզիչ թէքէեանը: Հասարակակիցիք բաները հասարակակիցիք լեզուով ըստերն մէջ չէ բանաստեղծութիւնը: Եթէ այլպէս եղած ըլլար, մարզերու մեծամասնութիւնը բանաստեղծ եղած կ'ըլլար: Եւ սակայն, առերևոյթու հասարակակիցիք նիւթերէն մէծ մտածութիւններ հանել եւ պատշաճ կազմականերու մէջ ձուլել՝ քիչերուն արուած է: Այդ քիչերն են բանաստեղծները: Եւ թէքէեան ունի արտադրութիւններ՝ որոնք այդ քիչերուն կարգը կը զատի զինքը առանց այլեւայլի:

Թէեւ զեղարուեստական չէ թէքէեանի լեզուն, եւ սակայն ունի առաւելութիւն մը՝ որ մասամբ կը գարմանէ այդ թերին: Անիկա անսեթեւեթ է, կարուկ, կուռ: Ճապաղութիւն չի ճանչնար: Այս քերթողին կը տորները այնքան խտացեալ են յաճախ, որ զուն ուրեք պատճառի եւ արգիւնքի յարակից կապերը ցցեալ հանգամանք մը կ'առնեն: Թէքէեան յայտնապէս կը խորշի երկարաբանութենէ, եւ մատի վրայ կը համրուին իր այն քերթուածները՝ որոնք սովորական չորս-հինգ տուներէ աւելի երկար եղած ըլլան: Մանրամասնութեանց մէջ չի մտներ այն, եւ էականն ու երկրորդականը զանազանելու ճաշակին տիրացած է մէծ չափով: Միայն թէ թելագրական լարէն չի կրնար ազատել իր քնարը, եւ այդ է որ վարդապետական թօնը ուժեղ կը հնչեցնէ:

Թէքէեան ունի նուեւ հազիւ նշմարելի հակամիառթիւն մը զործածելու բառախաղեր, որոնք թեթեւ հեղնանք մը զնեն իր կաորներուն մէջ, եւ ասով այլապէս նոր զրոցմ մը կուտան անոնց: Այս պարագան ալ ինքնին կը ցուցնէ թէ, թէքէեան առ հասարակ արտայալաւթեան իր կերպին շատ փոյթ ու ձիգ չընելով հանդերձ, յաճախ միաքը կ'զբաղեցնէ իր կաորներով, աշխատանք կը թափէս անոնց վրայ, երկունք կը քաշէ,

Եւ կը զանէ որ «Եղիցի»ի մը աստուածային պատգամի մենաշնորհը զլացուած է իրեն: Իր մէջ կը պակսի թըռնկող զգացումը, արուեստապէտի տաքկրակ խանճըռուածքը: Ու ինք որ սոսկ ասարկայական քերթուզ մը յայտնուած չէ, իր զիտերու այնքան զնահատելի կարուութեամբը թերեւս կարենար քնարական խիստ արժէքաւոր կաորներ արտապրել, ևթէ միանդամայն օժաւած ըլլար վաս երեւակայութեամբ: Այս թերին է որ ցուրտ քերթուզ մը կ'ընէ զինքը, թէեւ, պէտք է ըսել որ, թէքէեան՝ իր բազմաթիւ ցուրտ այլ խորիմաստ քերթուածներուն քով անի նաև սահմանափակ թուով քնարական բանաստեղծութիւններ, որոնք ցոյց կուտան զգայնիկ հոգի մը... որոշ վայրկեաններու մէջ: Ու զիտելի է որ թէքէեան ամենէն աւելի կ'ազգուի մանկութեան տարիներէն ու իր պատկերները ընդհանրապէս կը վերցնէ այլ չըջանէն: Ժամանակ մը ուսուցիչ ըլլալուն է արգեօք որ այնքան խոր տպաւորութիւն կրած է մանուկներու կեանքէն: Ո՛վ զիտէ: Ստոյգ է սակայն, որ երբ մանկութեան երազներէն կ'սթափի, ու ինքինք կը զոնէ ներկայ ցուրտ իրականութեան մէջ, կը ձայնէ... —

Ես չը գիտցայ բառերն երբէք:
Որոնիք սրտին են բանալին,
Եւ մընացի վաստակաբեկ
Սիրուածներու դրբան ետին...:

Ու կ'աւագէ որ զաւկի մը չնորհն անդամ զլացուեցաւ իրեն: Ինքն է որ այս ասթիւ կ'արձանապրէ իր փափառ ըսելով... —

Երբ ես ծընիմ՝ ան բարձրանա՞ր քովս ի վեր.
Իմ սպասած կեանքիս եիւթովն առ լըցուկ.
Ես՝ հովանի անոր եւ ան՝ ինձ նեցուկ,
Եւ նոր արեւ՝ աչքին մէջ աչքը գոցուեր...:

Մինչդեռ հիմա դուռնիշ ի դուռ , մինչեւ վերջ ,
Քիչ մը գորով պաղատելով՝ պիտի զամ
Օտար տրդոց ժող քափառիլ յարածամ . . . :

Օտար տրդոց , աշութիերուն , հոգւոյն մէջ
Դողդըդագին պիտի տրդա՛ս որոնեմ ,
Եւ անձանօր՝ պիտի մեռնիմ անոնց դէմ . . . :

Ասոնք , ինչպէս նաեւ այս կարգի իր մէկ քանի ու-
րիշ կտորները կը ցուցնեն թէ Թէքէեան ալ ունեցած է
իր գերզգայութեան վայրկեանները , երբ սիրութ յաջո-
ղած է մէծ մասամբ իր տիրապետութեան տակ առնել
ըզեղը եւ թոյլ չի տալ որ սակ ցուրտ դատողութիւնը
դնէ իր կնիքը արագարսութեանցը վրայ : Ասոնք , սա-
կայն , բացառութիւններ են զրեթէ , եւ անդօր են այլա-
պէս ներկայացնելու խսկական թէքէեանը՝ որ եղած է
ու կը մնայ Անկլօ-սաքսոն քերթողներու մերձեցող ,
գանկի խորիմաստ բանտառեղծ մը :

ԳԱՄԱՆ ՔԱՐԻՊԱ

Քաթիսայի կուրծքին տակ կասկած մը կար , կըս-
կիծ մը , որ կը կրծէր իր սիրութ : Անմահութեան բաղ-
ձանքը՝ որ զեղեցիկ ջրչուշանի մը պէս կը բացուի
մարզոց հողիներէն ներս , իր թոյլին թովքը աւելի եւս
կը շեշտէ գրողներու աչքին , որոնք իրենց սովորաբար
անբարեկեցիկ ու անհրատոյիր սա կեանքէն անդին , ի-



ԳԱՄԱՆ ՔԱՐԻՊԱ

րենց երկերուն մէջ յաւիտենապէս ապրելու ակնկալու-
թիւնովը կ'երջանկանան : Բայց սնուցուած այդ յոյսը
չքնաղ արշալոյսի մը բոցեղ ցուլքը չզգենուր մշտնջենա-
պէս . կայ եւ վերջալոյսը , որմէ վերջ մանաւանդ գի-
շերը՝ ուր մութը կը թանձրանայ , եւ մահուան կասկա-

ծը՝ համայնառարած ուժգին սպասափի մը պէս՝ կը դրկէ հեղինակներու ողջ էութիւնը . . . ու ահա սպազատագին կոչեր կ'ընեն անոնք, աղերսներ, չքմեզանփով լեցուն աղօթքներ, ուր կ'ըսնն թէ՝ իրենց երգը «որորուն» եղեր է, «ու անուշ», «քնարին ձայնը մեղմիկ ու բնքուշ» . ա՛ւ ինչո՞ւ համար ուրեմն

Այնին անզութ լինի Լետա գետ
Որ անունն անզամ անէ նու անինետ:

Քաթիսայի կառկածը ուելորդ էր սակայն, այս անզամ: Լետա գետը չեղաւ անզութ՝ հանդէպ Քաթիսային, իր թաւալլորդ կոհակներուն մէջ խեղզելու համար անոր անունը, ու մոռացութեան անյատակ անդունդներուն խորը թաղելու համար զայն:

Աւ եթէ առըեցաւ Քաթիսան, պատճառը այն էր որ, ժամանակին մարդը եղաւ անիկա:

Երէկի զրագէտները առաջնակարգ քերթողի կարգը զանեցին զինքը . այսօրուան ու վազուան քննազատները կրնան իրազէս զրանալ իրեն զեղազէտ բանաստեղծի մը համբաւը, բայց ժողովուրդը պիտի սիրէ զինքը . ու ասիկա բաւականաչափ ասպացոյց մըն է թէ՝ պիտի ապրի ան: Վասն զի հեղինակին անմահութիւնը կերտողը ժողովուրդն է առաւելապէս:

Քաթիսայի լեզուն պարզ է չափազանց: Ոլորումներ, գիւտեր, բարզութիւններ չի կան այն անդ: Զի կան նաեւ հոն ծանր ու ձնչող միտքեր: Հասարակութիւնը գժուաբռութիւն չի քաշեր ըմբռնելու համար Քաթիսան, մասնաւոր ձիգ մը ընելու և յոդնութիւն յանձն առնելու պէտք չկայ վայրկաններով յամենաւու համար անոր կառըներուն առջեւ, ուր սպարֆակուած խորհուրդները այնքան հասարակ են յաձախ, որ միտքաթեան մը սահմաններուն կը մօտենան: Հասարակ ժողովուրդը ընդհանրապէս չի սիրեր խորհրդածել,

վերլուծել, միաք յոդնեցնել անիկա կը բաղձայ որ, իր ընկերոջ հետ ունեցած խօսակցութիւններուն պէս գիւրըմբոնելի ըլլան իրեն հրամցուած կառըները — թիչ մը պղդ, կառը մը հայրենիք, պուտ մը վրէժ, կաթիլ մը հետ բաւական են թունդ հանելու ժողովուրդին ջիզերը ու մզելու զայն ընկճող ովասինաներ զուալու: Ու Քաթիսան գտաւ զապանակը, յուզելու համար ժողովուրդին սիրելը, ու ապրելու անոր հոգիին մէջ: Իր երգերը հասարակութեան հասցէին ուղղուած զովքեր չէին միշտ, հարկաւ: Եղան կառըներ՝ ուր ցեղին ցուցուցած անհաճոյ թերիները լեռներու հանգոյն ցցուած ներկայացուեցան: Բայց ժողովուրդը զանոնք կարգաւով հանդէրձ չի զաղրեցաւ Քաթիսան սիրելէ:

Դրամապաշտութեան, կեղծաւորութեան, խարդաւանանքի այն ողիները, որ այդ օրերուն, աւելի քան երեք, թեւ առած կը թռչակին հայկեան հորիզոններուն վերեւ, Քաթիսայի նշանառութեանը թիրախ ծայրեցին, ու անիկա հարուածեց զանոնք անխնայ:

Քաթիսային մէջ երեւոյթ մը չէ հայրենասիրութիւնը, այլ չաղախ մը՝ որով իմարսուած է իր ամբողջ էութիւնը: Կեանքը՝ իրեն համար՝ իմաստ մը չունի առանց ասար, ևւ այդ է պատճառը, որ իր ըուլոր կառըներուն մէջն ալ անկեղծութեան ծորիլը կ'զգանք: Անկեղծ անձ մը, բարեկամ է միշտ ալ մեզի, յանդիմանէ այն զմեզ, թէ զովէ: ու Քաթիսան բարեկամն եղաւ ազգին, ևւ ապղը ձննչցաւ այդ անկեղծ հոգին ու անոր կշամքանքին մէջն անզամ տեսնել կարծեց զարման մը իր իսկ ցաւերուն:

Ենք զարագէտներ, հմուտ, զեղոճ, տաղանդաւոր հեղինակներ, որոնք սակայն, իրենց պատեանին մէջն են ապղեր միայն. ժողովուրդը՝ իր անսահման ցաւերովն ու անհուն կորովով՝ ուշը չէ զբաւած անոնց. անոնք պիտի ապրին զրականութեան մէջ իրաւ, բայց երբէ՛ք ժողովուրդին՝ որ անոնց անուն

իսկ փոյթ պիտի չընէ ուսնելու ու յաջորդ սերունդներուն կտակելու : Քաթիսան ասանիներէն չէր . ժողովուրդին զաւակն էր ան , ու միշտ ալ մօտ՝ ժողովուրդական խաւերուն , անսոնց տանջանքներուն , անչերուն , երազներուն : Թախիծը՝ որ չօշափելի իրականութեան մը պէս կը կախուէր հայուն երկներէն , մղեց Քաթիսան մնջելու տաղեր , ուր սղաւորի մը լալիան , անմիթար հառաջներէն աւելի՝ յարութեան մը ջերմեռանդ հաւատաւորին ժպիտը կ'ուրուագծուի : Ժողովուրդը իրեն հետ նստող ողբացող մը փնտուէլէ աւելի՝ կ'որոնէ մէկը , որ համայնատարած լացերուն մէջէն կանգնի տիտանի մը պէս ու սիտիսանքի իր բառերը որոտայ վշտերէն յոզնած որտերուն : Ու Քաթիսան ճանչցաւ առաջնորդի իր դերը :

Եւրոպական քաղաքակրթութեան հետ ունեցած իր շփումը տուաւ այն բարերար արդիւնքը՝ որով ան մէկդութի թօթափեց բարոր հնութիւնները , ու նոր կորովով լեցուած՝ ուսւահայ աշխարհիկ դրականութեան ու ընկերական ընդհանուր վերածնունդի հիմնագիրներէն մէկը հանդիսացաւ : Իր սկզբունքները՝ որոնցմայ առաջնորդուցաւ անիկա՝ դրին զինքը պայքարովի դերին մէջ , ու ինքը՝ որ ամենէն աւելի մեր սպատմական դէմքերովն ու դիրքերովը կը ջանար խանդավառել հասրակութիւնը , ատեն եզաւ որ , ստիպուեցաւ պոռակ անոր երեսին .

Հայկ ու Լեւնին մոռանանք , եղբարք .

Թափ տանք մեզանից փոշին հնութեան .

Վերածնենք մեր մէջ նոր կեանք ու նոր բարք :

Նոր կեանք ու նոր բարք . — ահա ինչ որ անհրաժեշտ էր այս ատեն հայ ժողովուրդին համար : Անցեալի վառքավը խանդավառուիլ եւ անով հպարտանալը բաւական մէծ արժանիքներ չեն ապրիլ ուզող , ու պայտային անկախ կեանքի մը ձգտող հասարակութիւն-

ներուն համար : Նոր քմբունումներ , նոր խաչակներ , նոր խմորումներ պէտք են կարենալ կերտելու համար նոր դարագլութիւններ . այլապէս չեն ծնիր օրուան մարտիկները : Այս օրուան հերսոնական փառքը , որ Դօրպատեան համաստեղութիւնը այնքան չքեզօրէն ու մարդարէօրէն գծեց իր երկերուն մէջ , եւ զոր իրաւամբ վայելեցին նոր սերունդին զինուորական կուսքերը , այնքան ակնախտիլ է որքան մեր սպատմական գիւցազներունը , որոնք սակայն . — չի մոռնանք որ — ամրող ազգի մը մարտական ուժն ունին իրենց օժանդակ :

Քաթիսայի օրերուն՝ սորկութիւնն ու կոյր համակերպութիւնը կը չարունակուէին աակառին , հակառակ անոր որ , մօնկօդիան բարբարս թաթը՝ արդէն իսկ՝ անտանելիօրէն ծանր էր զարձած ազգին վզին , ու անպայման որ այս օրուան համեմատարար սէդ կեցուածքը ակուտը երակ մը մնացած պիտի ըլլար զեռ , եթէ Արովեանցի , Քաթիսայի , Նալրանդեանցի , Արծրունիի ու Բաֆֆիի նման ուժեղ անհատականութիւններ իրենց դրիչով չի վարասէին ծանրացող թմրիրը :

Անկէ առզին , կէս զար է անցեր արդէն , յիսունատարի , ու ազգը իր ծոցէն բաւական թուով զաւակներ է տուեր ինքնամուաց ու անձնանուէր , որոնք կամովին նետուած են փոթորկին դիրկը , Քաթիսայի երգը իրենց չրթներուն .

Թող փչէ քամին պաղ պաղ երեսիս ,

Վերէն ամպերէն սաստիկ ձիւն քող զայ

Որքան որ կ'ուզէ քող փչէ հիւսիս ,

Յուսով եմ վաղ-ուշ գարունը պիտ' զայ :

Այդ գարունը , որուն բարի արեւին տակ պիտի ժպտի ծովը , ու հայորդիները , ա'լ երջանիկ , նաւակնին անոր սարսոսա ալիքներուն յանձնած պիտի մըրժնջն .

Լնի մէջ նաւակը

Մեղմ հովով կը տանի

Աւ այդ հովը պիտի չըլլայ էն վերջը փոթորեկ մը
գոռ, վշրելու համար նուռուն կողերն ու մոլուցքով մը
խեղելու սիրահարն ու . . . չքնազ սիրուհին:


Եթէ, օր մը, հայ զրականութիւնը ա'յնքան անս-
դոք զտնուի, որ սուր քննադատութեամբ մը վշրէ Քա-
թիսայի բանասեղծական համբառը, ու չահայ մո-
ռացութեան տալ անոր երդերը, պիտի մհայ գեռ տազ
մը՝ որուն պիտի չի կընայ մօտենալ տապարը: Մշտա-
գալար ուսոիի մը նման անիկա պիտի բացուի մեր հողի-
ներուն վրայ, ու մենք, հայրենաբազիկ մեր տեհչե-
րուն մէջ, պիտի թոխնք երազներու աշխարհը, ու սըր-
տով ու չըթնիրով ման պիտի զանք

Մայր Արաքսի ափերով . . . :

Ասիկա սերունդներու երջանկութիւնը պիտի ըլլայ
գարեր զարերով, ու Քաթիսան՝ ողեկոչուելիք տեսիլք
մը՝ որ իր երկնած այս տրտմանուշ խորհուրդներուն
մէջէն անմահօրէն պիտի ժողով:

ԱՐՏԱՇԷՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Քարը ճեղքող, ու քարին վրայ արմատ նետող բու-
սականութիւններու հանգոյն, Արտաշէս Յարութիւն-
եան, անհնարին պայմաններու մէջ ծիլ արձակեր, ա-
հան եւ առանձինն, միս մինակ, իր տաղանդն է հասուն-
ճիր եւ առանձինն, միս մինակ, իր տաղանդն է հասուն-



ԱՐՏԱՇԷՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

ցուցեր զաւառի մը խորը: Նախակըթարանական դա-
սընթացք մ'իսկ չաւարտած, նետուեր է կեանքի ասպա-
րէզը, ու յամառ աշխատութեամբ հասած է զարգաց-
ման այնպիսի աստիճանի մը՝ որուն հազիւթէ հասած
ըլլան մեր մէջ կեղրոնականի ու Պէրպէրեանի նման

բարձրագոյն հաստատութիւններու ամենափայլուն շրջանի ընթացքն աւարտաղ զրադէտներէն քիչերը : Ինքնօգնութեան, ինքնհասունութեան աննման տիպար մը՝ որու ուսումնասիրութիւնը օգտակար պիտի կրնար ըլլալ ամենէն առաջ անոնց՝ որոնք բազդին իրենց զլացած զարգացման պատեհութիւններէն կը զանդատին շարունակ : Պէտք է յարել առկայն, որ եթէ գտաւոի այդ անկիւնը փարթամ զասընթացքներու պատեհութիւնը զլացաւ Յարութիւննեանի, միւս կողմէ տուաւ անոր՝ մենիկ ու խաղաղ անկիւնի մը բովանդակ վայելը՝ զսր գժուար թէ մատուցանել կարենար մայրաքաղաքի այլապէս բարդ ու քիչ մըն ալ հեւ ի հեւ կեանքը : Գտաւոի կազդուրող ոգը եւ լիսներուն ու գաշտերուն մօտիկ զրացնութիւնը անոր միաքը պայծառութեամբ կ'ողողէին եւ ինքնաշխատութեան կը մզէին զայն : Ուրիշներ՝ բնութեան այդ ջինջ տեսարաններուն առջեւ երազէին թերեւս, ու անրջանքի այդ հաճոյքը բաւ համարէին գտաւուցի իրենց զիւրահած որախն համար : Արտաշէս Յարութիւննեան, ընդհանրակար, խսկումներու կը տարուէր, եւ առոնցմով զոհացած չէր զաներ իր գժուարահած միաքը : Ու հոգ էր որ իր պրապատմները կ'սկսէին, ու բազմաթիւ ընթերցանութիւններ ծայր կուտային, մինչեւ այն աստիճան որ անիկա կարող կ'ըլլար լիովին հետեւիլ ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային գրական ու գեղարուեստական նոյն իսկ գիտական բալոր շարժումներուն, սովորելով նախ Ֆրանսիէնը ա՛յնքան մաքուր, ա՛յնքան լիակատար թերեւս, որուն նմանը համալսարանի գրասեղաններուն վրայ իսկ չուսուցուիր : Ու ինձի այնպէս կուգայ թէ այդ է պատճառը, որ Յարութիւննեան, քիչ մը շատ ձեւապաշտ ըլլալով հանդերձ, կրցաւ որդեգրել արտայալուելու ոճ մը եւ քննադատելու եղանակ մը՝ որ ինքնատիպ բան մը ունէր իր մէջ եւ ուշագրութիւն կը կարպէտիրէ իր վրայ : Յարութիւննեանի լեզուն, մա-

սամբ մանուածապատ ըլլալով հանդերձ, ճիշդ է եւ հաճոյքով կը կարդացուի : Ինք մեծ տարբերութիւն չի զներ հին ու նոր բառերու, ոճերու միջեւ : Այդ է պատճառը որ երբեմն հնաբոյր բացատրութիւններ կը գտնենք իր այլապէս մաքուր ու յանձնաբարելի լեզուին մէջ : Հին ու նոր բացատրութիւններու միջեւ մեծ տարբերութիւն չի զնող Յարութիւննեանը, սակայն, իր բովանդակ ուժով կը պայքարէր հին գաղափարներու, հին կարդերու դէմ, եւ կ'ըլլար նորագոյն գաղափարներու առաքեալը եւ իրաւամբ կը յայտնուէր իտէալապաշտ զրադէտ մը՝ որ իր որոշ պատղամներն ունէր հնչեցնելիք հայ գրական աշխարհին : Յարութիւննեանի գրական գժուարահամութիւնները իր քերթուածներուն օդտակար ըլլալէ աւելի օգտակար եղան մանաւանդ միւս բանաստեղծներուն, որոնք այլապէս զուցէ ողողէին հրապարակը անարթէք ստանաւորներով : Յարութիւննեան՝ քննադատի բարձրագոյն կոչումին գիտակ՝ խնդրոյ առարկայ կ'ընէր ոչ միայն միջակութիւնները, այլեւ միջակութիւններէ վեր արտուեստագէտներու երկերը՝ որոնք նորութիւն չէին բերեր, այլ մշանջենապէս ինքընքնին կը կրկնէին :

Յարութիւննեան՝ գրական քննադատի գրիշը ձեռք առնելէ առաջ՝ իր վրայէն թօթափեց այն թիւր ըմբոնումը՝ որու համաձայն գրական քննադատի պաշտօնը տարբերութիւն ոէտք չէր ունենար գրագիտութեան վարժապետի պարտականութենէն : Որպէս թէ քննադատն ալ, վարժապետին պէս կոչուած ըլլար գրողին «սխալները մատնանշել, թերբութիւնները չտկել, կանոններ առաջարկել եւ օրէնքներ պարտազրել» : Այս թիւր ըմբոնումով ճամբայ ելնալ քննադատը, բնականաբար, զործին արատներուն պիտի գրձնէր իր ամբողջ ուշագրութիւնը, զանոնք ներկայացնելու, եւ այսպէս վարժապետի իր բանգիտութիւնը պօռալու աշխարհի երեսին : Երկին գեղեցկագիտական արժէքը

և անկէ ծորով հոգեկան հեշտանքը կը մոռցուէին, կը կորսուէին ձեւական կամ կանոնական սխալներու պրադաւումի և մատնանշումի մասնաւոր ջանքերուն մէջ, և քննադատութիւնը կը գառնար կ'ըլլար սոսկ մակերեւոյթին հաղող, կեզեւին հետ խաղացող զրութիւն մը՝ որ արուեստը զանց ըրած՝ արհեստին կը կառչէր իր բարոր ուժովը: Այս ըմբոնումը, խորհելու, մտածելու և զատելու այս եղանակը, այսօր իսկ, գժրազգարար, կը պահէ զես իր թափը ոչ միայն մեր հասարակ ժողովուրդին, այլիւ նոյն իսկ մեր կարգ մը գլուխներու և քերթողներու մաքին մէջ, որոնք կ'ակնկալին մի առ մի մատնանշուած տեսնել թերութիւններն ու լսել զանոնք զարմանելու մխոտ միջոցները: Քննադատը կրնայ ընել այլ, եթէ ուզէ բայց անոր աւագ պարտականութիւնն է թափանցել զրական զործի ներքին արժէքին, ըմբոնել հոն զրուած արուեստը, և ջանալ վեր հանել, պարզել, բացարկել զայն ընթերցող հասարակութեան, նպատակ ունենալով սիրցնելու զործը և անկէ բղխող հոգեկան հաճոյքին հազորդակեց ընկըռ նոյն ինքն հասարակութիւնը: Քննադատը անով պիտի զանազանուի հասարակութենէն որ ինք աւելի ըմբոնէ, աւելի հասկնայ, աւելի վայելէ բուն արուեստը: Քննադատը պարտի վերցնել զործը այնպէս, ինչպէս որ ինք և կամ զանազան զասազիրքեր ու կանոնագիրքեր կ'ուզէին որ եղած ըլլար: Քննադատը ուսուցիչ մը ըլլարէ աւելի մեկնող մը, մեկնաբանող մընէ, որ պարտի ըլլար միանգամայն արժէքներու վերլուծող մը՝ զտնելով ու վեր հանելով ինդրոյ առարկայ երկի հեղինակին տագանդին չափն ու ինքնայտուկ զրոշմը: Արտաշէս Յարութիւննան ունէր այս ըմբոնումը, և ամէն անպամ, որ իր զբանի, երկերու կամ անձերու կը մօտենար, անոնց թերութիւններէն առաջ կը ջանար անոնց արժէքները մատնանշել, առանց, սակայն, զանց ընելու Երկին կամ Երկասիրողին արժէքը

նուազեցնող կէտերը՝ նրոնց սրբագրութիւննիվը՝ չէր մտածողուեր: Վասն զի, ինչպէս կ'ըսէ ինքը «Կրծայ պատահիլ որ մարդ չգիտնայ թէ ի՞նչ կ'ուզէ այն պահուն՝ երբ շատ բա գիտէ թէ ի՞նչ է իր շուզածը, չը հաւածը: Գանուածները կործանելու պէտքին առջեւ պէտք չկայ ուրեմն անպատճառ անզը բան մը առաջար կելու: Ասիկա քննադատին ժխտական գերն է սակայն»: կելու: Ասիկա քննադատին ժխտական գերն է սակայն»: Անոր աւելի տւագ պաշտօնը ասպէս կը բացարարէ Յարութիւննան՝ «Քննադատը խորաններ կը բարձրացը նէ, զափինիներ կը հիւսէ, բազիններ կը կանգնէ արժանի ասաւածութիւններուն համար, որոնց բազմութիւնն ու այլազանութիւնը պանդէսնին հմայըը բարձրացնելու պիտի ծասայէին: Իր քրմագետի նույիրական բացնելու պիտի ծասայէին: Իր քրմագետի նույիրական բացնելու պիտի ծասայէին է զափինիներ հիւսելու մէջ, և ամէնէն աւելի Զիփթէ ՍարսՓի կիսանդրին է որ հանգիստուրապէս զետեղեր է որանզէսնին մէջ, որ հանգիստուրապէս զետեղեր է ուստի ասաւածութիւններու կողքին, և թերեւս իսկ ասաւածութիւններու վերեւս կը այս աւելոյ հակառակ իր այն պարագաներուն մէջ միշտ աւելի կիրք, եռանոց կամ անհաշի եսուրութիւնն մը կայ, որոնք կը պազորեն անկեզծ իսուսիրականութիւնը, յստակ զատազութիւնն ու մտաւորականութիւնը, հակառակ իր այն համոզման կամ պարկեցաւութիւնը, հակառակ իր այն համոզման թէ «բոլոր յաման վիճարանողներուն մէջ միշտ աւելի կիրք, եռանոց կամ անհաշի եսուրութիւնն մը կայ, որոնք կը պազորեն անկեզծ իսուսիրականութիւնը, յստակ զատազութիւնն ու ձարպիկութիւններով զրաբազանգակ հանգիներով ու ձարպիկութիւններով զրաբազանգակ հանգինյն», ինքն ալ, զժրազգարար, ունութիւններ են միտյն», ինքն ալ, զժրազգարար, ունութիւններ են բրեմն ի յայտ եկաւ նեցաւ իր սայթագրումները, և երբեմն ի յայտ եկաւ իրքութ վիճարանող մը՝ որ վայթ չըրաւ սանաբրեւ կրքութ վիճարանող մը՝ որ վայթ չըրաւ սանաբրեւ արժէքաւոր, կարկառուն զրիչները:

Տարակոյս չը կայ թէ քննադատ մը նախ և առաջ

սկտաք է ջիզ ունենայ, ովնայարի տէր ըլլայ, խնամիսական կապերէ չի տարուի, եւ սակայն, այդ բոլորին հետ միասին պէտք է ըլլայ նաեւ սառնարիւն ու ոչ-քինախնդիր։ Յարութիւնեան— բացառելով իր հաղուադէպ սայթագումները— այս բոլոր յատկութիւններն ալ կը մարմնացնէր իր վրայ. ատոր համար է որ ինք հայ գրականութեան քիչ շատ հեղինակաւոր քննադատներէն մին ճանչցուեցաւ։ Ամէն անդամ որ Յարութիւնեան պաղարիւնութեամբ կը մօտենար երկի մը՝ իր զատումներն ու վճռումները կը յայտնէր վերապահութեամբ, լուսանցքի տեղ մը ձգելով, ի հարկին սրբագրութիւններ եւ կամ յաւելումներ ընելու համար։ Ասիկա արժանիք մըն է ըստ իս։ Վասն զի բացարձակ վճիռ չի կրնար ըլլալ։ Արուեստի, եւ կամ գրական երկ մը թանձրացեալ, մերկ իրականութիւն մը չէ։ Հետեւաբար ոչ միայն գժուար, այլև անարդար է բացարձակ դատումներ ընել։ Ասիկա պէտք է վերագրել ոչ թէ ինքնավստահութեան պակասի, այլ, ինքնավստամի առաքինութեան։ Քննադատին դատումները վճիռներ չեն, այլ, կարծիքներ ու եթէ շատեր կը վիրաւորուին եւ կամ կը քէնուախին, պատճառը այն է որ յայտնուած միաքերը վճիռներու տեղ կ'առնեն, փոխանակ նկատելու զանոնք կարծիքներ՝ որոնք հեղինակին արտադրելիք նորանոր երկերու համաձայն, փոփոխման ենթակայ են։ Պատահած է— ու ասիկա մէկէ աւելի պարագաներու մէջ— որ Յարութիւնեան փոխէ իր կարծիքը, եւ նախալէս արտայայտուածին բոլորովին հակառակը արտայայտուի վերջէն։ Ու ասիկա ոմանց կողմէ քննադատի իր կարողութիւնը վէճի առարկայ ըրած է մեր գրականութեան մէջ։ Տարակոյս չի կայ որ Յարութիւնեան իրաւունք ունէր իր կարծիքները փոփոխելու նորելուկ հեղինակներու մասին, բայց երբ խընդերը կը դառնայ արդէն իսկ իրենց վերջին խօսքը ըստ հեղինակներու չուրջ, չոդ է որ Յարութիւնեանի նման

հասունցած ճանչցուող քննադատէ մը կ'ակնկալուէր երկու կարծիք չունենալ։

* * *

Յարութիւնեանի բառամթերքը ճոկ է։ Եւ ինձի այնպէս կուգայ թէ անիկա՝ իր այդ մթերքին կրթնելով է որ հրապարակ նետած է իր ոտանաւորները, առանց թերեւս անդրադառնալ ուղելու թէ ատիկա առանձինն բաւական չէ քերթուածները ապրեցնելու։ Նախ պէտք է որ բառերը իրենք հոդի ու չունչ ունենան, այլ խօսքով պէտք է որ զգացումով, յուզումով կեանք առած ըլլան։ Կառրի մը զեղեցկութիւնը իր մէջ գործածուած չողշողուն բառերէն չէ որ կը չափուի, եւ որչափ որ ալ Յարութիւնեան ճարտար եղած ըլլար բառերու յարգարման ու անոնց պատշաճ գործածութեան մէջ, վերստին պիտի չի կրնար տաքցնել իր կը-տորները, վասն զի ամէն բանէ առաջ յոյզը, կենարար այդ չունչը կը պակսէր, եւ յետոյ իր մէջ, երեւակայութիւններու կրակէն, եւ իր քերթուածներուն առանուած տուող թուչքներէն։ Իր քերթուածներուն մէջ ամենէն աւելի հոդ տարսուած է ձեւին եւ իմաստին։ Իրեն մօտիկ անձինք կը վկայն թէ բնութեան տեսարաններէն յափշատակուող մըն էր ինք։ Թերեւս։ Եւ սակայն, իր քերթուածները այդպիսի խանգամառուող հոդի մը ի յայտ չեն բերել։ Իրաւ է որ Յարութիւնեան յաձախ ջանացած է բուն իսկ իր ապրած միջավայրէն վերցնել պատկերները, եւ սակայն, ատոնք անզօր են զգացնել տալու մեղի թէ իրապէս խոր եղած է իր վըրայ այդ տեսարաններու տողաւորութիւնը։ Այս պարագային մէջ Յարութիւնեան կրնայ քիչ շատ յաջող պատկերահան մը նկատուիլ, իսկ նկարի՞ց մը՝ չեմ կարծեր. վասն զի իր հոգին, իր եսէն գրեթէ ոչինչ կը դնէ։ Այնպէս որ դժուար թէ պիտի կրնանք զինք

գաւառացի գրող մը նկատել, երբ անդին կը տեսնենք Զարդարեանը, որ ուղղակի զիւղական ներշնչումնեւ- րով հասունցուց իր տաղանդը, եւ թլիատինցին՝ որ գերազանցօրէն գաւառիկ պատկերներ տոււաւ ա'յնքան համով հոտով ու կեանքով առյօնն:

Արտաշէս Յարութիւնեան միշտ ձգտում մը ունե- ցաւ դէպի բացարձակ զիտակցութիւն, ինչ որ թէեւ օգտակար եղաւ քննադատի իր պրապումներուն, եւ սակայն, միւս կողմէ, վնասեց իր արուեստի գործե- րուն: Աւ յետոյ միշտ զգուշացաւ ուղղակի եւ սակա- պէս իր հոգիին, իր սրտին, իր եսին վերաբերող նիւ- թեր դրի առնելէ: Զայս ապացուցանելու համար ահա՛ իր իսկ խոսափանութիւնը.— «Գրական արհեստաւո- րի ասպարէզիս ընթացքին, որ տեսակ մը միստիքա- կան հետութեամբ Գոզգովթա եղած է ինծի համար, ա- մենէն աւելի վախով ու տարակոյսով մօտեցած եմ այն նիւթերուն, որոնց մէջ պիտի պարտաւորուէի խօսիլ իմ հոգիս ու սիրոս ամենէն աւելի խորապէս, ամենէն աւելի ուժգնօրէն, ամենէն աւելի տպաւորած զրուադ- ներու մասին: Հոգ! է որ տալաւորութիւններուս եւ զգա- ցումներուս ներքին հանդիսաւորութեան ու մէծու- թեան, ու զանոնք արտայայտելու իմ ստոյդ անբաւա- կանութեանս պայծառ ու ցաւազին զիտակցութիւնը ունեցած եմ: Եւ ահարեկ, եւ սրտարեկ, շատ անդամ սովորած եմ կանգ առնել, ու չեմ ուզած զպէիլ այն ներքին տուամներուս, պահելով զանոնք նուիրականու- թեան խորանի մը վրայ, անմերձենալի, վարագուր- ուած, եւ հոգիիս բուրգառովը խունկ ծիսելով անոնց: Անոնք, ինծի համար, ներքին զեղեցկութիւններ են, գաշնազին երանութեան պայմաններ, եւ չպիտի հան- դուրժէի որ իմ զրողի փառասիրութիւնս, բառերու անճարակ աղմուկի մը մէջ, օր մը յանդզնէր խաթա- րել անոնց անճառեկի մտերիմ իրականութիւնը»: Իր ներքին մզումներուն հանգէս բոնած իր այս վերապահ

դիրքին վրայ կրնանք հիանալ, բայց չենք կրնար մի- եւնոյն ատեն անտեսել թէ ատիկա շատ իսկ վնասեց իր արուեստին: Եթէ, Յարութիւնեան թոյլ տար որ իր քերթուածներուն մէջ իր միտքէն աւելի իր սիրութ, իր հողին, իր եսը յորդէին, հաւանական է որ այսօր շատ աւելի յաջող կտորներ ունեցած պլտի ըլլայինք իրմէ: Ասկէ զատ պէտք է յարել տակաւին թէ Յարութիւնեան տէնիլով կ'արտազրէր իր քերթուածները: Ասիկա են- թաղրութիւն մը չէ, այլ իր իսկ բերնով ապացուցուած իրողութիւն մը: Թէողիկի ուղղած իր մէկ նամակին մէջ կ'ըսէ, — «Ահաւասիկ կը զրկեմ ձեզի քերթուածն՝ որ իր աննշանութեամբն իսկ՝ պառզն է օրուան մը եւ կէս զիշերուան մը անդուլ աքնութեան»: Ուրիշ առթիւ- մըն ալ կը զրէ: — «Պիտի խնդրեմ որ որ միայն ներփակ զրկած քերթուածն նկատի առնէք. նախորդին վրայ սրբազրութիւններ կատարած եմ: Ես սովորութիւն ու- նիմ ուեկ զրութիւնս, մանաւանդ քերթուածներս, զրե- լէ անմիջապէս յետոյ հրատարակութեան չտալ: Օրեր կ'անցնին, կը վերատեսնեմ զանոնք, կը սրբազրեմ ու կը սրբազրեմ, մինչեւ այն ատեն, որ կը զատեմ զանոնք ամենէն աւելի պատշաճ ձեւով հազուած, ներկայացը- նելու համար իմ բանասուեզծական մօքիփո՛ զոր իր կարգին օրերով, մերթ տարիներով մտքին մէջ մնու- ցած ու մշտկած եմ, եւ որ սակայն մերթ հնչեակով մը միայն բացարուելու առհմանուած է»:

Քերթուած մը— մանաւանդ երբ կարձ է— տաք ու տպաւորիչ ըլլալու համար, պէտք է որ կարելի եղածին չափ մէկ չսւնչով արտադրուած ըլլայ: Յարութիւն- եանի բմբոնումը այս մասին տարբեր է բոլորովին, եւ տաիկա իսկ կը ցուցնէ թէ ինքը իանդավառութեամբ գրիչ չափող բանասաեղծ մը չէ եղած, եւ հետեւարար կարելի չէր ակնկալել որ խանդով ու աւելնով տողոր- ուած ըլլային իր քերթուածները: Իր մէջ տիրող գեծը մտածումը, որոճումը եղած է: Ինք զիտակ է ատոր.

եւ չեմ կարծեր թէ գժվո՞ւ պիտի մնար, և թէ այսօր կարենար լսել որ զինք ցուրտ քերթող մը կ'անուանենք, եւ իր արժանիքը առաւելապէս կը փնտունք ու կը գըտնենք իր արձակ դրութիւններուն մէջ:

* * *

Հայ գպլութեան ապրով էջերէն պիտի ըլլան Յարութիւննանի Մոլխիր եւ Մալխ ու Հակասութիւններ խորագրով արձակ գրութիւնները, ուր որոշապէս կը ցոլայ, ո՛չ միայն իր ըմբոնումը՝ գրական եւ գեղարուեստական զանազան հարցերու չուրջ, այլ եւ մեծ չափով մըն ալ իր ներքնաշխարհը: Ասոնց մէջ յատկանըշական են մանաւանդ գրական արուեստի մասին իր յայտնած միտքերը՝ որոնք ա՛յնքան իմիզախօրէն ճշմարտութիւնը կը փողահարեն: Ու պէտք է ըսել որ, Յարութիւննան, միշտ ալ անկեղծութեան ու ճշմարտութեան պատգամաւոր հանդիսացած է: Անիկա չարունակ խարազանած է ամէն անոնք՝ որ յանդդնած են արուեստը սամկացնելու փորձեր ընել, եւ միջակութեան կուռքին պաշտամունքը ընդհանրացնել: Ու երր որ Մեհենականք հրապարակ նետուեցան, ու կացին ի ձեւին սկսան հարթել աջ ու ձախ, քիչ շատ հին զէմքերէն Յարութիւննան էր նորէն որ պաղարիւն ընթացք մը բոնեց քանդող այդ շարժման հանդէպ եւ թելադրեց որ իր ժամանակակիցներն ալ համբերութեամբ վերսրմուին, հակառակ անոր որ տապարի այդ անխնայ հարուածները՝ կարու մը միջակութիւններու շարքին՝ կը հարթէին նաև կեւսն Շանթի պէս զէմք մը՝ որ մեծ անուն մը շինած՝ եւ նշանակելի համբաւի մը տիրացած էր մեր մէջ: Յարութիւննան հոս ալ, ինչպէս այլուր, ուղղակի իր ցուրտ դատողութիւնը կը զործածէր եւ կ'ուզէր գրական նորագոյն սերունդին ճորբհուած տեսնել նոյն իրաւունքները՝ ինչ որ իրենք տուած էին ինք-զիքնուն՝ երբ որ իրենք ալ տպայ էին դեռ եւ գրականութեան մէջ անողայման նորութիւն մտցնելու տեսնդը

ունէին: Ու ի՛նչ անկեղծ չեցո է որ կը ծորի Յարութիւննանի գրչէն, երբ կ'ըսէ — «Երբ մենք կարծեցինք իրաւունքներ ունեցած ըլլալ՝ խստապահանջ ըլլալու ընդդէմ մեղ նախորդող գրական սերունդին, հաճոյքով թոյլ տանք որ նոր սերունդը միեւնոյն բանը կարծելուդէ հանդէպ մեղի: Խաղաղութեամբ ու հաշտութեամբ կամ ժպտապին՝ դիմաւորենք իրենց կոուի անհանդիսա, դիմարարութոք ու եռանդուն յայտարարութիւնները, եթէ նոյն իսկ այդ յայտարարութիւններն ընտղներուն մօտ նշմարենք տեսակ մը սրտառուց առաքնութիւն՝ այլամերժորէն, ու թերեւս միամտօրէն՝ ամէն բան իրենցմով կոսիլ կարծելու: Կարելի է արդարեւ ըսել թէ, ամէն անոնք որ գրականութեան ճշշմարիտ սիրուղներ ու հասկցողներ են, նորութեան պէտքը կը հաստատեն մեր մէջ: Նոյն իսկ մենք մենէ ձանձրանալ սկսանք: Մեր բոլոր յայտնի գրողները, եւ ամենէն տաղանդաւորներն իսկ, իրենց վերջին խօսքերն ըսած ըլլալու տպաւորութիւնը կը թողուն: Այլեւս ոչ ոք զմեկ անակնկալի բերելու երեւոյթը ունի»:

Ու այսօր, երբ հայ գրադէմներու գործունէութեանը կ'անդրագաւանանք, արդարեւ կը հիանանք Յարութիւննանի պայծառատեսութեան վրայ եւ կ'զգանք թէ ո՛րքան իրաւունք ունէր ինք, երբ կը յայտարարէր թէ «այլեւս ոչ ոք զմեղ անակնկալի բերելու երեւոյթը ունի»: Կարելի է ըսել թէ ձիները ինքովնքնին կրկնելու աւիւնն իսկ կորսնցուցած են: Ու գրական այս անսահման ամայքին մէջ, ալ աւելի կը թանան մեր աչքերը, երբ մեր միտքերը կը դառնան Մեծ Եղեսնի զոհերուն, որոնք ա՛յնքան կենդանի գրականութիւն մը ծաղկեցուցին վերջին մօտ քառորդ զարու ընթացքին: Ու ո՛վ հեղնանք, Ոճիրը ցուցակագրը-րեց, ընտրեց, քաղեց զանոնք մէկ առ մէկ, անոնց շարքին չի մոռնալով նաև հէ՛ք Արտաշէս Յարութիւննանը՝ որ մահու հարուածը ընդունելէ առաջ անլուր չար-

չարանքներու եւ գանակոծութեան ենթարկուեցաւ : Ա-նոր հոգեկան արխութիւնը , սակայն , վայրիկան մը իսկ տեղի չի տուաւ : Անիկա շարունակ կառչած մնաց իր մտածումին եւ չի թոյլարեց որ բնական յուզում-ներ երբ եւ իցէ ընկձեն իր պողպատեայ կամքը : Ստոյդ մահուան մօտաւորութիւնն իսկ չի սարսափեցուց զինք , միայն թէ իր փափաքը կատարուէր եւ ինք կա-րենար «Նոյեմբերի խաղաղ իրիկուան մը ոսկեղբուագ ու արտում քաղցրութեամբ փառքին մէջ մեռիլ» : Եւ , սակայն , ճակատագիրը՝ որուն զոյտութեան կը հաւա-տար Յարութիւնեան , իր սովորական քմահաճոյքնե-րով վերաբերուեցաւ անոր հետ , եւ թոյլ տուաւ որ այս հուժկու քննադասն ու վարպետ արձակագիրը՝ իր հօ-րը հետ միասին՝ Օգոստոսի տուաւուվ մը խողխոզուի Տէրպէնտի մօտերը , ու այսպէս բուրումնաւէտ ծաղիկ մըն ալ խուրի հայ գրական տնդաստանէն :

ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

Հայ գրականութեան մէջ Մկրտիչ Պէշիկթաշլեան ծանօթ է որպէս ճառախօս , թատերագիր եւ բանա-տեղծ :

Ճառախօսը խանդավառով մէծագոյն նիւթն է Հայ-րենիքը՝ համազօր Ազգի ու Միութեան : Հայրենասէրը միանդամայն գիտակից է իր նմաններուն հանդէպ ու-նեցած պարտքին : Հոս է որ իր ա՛յնքան տարփողած եղբայրութեան զաղափարը մարմին կ'առնէ ու կը ծա-եղբայրութեան զաղափարը մարմին կ'առնէ ու կը ծա-ւալի : Պէշիկթաշլեանի համար Հայրենասէրը համազօր



ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

է գիւցազնի , քաջի , արդարի , անյիշտչարի : Այդուիսին սահմանեալ է անմահութեան :

Պէշիկթաշլեանի ոճը որոշ չափով ուսուցիլ է ճա-

ոերուն մէջ: Ասիկա զարմանալի չէ, եթէ նկատի ունենանք ժամանակը՝ ուր գրադիտական ձեւերը տիրապետութիւն ունէին, եւ անսովոր բան չէր ճոռոմը: Յայտնի է որ Պէշիկթաշլեան ճարտասանութիւն ընել փորձած է: Ատկէ «ահ»երու եւ «աւաղ»ներու, կախման կէտերու եւ յանկարծական դիմանութիւններու այն հեղեղը՝ որ կ'ողողէ ճառերը: Ատկէ նաեւ այն կրկնութիւններն օրինակներու՝ որոնցմէ սմանց գոյութիւնն իսկ այսօր տարակուսելի կը ներկայացնէ քննական պատմութիւնը:

Ճառախօսութիւնը եւ կամ ճառադրութիւնը ուրոյն սեռ մըն է դրականութեան մէջ: Արուեստագէտը ամենէն սովորական նիւթն իսկ կրնայ օժտել արուեստին տարրերովը: Սիամանթօն, օրինակ, ճառագիր մըն է: Բայց ունի արուեստ մը՝ որ քիչ չատ կը դիմանայ, անկախարար նիւթին հին կամ նոր ըլլալէն:

Պէշիկթաշլեանի ճառերուն արժէքը, սակայն, գլրականէ ու գեղարուեստականէ աւելի պէտք է փընտուել ազգասիրական այն շեշտին մէջ՝ որ իր որոշ ազգեցութիւնը ունեցաւ. հեղինակին ժամանակակից. սերունդին վրայ:

* * *

Կատակերգակ Պէշիկթաշլեանի վրայ չարժեր յամենալ: Իր ողբերգութիւններն են աւելի որ ատեն մը գրաւած են հայ թատերական թեմը: Ազդային պատմութեան մէկ քանի դրուագներուն վրայ կառուցուած թատրերգութիւններ են ատոնք.— «Կոսնակ», «Արշակ», «Վահան», «Վահէ»: Պէշիկթաշլեան ճառախօսի իր գիծերէն չատ բան վոխադրած է թատրերգութեանց մէջ.— Կան երկար մէնախօսութիւններ, ճոռոմով լեցուն բանաստեղծական անտեղի բացադանչութիւններ, պարրերաձիգ եւ երկարապատում խօսնկցութիւններ եւն. եւն.: Պալատականներ՝ բերդերու մէջ, շղթաներու ծանրութեան տակ, փիլիսոփայել կ'սկսին եւ

պատճառի ու արդիւնքի արամաբանական վերլուծութեանը կը դիմէն: Թատրոնի հասարակութիւնը, սակայն, չուտ կը ձանձրանայ բառերու ծանր, դանդաղ դնացքէն, եւ անդիտակցարար, նոյն իսկ առանց անդրագառնալու, փիլիսոփայութիւնը կ'ուղէ ինք մակարերել, ու ատիկա ոչ այնքան արտասանուած խօսքերու մէջէն, որքան ի գործ դրուած, կատարուած, պատկերացուած արարքներու մէջէն: Դժբաղդ բան է երբ թատրերգակը կ'անդիտանայ իր պաշտօնը ու բեմը փոխանակ գործողութեան, շարժումի, եռուղեսի կենդանի վայր մը ընելու, կը դարձնէ անվերջ խօսքերու ասպարէղ մը: Անշուշտ ժամանակէ ժամանակ կը փոխուին ըմբռնումները, եւ սակայն ընդհանուր սկզբունքներ կան որ կը մնան անյեղլի ու անիրովոխի: «Արար»ը, էքքը, գործունէութիւնը, սկիզբէն ի վեր ճանչցուած է հիմը թատերական երկերու: Թատրոնին մէջ ականչէն աւելի աշխն է որ ճարակ կը վնտոէ: Պէշիկթաշլեանի երկերուն մէջ ականչը կը յոզնի երկարաբանութիւններէն եւ աշքը կը մնայ յուսախար: Ատկէ այն պատկերաբերումը որ այժմու հայ գերասանը առ հասարակ ցոյց կուտայ այս կարգի ողբերգութեանց վերաբերմամբ ու զանոնք բեմադրելու խորհուրդը օր մը օրանց չանցներ մտքէն:

Ումանթիք դրականութիւնը՝ որով քիչ չատ սնած էր Պէշիկթաշլեան, իր մէջ զարդցուցած էր յուղումնառիթ երեւոյթներ ստեղծելու միտումը: Եւ որովհետեւ այդ կարգի գործողութիւններ յառաջացնելու կարողութիւնը կը սկակսէր իրեն, ինք ջան ի գործ կը գնէր ամենէն հասարակ լուրի իսկ լրարերի շրթներէն այնպէս մը արտասանել տալու, որ բանաստեղծական երանդ մը առնէ եւ ուժեղ ազգեցութիւն ներգործէ: Տարակոյս չիկայ որ այդ ձեւն ալ ատենին ունէր իր հիացողները, իրմով խանդակառուղներն ու զինք յանձնարարողները, եւ սակայն, ժամանակը կը քալէ, ու

ստուերի մէջ կը մնայ ինչ որ չի կրնար ընթացք պահել
անոր հետ :

Ասոր յարակից պէտք է արձանագրել նաև այն յա-
ճախակի մտայափշտակութիւնները՝ որոնք կը ծանրա-
բռնեն երկը ու երկար ճառախօսութիւններու կը մղեն
ևնթական : Տարակոյս չիկայ որ տեսիլները— երբ
հաղորդէալիքորէն կը պատահին— կ'ունենան իրենց
ներչնչոյ պատգամները : Յաճախանքը սակայն, սովո-
րականի հանդամանքը կ'առնէ տակաւ, եւ կը մերկա-
նայ հանդիսաւորութեան ձորձերէն : Ու յետոյ, այս
երկերուն մէջ, վորձութիւնը կայ տակաւին որ ևնթա-
կաները — առ հասարակ պալատականներ — քաջ ու
յանդուզն արարքներ արձանագրեն իրենց երեւակայու-
թեան մէջ : Նուազ յատկանշական չէ բաղդը, եւ կամ
առօրեայ կենցաղի ընթացքը, կապել օրուան երեւոյթ-
ներուն հետ եւ գուշակութիւններու տարուիլ արշալոյ-
սէն ու վերջալոյսէն, արեւէն ու ստուերէն, ամպերէն
ու լուսինէն : Վաղեմի նախապաշտումներու որպէս
չոր արձանագրութիւնը չէ որ կը ներկայանան ասոնք
մեղի, այլ արտայայտութիւնը ոօմանթիք խառնուած-
քի մը՝ որ չանդրադառնար անոնց տարօրինակութեա-
նը : Հոս ալ, ինչպէս ճառերուն մէջ, կը վիստան «ահ»—
եր, «աւազ»ներ, կախման կէտեր, եւն . . . Ու կտորը յոդ-
նառիթ կը դառնայ մանաւանդ, երբ ծայրէ ծայր լըր-
ջութիւն կը բուրէ, ու դէթ տեղ սեղ սրամիտ ակնարկ-
ներ չեն գար թեթեւ երանդ մը մտցնելու ընդհանուր
կառուցուածքին մէջ :

Դիտելի է նաև որ հեղինակը ինքզինք պալատ կը
զգայ ի հարկին, առանց բահի ու բրիչի, քանդելու ար-
դելարանի պատերը եւ ներս ընդունելու ոչ թէ ստուեր-
ներ, այլ կենդանի դէմքեր՝ միսով ու սսկորով : Ու տի-
րողներու ներկայութեան՝ գերեվարեալ պալատական-
ներու աղատախօսութեան չափը անսահմանելի է, ա-
ներեւակայելի : Ասիկա ալ թերեւս ծնունդն է բորբ

խանդավառութեան մը՝ որ հեղինակին մտքին մէջ հայ-
րենասիրութեան կը դուզընթանայ : Ու ծիծագելի է որ
զգիթայակիրներու պալատ վախուսան ապահովելու նը-
շպատակաւ արդելարանը դիմովներն իսկ վոխանակ ճե-
պատակաւ արդելարանը գիտովներն իսկ վոխանակ ճե-
պատակաւ արդելարանը գործի ձեռնարկելու, ճոռոմ ճառել կը կար-
պընդփոյթ գործի ձեռնարկելու, ճոռոմ ճառել կը կար-
պարակ իրարուցաները : Ի՞նչ բաղդ որ յապալաւմը ծանր խոչըն-
դան իրարու : Ի՞նչ բաղդ որ յապալաւմը առջեւ : Աւելուրգարա-
գոտ չի յարուցաներ նովատակին առջեւ : Աւելուրգարա-
գոտ նութիւններու կարգին պէտք է գասել նաև երկար
բարակ խորհրդակցական ժողովները՝ ուր ամեն ժողո-
վական իր կարծիքը կը յայտնէ . . . էջերով :

Հակառակ սակայն զեղարուեստական այս լուսու-
թերութեանց, պէտք է ըսել որ Պէտիթաշխանի թատ-
րերգութիւննք կարելի է արժէքաւոր նկատել ուրիշ հա-
յեցակէտներէ . . . Անոնք իրենց նիւթը ազգային պատ-
մութեանէն քաղած ըլլալով՝ մեղի կը ներկայացնեն մեր
պալատականներու դիրքը՝ մէկզմէկու հանդէպ . . . Դա-
ւեր ու դաւազգութիւններ, մտանաւութիւններ ու թա-
կարգներ, վայրագութիւններ ու վրէժինդրութիւններ
կարգներ, կազմին անոնց ընդհանուր առանցքը : Լուրջ վայր-
կեաններու մէջ երբեմնի զահակալներ իսկ կ'զգան ինք-
նադաստութեան հարկը : Խզին ձայնը՝ որ մարած կը
թուէր, կ'արթննայ յանկարծ եւ մզգաւանջով կը տագ-
նապէ ենթական : Այդ կտորները՝ իրենց բարոյացու-
նապէ հանդամանքին մէջ՝ յազըթանակը կուտան Առաքի-
նութեան ու Քաջութեան : Ճշմարիտ ապաշաւնները
ներմամր կը պատկուին ու բանապետութիւնը արագ ա-
ներմամր կը պատկուին ու բանապետութիւնը արագ ա-

ներմամր կը գիմէ գէպի իր անվառունակ վախճանը : Ի-
րազ կը գիմէ գէպի իր անվառունակ վախճանը : Ի-
տէալապաշտիկ այս պատկերները, առանձին առանձին,
թելալըրական են արդարեւ : Ու յետոյ, թատերական
այս կտորները կենդանի արձանագրութիւնն են ազգա-
յաս կտորները կենդանի արձանագրութիւնն են պար-
յին, գրական ու բնմական այն ըմբանումներուն՝ զոր
ունիքը վաթունական թուականներու մտաւորական
սերունզը : Այս հայեցակէտէն ալ կ'արժէր որ պահ-
ուէին անոնք կազմուած էջերու մէջ :

* * *

Պէշիկթաշլեանի գրական վասքը պէտք է վնասուել մանաւանդ իր քերթուածներուն մէջ, ուր քերթողը ըստեղծագործող մը ըլլալէ աւելի, մեզի կը ներկայանայ որպէս նկարագրող մը։ Զգայնիկ է Պէշիկթաշլեան, տպաւորուող, յուզուելու, փղձկելու արամագիր։ Զինք ներշնչող մէծագոյն դիրքն է Բնութիւնը — աշուն, գարուն, զիշեր եւն. Թունդ կուտան իր ջիղերուն եւ դրիչը կը զնեն մատներուն մէջ։ Բացի Բնութենէն անիկա երգած է նաև զանազան կարգի կազմակերպութիւններ, գրի առած է մարտի հրատէրներ, յօրինած է ազգային երգեր, արաւասանած է մաղթանքներ, յղացած է տապանագիրներ եւն. եւն։ Յայտնի է ուրեմն, որ իր տագերուն մէջ կան նաև պարագայական կտորներ՝ որսնք ընկալեալ սովորութեան մը հպատակելու միտումի մը արդիւնքն են յաւէտ։ Ասկէ պէտք չէ եղբակացնել սակայն թէ բանաստեղծական արժէք չեն ներկայացներ անսնք։ Ամենեւին։ «Ի Մահ» գրտւածքները, օրինակ, որսնք չափածոյ գամբանականներ են ըստ ինքեան, իրենց մէջ կը պարունակեն այնպիսի պատկերներ՝ որսնք տաղանդի մը յայտարարն են պարզէ։ «Ի մահ Ազնիւի Լութֆեան»ի առաջին համարին մէջ դրուած է սա կենդանի պատկերը։

Քեզ գրկելով նամբայ դըրինք,
Գըրկերնիս բաց կ'սպասենք զուր.

Պէշիկթաշլեան այնքան ազգուած է կեղծ գասականներէն, որ չվարանիր իր կարգին գործածելու այդ դպրոցին յատուել շինծու բացատրութիւններ։ Որպէս թէ բնութիւնն անդամ բանաստեղծին վիշտն զղալով սղակից կը դառնայ անոր։

Աւաղ, տեսէք սուզ առաւ ծով,
Զինքը տանող դարձաւ հովիկ,
Թեւերըն կախ փըչէ տրտում։

Մենք գիտենք սակայն, որ բնութիւնն իր ընթացքն մազաշափի իսկ չեղիր... մեր խաքերն համար։

Պէշիկթաշլեան յաճախ թափի կուտայ իր երեւակայութեան ու կը պատի հայրենի յիշատակներու մէջ։ Հայաստանի շիջեալ վառքին ի տես կը տիրի եւ յուղ-մամբ կը թթուացնէ իր բանաստեղծի քնարը։ Իրաւ է սակաւ, որ հոս ալ խորհուրդները պարզ են, գիւտերը սակաւ, ու սակայն զգացումը ինքնարուղին է, տրամադրութիւնն սակայն յնքանեկ։ Ու յետոյ, իր լեզուն, ընդհանուր առմամբ, նը ինքնեկ։ Ու յետոյ, իր լեզուն, ընդհանուր առմամբ, այնա՛յնքան ճոխ է, ա՛յնքան յորդ, ա՛յնքան սահուն, այնա՛յնքան դաշնակաւոր, որ քերթուածը ինքնին քաղցր երաքան դաշնակաւոր, ուր արձակի մէջ ճոռոմ բուրով Պէշիկթաշլեան, դովելի, որ արձակի մէջ ճոռոմ բուրով Պէշիկթաշլեան, գիտցած է մէծ չափով գուժկալ մնալ ստանաւորի մէջ։ Գիտցած է մէծ չափով գուժկալ մնալ ստանաւորի մէջ։ Այստեղ իր կարգ մը երկարաբանութիւնները կը չափա-սորեն զրագաւախին իսանդավասութիւնները եւ վերապահ կը դարձնեն զայն։

Քնքուշ մտերմասաց մըն է Պէշիկթաշլեան։ Լեզուն կը մանրէ, կը մանկացնէ երբ սրտի խօսք կ'ուղղէ ծագութիւններուն, հովերուն, թիթեռնին, թռչույն եւն։ Զէք զիկներուն, հովերուն, անշուշտ որ այս օրինակ հոգիի զեղումնեակնկալեր անշուշտ որ այս օրինակ հոգիի զեղումնեարուն մէջ բարդութիւններ մտնէին, կնճիռներ երեւային, վիլիսուփայութիւններ իրենց խոժոռ գէմքը ցըցին, վիլիսուփայութիւններ ձեւերը բնական են այսցէին։ Ո՛չ։ Պէշիկթաշլեանի ձեւերը բնական են այսէղ, մանկունակ, գիւրեկան։ Զգացումներն են որ կը տեղ, մանկունակ, զիւրեկան։ Կոյսին հոգին, յորդին, ու զանոնք ունկնդրով հոգին հաղորդակից կ'ըլլայ անոնց։

Պէշիկթաշլեանի կուսերգութիւններն ալ քնքուշ, վափուկ, պատշաճ, շիկնոտ։ Անոնց մէջ բանասեն, վափուկ, պատշաճ, շիկնոտ։ Զգացումներն են որ կը նեղծութիւնը չեղծանիր միսին բոյլէն։ Կոյսին հոգին, յորդին մարմնէն։ Ու քերթուածը

կ'ապրի, որովհետեւ զեղուն է այս չնորհքով։ Հաւատ-
քը՝ որով առգործուած քերթող մը կը յայտնուի Պէշիկ-
թաշլեան, զինքը կը պահէ զովելի հաւատաբակշու-
թեան մը մէջ։ Եթէ տեսանող մըն է բանաստեղծը,
ովէտք է որ միանդամայն թափանցումն ունենայ հողե-
կան աշխարհի խորութեանց։ Պէշիկթաշլեանի մէջ զիւ-
րաւ նշմարելի այս կէտն ալ անապակոյս կոչուած է օ-
ժանդակելու իր հոչակի տեւականութեան։

Ս Ի Պ Ի Լ

Ոխովիլի բոլոր քերթուածները կը ցուցնեն թէ իրօք



Ս Ի Պ Ի Լ

կին մըն է իրենց չեղինակը՝ որուն գրիչը նուագ մըն է

եւ խօսքը՝ երդ մը, «որուն զօրութիւնը իր փափկութիւնն է եւ ուժը՝ իր զգայնիկութիւնը, որուն պատղամները գդուանքներ են եւ սպառնալիքները՝ արցունքներ, «որուն հոգին մէջ երկինքը կ'առլի, եւ հանճարը՝ վոխանակ անոր դանկին՝ սիրտն ըրած է իր բնակավայրը»:

Աելքի, գանկի տէր կիները չեն որ կը դիւթեն մեզ յաճախ. մենք հազիւ թէ պէտք ունինք փափուկ սեսի գանկին, երբ ա՛յնքան խելքի տիտաններ կան այր մարդերու շարքին մէջ: Կնոջ մը սիրտն է ամենէն աւելի որ կը հետաքրքրէ, կը դիւթէ զմեզ: Կնոջական գրականութեան մը գոյութեանը համար անհրաժեշտ է սրտին մեծութիւնը. եւ Սիպիլ ունէր այդ սիրտը. բանաստեղծութեան խանդովը, հուրովը թրծուած այդ սիրտը՝ որ կոչուած էր հայ մեծագոյն կին քերթողին յայտնութիւնը ընելու մեր գրականութեան մէջ:

Նիքնայատուկ թօն մը ունի Սիպիլ. մելամաղձուո, թախծալի, գառնանուոչ թօն մը՝ որ վերին աստիճանի տպաւորիչ կը գարձնէ քերթուածը: Անիկա իր իսկ սրբտէն է յաճախ որ կը քաղէ իր նիւթերը: Ներհայեցողական ակնարկով մը կը զննէ, կը պրտոէ իր սրտին անկիւնները, թագուն ծալքերը, մութ խորշերը եւ լուսաւոր եղանակով մը կը պարզէ իր պայքարները, իր փոթորիկները, իր յոյսերը, իր գախերը:

Կեանքը, իր առեղծուածներով, մէկէ աւելի անգամներ ցցուած է իր դէմ, եւ սակայն Սիպիլ՝ փիլիսոփայի մը ակնոցով չէ որ մօտեցած է անոր. իրենը աւելի վերաբերումն է պղափիկ, անօդնական մանկան մը՝ որ անլուծելի հանելուկին առջեւ դողդոջուն՝ պաղատագին նայուածք մը, արցունք մը, հառաչ մը դուրս կուտայ ու խորտակուած բիւրեղի մը պէս կ'իյնայ իր ցնորքներուն դիրկը: Կեանքի այս պատրանքներէն դառնացած իր սիրտը դութով կը լեցուի եւ իր դրիչը վիշտ կը ծորէ:

Ճարտար բանաստեղծ մըն է Սիպիլ՝ որ գաղտնիքն ունի նրբին երանգներու; խուսափող ստուերներու արտայայտութեանց արուեստին: Սիպիլի արտայայտուելու եղանակը յստակ է վերին աստիճանի: Մութ պատկերներ, տարտամ բացատրութիւններ, երկդիմի ասութիւններ, բռնադատուած պատկերներ, յայտնի ճիգով յղացուած դիւտեր չկան այնտեղ: Իր տրտմութիւնն եւ ուրախութիւնը, հառաչն ու աւաշը միեւնոյն ջինջ եղանակովը արտայայտուած են: Անոր դրիչը կատարեալ է, եւ Սիպիլի սիրտը չէ ունեցած զգացում մը՝ զոր իր դրիչը անկարող եղած ըլլայ միեւնոյն դիւթական շնորհքովը երեւան բերելու:

Սիպիլի քերթուածները՝ ամբողջապէս՝ զերծ են հուետորական չունչէ: Այս տեսակէտով, շատ բարձր կը թնայ այն իրեն ժամանակակից կարգ մը քերթողներէն՝ որոնց տաղերը ա՛յնքան խճողուած են յաճախ հուետորական բացադանչութիւններով, խրատականներով, անտեղի քարոզներով որ արուեստը մեռած է անոնց արճիճէ ճնշումին ներքեւ:

Սիպիլի նախասիրած աշխարհը աշխարհն է երազներու, յիշատակներու: Տեսանելի, չօշափելի աշխարհը շատ բիրտ է, շատ կոշտ՝ իր կնոջական փափուկ խառնուածքին համար: Նիւթը, նիւթական տիեզերքը, զինք հետաքրքրելու համար, պէտք է որ «բոյր մը ըլլայ լափուելով բոցէն»: Իր մշակածը սրտի գրականութիւնն է եւ այն ալ կնոջական սրտի՝ որ անուրջներով կը սնանի, որ բիրտ երականութիւններէն խորշելով ցնորքներուն կը կառչի, որ ներկայէն դժգոհելով անցեալին դիրկը կը նետուի: Անցնող, անհետացող, անդալին դիրկը կը նետուի: Անցնող, անհետացող, անդալին օրերը կենդանի են միշտ ալ, եւ զգայնիկ հոգիներ կ'ապրին զանոնք յաւէտ: Անցեալը սրբավայր մըն է ուր ամփոփուած են Սիպիլի նման հոգիներու սիրելագոյն երազները, քաղցրագոյն յոյզերը, պաշտելի յիշատակները՝ որոնց այցի կ'երթան անոնք ժամանակ

առ ժամանակ: Գիտնալով հանդերձ թէ անցեալը անտարբեր է իրեն երկրպագուներուն հանդէալ, գիտնալով հանդերձ թէ անօդուտ է վշտանալ անցած դաշած բաներուն վրայ, գիտնալով հանդերձ թէ անոնց նկատմամբ եղած բացականչութիւնները յովտ մ'իսկ չեն կրնար փոխել իրերու ընթացքէն, անոնք վերստին կը վերակոչեն զանոնք ու իրենց տաք արցունքները կը թափեն անոնց վրայ: Ասիկա հակասական, անբնական երեւոյթ մը չէ սակայն: Ընդհակառակը շատ բնական է որ մարդիկ յիշեն անցած դաշած բաները եւ ապրին անոնց յիշատակովը: — Ծերունին պիտի վերակոչէ երխտասարդի իր օրերը, տկարը պիտի յիշէ զօրաւորի իր ժամերը, հիւանդը պիտի անդրադառնայ կորովով, աշխուժով, աւիւնով լեցուն իր կեանքին, յուսահատը ոստումներ պիտի ընէ իր յոյսերուն երբեմնի ծաղկաստանին գիրկը: Սիրաը լեցուն է անցեալին յուշբերովը: Բեկրեկեալ չլթայի մը օղակներն են անցեալին ձայները՝ որոնք իրենց անջատ անջատ արձագանքները կը պահեն սրտին այլապահ ծալքերուն տակ: Երանութիւնը կը յափշտակուի, հաճոյքը կը խլուի, ուրախութիւնը կը զլացուի, յիշատակն է միայն որուն չեն զօրեր մերձենալ բախտին ձեռքերը: Այդ յիշատակն է որ պիտի ապրի, դառն եղած ըլլայ այն թէ քաղցր, ու Սիպիլ այդ յիշատակն է որ ապրած կը զանէ իր սրտին մէջ, ու դարերու, յաւիտենական դարերու կեանքը կը հագցնէ անոնց՝ թուղթի էջերուն վրայ:

Սիպիլ մը ըլլալու պէտք չունի մարդ, գիտնալու համար թէ սրտին ծալքերուն տակ կը հանդչին խորապէս տպաւորուած պատկերներ, որոնք՝ յարութեան կոչուող մեռելներուն հանգոյն՝ կը ցցուին յանկարծ, երբ ձայն մը, խօսք մը, վանկ մը, երդ մը, հին եղանակ մը արթութեան կը կանչէ վիրենք: Եւ սակայն Սիպիլ մը ըլլալու է մարդ այդ յառնող յուշերը մշտատեւ կեանքի մը մէջ փաթթելու և դարաւոր սերունդներ

անոնցմայ օրօրելու համար: —

Պուրակին թօշ ստուերներուն տակ մթին. Ուրի զեփիւներ ծաղիկներուն կ'այցելեն. Ուր բուրմաց քարմ ծիածաններ կը փթթին. Միշտ կը գտնէ հոգիս յուշիկ մ'անցեալէն: Ծովն ու երկինք եւ տեսլիներ անհամար. Կեանքնեն ուր մարդիկ տեսնուով կուլան, կը խնդան, Ցիշատակներ են հոգեցուոց ինձ համար, Ուր կ'ապրի սիրսս անուրջներով անկենդան:

Կեանքը, լացի ու խնդուքի, երանութեան ու տրխութեան, ցաւի ու հաճոյքի այս խառնուրդը, շատերն է մզեր անկենդան անուրջներու գիրկը՝ ուր սիրած, ցնորքներով պարարուն, ապրած է մինչեւ ենթակայի շունչին վերջին հեւքը:

Կը աեսնէք արդէն որ ինքնին տխուր է այս թելը եւ սակայն Սիպիլի քնարը այդ թելերովն է որ կը կենդանանայ: Ասիկա ա'յնքան կենսական է բանաստեղծի իր տապանողին, որքան արեւը՝ իր սեփական կեանքին համը:

Բաի արդէն որ Սիպիլի սիրար լեցուն է գութով, անսահման գութով: Իր ապրած դառն վայրկեանները, տխուր յուշերը իր մէջ արծարծած են կարեկցութեան այնպիսի հրդեհ մը՝ որուն բացերը կ'այրեն, կը տանջեն զինքը: Բնութեան ու մարդուն անկարեկիր վերտերումները մտածել տակէ աւելի լացնել կուտան իրեն.

Ամպ լուսեղէն, ուր երազներս ապրեցան. — Երկինքին մէջ, լուսնին աշխարհին արծաթի— Ու քեզի հետ փշրած կ'յինան ցիրուցան, Այդ փշրանքին տաք տաք արցունք կը կաթի: Բաժնըւելով քու շողերէդ մտերիմ. Հովերու բիրտ հարուածին տակ կը փրթիս. Կեանքն երկինքն էր. հողը կ'ըլլայ քեզ շիրիս. Ուր բաղուեցան հուր տեսչանիներն իմ սրտիս:

Եւ կը ժայտին վերեն արեւն ու եքեր
Մեր վիշտերուն անկարեկիր ու անփոյք .
Փայփայելով թեւերմուն մէջ նոր ամպեր .
Նոր սարսուներ ու երազներ զինջ . կապոյտ :
Մինչ մենիք գոհեր սիրոյ անհուն պապակին՝
Անձեւ կուլաս դուն . ես՝ արցունիք ցաւագին :

Արքա՞ն մարմոք կրցած է զնել Սիսիլ իր այս գեղեցիկ , շնորհալի տապիկին մէջ . ո՞րքան ձչպրիտ է նկարագրութիւնը , եւ ո՞րքան ձչպրիտ մանաւանդ անով պարզուած երեւոյթիք : Ի՞նչքան անկարեկիր է ընութիւնը այլոց վիշտերուն , տիսրութիւններուն , արցունքներուն հանդէպ : Սրտերը թաղ կոծեն , հոդինները թաղ պան , թոփերն արին թաղ փախեն , արեւն ու եթեր նոյն ժապիտավ պիտի հեկնեն մարզուն հասաշը : Բնութիւնը անդութ է անկարներուն , անկարներուն . ձգձիմ , հիւանդկախ զայտութիւններուն հանդէպ :

Բայց մարզիկ նուազ անկարեկիր չեն մարզերուն հանդէպ : Կարգացէ՛ք «Մենաստանին Խոյսը» , ու պիտի տեսնէք թէ ո՞րքան թեթեւութեամբ կը խաղան յաճախ անոնք՝ այլոց սրտերուն հետ : Կանթեղէ , յոյսէ զուրկ մենաստանին խորը , կեանքին աւելնովը , խանդովը լեցուած կոյսը , իր սրտին բազմանքները թագերու , իր սէրերը մեռցներու , իր խաչարները մահացներու . Համար տաժանագին ճիկեր ի զործ կը դնէ եւ զառնացած ոըրտով մը կ'աղաղակէ .

Ապրիլ կ'ուզիմ , անօնիք երկինք ցոյց կուտան .
Սիրել կ'ըդամ . կը զոչեն «Աէր է Աստուած» :
Եւ կը պատմեն Դաւիթը , Յորին ու Յուլիան .
Կ'ըսեն «Միայն մահուան համար ենիք հաստուած» :

Վանական ձնչող կեանքին , մարզուն սիրով , Հունին սպաննող , խանդը մարտով , եսանդը ցամքեցնող այդ զրութեան դէմ աւելի արզար բազոք մը չէր կընար արձանագրել Սիսիլ , որ յաջակն իրենց երեսին քաշոծ

իր քոյլիքուն ծիւրիլը , չիւծիլը տեսնելով իսկապէս կ'ապրէր անոնց տառապանքը : Մենաստանի կոյսին զժոհոհանքը՝ փայլատակով կայծակին հանդոյն՝ ուշ կամ կանուխ պիտի պատուէ ընկերական , կրօնական կարգերու . երկինքին կամարը , եւ կոյսն իր սէրին ու սիրութիւնը պիտի գարձնէ : Կրօնականի սեւ քօղը աւսերուն քաշով կենալից , կենասյորդ կոյսը , ոըրտի ձայնին անսալով , յանդզնութիւնը պիտի անհնայ պատարու .

Այդ փորձանիքներն ես կ'երազիմ անդադար , կեանիքի բզնոր մեծ պայքարներն . հուրին անինուն . Աշխարիի մէջ չնշին բաժինս իմ արդար .
Եւ կը բողում երկինքն իրեն սուրբերուն :

Ասիկա զժորախոսութիւն մըն է որ զազտնի էջեր չունի թերեւս : Այլ թէ կին , հին ժամանակներէն ասգին , պայքար կը մզին յանուն իրենց «արզար բաժին»-ին . աշխարհ , առհասարակ , խուլ է զես անոնց ազազակին : Բայց , ո՞վ զիտէ , ժամանակ զայ թերեւս երբ աշխարհ ինքն ալ ցնցուի , եւ արդարութիւնը զեղեցիկ խաչալ մը ըլլալէ աւելի՝ չօչափելի իրականութիւն մը զատնայ : Ամէն պարագայի տակ , սակայն , սրտին հակումները պիտի դանեն իրենց բնական բնիքացքը և զացուին հակառակ տմէն արգելքներու :

Սիսիլի զրիչը Մենաստանի կոյսին զժորախոսութիւնը չէ միայն որ պատկերացուցած է այնքան կենացանի զոյներով : Կայ զես ուրիշ քերթուած մը՝ «Պարուիին» որ Սիսիլի զրուխ զարծոցն է թերեւս : «Մէծ սրահը կեցցէներով կը թնդայ» . երբ զեզուհի պարուհին , իր նորին մարմնի հազար ու մէկ թեքումներովը կը ճօճի , կը ճկի , կը նազէ , կը կայտոէ , թիթեսնիկ մը կ'ըլլայ եւ ծափ ու ծիծաղով կը լիցնէ մթնոլորտը . բայց «Այլ ծափերն ապտակներ են , ո՞վ Աստուած» տրուած՝ պարուհիի երեսին որ եկեր է զուարձացնե-

լու, հրձուեցնելու հաճոյամոլ մարդիկը և տառվ զեզ
ու գարմանի միջոց մը ապահովելու իր սիրառուն զաւ-
կին համար որ տունը, մահճին մէջ, իր հիւանդկախ
դոյտւթիւնը կը քաշկոտէ:

Այս դոյնը առած է հացի պայքարը Սիսկիլի գրչին
տակ. եւ ո՞րքան վաս դոյն մըն է այն: Բաղդի անողոք
հարուածներուն տակ կըսող, ձնչուող ո՞րքան էակներ
կան, փափուկ, նրբին, գողարիկ էակներ, որսնք պի-
տի խնդան, պիտի ծիծաղին, երջանիկ, ուրախ պիտի
ձեւացնեն ինքղինքնին ուրիշները խնդացնելու, երջան-
կացնելու, զրուցելու համար: Այս ալ մարդոց անկա-
րեկիր վերարեսութիւնն է որտերու հանդէպ, որսնց
հեզնանքը, զառնութիւնը, ատերութիւնը պիտի չի ճա-
շակն անոնք, մինչեւ որ օր մը իրենք ալ, իրենց կար-
գին, իյնան նոյն վիճակին մէջ եւ զգան մարդերու ան-
դժութիւնը՝ մարդերու հանդէպ: Այն ատեն, յանուն
արդարութեան մղուած պայքարը աւելի զասն ըլլայ
թերեւս, բայց Սիսկիլ ինքը, որսէս կին մը, որսէս ըղ-
դացողական, անրջող քերթողուահի մը, ուրիշ կերպով
չի կրնար նետուիլ կրկէսին մէջ, այլ միայն աղաչելով,
պաղատելով որ իր բասնալ չի կրցած զժրախտութիւն-
ները կարենայ դէթ... մունալ: Իր անսածներուն յա-
ճախանքովը գերազրպուուղ իր սիրաը շատ պէտք ունի
մունալու չնորդքին: Անցեալին յուշերը շատ ուժեղ
կերպով կարթած են զինքը. այդ է պատճառը որ անի-
կա զեղարուեասական անհման քերթուածով մը կը
պաղատի—

Ցաւի, սուզի ջնջել սերմերն անհամար.
Տառապողին սրբել շիրերն արցունիքին.
Մինչեւ անոր յորդ աղբիւրները ցամքին.
Թշուառութեան դէմ մաքառիլ քաջաբար
Ծայրատելով իր ծաւալ.
Թէ այս ուժին ես կարող չեմ տիրանալ.
Մարդոց վիշտերն, ո՞հ. կ'ըղայի գէք մոննալ:

Սիսկիլ նոյն պաղատանքը ըրած է նաեւ իր երազ-
ներուն, իր տեսիլներուն նկատմամբ՝ որոնց չէ ուղած
մարմին տալ եւ որոնց աճիւններուն տակ մխացած է
միշտ իր հոգին: Երազը, իրեն համար, իրականութե-
նէն աւելի գեղեցիկ, աւելի գիւթիչ է: Իր երազին ձիւ-
ները աւելի ջինջ են քան ձմրան ձիւնը սպիտակ՝ որ այդ
թեւերով կը թոի եւ օդայած ըրջաններով կը հալի:

Կենսածիր արեւը սոսկական կանթել մըն է իրեն
համար պրմէ աւելի «փայլուն արեւներով կը վասի» իր
մտքին մէկ «անուրջն յիմար»: Մարդոց հոգիներու հա-
յելին հանդիսացող տչքերն անդամ ոչինչ կը խօսին ի-
րեն.—

Կրակ աչքեր, ծաւի աչքեր լուսահոծ
վիհի հանեարով, սիրով օծուած.
Հմայքներու խոր առեղծուած.
Չեր բիբերէն զուր կը ցայտէ մեզր ու բոց
Երազիս մէջ անեաս աչքեր կան խորին.
Որոնց զեղին կապուած հոգիս
Երկինքն ի մեր կը տանի զիս.
Ու ես դիւրուած չեմ նայիր սուտ աշխարհին:

Այսպէս է Սիսկիլ: Նկոթական աշխարհէն աւելի
վերացական արեղերքի մը մէջն է որ կ'ասպի, և անոր
բարձրագոյն սրբաները սաւասներավ կ'երգէ «Խտէա-
լը»՝ որ հայ բանասեղծութեան չքնազագոյն էջերէն
մէկը պիտի մնայ անկասկած: Մերունդեր սերունդնե-
րու հուեէն, պիտի զան ու առեղծուածին հանդէպ
շուարուն, խոչալին խուսափուկ զոյներուն հուեէն
պիտի վազին: Մարդիկ միշտ ալ պիտի հարցնեն ինչուն
սուանց սակայն կարենալ յոսակ պատասխան մը գտնե-
լու անոր: Սիսկիլ ինքն ալ նոյնը բըսաւ.—

Ինչո՞ւ զուարի ես. կ'ըսեն ինձ շատեր.
Կեանքն իրապոյր չունի, եւ աշխարհին է սուտ.
Զե՞ս տեսներ սրբիդ հանոյքն է հատեր
Եւ զուքն ու պիրնաև ուրուներ են զուտ:

Ինչո՞ւ գուարք ես, կ'ըսեմ ինձ շատեր .
—Գիտէ՞ լնակը ինչու կը ցոլայ .
Երբ արեւն իր մէջ կ'արձակէ նաևան .
Երբ այզն իր ցողը կարէ արծարեայ
Ինչո՞ւ կը ժպտիմ ափերը կանան :
Ինչո՞ւ . ո՞հ . ինչուն ես ալ չեմ գիտեր :

Ինչո՞ւ . — Աչ սք գիտէ այդ ինչուն . եւ ոչ սք ալ
պիտի գիտնայ թերեւս : Ժամանակը ինքնախարէու-
թեան հաշվովը կը թմրեցնէ մարդ արարածները՝ ո-
րոնք ամէն օր , լուսագոյնին յոյսն իրենց սրախն , կ'ապ-
րին , կը կայտան , կը խայտան : Վերլուծութիւն չկայ
այստեղ , եւ Սիսիլ վերլուծող մը չէ արգէն : Անիկա ե-
րեւոյթները կը նկատէ միայն այնպէս , ինչպէս որ կը
յարոնուին անոնք : Ու մենք այսպէս կը հասկնանք բա-
նաստեղծութիւնը : Մենք քերթուածներ չենք կարդար
կեանքին վերլուծութիւնը զանելու համար հսն , այլ՝
սրտին արձանագրութիւնը : Եւ արժէքաւոր է այն բա-
նաստեղծը՝ որ կը յաջողի զայտ ընել : Բանաստեղծու-
թեան հասուրը բարսյագիրք մը ըլլալու պէտք չունի :
Սիսիլ ամենեւին մեղանչած չէ զեղարուեստի այս պա-
հանջին զէմ եւ անոր համար կրցած է միշտ ալ մնալ
ճշմարիտ արուեստագիտուհիի մը սահմաններուն մէջ :

Որպէս զիտող , ու սրտին հակումները ըմբռնող
բանաստեղծ մը , անզուգական է Սիսիլ : Ասոր մեծա-
գոյն ապացոյցն է «Անցնելու Մօս» իր քերթուածը՝
ուր անիկա իրեն յատուկ ճարտար արուեստով մը կը
ցուցնէ թէ . —

Մենք չենք սիրեր կեանքն յորդաշուն . կենդանի .
Անցնելու մօտ իրերն զմեզ կը կարք են .
Ու կը ցաւինք . երբ բախտան հեռու կը տանի
ինչ որ երէկ արհանարհած ենք արդէն :

Ու նորէն երազն է որ կ'սկսի . անցեալը , երէկը՝ որ
թաղուած է , եւ որուն յուշերը կ'ապրին սրտին մէջ :
Այդ յուշերը , տիտոր եկած ըլլան թէ ուրտիս , արցունք

ունին խլած բանաստեղծին աշքերէն , եւ Սիսիլ , զա-
նոնք վերյիշելով , զրուծ է իր «Արցունիքներ» անհման
քերթուածը՝ որուն զեղեցկութիւնը ճաշակել տարու
համար կ'արտագրեմ չոս ամբողջապէս . —

Արցունիքներ կան շիբ-շիբ տրտում . մելամաղատ ,
Որոնք կուլան կարկրելով այտին վրայ .
Անմէն կարիլ հեծկլունիք մը , կոծ մ'է բախնծոտ .
Իր ցողին մէջ տառապանք մը կը քրբույ :

Արցունիքներ կան պայծառ ու ջինջ եւ անխոռով
Որ արեւու նշոյներով կը փողփողին .
Ծիրանածին անձրեւի պէս հանդարտ ու զով
Երբ որ տեղան . օդը բոյր մը կ'առնէ հողէն :

Լուռ . անշշուկ . խորիրդաւոր արցունիքներ կան .
Որ կը բղխին հոգույն խորէն սիրոյ կարօտ .
Անոնք ցաւեր մեզ կը պատմեն երկայն , երկայն .
Թաղուած սէրեր . զոր կիմած է սուզին նարօտ :

Արցունիքներ կան , որոնք քրքիչ ինձ կը քուին .
Միշտ զոռացող ամպին նման փոք-որկայոյզ .
Որ փայլակներ քօքափելով ծովին , հովին .
Մըշուշի պէս կը տարտղնին կեդրոնախոյս :

Արցունիք մ'ալ կայ որ միշտ կ'այրի բայց չի' կարիք ,
Հեղուկ բոց մը , բուռն , սպառիչ , ահե՛ղ կրակ ,
Ցամքած արցունիք որ չի հատնիք՝ մինչեւ մոխիք
Կորին աչքերն . հոգին դառնայ կոյտ մ'աւերակ :

Ո՛վ արցունիքներ , ամենիքնիդ ալ ես կը հանչնամ ,
Թէեւ դժբախտ իմ օրերուս յուշերն ըլլաք .
Զերմ յուզմունիքով զմեզ կ'օրինեմ ես յարաժամ ,
Զեզմով կ'զգամ սրտիս ապրիլն ես շարունակ :

Քերթողուհին Սիմիլ պէտք ունի արցունքներու :
Անոնցմով է որ անիկա կ'զգայ «սրտին ապրիլը» : Այդ
սիրտը կրնայ բարախելէ զաղրիլ սակայն օր մը : Բայց
Սիմիլ ինքը, մէջ բերուած կտորներովն և «Ժանեակ-
նիրը»ի, «Դարավերջիկ Հիւանդը»ի, «Խուճիլը»ի, «Աչ-
քերդ»ի և «Առուակը»ի նման արտեստին կատարեալ
նրութիւններովը օծուն իր քերթուածներովը մշտա-
պէս պիտի ապրի հայ բանաստեղծական աշխարհին
մէջ :

ԱՂԵՔՍ . ՓԱՆՈՍԵԱՆ

Աղեքս . Փանոսեանի համար վերացական վարդա-
պետութիւն մը չէր Սոսոյիկեան փիլիսոփայութիւնը .
այլ կենցաղ մը՝ զոր ապրեցաւ և արժեցուց միանդա-
մայն : Կեանքի այլապան երեւյթներուն վրայ լաւա-



ԱՂԵՔՍ . ՓԱՆՈՍԵԱՆ

տեսի մը աչքերով նայեցաւ, և ամենէն տիսուր երե-
տոյթներուն մէջ իսկ լուսաւոր կէտ մը նշմարեց ու ա-
նոր վրայ բարուած պահեց իրեն ու իր ընթերցողներուն
ուշպրութիւնը : Յոսիահեսութեան թոյնը երբ և իցէ

չի թուլցուց, չի մեղկացուց անոր ջխտերը, և անիկայաւխտեական ժպիտը զէմքին, երջանկացաւ և երջանկացուց միանդամայն իր գրչին սիրահարները: Փանոսեանի գրիչը ծերունիի մը խորշուները չի ճանչցաւ երբեք, խոժոս զէմքիրու հանդիսառես չեղաւ, մնաց միշտ երիտասարդ ու խանդավառ: Հրճուեցաւ կեանքին վաղանցաւկ տեսիլներովը և գինովցաւ անոր անանուն պատրանքներովիք: Տարբներու րեսը, եթէ ծանրացաւ ալ Փանոսեանի սրտին վրայ, զէթ չի ճնշեց անոր գրիչը՝ որ պատամիի իր աւենիը ծորեց օրաթերթերու էշերուն վրայ: Այսոքն Փանոսեան ժպանցաւ ու ժպանցուց միանդամայն: Մանուկի մը վերարերութիւնը ունեցաւ կեանքին հանդէպ, ու անոր հետ խոզաց այնպէս, ինչպէս հինգ տարեկան աղեկ մը՝ իր սահնակին հետ: Անոր համար էր որ Փանոսեան չի կորսնցուց իր աշխուժը, պահեց իր տուովութիւնը, և մինչեւ վերջին վայրկեանն ալ հանրութեան ճաշակել տուաւ իր գրչին թարմութիւնը:

Յարագուարձ յանդարանը եղաւ Փանոսեան, և զիսցաւ պարագային յարմար վախիսութիւններու ենթարկել իր գրիչը: Ենգուական այս վախիսութիւնը անդրնական չարժման մը երեսյիր չառաւ սակայն: Փանոսեան անձարտկ մը չիր սձի գործածութեան մէջ: Անոր գրիչը պէտք եղածին չափ ճկուն էր, այնպէս որ գրաբարախասնէն զուտ աշխարհաբար զարձը եղաւ հետին ու համելի միանդամայն: Փանոսեան կրցաւ մնալ աշխարհաբարի բարձունքներուն վրայ և իր ոճը՝ հեղասահ ասուակի մը նման՝ չարտւնակեց իր ընթացքը յարստեւ ու անսրդել: Փանոսեանի լիզուն իր վրայ կրեց զրագիտական չնորհքի զրոշմը, զաշն էր այն ու քաղցրարուր: Փանոսեան սէրէ աւելի բան մը ունէր յանդարանութեան հանդէպ: Ատանտուրի արտաքներեւոյթը, ձեւը, շատ բան՝ զրեթէ ամեն ինչ՝ էր իրեն համար: Անոր ստանաւորները իրենց արտաքներեւոյ-

թէն, ձեւէն, յանպէն կ'առնէին իրենց կետնքը: Բառերը կոկելու, չափելու, յարդարելու արհեստն էր ո՛ր կը գիւթէր ընթերցողները ու անոնց մէջ սիրոյ, խանդապատանքի նման բան մը կ'արթնցնէր հեղինակին հանդաստանէն առաջ ալ, հայ զպլութեան մէջ եղէպ: Փանոսեանէն առաջ ալ, հայ զպլութեան մէջ եղած են հեղինակներ՝ որոնք շեշտած են ձեւին կարեւորութիւնը: Դասական զպլուցի ազգեցութիւնը բաւական երկարաւոււ եղած է ազգային գասլնթացքնէր, տաղաչափական գասազգրքեր իրենց գերագոյն պաշտօնը նկատած են ինկարկել ձեւին, և սակայն ոչ ո՛ք կրցած է աշնորին էին որ ընթերցողին տուին ճոխ յանդի ճաշակը: Անոնք էին որ գործնականացուցին գրագիւտական վարդապետութիւնները: Ու Փանոսեան՝ ժողովական վարդապետութիւնները, այլ մանաւանդ թերթերու իրեն ընծայած ընդունելութիւնէն խանդավառ՝ մոոցաւ թէ բանաստեղծութեան մէջ ձեւէն զատ ուրիշ բան ալ կայ, աւելի կենսական, աւելի կարեւոր, ու տուաւ ինքովինքը յանդաստու անոր ամբողջապէս, զայն ըրաւդին, անձնատուր եղաւ անոր ամբողջապէս, նշանաբանը: Գրիշիր քերթողութեան միակ նպատակը, նշանաբանը: Գրիշիր քերթողութեան միակ վարժուեցաւ այլ արտեստին, և չը երթալով աւելի վարժուեցաւ այլ արտեստին, և Փանոսեան ա՛լ պէտք չունեցաւ իր յանդերը գանելու համար մանաւոր միաք յոզնեցնելու, ըգեղ ճնշելու, և եղաւ վարդես մը, միակ վարդետը՝ որ երբեք յայտնուած ըլլայ հայ զրական հրապարակին վրայ: Ատով գոհացաւ, տառվ երջանկացաւ Փագոհացաւ, տառվ հրճուեցաւ, տառվ երջանկացաւ Փանոսեան:

Փանոսեան՝ իրեւ յանդարաններու իշխանը՝ կանդնած մնաց իր արտեստակիցներուն վերեւ, և հըկանդնած մնաց զանոնք իր մողական գաւաղանին ուժովը, իմա՛մայեց զանոնք իր մողական գաւաղանին ուժովը, իմա՛մայեց զանոնք իր մողական գաւաղանին ուժովը: Փամանական իր ճոխ յանդերու շլացուցիչ գանձերովը: Գլուխութիւնը կ'իցները ա՛յնքան տարուեցան անոր յանդառիս գըրկիցները ա՛յնքան տարուեցան անոր յանդառիս գըրկիցները որ «պսակաւոր բանաստեղծ»ի տիտղոսին արժանին:

նի նկատեցին զայն։ Իր յաջորդները բանաստեղծութեան էւութիւնը ու կենսական պահանջը նկատի ունենալով թերեւս պակասաւոր գտնեն զինք։ քանի որ յայտնի է թէ իր ամրոզջ ճիգը ևզած է բանաստեղծութիւնը նոյնացնել յանդին հետ և այս երկութը հոմանիշ դարձնել մէկզիգէկու։ Մէր հաւատքն է թէ յանդը մարմին է սոսկ որ պիտի մեռնի, մոսցուի, եթէ բուն արռևսատը, չոդին, խմաստ մը չի տայ անոր, կենդանութեան չունչ մը չի փէք անոր մէջ, և զայն արեւին, կեանքին չկանչ։

Ժողովուրդին բանաստեղծը ևզաւ Փանոսեան, առանց սակայն ժողովուրդին քնարէն յուզուելու և աշուղական կրակով տաքցնելու իր գերթուածները։ Հասարակութեան մատչէլի բլլարւ մտասեւեսումն ունեցաւ, և երր անսաւ որ գանգուածը չի կրնար ըմբոնել զրադէտներու զործածած իզուն, ինքը իր զրիչը իջեցուց անսնց խուերը, փոխ առաւ սամիկին բառերը, բացատրութիւնները, հնչման կուսակները և այնպիսի ճարտարաւթեամբ զործածեց զանսնք որ սամիկը սկսաւ սիրել անոր կտորները և զոց ընել անսնցմէ չատերը։ Փանոսեան՝ իր նիւթերն իսկ՝ նոյն արդ սամիկին կեանքին քաղեց յաձախ մանուկներու աշխարհին մէջ պատեցաւ, ստակախօսներու իզուն փոխ առաւ, ու այսպէս արտապղեց ստանաւորներ՝ սրոնք իրենց նախընթացը չունին արեւմտահայ զրականութեան մէջ։ Ռամիկին զէմքը անոր ստանաւորներավը պայծառացաւ. և մանուկներ անոր կտորներուն մէջ զտան իրենց առօրեայ կեանքին ազգութիւն տուազ բարոյականը։ Աշակերտներ անոր գերթուածներովը իրատաւեցան և ուսուցիչներ անոր բանաստեղծութիւններավը զարդարեցին իրենց րեմերը։ Ու ասիկա ևզաւ Փանոսեանի արտագրութիւններու զրական կողմը։

Ֆանթէզիսթ զրող էր Փանոսեան և իրեւ այդ՝ իր գրչին յաձախ նիւթ բրած է կինը։ Ազգին գլխաւու-

թած վութուրիկն ու անոր սպասնացով վտանգը չափ չէին ցնցեր զինքը։ Համաշխարհային պատերազմի ընթացքին իսկ, երբ իր զրչի եղբայրները գերեզմանին եզրը կը թափառէին և կամ տարազրութեան ճամբաններուն վրայ կը հեծէին, ինքը «Փամանակ»ի մէջ, անընդհատ, զրեթէ ամեն օր, ստանաւորներ կ'արտադրէր կանաչ թեր ու դէմ այնպէս որ եթէ այսոր ատոնք հաւաքութիւն, ստուար հատոր մը կը կազմին։ Ըսենք, սակայն, թէ Փանոսեան առ հասարակ մնացած է չափաւորութեան ու պատշաճութեան սահմանին մէջ։ Այնպէս որ իր զրութիւններու մեծամասնութիւնը կարելի է ամենուն ձեռքը տալ անվարտն։

Սրամիտ զրող էր Փանոսեան և միանդամայն ունէր հեզնելու մասնաւոր կերպ մը՝ որ կը խայթէր, բայց չէր վիրաւորեր։ Իր այս կարգի կատրներուն մէջ զրուած ժպիտը ա՛յ թոյն չէր թողուր զործածուած չինսանքին մէջ՝ սրու սրաքին թիրախ ծառայոց անձն իսկ քահ քահ էր ծիծազէր հեղնարանին հետ։

Փանոսեան ևզաւ արագ և առաւ արտագրով մը միանդամայն։ Իր հեղինակութեամբ, բարզմանութեամբ զրած կատրներուն թիգը մէկ քանի հազարը կ'անցնի։ Փանոսեան յաջող նմանցնող մը և ճանդիսացաւ Դժրազգարար, սակայն, արագ և առաւ արտագրելու մարմաջը ասկա անփութեան մզեց զինք, և անիւ կտ սկսաւ օրուան բուրերը ստանաւորի վիրածել և իր զրազայքարներն իսկ ընել ։ ստանաւորով։ Ասիկա ինքնին սպասուած մը ևզաւ և հեղինակը չի կրցաւ քերթողութեան վերին սահմանները։ Այնուագանալ քերթողութիւն ասիկայն իր կ'երեւի սակայն թէ, Փանոսեան իրեւ և իցէ վիճը շըրաւ իր սակական արժանիքին վրայ միտք յոգնեցներու։ Անիկա առաւելաբէս ինքինք զոհացներու նպատակաւ չարժեց զրիչը և չանդրազարձաւ թէ յաջող կտորներ՝ կտորներու հետ կ'արտազրէր նաև ճախող կտորներ՝

սրոնց թիւը կ'աճէր հետզհետէ և կ'սպասնար իր այլ-
լազգիս չպհուած համբաւին . . . :

Փանոսեան իր կաորները ստորագրած է զանազան
անուններով : Անիկա վախն ի վոխ դործածած է Ալ-
վասլան, Աղօմոննեան, Աստղիկ, Արփառզամ, Ազանօց-
եան, Ա. Գէորգեան և այլ գրչանուններ : Այս անուն-
ներով անիկա ստորագրած է յանդապատմներ, տ-
ռակներ, մանրավիպեր, հանելուկներ, Փանթէզիներ
եւն : Իր ա՛յնքան բազմաթիւ ու այլազան արտագրու-
թիւններէն շատ ֆիչերը լոյս տեսած են առանձին հա-
տորով, այնպէս որ այսօր Փանոսեանի անուամբ վո-
խանակ տասի չափ ստուար հատորներու՝ երեք հատոր
միայն կը զանենք . . . «Ճողեր ու Յօղեր», «Արե-
կութք», «Ազատ Քնար» : Այս վերջինը վախտ տեսրակ
մըն է թէ՛ ծաւալով, թէ՛ պարունակութեամբ :

Արգ, Փանոսեան դործնական ստոյիկեան մը,
վարպետ յանդարան մը, քաջ աշխարհաբարագէտ մը,
յաջող թարգմանիչ մը և ճարտար նմանցնող մը ըլլա-
րով հանդերձ, և իր կորովը, աշխուժն ու թարմու-
թիւնը մինչեւ իր կեանքի վերջը վաս պահելով մէկ-
տեղ, չի կրցաւ տեղ մը գրաւել հայ առաջնակարգ քեր-
թողներու շարքին մէջ, և ասիկա անոր համար որ ի-
րեն կը պակսէր ներշնչումի կրակը : Իրրեւ բասերու,
յանդերու արուեստագէտ՝ անհնման և անդերազանցելի
կը մնայ Փանոսեան : Անիկա խելացի է, սրամիտ է,
հեգնարան է, թոյր ու բոյր կուտայ իր կտորներուն,
միայն թէ ներշնչման կրակովը չի տաքցներ, չի կեն-
դանացներ զանոնք : Անիկա տուաելապէս, գրեթէ ըս-
ցարծակապէս, հասարակակեղիք նիւթերը հեշտալուր ո-
տանաւորներով յաջողապէս զրի առնելուն և ընթեր-
ցողները զուարթ պահելուն մէջն է որ ամենէն բարձր
տեղը կը գրաւէ : Հոդ է իր ինքնաստպութիւնը, իր ար-
ժանիքը, իր վասքը :

ԳՐ. ՕՏԵԱՆ

Առատ արտագրող մը չեղաւ Գր. Օտեան : Իրմէ
հազիւ թէ կը մնան մէկ քանի նկարագրական էջեր,
անձնական տպաւորութիւններ, անհատական նամակ-
ներ և հատուկառ մտածութիւններ : Աւ եթէ մեր գրա-
կան գէմքերու կարգը կ'անցնի, պատճառը այն է որ
այդ սակաւաթիւ գրաւթեանց մէջ անիկա կրցած է
յայտնարերեւ գրագէտի իր խառնուածքը և մահաւանդ
այն առողջ սկզբունքները՝ որոնց յարած էր և որոնք



ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

մարմին կ'առնէին նաև զրցէն ու խօսքէն գուրս, իր
առօրեայ կենցաղին, իր անհատական ու հանրային
գործունէտեանց մէջ :

Ազգին անվերապահ գուրզուրանքը վայելելու համար, նախ ազգին վստահութիւնը շահած ըլլալու է մարդ: Տաղանդը, ինչքան ալ փայլուն ըլլայ, չի կը ունար միահամուռ վստահութիւն յառաջ բերել, եթի անոր չընկերանար Ակրանքը: Օտեանէ աւելի տաղանդաւոր գրադէաններ ու ճառախօսներ ունեցած է Հայը: Օտեանէ անհունապէս աւելի հիացման արժանի գրիչներ այսօր իսկ չեն պակսիր ազգին մէջ, եւ սակայն հին ու նոր շարքերը միասին առնելով, գժուար է գտնել տշխարհական դէմք մը՝ որ անոր չափ պատկառանք ազգած, անոր չափ սիրուած ըլլայ, բարին անվերապահ առումովը:

Խօսքէ աւելի գործի հետամուտ այս ազգային դէմքը եթէ մեծ գրադէտ մը չեղաւ, եղաւ սակայն մեծ գըրասէր մը՝ որ գիտցաւ ոչ միայն քաջալերել զրովները, այլ եւ առողջ ուղղութիւն մը տալ անոնց: Օտեան յայտնուեցաւ դէմք մը որ ճիկլ չի գիտեր: Իր անուան չուրջ հիւսուած ներտպները անզօր էին զինքը չեղեցրնելու իր սկզբունքներ: Տէմիրծիպաշեան, մեծ գրադէտը, իր գիւթական ոճով, կրնար հազար զովեստ հւսել ազգին վտարանդի զրովին՝ որ իր տիտուր վայրկանները կ'ապրէր Բարիդի օտար երկնքին տակ, եւ սակայն նոյն այդ վտարանդի գրովը՝ Օտեան՝ պահիկ միսկ չի վարանեցաւ իր սուր քննազատութիւնները ուղելու այդ քմայքուտ բանաստեղծին որ քրքջալիր իր գեղերումները կ'ընէր երկնքի գեղազուարձ ածուներէն մինչեւ գժուխքի խաւարաչին անզունդները:

Առարկայական, ցուրտ գրով մը չեղաւ Օտեան:

Անիկա կրցաւ առհասարակ իր սիրաը զնել գրութեանց մէջ, ու այսպէս թոխչք տալ անոնց: Ատկէ նաեւ այն ազգութիւնը՝ որ կրկնապէս կը տպաւորէ և հեղինակաւոր կը դարձնէ կտորը:

Ինչքան ալ սահմանափակ եղած ըլլայ իր հմտութիւնը, կարելի է ըսել թէ որոշ չափով ծանօթ էր հին

դասական գրականութեան՝ եւ լաւ ուսումնասիրած էր հայ լեզուն՝ որուն անեղծ պահպանմանն եւ ուղիղ ժողովրդականացմանը նախանձախնդիր էր: Իր լեզուն մաքուր աշխարհաբար է, իսկ իր ոճը՝ յստակ, վճիտ, պայծառ: Ասիկա արդիւնքն է թերեւս սա իրողութեան թէ Օտեան յառաջ կը քչէր միայն այն գաղափարները՝ որոնք իր մաքին կը ներկայանային որոշ, զերծ ամեն տարակոյսէ: Դիտուած է որ խթին ոճը արդիւնք է յաճախ տարտամ գաղափարներու: Արդարեւ փիլիսոփայական ու դիտական բարձր կալուածներու մէջ, երբեմն լեզուն անզօր է պայծառապէս մեկնելու խորհուրդները, եւ սակայն պարզ գրական կտորի մը մէջ ճառ, նամակ, եւնու, ինչպէս է պարագան Օտեանի եւ մեր կարդ մը այլ զրողներու վերաբերմամբ— խրթնաբանութիւն կը նշանակէ գաղափարի, խորհուրդի, ու նոյն իսկ թերեւս սկզբունքի անորոշութիւն, տարտամութիւն, խախտութիւն: Օտեանի մտքին մէջ որոշ են գաղափարները: Անիկա տէրն է իր վարդապետառթեանց: Մանուկն իսկ կը հասկնայ Օտեանի միտքը: Ասկէ անվերապահ գուրդուրանքը՝ արդիւնք անահման վստահութեան:

Դարձեալ, իր գրութիւններուն մէջ տեսնուած եւ գիւրաւ ընդգծելի կորովոտ բացարութիւնները մեծամատութեան մը յայտարարը չեն: Զինքը մօտէն ճանչցող անձինք միահամուռ վկայ են իր համեստութեան: Այս պարագան կը չեցուեն նաեւ իր մտածութիւնները՝ որոնք երեւան կը բերեն բուն իսկ Օտեանի ներքին մարդը:

Բնապաշտ գպրոցը չէր խօսեր իր սրաին: Զօլայի մշակած վիապարութիւնը մարդկութեան վնասակար կը նկատէր: Դրապաշտի, օգտապաշտի իր միտքը չէր հանդուրժեր որ ընկերութեան ժահը պարպուէր արեւին առաջ: Գայթակութեան սարսափը ա'յնքան տիրական էր իր մէջ, որ առաքինութիւններու առար-

կայացումը անհրաժեշտ կը նկատէր հանրութեան բարօրութեանը: Ու ինք որ եկեղեցականի մը չափ, եկեղեցականէ մը աւելի կառչեցաւ կրօնին, հաւատք վարդապետեց մինչեւ իր կեանքին վերջը: Իր գդրազդ օրերուն՝ երբ մերամաղձութիւնը կուգար պաշարել զինքը, Օտեան՝ Նարեկացիին պէս՝ երկինք կը յառէր իր աչքը և անտի կ'ակնկալէր օղնութիւն: Իրեն համար ներշնչումը յախուռն և յանդուռն երեւակայութեան մը արշաւը չէր բանին և իմաստութեան սահմանին մէջ, այլ հոգւոյն ցոլացումը իմացականութեան վրայ: Գերագոյն ներշնչումի ակը հանդիսացող կրօնքը իր ազդու գերը կատարած է ոչ միայն բարոյական աշխարհին մէջ, այլ և գեղեցիկ զպրութեանց ու գեղարուստի մարզին մէջ սրոնց ծնողն ու խնամողն է հանդիսացած միանդամայն: Առանց այդ հզօրագոյն աղջակին, ներշնչում կարծուածները ուրիշ բան չեն այլ սսոկ ընդօրինակութիւններ:

Եթէ բնապաշտները մէկ ծայրայեղութեան գացին, տարակոյն չիկայ թէ Օտեանն ալ՝ հոգեպաշտի իր գորաւոր միտումներէն վարուելով, տարուեցաւ միւս ծայրայեղութեան: Արզարեւ ճիշտ պիտի չըլլար բոլոր գրականութեան ու գեղարուստի միակ ներշնչարանը նկատել կրօնքը: Անշուշտ ամեն արդի գրականութեան մէջ ալ մէծ գեր խաղացեր է միստիքականութիւնը. բայց բնական, իրական կեանքը և անոր ուսումնասիրութիւնն ալ արտադրել տուած են յիշատակութեան ու պարծանքի արժանի բաղում հատորներ: Ծայրայեղութիւնները վտանգաւոր են միշտ ալ: Լուսանցք մը անհրաժեշտ է ամեն վճորի մէջ:

Եւ սակայն, որքան ալ ծայրայեղ գտնենք Օտեանի անսութիւններէն ոմանք, չենք կրնար ուրանալ անոնց առուղութիւնը, կենսունակութիւնը: Դէպի բնապաշտութիւն յառաջացող զօրաւոր հոսանքին դէմ ամբարտակ մը պէտք էր: Զայդ կառուցանելու վորձն է որ

կ'ընէ Օտեան: Իր ծայրայեղութիւններէն գատելով զինք տաքուլուխ մէկը նկատել ճիշտ պիտի չըլլար: Ինքն է որ ամսուլ ճիզերու ազդարարութիւնը կ'ընէ գըրելով: «Յուզմունքը կենդանութեան նշան է: բայց աննպատակ յուզմունքը ամսուլ ճիզերով կ'սպատէ Աղդին ուժը: Երեւակայեալ վտանգի մը գէմ խիզախելով, շատ անգամ իրական վտանգին դէմ անպատարաստ կը շատ անգամ մարդ:» Ասով բանիմաց, ողջամկա, իսհեմ մարդն է որ կը յայտնաւի Օտեանի մէջ:

Երջանիկ կեանք անցնելու արժանի այս գրագէտը՝ որ պետական պաշտօնէի և ազգային գէմքի իր հանգամանքով փառքի օրեւ ազգեցաւ երբեմն, ատեն եղաւ որ սախուեցաւ խոյս տալ հայրենիքէն և աղաստանիլ օտարութեան ծոցը: Այդակեզ, եթէ յաճախ երկինքէն կը խնդրէր իր ախովը, երբեմն ալ կը գառնար գրականութեան որ անսահման բերկրանք կ'ամփոփէ իր մէջ: Ասոր ինքն է որ կը վկայէ հետեւեալ տոզերով: «Որեւէ ձեւի մէջ, ամեն ձեւի մէջ, սիրէ՛ գրականութիւնը. այն միայն կը մնայ: Օր կուգայ, ամեն բանէ միտումներէն վայելքներէ կը հրաժարի, իր պատկանի մարդ, վայելքները կը հրաժարի, իր յոյսերէն, կիրքերէն, իոձերէն, ամեն ընեցածէն, ամեն զգացածէն բան մը շմնար. զեռ կը մնայ գրականութիւնը, որ հոգեզուարձ բերկրութեանց աղքիւր մը կ'ըլլայ բացառիկ վայրկեաններու մէջ:» Հոս այլեւս գրագէտ Օտեանն է որ կը բարբառի: Ինչ որ ալ ըլլան պարագաները, օր կուգայ որ մարդ վերջապէս տեղի կուտայ իր խառնուածքի ձայնին ու զայն պէս տեղի կուտայ իր խառնուածքի ձայնին ու զայն պէտք էր կրնար կազմել Օտեան՝ որ պիտիկուց սովորած էր առանց վերապահութեան արտայայտել իր ըղդացումները, վտանգ ըլլալով թէ երբ և իցէ հիւանդկախ երանդ մը պիտի չի մատեն անոնք:

Գրագատին համար բարերազդ բան է հաստատել այս պարագան և կտակել զայն դարերուն:

ՌՈՒԲԵՆ ՈՐԲԵՐԵԱՆ

Զգայնամուլ հոգի մը թափառիկ՝ որ Մալաթիայէն Խարբերդ, Խարբերդէն իզմիր, ու Իզմիրէն մինչեւ Ճիպուղի, պանդուխտի իր կեանքն է երգեր և երաժշգույնի, պազեր է աշխերը բաց ու սիրու լեցուն համակ թախծութիւնով:



ՌՈՒԲԵՆ ՈՐԲԵՐԵԱՆ

Հայրենի կտուրէն հեռու, կարօտն է ունեցեր միշտ հոն ծաղկող գարուններուն և անոր գաշտերուն մէջ խայտացող, բուրող երազներուն, ու այդ կարօտը սիրահար զարձուցեր է զինք մենաթեան՝ որուն բատ-

ուելն իսկ նուիրականութիւն մը տոեր է իր աչքին և
որուն չէ ուզեր որ հպին ուրիշն մատաներն անդամ : Ու
առաւուայն մինչեւ երեկոյ, ու երեկոյէն մինչեւ առա-
ւաւ իր յիշատակներն է քրօքեր, անոնցմով հրճուեր,
անոնցմով ներշնչուեր և դառնող է զրի տոեր տարիներ
շարունակ :

Հեռաւոր, անծանօթ հորիզոններէն սլացք մը գէ-
պի ընտանի վայրեր, և ահա անխօս իրերն իսկ
լեզու կ'ելնեն ու կը փափսան իր ականջին .— անսա-
կը, փոքրիկ սենեակը, խոշոր, անզգայ հայելիները ու
նոյն իսկ «գուան առջեւ աճող մէկ երկու ծասեր՝ որոնց
տերեւնելուն սարսուոը բնաւ գիտած չէիր բովանդակ
անցեալին մէջ»: Ու իրերու այդ ոգեկոչումէն անցեա-
լին տեսիլը շքեղ երեւոյթ մը կ'ատանայ և տարտկոյոն
է որ կը ձայնէ որտի խորերէն .—

Կը դիտեմ վաղն ու անծանօթ ապագան,
Կը հարցնեմ զո՞ւր քէ մի օր,
իմ երեւմնի յայսերս աղուոր,
Մայիսի հետ արդեօք նորէն պիտի զա՞ն :

Գերազանցապէս երազի մարզն է արզարեւ Որբեր-
եան : Այնպէս որ տարիներ յետոյ, երբ բազգը մինչեւ
իր հայրենիքի զոները նետեց զինք, անիկա անոր քը-
զանցքներուն իսկ չի մօտեցաւ, ու իրեն ա՛յնքան ըն-
տանի այդ հորիզոններէն փարսախներով հեռանալէ
վերջն էր մխայն որ վերակոչեց զանոնք ու իր հոգին
ողբը յանձնեց թուղթի էջերուն : Զէ՛, իրականութիւն-
ներուն առջեւ զող ելնող, անոնցմով ներշնչուող, ա-
նոնցմով տաղաւորուող քերթողը չէ Որբերեան : Պատ-
րանքներու, մէզի մշուշի բանաստեղծն է այն՝ որ մե-
նութենէ դուրս, բազմամբոխ ու բազմաժխոր կեղրոն-
ներու մէջ կը կորսնցնէ ինքզինքը ու կը դադրի իրեւ-
դրչի, արուեստի մարդ տաղրելէ : Համաշարհային

պատերազմի մրրիկներն ՝իսկ՝ որոնց ազգեցութենէն
զերծ չի մնաց նաեւ ինք, չափով մը կը տկարանան այն
պատիկ դողին, սարսուոին առջեւ՝ զոր իր հոգիին կու-
տայ հինը վերարծարծող պաշտելի մենութիւնը : Ամեն
երեւոյթ, ամենէն ահեղն անդամ, պէտք է յարակցի իր
երեւոյթ, ամենէն ահեղն անդամ, պէտք է յարակցի իր
երեւոյթ : ինքզինքէն անջատ երե-
ւոյթ զոյութիւն չունի իրեն համար : Հսկայ էրճիասն
անզամ, ներշնչող վսեմութիւն մը ըլլալու համար,
պէտք է որ անձնաւորուի, կեանք ու կենանութիւն
զգինու, և մանաւանդ հասկնայ իր իսկ հոգին՝ որուն
զգինու : Զինասպիտակ այս
զան ու իր ալեփաւու կատարները» : Զինասպիտակ այս
անցեալին անզամ վեհատեսիլ երեւոյթներու փո-
ղագաթներն անդամ վեհատեսիլ երեւոյթներու փե-
խարկուելու համար, պէտք է որ յիշատակներու վե-
րադուին : Որբերեան քերթողին համար «Տեսլական
դրախտին երազն ալ երկինք մը կ'արժէ ինքնին» :

Խուսափող զոյներու, թեթեւ հծծիմներու, նուա-
զուն ձայներու բանաստեղծն է Որբերեան՝ որ ձեռքին
մէջ հաւով հատնազ իր զեղծանիկին մահը կը սպայ,
մտերմութեան հին յիշատակ ժամացոյցը կը սկզէ
կութքին, ծաղկաւէտ զիւզին ճամբան կ'երագէ, ման-
կութեան օրերու Սոսուածը կը վերակոչէ, իրեն նման
մոլխացով տնակը կ'եղերեղէ, ծաղկանոցի նոճիին
վայրի իզձը կ'արձանազը, ու ողեկոչումներ կ'ընէ
անցեալի մտերմիկ զէմքերէն ու զէպքերէն . ու սպահիկ
մըն ալ իրեն խիստ անձուկ սահմաններէն գուրս զա-
լով, օրազրի յաղիշ սարսուազղեցիկ հատուածները կը
դնէ կարզի, խրախուսիչ մանրագէպէր կը վիպէ մեծ
պատերազմէն, լուէալին յազմանակը կը տարփողէ
պատերազմէն, ներքին հակումներուն վրայ, սստում մը
նիւթական ներքին հակումներուն վրայ, սստում մը
կ'ընէ զէպի հայրենիքին փայփայելի ահսիլին գիրկը
եւ կը կազմէ ծրագերներ՝ որոնք կընան շապիկ փոխել
անշուշտ . . . պարագային ու պահանջին համաձայն :

Արեւելքան ճակատագրութեան աղդեցութիւնը
ա՛յնքան խսրապէս կրած է Որբերեան՝ որ կամովին
կը յանձնէ ինքզինքը բազդի ալիքին։ Ու իր ամրուզ կը-
տորներուն մէջ ԲԱՂԴԻՆ քերթուածը միակն է կը կար-
ծեմ ես, որ լիտպէս կը մերկացնէ բանաստեղծին հո-
գին, եւ ինքնին կարծես թուումն մասանցն է այն նիւ-
թերուն՝ զոր զրի առած եւ որոնց ետեւէն վազած է իր
բովանդակ կեանքի ընթացքին։ Այդ քերթուածը աղերս
մ'է ինքնին, որով Որբերեան բանաստեղծը, ճակատա-
գրին սրգեղիրը, կը պաղատի բազդին՝ որ եթէ ամեն
ժպիտ, ամեն երանութիւն զլացուի, դէժ երազը, դէթ
ստուերը, դէթ յուշերը, դէթ պատրանէը, դէթ քնարը,
դէթ հաւատէը, դէթ շիրիմ մը թուզուին իրեն։ Ու կը
տեսնէք արդէն որ երազներ կ'ողոզեն իր հութիւնը եւ
ինք ալ բանաստեղծ մը ըլլալէ յետոյ՝ երազատես մը
եղած է, եւ կամ երազատես մը ըլլալով բանաստեղծ
եղած է։ Եւ սակայն, զգացումներն են իր այդ երազ-
ներուն ակն ու ազրիւրը եւ այդ զգացումները անկեղծ
են Որբերեանի մէջ, հարազատ։ Ու քերթուածի մը հա-
մար անխարդախ զգացման մը պէս արժէքաւոր տարր
հազուածիւս է։ Թէնին է որ կ'ըսէ —

“Les sensations sont des hallucinations vraies”.

Եւ քերթողին համար անհրաժեշտ էն մտայտիշտակութիւնները :

Ուօմանթիք խառնուածքի տէլ հոգի մըն է Որբերեան՝ աստակ անմիջական յուզուամներու։ Այլ խօսքով սրտի մարդ է այն։ ատք, անվերապահ, մտերմթիկ։ Անոր հոգին լեցուն է քնքչութեամբ ու իր առնական լանջքին ներքեւ իրապէս կանացի սիրա մ'է որ կը բարախէ։ Ու զգացումն է որ կ'իշխէ միահեծան ու իր գերիշխան աիրապեսութեան տակ կ'առնէ, կը գերեւլարէ բանասաեղծին գրիչը։ Որբերեան հոգիին դողը ունի, ու անկարող է զայն կատավարելու։ Այդ սարսուն է որ կ'առնէ իր առնի զինքը։ Դանկուի զգացող բանատ-

տեղծը չէ Որբերեան, յուզումը չէ որ գաղափարի կը
վերածուի իր մէջ, այլ յաւէտ գաղափարն է որ յու-
զումի կը փոխարկուի ու դրիչը կը դողացնէ քերթողին
մատներուն ներքեւ։ Ասոր համար է որ իր նսէն դուրս
սւրիշ աշխարհ չունի Որբերեան ու առղ մ'իսկ գրի չի
կրնար առնել, առանց անձնականութեան մը չեցոը
տալու անոր, պիտի ըսէի առանց անոր մէջ բան մը դնե-
լու իր իսկ սեփական անձէն, հոգիէն, սրտէն։ Սայդ է որ
«Ծփանքներ»ով առաւելապէս Պաղեստինի մէջ կը դե-
գերի ու իսրայէլի պատմութեան վերաքաղը կ'ընէ, եւ
սակայն, հոգ իսկ, իր հոգիին դրոշմը կը դնէ եւ առար-
կաներու լեզուին մէջ իր սեփական սրտին, իր յոյզե-
րուն, իր աղաղակներուն, իր յոռեսես խառնուածքին
արձագանքը կը դնէ։ Սյդ պատճառաւ է որ այնքա՞ն
տիսուր եւ յուսահատ չեցտեր երեւան կուգան քերթուա-
ծին զանազան մասերուն մէջ, որ հեղինակը պատշաճ
կը նկատէ երկրորդ եւ չորրորդ երգերէն մէջ մէկ հատ-
ուած միայն յանձնել տալազրութեան, փափաքելով որ
ամբողջութիւնը հրատարակուի իր անցնումէն վերջ։
Թէեւ, ըստ մեղ, հարկ չիկար այդպիսի նախազգուշու-
թեան մը։ Բանիմաց հասարակութիւնը միշտ ալ բա-
նաստեղծական երկի մը կը մօտենայ գեղարուեստին
հայեցակէտէն, եւ անոր մէջ ամենէն աւելի արուեստն
է որ կը հետաքրքրէ զինքը։ Եւ «Ծփանքներ»ը արուես-
է տի, ճշմարիս քերթողութեան հոյակապ երկ մըն է
ինքնին՝ որ կոչուած է փառքով պսակելու հեղինակին
մակատը։

Որբերեանի սիրելագոյն բանաստեղծը եղած է
Պայրը՝ որուն ստուերին ծնբադիր մնացեր է քերթո-
ղը, առանց սակայն այդ մեծ վարպետին խորախոր-
դը, հուրութենէն ու վերասլաց թուիչքէն շատ բան
հուրդ խորութենէն ու վերասլաց թուիչքէն շատ բան
առնելու, ու թերեւս Զայլս Հարօլտի իր նախասիրու-
թիւնը՝ անկէ ծորով արտևեստէն աւելի յասաջ կուզայ
իր թափառիկ կեանքի հանդունութենէն :

Որբերեան արուեստագէտ մըն է, գերզայնիկ արուեստագէտ մը՝ որ բոլոր ճշմարիտ արուեստագէտներու պէս զիսէ իր քերթուածներուն քարողի բնոյթ տառէ հետու մնուի խոպաս : Տեսակ մը միսթիքականութիւն կայ իր բանաստեղծութիւններուն մէջ՝ որոնք եթէ երբեմն աղայականի մօանցող չեցո մը կ'առնեն, երբեմն ու վսեմին սահմաններէն ներս մուտ կը դործեն ու հոգին կը գերացնեն :

Որբերեանի մէջ առ հասարակ զզացումը հարազատ ըլլալով հանդերձ, ատեններ եղած են, երբ քերթողը՝ թերեւս ակամայ՝ ինկած է հիւանդուս սանթիմանքալիզի մը զիրկը և ողբերզած է եղանակներ՝ որոնք գժուար թէ կարենան խոր ու ասողջ տպաւորութիւն յառաջ բերել : Անսպատի հեռաւոր անկիւնին մէջ կրած իր առուայտանքը՝ արուեստին հայեցակէտէն՝ բարերար աղզակ մըն է : Առանց այլ ամայքին, Որբերեանի ներշնչման աղբիւրը ցամքէր գուցէ և քերթողը մեռնէր հեղինակին մէջ : Մեր այս համոզման բերմամբ է որ իր ախներէն ու վախերէն շատեր պարզապէս ճարտասանական, Հոետորական, սանթիմանքալ կը զըսնենք : Որբերեանի քերթուածներէն շատերը արդիւնքն են ամայութեան . ու ողբալի վիճակ մը չէ անշուշտ այն ձանձրոյթը՝ որ բոլոր ու թոյրով լիցուն ծաղիկներ կը սփոէ չըրս գիդ :

Որբերեանի առ հասարակ քնքոյչ ու մեղմ խառնուածքը ունեցած է ցնցող վայրեկեաններ՝ որոնց անմեջական աղղեցութեան տակ, ուժգին աղաղակներ, հզորացունչ քերթուածներ արձանագրեր է իր գրիշը : Այս կարտի բանաստեղծութիւններէն են, օրինակ, Մեր Դարձ Աստուծոյ Առջեւ, Աղամին Անէծքը, ևն . , որոնք հեղինակին դլուխործոց քերթուածները կարելի է սեպել :

Որբերեան թէեւ գունուրեք իր մենասիրութենէն, իր մենակեցութենէն դուրս գալով հանրային կեանքին

խառնուած է, եւ սակայն, պատահական ու հազուախառնուած է, ու պարագաներուն մէջ անդամ անիկա ցոյց տըղէպէլ այլ պարագաներով կեցուածք մը՝ որ պատիւ կը բերէ իրեն : Օրմանեանի խնդրոյն առթիւ Զօհրապի եւ Զարդարեանի գրած իր նամակները ապացոյց են իր այդ պարեանի գրած իր նամակները ապացոյց են իր արդարագործ զիղին : Թէեւ, աւելի արժէքաւոր ու միանգամայն գործնական քայլը այն պիտի ըլլար որ Որբերեան՝ քիչ մըն ալ մտերմիկ նամակներու շրջանակէն գուրս սստնելով՝ հրապարակաւ ու ժամանակին արձանագրէր իր բողոքը : Վասն զի, ներկայիս եղածը՝ ամեն պարագայի տակ, յետ . . . դատաստանի եւ յետ . . . մահու արձանագրութիւն մըն է վերջապէս, թէեւ հասկընալի՝ չնորհիւ այն գերազանց փափկանկատութեան կընալի՝ չնորհիւ այն գերազանց փափկանկատութեան ու համեստութեան՝ որ Որբերեանին են արդարեւ :

Ասոնք պատահական են սակայն եւ գուրս Որբերեանի այն կալուածէն ուր կարօտը, հայրենաբաղձութիւնը կը մշակուին առաստանուած : Ստոյդ է որ «մեր լեռներուն հաւատարիմ կաղնին» եղած չէ Որբերեան, «կապուած հայրենի հողին», եւ սակայն արագիլի նման» յուսացեր է «վերագանալ օր մը գէպի մեր աւերակ շխարհը» : Իր հոգիին մէջ խիստ զօրաւոր է հայրենիքին կանչը . . .

Դարձի՛ր, հոգի՛ տաւր իիւլակիդ աւերակ .
Դարձուր ե՛րգը աղբերակիդ մարմարի .
Քեզ ը՛սպասեն դրախտի գետն ու բխրակ .
Ու իին ուղին տակաւին քեզ կը յառի շիմա լիուած ու մինակ . . .

Ու երբ մահուան դալուկներով տժգունիս .
Եկուր գտնե՛լ, հո՛ս, հոգիիս մտերիմ .
լստուերիս տակ մէկ շիրիմ . . .
Ու Որբերեան սրասպին կ'աղաղակէ . . .
Ու կ'որմնիմ սրտախոռով
Զիւնին ու մշուշի իմ հայրենեաց .

Այս է իր քեզը, պիտի ըսէի իր կոչումը։ Հայ Թուրկինէ ֆին է այն։ Ինչպէս որ ոռւս այդ մեծ վլազա- սանը կ'ըսէր թէ «Թուսիա կրնայ ըլլալ առանց մեղմէ ունէ մէկուն, եւ սակայն մենք չենք կրնար ըլլալ ա- ռանց Թուսիոյ»։ այնպէս ալ Որբերեանի քերթուած- ները կը թուին կրկնել։ — «Հայրենիքը կրնայ ըլլալ ա- ռանց մեղի, եւ սակայն մենք չենք կրնար ըլլալ առանց Հայրենիքի»։ Ու Որբերեանի այս հաւատքը, այս աղա- ղակը ա՛յնքան անկեղծ է իր քերթուածներուն մէջ, որ ընթերցողը այդ քերթուածներուն միօրինակութիւնը, գրեթէ կրկնութիւնը տեսնելով, զգալով հանգեց, ինքն ալ իր կարգին կարօտախտով, հայրենաբազու- թեամբ կը լեցուի, եւ հեղինակին պատկերալից, սո- հուն, պայծառ ոճին, վճիռ արուեստին ու եղբայրա- կան անկեղծ շեշտին մէջ կը գտնէ ոչ միայն գերազան- ցապէս տաղանդաւոր քերթողը, այլ եւ մարդը՝ որոն սիրու մաքուր է ու հոգին անապակ ու անխարդախ։

ՀԱՄԱՍԵՆ

Մինչեւ հիմայ կը գանգատէինք, եւ իրաւամբ, թէ Ամերիկահայութիւնը չէ կրցած հրապարակ գնել հրա- պարակութիւն մը՝ որ գրական բարձր արժէք ներկա- յացնէ եւ «Ամերիկահայ գրականութիւն» յորջործու-



ՀԱՅՈՒՍԵՆ

մը արգարացնէ։ Սասոյտ է, թէ Ամերիկայի մէջ լոյս տեսած են հայ գրական մէկ քանի կարեւոր երկեր, եւ սակայն, ահսոնք կամ մ Ամերիկայի հեռու ապլով հեղի-

Նակներու գործերն եղած են եւ կամ արտադրութիւն-ները Ամերիկա բնակող գրչի այնպիսի մշակներու՝ ո-րոնց առաջնորդը հասունցած էր Ամերիկա գալէ առաջ, եւ որոնք հսկ հասնելէ յետոյ աչքի զարնող նորութիւն մը չի ներմուծեցին իրենց արդէն իսկ մշակած սեռե-րուն մէջ։ Համաստեղ առաջին ամերիկահայ գրադէտն է որուն առաջնորդը ծլարձակեցաւ այս հողին վրայ եւ քիչ ժամանակի մէջ ուռճանալով արտադրեց երկոտաս-նեակ մը պատմուածքներ զոր յետոյ ամփոփեց «Գիւ-ղը» բնդհանուր խորագրին ներքեւ։

Արդարեւ զարմանալի րան է որ Ամերիկեան նիւթապաշտիկ միջավայրը չէ զօրած իր ազգեցութեան ներքեւ առնելու այս զբաղէտը՝ որուն մարզուելու վրայ և զուղ գրիչը կրնար գիւրաւ խաթարուիլ՝ զեռ իր լրումին չի հասած։ Իր պատմուածքներու ընթերցմամբ այն զալափարը կ'ունենանք թէ դեռ երէկ զատուած է գիւրէն, այնքան որ կենդանի են իր նկարագրութիւններն ու պատկերացումները։

Համաստեղ իր պատմուածքներուն մէջ մեղի կը
ներկայանայ սուր յիշողութեան աէր մէկը՝ որ կը
գուրզուրայ անցեալին վրայ ու խնամով կը պահպանէ
յսութենէն, մարդերէն, անասուններէն ու իրերէն ի-
րեն աւանդուած ժառանգութիւնները։ Անիկա մեղի կը
ներկայանայ նաև խոր զբայնութեան ու տպաւորչակա-
նութեան ենթակայ հողի մը՝ որ կը սարսուայ հողէն,
ջուրէն և օդէն եկող բոլոր գեղեցկութիւններու հան-
գէպ։ Ասոնք զբողի մը համար աստեղութիւններ են
անցուցա, բայց Համատոնեղ այս առաւելութիւններուն
տիրացած ըլլալով հանդերձ, պիտի չի կրնար իր սպ-
ացյելի պատմուածքները արտապրել եթէ ասոնց չի
միանար նաև անլրազարձի առաջնորդ, որսով օժտուած
է ինքը։ Անիկա զիտէ իջնել իր յիշողութիւններու խո-
րերը և իր զբայնութիւններէն ու տպաւորութիւննե-
րէն թուղթին յանձնել այնքան մը միայն, որքան բա-

ւական է զբուածքը չի ճապղելու ու կեանքը իր առու-
դութեան, իր բողոքին մէջ պահելու։ Ակնարկուած
այս ժուժկալութիւնը կը տարածուի նաեւ իր ոճին մէջ
որ բիւրեղացեալ ձեւ մը առած է եւ ուր աւելորդ վե-
րապիրներ, սաստկացնող մակրայներ, յուզումնասութ
բառեր խսպատ կը բացակային։ Ու այսպէս, նիւթին՝
իմա' յդացումին՝ իրապաշուութիւնը միանալով ոճի՝
իմա' լեզուի՝ իրապաշուութեան, կը յօրինէ համարդա-
կան երկ մը՝ որ ամենէն խստապահանջ քննադատին
անդամ հիացումը կը գրաւէ։ Հիւմըրէ ալ զուրկ չէ Հա-
մաստեղի զրիչը։ Անչուչո Օտեանի մը եւ կամ նոյն իսկ
թլկատինցիի մը չափով յորդառատ չէ անիկա, բայց
գէթ ալղպղեղի մը համեմատութեամբ կայ, ու ասի-
կա պղտիկ նպաստ մը չէ ինքնին։ Ասոնց վրայ բարգե-
ցէք զետ նկարապելու, պատկերներ տալու, բացա-
րութիւններ կենդանացնելու արուեստը՝ որուն տի-
րացած է Համաստեղ, եւ որուն չնորհիւ, անձիդ ու
ինքնեկ իր զրէին տակ կուգան պատկերները եւ շար-
ժուղ, եռացող արիւնով կ'օժտեն արտապրութիւնը։ Աս-
կէ կենդանաւթիւնը պատմուածքին որ կը շարժի, կը
խօսի, կը քարէ կարծես։

Պատմուածքներու վերջաւորութիւններէն դատե-
լով եղերապատմիկ մը պիտի նկատուէր Համաստեղ :—
Կայծակնահարութիւն , ցրտահարութիւն , գնդակահա-
րութիւն , դաշտնահարութիւն , տարագրութիւն , մար-
դախուչուչ մեքենայ եւն . որոնք զդիթէ ամենն ալ մահ
կը բուրեն : Ու եթէ իր պատմուածքին մէկ հերոսը—
Վարդան— Փիդիքապէս չի մեռնիր , կը մեռնի սակայն
բարոյապէս : Ու այս լքումը աւելի ահաւոր է , աւելի
եղեռնական : Ու եթէ տարագրութեան ճամբուն մէջ
ծանօթներու հանդիպումն ու ողջագուրումը բարեբազ-
զութիւն մըն է , միւս կողմէ սակայն անցեալի հեռա-
նըկարին վերակրկնութիւնը տազնապ մըն է որ կը ցըն-
ցէ ջիղերը ու մարդը կը վերածէ կենդանի մեռեալի :

Սիսաւ պիտի ըլլար, սակայն, յոկ վերջաւորութիւններէն ընդհանուր եղբակացութիւններու յանդիլ։ Համաստեղ լաւատես մըն է խորքով։ Ու արդէն իր նիւթը հայ զիւղէն քաղել յանդգնող ուեւ հարազատ հեղինակ այլ կերպ չէր կրնար ըլլար, արուած րդրախով Արեւելքցին ճակատագրապաշտութիւնը՝ որ անտրդտունջ ճամակելրպութեան կը մզէ ննթական և սրուն թարգմանը ըլլարու կոչուած է զրոպը։ Ու յեսայ, զրոպ մը՝ ինչքան ալ յաւատեսութեամբ առզսրուած ըլլայ, հեղինակութիւն չունի փոխերու իրերու կարգը։ Եւ ըընականօրէն մշակուած ու բնականօրէն աւարտուած զրուագ մը՝ ինչ ձևով ալ վերջանայ, յուեւեսութեամբ չի վարակեր ընթերցովը։ Համաստեղի պատմուածքներուն մէջ ա'յնքան լոյս, ա'յնքան զոյն, ա'յնքան կենսահիւթ կայ, որ ընթերցովը ինքցինք կը զանէ ընտանի միջավայրի մը մէջ ու կարծես կը զուշակէ վախճանը՝ որ բնական ճամբով մը կը հասնի ու կամ կանուխ։

Համաստեղի պատմուածքներուն նիւթն է զիւզը՝
զիւզը իր ամբողջութեանը մէջ — մարդ ու անա-
սուն, իր ու ասրբ ի մի ձուլուած, համայնացած,
միտոթիւն մը գարձած են: Ու արտաքոյ կարգի գէմքեր
չեն անոր զիւզացիները: Ամենուս ծանօթ հասարակ
մահկանացուներ են անոնք, ստկաւապէտ, ինքնազոհ,
համակերպոց: Դիւցազներ չիկան իր զրութիւններուն
մէջ, այլ մարզիկ: ու չէ՞ որ ձշմարխտ զիւզացինը համ-
բերատար, անանուն ժողովուրդն է, երեսի վրայ թող-
ուած, աննկատ առնուած ամբոխը՝ որ աչքը կը բանայ
քրտինքի մէջ ու գայն կը փակէ գարձեալ քրտինքի մէջ,
որ իր ազնուաթիւնը ծախտու չի հաներ ու հանգստաւէտ
պայմաններու չանդրագաւնար, որ նորանոր տիրա-
ցումներ չի սնուցաներ, բա՛ւ է որ ձեռքէն չի կորզեն
արտն ու այգին, էջն ու զոմէշը: Գիւզի անձուկ ուհ-
մաններուն մէջ ի դորձ զրուած այս մարտիրոսանցրու-

թիւնը զիւցագնութիւնն իսկ է : Այս արդար համոզու-
մավ է որ Համաստեղ բացառիկ տիպարներ ստեղծելու
ջանադիր ըլլար ու Հասարակ մարդով մը կը դիւցագ-
նացնէ ամբողջ գիւղացիութիւնը : Անիկա՝ աննշմարե-
լի այլ պինդ կապով մը՝ մարդերուն կ'ընկերակցնէ,
անոնց կ'եղբայրացնէ տաժանակիր անսառունը ու օրհ-
նաբեր հողը : Անիկա կենդանի դրուագներ կուտայ գիւ-
ղացիին աշխարհէն որ ափի մը մէջ կ'ամփոփուի .—
տունէն եկեղեցի առոտուն կանուխ, ու անտի արտ եւ
իրիկունը՝ նորէն տուն՝ յողնած այլ գոհունակութեամբ
սիրու ուռած :

վիսովայութենէ, որ ուրիշներու մօս վարդապետական շեշտի համազօր կը դառնայ յաճախ ու կը խաթարէ տիպարին գեղեցկութիւնը:

Իր տեղը՝ հայ գրականութեան մէջ — ինքնայտուկ: Ասիկա չի նշանակեր անշուշտ թէ ուրիշ կարող գրադէտներ չէ ունեցած աղջը: Համաստեղ չափէն աւելի համեստ է խոստովանելու համար արժանիքը իր տաղանդաւոր նախորդներուն, որոնք հարթեցին ճամբան եւ ուղղութիւն տուին իր քայլերուն: Թղկատինցին՝ արուեստէ զուրկ, բայց արուեստականութենէ ալ զերծ իր իրավաշտիկ գրականութեամբ, Զարդարեան՝ իր երաժշտական արձակով, Մեծարենց իր հարազատ անդրադառմներով, Վարուժան՝ իր հովուերդական քնարով, Օշական՝ խոնարհներու իր պայծառ տիպարներով, Որբերեան՝ իր քնքուշ գուսաներդութեամբ, Խսահակեան՝ իր ժողովրդական մօթիւով, Թումանեան՝ իր գեղջկական նկարագրութիւններով, Ահարոնեան՝ եւրոպական եւ հայկական դիւղերու իր զուգակշիռներով, մնուցած են Համաստեղի տաղանդը՝ ու ուռճացուցած զայն՝ որոշ մարդի մը մէջ: Ա՛լ չի յիշենք Բաֆին, Աղայեանը, Փափազեանը, Արփիարեանը, Բաշալեանը, Խրիմեանը եւ այլք, որոնց առնչութիւնը՝ գաւառական գրականութեան հետ՝ պատահական (ինսիտէնքլ) է յաւէտ, ոչ ալ յիշենք Գարեգին Եպսկ: Սրուանձտեանցը, Զիթունին, Լեւոնեանը, Լաւայեանը, Գեղամը, Դաւթեանը, Երեմեանը եւ ուրիշներ՝ որոնք իրենց բանահաւաքութիւններով կրնան նիւթ մատակարարած ըլլալ իրեն, եւ կամ ճոխացուցած իր գաւառիկ բառարանն ու գեղջկական ասութիւններու հաւաքածոն: Այս գրողներէն մէկուն կամ միւսին, հեռուէն կամ մօտէն ինչ ալ որ պարտի Համաստեղ, իր ինքնաստապութիւնը կը մնայ ցայտուն եւ իր տեղը որո՞չ՝ հայ գրականութեան մէջ: Համաստեղ դէմք մըն է որ մէկ քանի գիծերով կը բարձրացնէ մար-

գերու կամ կենդանիներու հասակը ու կը ցուցադրէ անոնց բարոյական արժէքը: Ահա Տափան Մարդարը՝ կայծակնահար՝ որուն վերջին մտածումը իր գործը կ'երթայ: Ատիկա ինքնին կենսագրութիւն մը, վարքագրութիւն մը, հոգեգրութիւն մըն է, լրիւ; ամբողջական: Ահա Միջօն՝ գիւղացի ստահակ տղան՝ որ լաւ կը նմանցնէ, որ քօմիք գերասանի մը յատկանիշները կը ցուցադրէ, այնպէս ինչպէս կը ծնին ու կը մեռնին գիւղին մէջ, ինդալով խնդացնելով, առանց ախտղոսի, առանց աստիճանի: Մանուկի հոգեբանութիւն, մանուկի հաւատք՝ որուն զոհ կ'երթայ ցուրտ ճամբուն վրայ: Ահա Զալօն՝ անոր վեհանձնութիւնը, պարտածանաչութիւնը, հաւատարմութիւնը, մէկ խօսքով այլօրինակ անաստունի մը հարազատ մէկ վարքագով տիպութիւնը: Ահա Փիլիկ Աղբարը, հասարակ, անտեսգրութիւնը: Օշականի խոնարհներու տիպէն, զէմքով տիեզ այլ սրտով բարի, որ մինչեւ վերջ կը զարդէ իր ընկերակցութիւնը ծերացած, անպէտք դարձած ձիուն հետ: Ահա Վարդանը՝ երադկոտ, գիւրահաւատականքին, որ զոհ կը զառնայ քաղքենի շուայտ սիրոյ խարկանքին, որ յիշատակով կը բեռնաւորի, երազներով կը տարսուի ու ցաւագինորէն կ'ողջակիզուի բազինային: Ահա Աղաւնիները՝ որոնց սիրահարելով իր մէքինային: Ահա Վարդանը՝ կ'ողջիկիզուի թողի ընող Խաչիկի մը երեսէն նահապետական նախանձելի տուն մը կը քայլքայուի ու կեանքին պատմութիւնը վակող տուամ մը կ'այրիացնէ Խաչիկի կինն ու կ'ողբացնէ զաւակը...: Աւ այս բոլոր կտորնեկինն ու կ'ողբացնէ զաւակը...: Աւ այս բոլոր կտորնեկինն ու անհատականացուցած է զանոնք ու ջանացած է ըմբոնել ու պատկերացնել անոնց խորհուութիւնները գիւղի ընդարձակածանպէս, ինչպէս անեղր հորիզոնները գիւղի ընդարձակածաւալ դաշտերուն:

Համաստեղ ոչ միայն եղբայրացուցած է անասունները, այլ եւ անհատականացուցած է զանոնք ու ջանացած է ըմբոնել ու պատկերացնել անոնց խորհուութիւնները գիւղի ընդարձակածաւալ դաշտերուն:

թեան սահմանը : Այս տեսակ փորձ մըն է իր «Նապաստակի մը Օրագիրը», ուր այդ կենդանիի խելապատակին տարողութիւնը կը ջանայ որոշել : Ասիկա դիւրին սեռ մը չէ, ու դժուար թէ սոսկ համակրութիւնը կարենայ թափանցել կենդանիներու խմացականութեան : Ասիկա կը պահանջէ երկար ուսումնասիրութիւն, խոր ֆնութիւն ու որոշ շափով հաստատ համոզում :

Համաստեղի պատմուածքները մարդ կարգալով գեղջկական առաքինութիւնը առ հասարակ յորդան առած պիտի գտնէ ոչ միայն ասուններու ու անասուններու սրտերէն ներս, այլեւ մարգաստաններու, դաշտերու, գետերու, այգիներու մէջ, որոնք հոգեկան վերացումներով կ'ողեղեն միտքը ու կը տանին զայն անցեալի ազուոր օրերուն ու երէկի հայկական չէն, կանգուն առաններուն . . . :

ՏԻԿԻՆ ԱՐՇԱԿՈՒՀԻ ԹԷՌՈՒԻԿ

Լէյսընի «անդորրաւէտ լեռներուն մէջ, անտառի մը եղը մեկուսացած» գերեզմանատան մէկ անկիւնը, հողակոյտ մը կայ այժմ, որուն ներքեւ կը հանդչի հայ գպրութեան ժիր մշակներէն մին՝ տաղանդաւոր գրագիտուհի Տիկին Արշակուհի Թէոդիկ, որ Զինագալարէն յետոյ Զուիցերիա մեկնելով, ի դուր ո-



ՏԻԿԻՆ ԱՐՇԱԿՈՒՀԻ ԹԷՌՈՒԻԿ

գորեցաւ իր առողջութիւնը քայքայող անողոք հիւանդութեան դէմ . Եւ ի վերջոյ պարտուելով, ընդմիջութեան

փակեց իր աչքերը, սուզի ու կոկծի մատնելով իր գրի-
շը գնահատող բազմաթիւ դրասէրներ :

Տիկին Թէոդիկ եղաւ պարզ գրող մը, ա'յնքան
պարզ որ վեր ի վերոյ ընթերցանութիւն մը կրնար հա-
սարակ հրապարագիրներու հետ շփոթել զինքը :
Բայց քիչ մը աւելի ուշադիր ընթերցող մը անոր մէջ
պիտի գտնէր գիծեր՝ որոնք գրադիտուհիի մը յատկա-
նիչները կը կազմէն : Իր ուսանողուհիի կեանքէն զրի
առած վերյիշումները չոր ու ցամաք նօթադրութիւն-
ներ չեն : Նրին խորհրդածութեանց, հոգեբանական
ընդնշմարելի գիծերու, վերհպումներու արձանադրու-
թիւններն են անոնք, կատարուած այնպիսի տաք ու
ինքնարուղին եղանակաւ մը՝ որ իր սրտին արձագանդ-
ները կ'ըլլան ու կը կարդացուին հաճոյքով : Անդիմա-
կան ու հայկական զարոցներու մէջ աիրող մատյու-
թիւններու հակապատկերը՝ զոր զծած է Տիկին Թէո-
դիկի ճարտար զրիչը, վարժապետի մը կծու չեշոր չունի
իր մէջ : Անիկա բաւականացած է սոսկ իրականութիւնը
ժամանակնելով և ի հարկին թեթև, հպանցիկ ակնար-
կութիւններ ընելով : Հուժկու զնվերներու և վառ ի-
ժացականութեան միացման չուրջ երկար բարակ ներ-
քողներ չի ըներ : Տող մը, երկուք, և ուշադիր ընթեր-
ցողը այդչափին մէջ իսկ կը գտնէ անդլիացիին հզօր
նկարագիրը կերտող տարրերը — «ինքնաճանաչման ու
վստահութեան վճիտ ոգի մը՝ զուգորդուած՝ առողջ,
անկաշկանդ բանավարութեան մը հետ» :

Խանդավառութիւնը՝ որով համակուած են Տիկին
Թէոդիկի վերյիշումները, ինքնարտւի, ինքնահսս բան
մ'ունի իր մէջ : Գրականութիւն ընելու նպատակաւ
բոնի բերուած, բոնի ներմուծուած, պարտագրուած
տարր մը չէ անիկա : Նախապէս շուտարած, միամիտ ու-
սանողուհի մը տալաւորութիւնն է այն, որ ենթակա-
յին աչքը քանի բացուի, ա'յնքան աւելի կը տաքնայ,
կը պայծառանայ . զգացումները կը յորդին տակաւ, ու

զրիչը տեղ տեղ բանաստեղծական թոփչք կ'առնէ յանդ-
գայս : Իր տիրութիւնը շինծու չէ . պատճառի մը տրա-
մարանական արդիւնքն է — «...Խոնաւութիւն մը կը
միզանար աչքերուս մէջ, միտք բերելով մեր ուսանող
մանկուին, սմսեղուկ, հակառողջապահիկ պայմաննե-
րու տակ, առանց նկարազրի ու առանց անկեղծու-
թեան, զատատուին խրտուելակէն հալածուած, վարա-
նոտ, եւ ավա՛ս, զատապալրտուած այդ գիրքին մէջ
մնալու, քանի որ ինքնաճանաչութեան, կամ որ նոյն
է, անկեղծութեան պատիկ խիզախում մը բիրտ կշտամ-
բանքի մը պիտի բախէր զինքը վարողներու կողմէ» :

Տիկին Թէոդիկ՝ ինքպինք փղոսկրեայ աշտարակի
մը մէջ փակող, ու իր զրիչը սոսկ իր յոյզերուն վերա-
պահող զրադիտուհի մը չեղաւ : Նախ Անդլիոյ, եւ յե-
տոյ ալ Թրանսայի մէջ իր ուսումը կատարելազործելէ
յետոյ, երբ Պոլիս դարձաւ, ամբողջ հինգ տարի ու-
սուցչուհական պաշտօն վարեց զանազան թաղերու
մէջ : «Տիկինանց Միութիւնը հիմնեց Սկիւտարի մէջ .
«Ազգանուէր Հայուհեաց»ի զործօն անդամներէն մին
հանդիսացաւ, անդամակցեցաւ «Հայ Կարմիր Խաչ»ին,
«Հայ Կանանց Լիկա»յին, եւն . եւն . , ու այսպէս ունե-
ցաւ ազգային նշանակելի գործունէութիւն մը :

1909ի գարնան տեղի ունեցող Կիլիկիոյ ջարդերէն
յետոյ, ամեն վտանգ արհամարհելով, Կիլիկիա մեկ-
նեցաւ և աւելներն ու աւերակները տեսնելէ վերջ զրի
առաւ իր տպաւորութիւնները՝ զոր ամփոփեց «Ամիս մը
ի Կիլիկիա» անուն հատորի մը մէջ : Այս հատորը՝ իր
պարզութեանը մէջ՝ կը մնայ կենդանի արձանադրու-
թիւնը կատարուած անօրինակ եղեռնին : Այստեղ, ա-
ռաւել քան երբեք, Տիկին Թէոդիկ կը յայտնուի զդայ-
նիկ սրտի տէր մէկ մը՝ որուն հոգին լեցուած է կարեկ-
ցութեամբ : Անոր բացատրութիւնները կենդանի են,
պատկերները՝ խօսուն : Հռետորութիւնները չըներ : Տեսածն
է որ զրի կ'առնէ ու զգացածն է որ կը յանձնէ թուղ-

թին, առանց բանաստեղծելու, առանց ճառելու : Տիկին Թէոդիկի սրախն դիրքն է այդ՝ գերծ ճռոոմէ ու փռուոյց ոճերէ : «Ամիս մը ի Կիլիկիա»յի մէջ Հեղինակուհին, Խօմանթիսիզմէ տարուած չէ : Իրական գէպքերը այնքան ցնցող են իրենց համայնապատկերին մէջ, որ մանրամասնութեանց մտնելու իսկ պէտք չէր տեսնը-ուեր : Ու եթէ, այս այսպէս ըլլալով հանդերձ, գիրքը չոր ու ցամաք արձանագրութեանց եւ կամ ուղեւորութիւններու հասարակ տեղիք նկարագրութեանց հաւաքածոյ մը եղած չէ, պատճառը այն է որ զանոնք գրի առնողը իր էութենէն, իր միսէն ու սակորէն բան մը դրած է անոնց մէջ առանց պոտալու, առանց զգացնել տալու : Ինքն է որ կ'ըսէ, ու ի'նք գիտակ է իր լսածին, ականատես է իր նկարագրածին : Սրաեւ շարժելու համար արարողութեանց չի դիմեր, ծեքծեքումներ, ճօ-ճումներ չի ըներ : Անսահման սիրով ու աղապատանքով լեցուն մայրն է այն՝ որ ինքիննք իրեններուն յայտնելու համար սեթեւեթի չերթար : Իր զայրոյթն իսկ զսպուած բան մը ունի իր մէջ տեսակ մը լրջութիւն՝ որ անդիմական նկարագրի դիմաւոր յատկանիշներէն է : Տիկին Թէոդիկ՝ անսահման աւելներուն մէջ իսկ՝ չի կորսնցներ իր դրուիլը, իր պահէ իր պազարինութիւնը եւ յոյսի նշոյլով մը կը լուսաւորէ իր երկր : Այս եւս իր ասոծ ասող գաստիարակութեան արգասիքը պէտք է նկատել : Անոր մէջ գատողութիւնը պայծառ է, գնացքը՝ յամը ու յարատեւ, զակափարները՝ ծանր, վիաստերն համոզիչ, զգացումներն՝ հազորգական, այդու ամբողջ Երկը եղած է կարի թերագրական ու հրահանգիչ, ազգային ու համամարգկային կրկնակ հայեցակէտներէն :


Տիկին Թէոդիկ՝ բացի «Ամիս մը ի Կիլիկիա»յէ, հրատարակած է նաև «Արդի Բարոյագիտութիւնը» : Անտիպ կը մնան իր «Վերյիշումներ Աւսանողուհի կեանքէն» եւ «Արդի Բարոյագիտութիւնը» (բարձրա-

գոյն) : Տիար Թէոդիկի հրատարակած «Ամէնուն Տարեցոյց»ներուն մէջ աշխատութեան մեծ բաժին մը ու-նեցած է Տիկին Թէոդիկ : Անիկա եղած է լրիկ գործող մը եւ ժիր աշխատող մը, ու իր մահուան անկողնոյն մէջ անգամ, պահած է իր հաւատքն ու կորովը, քաղցր իշատակներ թողլով զինք ըլջապատող բարի օտարականներու սրտերուն մէջ :

Տիկին Թէոդիկի մահով խլուեցաւ համեստ մշակ մը՝ որուն ազգային ու գրական գործունչութիւնը հա-ճոյքով կ'արձանագրուի մեր պատմութեան էջերուն մէջ :

ՎԱՀԱՆ ՄԱԼԵԶԵԱՆ

Իր փառքի օրերը ապրած ու անցուցած բանաս-



ՎԱՀԱՆ ՄԱԼԵԶԵԱՆ

առաջ մը՝ որ խորհրդաւորին յաւէտ երկպագու՝ մշու-
շին քողովն է ծածկեր իր զգայութիւնները եւ մառա-

Խուղին մէջ է թաղեր իր արուեստը : Ասկէ այն անոռոշութիւնը՝ որ յաճախ տարտամ նշանակութիւն մը, աժգոյն իմաստ մը կուտայ իր քերթուածներուն :

Մալէզեան սկիզբէն մինչև վերջը եղած է տպաւորուղ, դիւրաւ ուրիշներու աղբեցութեանը հնդարկուղ հոգի մը՝ զոր առաւելապէս ներշնչած են սէնպօլիք հեղինակներ, ի մասնաւորի Պարէսն ու Վէռէնը՝ որոնց տկար արձագանդը կը լսուի իր բանաստեղծութիւններուն մէջէն :

Արեւմտահայ վերջին, նախավարուժաննեան շրջանի, կենդանի ներկայացուցիչներէն է Մալէզեան՝ որ նոյն դպրոցի այլ հատեւորդներու հանգսյն, բանաստեղծութեան արուեստը վիճակած է յաւէտ շրջողուն բառերու և առերեւոյթս սիրուն զարձուածքներու մէջ : Ասոր վկայ է մանաւանդ իր արձակ քերթուածներու զիրքը, «Տարագրի մը Յուշատերը», որ չքեզ վերադիրներու և փայլուն ասութիւններու զանգուածեղ հատոր մըն է, և ուր զժուարաւ կարելի կ'ըլլայ նշմարել կեանքի մը ճառագայթը, կենդանաւթեան մը տաք բարախումը :

Մալէզեանի քերթուածները, մասնաւորապէս արձակները, մեզ կը յիշեցնեն կանացի զէմք մը՝ որուն հրապոյը կը կազմէ չպարը : Ի բնէ զեղանի կին մը պէտք չունի սնկոյը : Ու սեթեւեթեալ ոճը միշտ ալ կասկած կը հրաւիրէ իր վրայ : Զգացումներն ու իմաստները երր յորդին, սեթեւեթման ժամանակ չեն թողուր ա՛լ : Գրքունակ ներշնչումները, սակայն, անզօր են յորդան տարւ բեզմաւոր զգայութեանց : Ու Մալէզեան անմիջական ներշնչումներ կը կրէ ոչ միայն օտար այլ եւ հայ քերթուղներէ : Իր «Ինչ Որ կը Սիրեմ»ը մեզ կը յիշեցնէ Սիպիլի «Անցնելու Մօա»ը, այսու հանդերձ, անկարելի չէ զայն նկատել արձագանդը Մալէզեանի նախասիրութիւններուն, որոնցմով կընան մէկնուիլ հեղինակին արտադրութիւնները քողարկող

մէզն ու մշուշը : Արեւափառ տիւի, փոթորկայոյզ ծովի, գոռացող նոււաղի, ելեքտրական վառ լոյսերու, այլ խօսքով աշխուժով ու աւիւնով յորդով կեանքին բանաստեղծը չէ Մալէզեան : Տժկունող, հատնող, ոգեվարող դէմքեր, իլեր, տեսարաններ պէտք են զինք յափշտակելու եւ իր զըչին երգել, աւելի ճիշդը, ողբալ տարու համար : Ինք դող կ'ելնէ մանաւանդ հատնող վերջալոյսի մը, մեղմիկ նոււաղի մը, զսպուած արցունքի մը, մարմրուն նայուածքի մը, երկչուտ ակնարկի մը, պլազլուն կերոսի մը, գալուկ հիւանդի մը, մահուան կասկածի մը, մաշած նկարի մը, հրապութիչ պատրանկասկածի մը, արտում զիզիցկութեան մը եւ սարսուն սրտի մը հանդէպ :

Սասրբ է որ արդար չէ նախասիրութիւնները վէճի առարկայ ընել, և սակայն կ'արժէ արձանագրել զանոնք, երբ կարելի է անոնցմէ երեւան բերել բում իսկ արուեստապէտը : Ու Մալէզեան՝ իր նախասիրութիւններուն մէջէն՝ մեզի կ'երեւի հիւանդ զզայութիւններ սնուցանող քերթող մը՝ որ մշաստէս ենթակայ է մոայլ մտածութիւններու և ափուր խորհրդածութեանց : Տարակոյս չիկայ որ այս օրինակ հոգեկան սնունդներ յունեանութեան պիտի մղեն քերթողը, և անոնր արտադրել պիտի տան տողիք՝ որոնց մէջէն զերեզմանին արդրել պիտի տան տողիք՝ Մահանոս ու մահահրաւէր այդ տուագանդը լսուի : Մահանոս ու մահահրաւէր այդ զերը հիւախտաւոր հոգի մը կը մասնեն ինքնին : Ու Մալէզեան որոշ անկիղծութեամբ մ'է որ կ'ըսէ .«Արեւախալայտաւոր իոզիս ոզողեց կեանքի սարսուռ կիւծախտաւոր իոզիս ոզողեց կեանքի սարսուռ հերովը հեշտափշուր» : Եւ կամ «Մահանոս գօշմարը սիրելի ընկեր մը կ'ըսլայ տակաւ ախտավարակ հոզիս» : Արդ, խնդիր է թէ մահաբաղձութիւնը ներքին մը-իս :

համեմատել զայն յայտնուած բաղձանքներուն հետ : Մալէզեանի պարագային, վժուար է հանդունութիւն մը դտնել : Անիկա, եր պոօնչիք ու մալարիայէ հրւծուած, «թոքախախն բարեւ տալու» վրայ կը դտնուէր, նետեց ինքզինքը Բուրգերուն ստորոտը, ոչ թէ այնտեղ մեռնելու, այլ անոր տաքուկ արեւէն կաղդուրուելու, կեանքին գառնալու համար : Այս պարագային, կարելի է մահարադութիւնը համարիլ սոսկ վիճակ մը՝ բանաստեղծին ոչ թէ սրտին, այլ գրչին համար : Ու սրտին անջատ այդ գրիչը յոտեանսի բազում տողեր ունի արտալրած : Այդ գրողին առջև կը պարզուի նաեւ ջըլախտին հետանկարը . «Զյա՛խուը . . . վերջին սիրուճին մեր զարտուղի սէրերուն, որ կմախացած ու զսպացող ձեռքերէն բոնած կարգաւ պիտի տանի մեղ այլուր, մի՛շտ այլուր, ինչպէս մեր կեանքն ի բոն անհացինք, եւ միշտ այլողէս ակնկալիցինք» : Որքան որ ալ սիրու, բանաստեղծի կեանքին ազրիւր, խուսափի մահասքօղ զգայութիւններէ, տարակոյս չկայ որ արձանապրուած միտքերը կ'ունենան իրենց ազգեցութիւնը : Ասկէ Մալէզեանի լաց ու կոծի, թախիծի ու տիրութեան գրականութիւնը՝ որ իր հիւ հիւանդապիին երանգներուն մէջ անդամ՝ զիւթած է ընթերցողներէն շատեր, մանաւանդ այնովիսիներ՝ որոնք մելամազձու խառնուածք մ'ունին ինքնին, եւ արամազիր են արագ յաւզուերու : Այսպիսիներ Մալէզեանի քերթուածներուն մէջ զտած, կամ աւելի ծիչը զանել կարծած են «փափուկ զգայութեան մը եղերերդութիւնը, արցունքով ու արամազթիւնով օծուն» :

Մալէզեան բանաստեղծը իր սնունդը կը վնասոէ նաեւ անցեալի յուշերուն մէջ : Բայց անիկա կ'ոգեկոչէ ոչ թէ խրոխտ, խխղախ ժեսթեր, այլ ցնորքներ ու պատրանքներ : Ասոնցմով կը հրձուի, ասոնցմով գոհ կը թուի : Կատարեալ երազատես մը՝ բանք յոտեանս մը՝ որ կեանքին դառնութիւնները կը նկարէ ամեն ուրեք :

Անտեղի չէ ինդրոյ առարկայ ընել սոյն նկարագրութեան նպատակին լրջութիւնը : Ճակատագրական պարզ հպատակութենէ աւելի մարդ պիտի սիրէր տեսնել ողորում ու պայքար, եւ վշտերու ճնշումին տակն իսկ պիտի ուղէր հանդիսատես ըլլալ հոգեկան արիութեան : Կեանքին վերջնական յաղթանակը մահուան վրայ՝ կը լրար տուն տալ հուժկու եւ գոռ երգի մը՝ որ իր բարերար ազդեցութիւնն ունենար պայքարով իր ճամբան գծող սերունդին վրայ :

Բուխարտի աէր քերթող մըն է Մալէզեան, կարեկից կեանքի թշուառ գոհերուն : Անիկա ի գութ կը շարժի տեսնելով ինկածներ, գաղթականներ, կոյրեր եւն . . Ասոնց գրութիւնը նկարագրելու մէջ ճարտար է քերթողը : Պատկերացումը ճշգրիտ է այլ՝ պաղ : Եղակացութիւնները անգոյն են ու երբեմն ալ անհամապատասխան մշակուած նիւթին : Այսու հանդերձ անոնց մէջ կայ համամարդկային շեշտ մը որ տանելի կը դարձնէ զանոնք :

Մալէզեան իր քերթուածներուն մէջ երեւան կուգայ նաեւ իրերւ սիրոյ խանդավառ երգիչ մը : Կինը հրապուրած է զինքը : Քերթողը յաճախ ըրած է անոր գովքը : Կնոջ ձայնը, մանաւանդ, զիւթած է Մալէզեանուի գրիչը : Ան է որ կ'աղաղակէ . . . «Անկարելի է ինծի ապրիլ առանց կնոջ ձայնին» : Ու յետոյ, — «Ես պիտի ուղէր որ հոգեվարքիս մէջ անդամ կին մը երգէր ինծի իմ կարապի երգս» :

Երկար ատեն է որ լուած է Մալէզեան քերթողը : Ակնկալելի է որ անոր զրչին հիացողները սիրով ողջունեն իր վերադարձը դէպի բանաստեղծութիւնն : Ու մասնեն իր վերադարձը դէպի բանաստեղծութիւնն : Արժանի նօք մըն է թէ Մալէզեան այն սակաւաթիւ քերթողներէն է, որոնք պիտցած են պրոպականտի որպէս միջոց չի ծառայեցնել բանաստեղծութիւնը : Ու եթէ վաղը, ներշնչումը կեանքին վերեւ ակրպիս ըլլալու քրէտիքն ալ զայ միանալ վերեւ ակ-

նարկուած արժանիքին, տարակոյս չի մնար թէ քեր-
թուածները անձիդ պիտի գտնեն իրենց ազնուացումի
ու թափանցումի ճամբան սրտերէն ներս։ Այս կերպով
վաստկուած փառքն է որ պիտի ըլլայ նշուլագեղ եւ ան-
մահացնէ Մալէղեանի անունը։

ԱՂԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐԵԱՆ

Քերթողութեան հուրը, որով թրծուած պէտք է
ըլլայ բանաստեղծը, շատ ժլատ եղած էր Ծատուրեանի
հանդէպ, իր չողքէն աղօտ նշոյլ մը հազիւ դիջելով



ԱՂԵՔՍ ԾԱՏՈՒՐԵԱՆ

անոր։ Ու զրչի մարդու համբաւը՝ զոր կը վայելէր այդ
արեւելահայ բանաստեղծը, զրական իր արժանիքէն ա-
ւելի ծնունդն էր այն անխոնջ աշխատութեան՝ որով
անիկա հրապարակ նետած է հասորներով թարգմանա-
ծոյ ու ինքնագիր ոտանաւորներ։

Բարոյականի, բեմբասացի, հոեսորի այն չեշոը,

որ Քաթիսլայէն ու Նալպանդեանցէն կ'առնէ իր ակը, տեսակ մը գետ կ'ըլլայ Ծատուրեանի մէջ, որ իր հանձ գոռ ու գոչումներով կ'աղմէի շուրջը, ու ժխորի մը տաղտուկը կ'առթէ իր մօտ զտնուողներուն:

Միջավայրն ու ըմբոնումներուն հայեցակէտները տեսակ մը անհրաժեշտութիւն կը զարձնեն Քաթիսլան ու Նալպանդեանցը, առանց սակայն, անպայմանօրէն արժանացնելու զիրենք ճշմարիտ բանաստեղծի համբառին: Ռուսահայ գրականութեան վերածնունդը շատ բան կը պարտի անոնց: Սերունդներ անոնց երգերովն են հրճուած, ու յեղափոխականի փրկարար ճամբան անոնց հոետորիկ կտորներովն է լայնցած: Ծատուրեանի համբար, սակայն, աւելորդ յոդնութիւն մըն է այդ, որ չքմեղանքի եւ ոչ մէկ բառ ունի իրեն թեր:

Եիլէրէն, Տուրգենևէն, ու Պուչկինէն կատարած իր թարգմանութիւններն իսկ, մազաչափ չեն աղդած իր վրայ. ու ասիկա անոր համբար թերեւս, որ ինքը անոնց բառն է թարգմաներ իրաւ, բայց չէ թափանցեր հոգիին. թող թէ հոգիին թափանցելն ու ճիշդ թարգմանած ըլլալն իսկ բաւական արժանիքներ չեն մերձենալու համբար օտար քերթողներու: Պէտք է, առանց ճիգի, ինքնաթելագրաբար, կարենալ ապրիլ մանաւանդ այն վայրկեանները, զոր ապրած է բանաստեղծը, երբ գրի առեր է իր այս կամ այն կտորը: Ու յայտնի է որ, Ծատուրեան այս զգայնիկ հոգիներէն չէ: Իսահակեան մը կամ Տէրեան մը աւելի շնորհք պիտի կրնային հացցնել անոնց: Ու շնորհքը անհրաժեշտ մէկ տարր է քերթողութեան, ու եթէ արեւմտահայ քերթողութիւնը, — իր ընդհանուր առումին մէջ — աւելի բարձր է արեւելահայ բանաստեղծութենէն, պատճառը այն է, որ արեւմտահայերը զիտեն աւելի արուեստ, աւելի շնորհք, աւելի վայելչութիւն գնել իրենց տաղերուն մէջ: «Սերմանացան»-ը, օրինակ, նիւթ մըն է, որ Վարուժանի գրչին տակ «Հացին երգը»ին անհունօրէն չըք-

նազ մէկ էջը կրնայ կազմել, մինչ Ծատուրեանի գրչին տակ եղեր է միջակութիւն մը միայն:

Բանաստեղծին երկնած այս անսահման անապատին մէջ, սակայն, կան մէկ քանի պղտիկ ովասիսներ, մէկ քանի յաջող կտորներ, որ կարծես պատահմամբ մուտք դտած են, աւելի եւս շեշտելու շուրջի ամայքը: Բացառութիւնները են ասոնք, — ու չի մոռնանք որ բացառութիւնները օրէնքը կը հաստատեն, — անհամար վիժանքներուն մէջ՝ իրենց բնական ծնունդովը խայտացող գեղեցիկ հողիներ, որոնք սակայն, օժտուած չեն իրենց շուրջը փոռող դիակներուն կենդանութեան շունչ փէկու կարողութեամբը: Բարեբաղդ այդ ծընունդներէն են, օրինակ, ԱՇ Վարդն ու Մի Լար Բիլալը. մանաւանդ այս վերջինը, ուր կ'զգաս թէ՝ բանաստեղծը ապրած է այդ տեղ այն յոյզը, որ շրջան կ'ընէ իրենց սէրերէն վաղաժամ որբացող հողիներուն երակներէն ներս: Իրաւ է որ անսովոր պատկերներ, նորաստեղծ նմանութիւններ, բարձր յղացումներ չի կան այն տեղ. վարդին ու տիխակին յաւիտենապէս յելեղուած սիրավէտին մէկ վայրիանթն է այն, բայց զգացնմները այնքան տաք են հոն ու տարափոխիկ, որ կը մոռնաս վարդն ու սոխակը, ու երգչին հետ կը սպաս այն վիշտը՝ ուր ձմենն անանց է ու գարունն՝ անդարձ:

Քիչ բայց լաւ արտադրելու ջատագով մը չեմ ես. վասնգի կը հաւատամ որ, տաղանդ ունեցողները պէտք է միեւնոյն ատեն արժանիք մը ցոյց տան շատ ու լաւ արտադրելու, բայց եթէ տաղանդին ճառագայթները չեն ողողած մէկը, այն ատեն պէտք է, որ անիկա խոհեմ ըլլայ անպայմանօրէն քիչ բայց լաւ արտադրելու, սկզբունք մը՝ զոր եթէ անտես ըրած չըլլար Ծատուրեան, այսօր, թերեւս, պիտի ստիպուեինք տարրեր արտայայտուիլ իր մասին:

Անկախարար, սակայն, իր բանաստեղծի չունեցած հանգամանքէն, իր կտորներուն մէջ կը գտնենք մտքեր՝

որոնք, Գանդէզի ձեւին առկ, խօլ բողոքներ են տիրող
իրականութիւններուն հանդէս—

Ա'ստուած, չեմ խնդրում ֆեզնից դափնիներ,
Ճառեր, յոբելեան, ուղերձ, հեռազիր,
Փառաւոր քաղում, մահից յետոյ սէր—
Այդ ողջն ինձ կը տայ հայրենի երկիր…
Մի բան է խնդրանիս, ո՞վ Տէր երկնաւոր,
(Այդ բանն ինձ ազգըս երբէ՛ք չի տալու),
Տուր ինձ կտոր հաց, կամ այնպէս շնորհ,
Որ կարողանամ օդով ապրելու…

Հայ հեղինակին Ալօր Բն է ասի, զառն, կոկծեցուցիչ ու խժանող :

* * *

Մանկական դրականութիւնը, թրքահայոց մէջ, և-
զած է անտեսուած սես մը զժնէտեսիլ ու անհրապոյը :
Այս մասին թափուած սակաւաթիւ ջանքերը— Բուրաս-
տան Մանկանցն ու Մանկանց Ծաղիկն ալ մէջը հաշուե-
լով— եղած են մէծ մասամբ ամուռ ու ապարդիւն :

Թուսահայոց մէջ, սակայն, անիկա դարձաւ ճիւղ
մը՝ որ իր շաւրջն հաւաքեց օրուան զրեթէ բոլոր բա-
նաստեղծները : Այս անվերապահ զավքէն որոշ բաժին
մը կ'երթայ ապահովաբար Ծառաւրեանին, որ Աղայ-
եանցի, թուժանեանի և այլոց հետ միասին զարկ տը-
ւաւ այդ օգտակար սեսին :

Ու եթէ հայ բանաստեղծութեան աշխարհը, Ծա-
տուրեանին զլանայ տեղ մը տալ անմահութեան, ման-
կական դրականութիւնը միշտ ալ լայն պիտի բանայ իր
թեւերը՝ ողջունելու համար զինքը ու ներկայացնելու
մահուկներուն, որոնք բառերու հեղումին հետ պիտի
ուսանին նաև Ծառաւրեանի անունն և զուրդուրան ա-
նոր վրայ : Ու ասիկա ալ, ինքնին, արհամարհելի եր-
ջանկութիւն մը չէ… յետ մահու… :


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Էջ
ԱՐԴԱՐԱՑՈՒՄ	5
ԵՂԻԱ ՏԵՄԻՐՁԻՊԱՇԵԱՆ	9
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ	15
ՍՈՒՐԵԿՆ ՊԱՐԹԵԽԵԱՆ	21
ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆ	33
Հ. Ղ. Ա.Ի.ՇԱՆ	39
ՄԻՍԱՐ ՄԵԾԱՐԵՆՑ	49
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ	59
Ա.Ի.ԵՏԻՄ Ա.ՀԱՐՈՒՆԵԱՆ	65
Ա.ՐՓԻԱՐ Ա.ՐՓԻԱՐԵԱՆ	73
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ	83
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ	107
ԳԱՐԵԳԻՆ ԵՊՍԿ. ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ	115
ԽՈՐԵՆ ՆԱՐՊԵՅ	125
ՈԵԹՔՈՍ ՊԵՐՊԵՐԵԱՆ	131
Ա.Ի.ԵՏԻՄ ԻՍԱՀԱԿԵԱՆ	141
ՎԱՀԱՆ ԹԵՐԵԿԵԱՆ	147
ԳԱՄԱՐ ՔԱԹԻՊԱ.	195
Ա.ՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ	201
ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԵԱՆ	213
ՍԻՊԻԼ	221
Ա.Ի.ՔԱ. ՓԱՆՈՍԵԱՆ	233
ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ	239
ՈՈՒԲԵԿՆ ՈՐԲԵՐԵԱՆ	245
ՀԱՄԱՍՑԵՊ	253
ՏԻԿԻՆ Ա.ՐՇԱԿՈՒՀԻՉԻ ԹԵՌԴԻԿ	261
ՎԱՀԱՆ ՄԱԼԵԶԵԱՆ	267
Ա.Ի.ՔԱ. ԾԱ.ՏՈՒՐԵԱՆ	273

ՃՇԴՈՒԽՄ

Եջ	Տող	Ալսալ	Շիտակ
42	7	չգործածութիւն	գործածութիւն
101	27	յուսահատի մը	յուսահատի մը,
111	13	ոճի	ոճը
178	1	շնմարիտ	նշմարիտ
251	24	լ'սպասեն	կ'սպասեն





ՀՀ Ազգային գրադարան



N1 0687271

